

2549

84
S-54

Հրատարակութիւն ՏԵՐ-ՍԱՀԱԿԵՍԻՆ գրատան

ԲՈՒՍՈՒ ՏԻՒ ԹԵՐԱՅԼ

ԹՕՔԱՆՊՈԾ

ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ ՎԵՐ

Դ Հ Ա Տ Ո Ր



Տ. ԳՈՒՐՅԱՆ

Տպագր. Մ. ՏԻՐ ՍԱՀԱԿԵՍԻՆ

1924

ԳՐԱԴԱՐԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆԵՐԸ

Երեք օրէ ի վեր, Սըր Ուխլերմս կանոնաւորապէս
ամէն իրիկուն ժէնէ կը ներկայանար Հէրմինը դար-
պասելու համար։ Մանկամարդ աղջիկը, առաջուրնէ ի
վեր հասկցած էր թէ ինք սիրուած էր, գոնէ այս-
պէս կարծեց, որովհետեւ Սըր Ուխլերմս ձիրք մը
չզգացած ժամանակ զգալ ձեւացնելու մէջ հիանալի
արուեստապէտ մըն էր։

Օրիորդ տը Պօբրէօ այս սէրին գէժ երբեք շէր զայ-
րանար։

Սըր Ուխլերմս երիտասարդ և գեղեցիկ էր, ան ու-
նէր տառապողներու նման մեղեգիական ձայն մը, օ-
սիրդը հանդիպած էր անոր ինչպէս որ վէպի հե-
րոս մը։

Բաւական պատճառներ կային որպէս զի մանկա-
մարդ աղջիկը չվերաւորուի այս պաշտումէն որ ան կը
ներշնչէր։ Բայց Հէրմին միշտ Ֆէրնանը կը սիրէր։ Ֆէր-
նան ապերախտ և ցած էր իր աշքերուն, Ֆէրնան ա-
նարժան էր իր սէրին։

Ան կը սիրէր ինչպէս մեռելները կը սիրեն, յիշա-
տակով և ոչ թէ յոյսով, որովհետեւ կեանքի ճակատա-
գերն է որայս զգացումները զմեզկապէն անոնց հնու,
որոնք ընտւ չեն սիրեր մեզ։

Այն օրը որ Հէրմին կարծեց Ֆէրնանի մատնութեան վրայօք փաստ ունենալ, Սըր Ուիլերմսի կողմէ Պաքարայի գրուած նամակին մէջ, իր սիրտը յաւիտեան փակուեցաւ:

Հէրմին նուիրած էր ինքինքը, իր սիրտի համար դարտութեանը մէջ, յաւիտենական ամսւրիութեան, նման այն խօսեցեալներուն որոնց խօսեցեալը կը մեռնի ամսւնանալու առտուն և որոնք մայրապետ կ'ըլլան, ուզելով միմիայն Աստուած սիրել:

Ան բնաւ չպիտի սիրէր: Առոր համար կը մեղքնար ան Սըր Ուիլերմսը և ինքինքը դժբախտ կը գտնէր, ինչու որ կը ինք համբերել:

Սակայն բոլորովին մէկդի չէր ըներ ան, ան անսահման հմայք մը կը զգար միշտ իր քովը նստած տեսս նել զայն, իմանալ իր տիտուր և թեթեօրէն անդիրական շեշտով նրբերանգուած ձայնը: Նոյն իսկ թերեւս ան կը հնազանդէր թաքուն գաղափարի մը:

Հէրմին նշմարած էր թէ իր մայրը՝ Սըր Ուիլերմսը իր բարեկամը նկատած էր, որ անհամբեր կը թուէր կրեթէ անոր ամէն օր համնելուն, ան ըմբռնած էր թէ ինչ զգացում կը ծնցնէր այս գորովը:

Ան գուշակած էր թէ իր մարը գուզէր ազատել զինքը իր ճակատագրային սէրէն ուրիշի մը միջոցով, կ'ուզէր որ տեսնէր իրեն ասպետը սիրելը, Ֆէրնանը մօռնալը կ'ուզէր, որ երազէր իր երջանկութիւնը և այս ապագայի երազը Սըր Ուիլերմսի վրայ դնէր: Եւ ման կամարդ աղջիկը կախորմէր իր մօրը պատրանքներէն և յոյսերէն, և ան ուզեց հաւատացնել տալ թէ ինք կը սիրէր արդէն և կամ անմիջապէս պիտի սիրէր: Ասոր համար էր որ ան երբեք չէր յայտնէր, աս բառերուն մէկով, իր գողտնիքներէն մէկը, որոնք մուրդու յաւիտեան կը հեռացնեն և կը կասեցնեն լեզուին ծայրը եղող երդումը, որ պատրաստ է խոյս առլու, ասոր

համար է որ նաև շատ անգամներ, անոր թեւը ընկունած էր զրկայքի մէջ պտուտ մը կատարելու համար, մինչդեռ Պ. աը Պօբրէօ և մայրը քանի մը քայլ հեռաւորութեամբ իրենց ետեւէն կը քալէրն:

Սակայն և այնպէս ասպետը բնաւ երբեք իր սիրութը չէր բացած տակաւին, ան երբեք սիրային ու և է մէկ խօսք չէր արտասանած: բայց իր ակնարկները, իր ձայնին յուզուած և խոզվեալ շեշտը, Հէրմինի մօտեցած ժամանակ իր շփոթութիւնը, իր յանկարծական զունատութիւնը: Երբոր ան իր աչքերը կը վերցնէր իր վրան, միթէ այս բոլոր աւելի պերճախօս յամբ վկաներ չէն քան ձեւակերպ խոստովանութիւնը: Հէրմին սիրուած կը կարծէր: Արդ, կնոջ մէջ միշտ քոյութիւն ունի բոլոր ճշգրիտ գաղափարներէն եսականութիւնը: իբր թագուն յագեցում մը ներշնչելու դժբաղդէր մը զոր երբեք չպիտի վարձատրէն:

Հէրմին լաւ գիտէր թէ երբեք չպիտի պատասխաներ Սըր: Ուիլերմսի սէրին, բայց աստիճան մը հպարտ էր ներշնչելու զայն, Սըր Ուիլերմս ամէն իրիկուն, Կօթնին կամ ութնին մօտերը կուգար, և միայն տասն ըսմէկին կ'երթար: Եւ իւրաքանչիւր անգամ օր կը մեկնէր, կը թուէր ան Հէրմինի թէ ուզած էր իր սէրը խոստովանիլ և չէր համարձակած: Իրիկուն մը սակայն, առպետը աւելի համարձակ եղաւ:

— Օրիորդ, ըսաւ Հէրմինի, ձայնով մը որ իրեն թուեցաւ յուզմունքն դոզդզալ, պիտի ուզէրք վայրկեան մը համաձայնիլ տեսակցելու:

Հէրմին և Սըր Ուիլերմս էր գանուէին այն ատեն ֆէնէի մեծ սրահին մէջ: Պ. աը Պօբրէօ: իր կինը, տիկին աը Քէրմատէք թղթաղաղ կը խաղային: Սըր Ուիլերմս Հէրմինը պարտէզ տարաւ:

— Պէտք է որ քեզի խօսիմ, ըսաւ:

— Խօսեցէք պարոն, պատասխանեց Հէրմին, որ յանկարծական յուզմունք մը զգաց:

— Պիտի մեկնիւմ, օրիորդ:

— Մեկնիւ, ըստու, և ինչու:

— Իրանտա կը վերադառնամ, շարունակեց ասպետը և յաւիտեան կը թողում Պրըդանեը, ուրիշ տեղ պիտի տանիմ ինծի սահմանուած ճակատագիրը:

Սըր Ուիլերմսի ձայնը կը գողդղար իր կոկորդին մէջ և օրիորդ տը Պօրբէօ զայն անսահման վիշտի մը տակ կարծեց:

— Այս, ըստու ցած ձայնով, հոս եկած եմ քիչ մը խոռվեալ միտքիս համար զքոսանք փնտուելու, քիչ մը իմ սիրտս մոռնալու համար, և ես պիտի մեկնիմ աւելի ջղայնոտ, աւելւ վշտացած քան երբեք:

Հէրմին կը գուշակէր. Հէրմին շատ լաւ գիտեր թէ ինչ ըսել կ'ուզէր Նըր Ուիլերմս իր այս խորհրդաւոր խոսքերով. ասոր համար ան լուսթիւն պահեց:

— Օրիորդ, վերսկսաւ սսպետը, հաւանաբար չեմ ուզիր յաւիտենական հմաք բարովը ըսել, առանց քեզ պատմելու էջ մը իմ տխուր կեանքէս:

Հէրմին սարսուաց և հասկցաւ թէ վայրկեանը կը մօտենար, երբ Սըր Ուիլերմսի շրթունքներուն վրայէն խոստովանութիւն մը պիտի սահէր. ան զգաց անտառնելի և մտատանջ յուզմունք մը, և ցաւեցաւ զայն խօսելու արտօնելուն համար:

— Որբ իմ օրօրոցէն, շարունակեց Սըր Ուիլերմս, մեծցած օտար ձեռքերու մէջ, ես ապրեցայ երկար ատեն զուրկ բոլոր գորովներէ, և իր ճակատագիրին յանձնուած մարդուն պէս, իմ ճանձրոյթի և վիշտի օրերս կը պտըտցնէի աշխարհի մէջ, առանց երբեք բարեկամի մը. Այն մարդիկը որ ինձ հանդիպած են, չար կ'երեւէին ինձ և ես երբեք կնոջ մը վրայ չէի վերցուցած իմ աչքերս, երբեք չէի...

«Օր մը, ճակատագրական օր, իմ ճամբուս վրայ գտնուեցաւ մանկամարդ աղջիկ մը: Գեղեցիկ էր ան-

շուշանի մը պէս անբիծ. ան ունէր այն երազկոտ ժպիտը. քիչ մը տխուր, որ կը յայտնէ ազնիւ հոգիները. ան ունէր զարգացած և իմացական արարածներ յատկանշող ձակատը... Զայն հազիւ վայրկեան մը տեսայ: իմ մէջս զքոսանք մը եղաւ, վայրկենական և անաւոր սիրափի և հոգիի խռովութիւններու նման: Ես, ապրելէ առաջ աքնած մարդ, համակերպած յաւիտենապէս: վազելու աշխարհի մէջ, առանց հաստատելու, յանկարծունեցի ինքզինքս, մաղթելու, եռանդագին փափաքելու երջանիկ և հանդարտ կեանք մը, գորով մը, ընտանիք մը. ինձի թուեցաւ սիրել այս աղջիկը, իրաւունք ունենալ անցընելու իմ կեանքու իր ծունկերուն վրայ. հարցափորձելով իր աչքերը նայուած քով, հոն կարդալու համար իր թաքսւն փափաքներ և իրականացնել զանոնք փութով գերիի մը պէս. դրախտը այս աշխարհիս վրայ պիտի ըլլար:

Սըր Ուիլերմս յուզուած կեցաւ, և Հէրմինի ձեւացուց թէ դժուարաւ կրնար արտասուքը զսպել:

— Այն ատեն, վերսկսաւ, խենդութիւնը ունեցաւ յղանալու յոյս մը... Երիտասարդ էի, ազատ, հարուստ, ազնիւ անուն մը կը կրէի, զերծ ներկայ և անցեալ բոլոր ազտեղութիւններէ, կարծեցի թէ պիտի կրնայի սիրուած ըլլալ... Դառն խարկանք. այս մանկամարդ աղջիկը որ յանկարծ սիրած էի և որուն կը պատկանէր այսուհետեւ իմ կեանքս... ան կը սիրէր ուրիշը...

Հէրմին զգաց սարսուացում մը որ շրջեցաւ ամբողջ մարմինին մէջ: Ան երազեց ֆէրնանը:

— Այն ատեն, օրիորդ, աւելցուց ասպետը, կարծեցի թէ իրօք սահմանուածը դրոշմուած էր յաւիտեան ճակատագիրի կնիքէ մը, և համակերպեցայ շարունակել այս թափառական գոյութիւնը առանց նախօրուան յիշատակի և առանց վազուան յոյսի...

- Պիտի մեկնիւմ, օրիորդ:
- Մեկնիւ, ըստւ, և ինչո՞ւ:
- Իրլանտա կը վերադառնամ, շարունակեց առպետը և յաւիտեան կը թողում Պրըդաներ, ուրիշ տեղ պիտի տանիմ ինձի սահմանուած ճակատագիրը:
- Սըր Ուիլերմսի ձայնը կը դողդզար իր կոկորդին մէջ և օրիորդ ար Պօբրէօ զայն անսահման վիշտի մը տակ կարծեց:
- Այս, ըստւ ցած ձայնով, հոս եկած եմ քիչ մը խոռովիալ միաքիս համար զրօսանք ֆնտուելու, քիչ մը իմ սիրտս մոռնալու համար, և ես պիտի մեկնիմ աւելի ջղայնոտ, աւելւ վշտացած քան երբեք:
- Հէրմին կը գուշակէր. Հէրմին շատ լաւ գիտեր թէ ինչ ըսել կ'ուզէր Նըր Ուիլերմս իր այս խորհրդաւոր խօսքերով. ասոր համար ան լուռթիւն պահեց:
- Օրիորդ, վերսկսաւ տսպետը, հաւանաբար չիմ ուզեր յաւիտենական հմանք բարով ըսել, առանց քեզ պատմելու էջ մը իմ տխուր կեանքէս:
- Հէրմին սարսուաց և հասկցաւ թէ վայրկեանը կը մօտենար, երբ Սըր Ուիլերմսի շրթունքներուն վրայէն խոստովանութիւն մը պիտի սահէր. ան զգաց անտառնելի և մտատանջ յուզմունք մը, և ցաւեցաւ զայն խօսելու արտօնելուն համար:
- Որբ իմ օրօրոցէն, շարունակեց Սըր Ուիլերմս, մեծցած օտար ծեռքերու մէջ, ես ապրեցայ երկար ատեն զուրկ բոլոր գորովներէ, և իր ճակատագիրին յանձնուած մարդուն պէս, իմ ձանձրոյթի և վիշտի օրերս կը պտըտցնէի աշխարհի մէջ, առանց երբեք բարեկամի մը: Այն մարդիկը որ ինձ հանդիպած են, չար կ'երեւէին ինձ և ես երբեք կնոջ մը վրայ չէի վերցուցած իմ աչքերս, երբեք չէի...
- «Օր մը, ճակատագրական օր, իմ ճամբուս վրայ գտնուեցաւ մանկամարդ աղջիկ մը: Գեղեցիկ էր ան,

շուշանի մը պէս անբիծ. ան ունէր այն երազկոտ ժպիտը. քիչ մը ախուր, որ կը յայտնէ ազնիւ հոգիները. ան ունէր զարգացած և իմացական արարածներ յատկանշող ձակատը... Զայն հազիւ վայրկեան մը տեսայ: Իմ մէջս զրօսանք մը եղաւ, վայրկենական և ահաւոր սիրտի և հոգիի խոռվութիւններու նման: Ես, ապրելէ առաջ աքնած մարդ, համակերպած յաւիտենապէս վազելու աշխարհի մէջ, առանց հաստատելու, յանկարծ բռնեցի ինքինքս, մազթելու, եռանդագին փափաքելու երջանիկ և հանդարտ կեանք մը, գորով մը, ընտանիք մը. ինձի թուեցաւ սիրել այս աղջիկը, իրաւունք ունենալ անցընելու իմ կեանքո իր ծունկերուն վրայ. հարցափորձելով իր աչքերը նայուած քով, հոն կարգալու համար իր թաքսւն փափաքներ և իրականացնել զանոնք փութով գերիի մը պէս. դրախտը այս աշխարհիս վրայ պիտի ըլլար:

Սըր Ուիլերմս յուզուած կեցաւ, և Հէրմինի ձեւացուց թէ դժուարաւ կրնար արտասուքը զսպել:

— Այն ատեն, վերսկսաւ, խենդութիւնը ունեցայ յղանալու յոյս մը... Երիտասարդ էի, ազատ, հարուստ, ազնիւ անուն մը կը կրէի, զերծ ներկայ և անցեալ բուլոր ազտեղութիւններէ, կարծեցի թէ պիտի կրնայի սիրուած ըլլալ... Դառն խարկանք. այս մանկամարդ աղջիկը որ յանկարծ սիրած էի և որուն կը պատկանէր պյունետեւ իմ կեանքս... ան կը սիրէր ուրիշը...

Հէրմին զգաց սարսուացում մը որ շրջեցաւ ամբողջ մարմինին մէջ: Ան երազեց մէրնանը:

— Այն ատեն, օրիորդ, աւելցուց ասպետը, կարծեցի թէ իրօք սահմանուածը դրոշմուած էր յաւիտեան ճակատագիրի կնիքէ մը, և համակերպեցայ շարունակել այս թափառական գոյութիւնը առանց նախօրուան յիշատակի և առանց վազուան յոյսի...

Ասպետը լոեց, և Հէրմինին ձեւացուց թէ չէր կրնար իր յուզմունքին իշխել։ Ասկայն և այնպէս ան վերսկսաւ.

— Երեք օրու ընէ ի վեր, իմ փշրուած սիրաս կարծած էր գտնել քիչ մը հանդարտութիւն, իմ միտքս կօրսուած էր երազանքի սահմաններուն մէջ, և օրերը ու ժամերը կ'անցնէին ինձ համար առանց նշամբելու գանձնք և համարձակիլ խորհնելու ապագայ օրերու և ժամերու վրայ . . . Աւազ, զարթնու մը եկած էր . . . Հասկըցայ թէ եթէ երկար ատեն հօս կենամ, թերեւս քու կեանքիդ խորը պիտի ձգնմ այս խոռվքը զօր վեհանձն ու բարի սիրտերու մէջ կը ծնցնեն ուրիշներու դժբաղդութիւնները. և որոշած եմ մեկնիլ:

— Պարոն, թոթովեց Հէրմին, ոչ նուազ զգացուած որքան կը թու էր Սըր Ռեփերմս :

— Ձեզ ուզեցի ըսել մնաք բարով, օրիորդ, յաւիտենական մնաք բարով, և ձեզ աղաչելու պահել ինձ յիշատակ մը : Ձեր ուրախ և երջանիկ ժամերուն, երբոր գուշ սիրեցիք զայն :

Սըր Ռեփերմս լոեց այս բարին վրայ և դիտեց Հէրմինը : Մանկամարդ աղջիկը գունատած էր մարմարէ անծի մը նման, ան գլուխը թօթուեց և մրմուաց.

— Մարդ չեմ սիրեր :

Ասպետը սարսուաց և կարծեց թէ ան իրապէս դարձանուած էր ֆէրնանի սէրէն :

— Կամ, առնուազն, վերսկսաւ, եթէ կը սիրեմ մեռեալ մը . . . այն պիսի սիրով մը, որ ոչ յոյս կայ, ոչ երջանկութիւն և ոչ ուրախութիւն :

— Մեռած մը . . . մրմնջեց Սըր Ռեփերմս, որ չի հասկնալ թուեցաւ :

— Կամ թէ ինչպէս բոլորն է, պատասխանեց Հէրմին, Ան մեռած է ինձ համար :

Եւ յետոյ, մինչդեռ ան կը նայէր, Սըր Ռեփերմս

գլուխը ծռած, տիրագէմ, իր վիշտէն աւելի անոր վիշտէն յուսահատած մարդու մը դիրքին մէջ :

— Կը աեսնէք, ըսաւ ան, ձեզմէ աւելի երջանիկ չեմ :

— Էհ, լաւ, ըսաւ բոլորովին ցած, չպիտի՝ կրնայիք մեր վիշտերը զուգորդել և ուրախութիւն մը կակամել անոնցմով : Եւ եթէ ձեզմէ ծնրադրած խնդրեմ իմ կեանքս զոհել ձեզի մոռնալու համար թշուառ մը . . . Ներեցէք ինձ այս բարիս, ձեր հայրը ինձ բոլորը ըսաւ — եթէ ձեզ երդնում որ իմ բոլոր էութեանս մէջ չպիտի ըլլան վայրկեան մը, խորհուրդ մը որ ձեզի չնույիրուին . . . եթէ, երկրպագած քու առջեւդ, ինչպէս հրեշտակի մը առջեււ :

Ան իր ձեռքը կարկառեց անոր :

— Ո՛չ, ըսաւ գլուխը թօթուելով, ո՛չ, Սըր Ռեփերմս, գուշ ազնիւ սիրու մըն էք, գուշ այս վայրկեանիս աւելի արժանի էք ձեր կէանքը անցընել խեղճ խորտակուած կնոջ մը մօտ որ յիշատակով մը կ'ապրի : Մնաք բարով, մեկնեցէք . . . մոռցէք զիս . . . ձեր երջանկութեան համար չատ պիտի մաղթեմ, զոր Աստուած պիտի ընդունի, ուրիշ մանկամարդ աղջիկ մը, ուրիշ մը որուն սիրար ազատ պիտի ըլլայ և ձեզ համար պիտի բարախէ :

— Մնաք բարով, ըսաւ Սըր Ռեփերմս :

Ելաւ տժգունած, տիրագէմ, յուսահատած արձանի մը նման, բայց արժանաւոր և համեստ յուսահատած թիւն մը որ երբեք չմտանուեցաւ արտասուքներով : Մէկ քանի բայլ յառաջացաւ, վերադարձաւ, անոր ձեռքը համբուրեց :

— Մնաք բարով, մնաք բարով, ըսաւ :

Եւ մօտեցաւ թղթախազի սեղանին, ուր խեղճ թէրէզ նստած էր, ուրիշ իր մայրական ականջը և սիրուած ամէն բան իմացած էր :

— Մնաք բարով, տիկին, ըսաւ անոր ցած ձայնով, վաղը պիտի գամ ձեզմէ արձակուրդ ստանալու, եւ դուրս ելաւ ծեր ասպետուհին ձեռքը համբուրելէ վերջ և պարոն ար Պօրբէօ առաջնորդեց զանիկա:

— Է՞ն, լաւ, ըսաւ գրասենեակին գլխաւորը բակին մէջ մտած ժամանակնին:

— Կը կարծեմ թէ դուք իմ աներս պիտի ըլլաք, պատասխանեց Սըր Ռւիլեր Տու:

Ասպետը յանկարծ փոխակերպուած էր: Տժգոյն, տիսուր, յուստհատական մարդը չէր այլեւս: Այլ ան էր պաղ ծաղրող, ժպտող մարդը, Տօն ժուանը, խնդալով իր խաղացած խաղին վրայ, ծաղրելով իր դիւրայաղթութիւնը: Ան այլեւս Սըր Ռւիլերմսը, ան կանաչ էրինինի, մարտիրոսներու, հողին սահմանուած, այսպիսիներու հայրենիքի մէջ էր, գրական և երազկոտ տըղան էր, որոնց հայրերնին տառապիլ սովորեցնեցին... Անտրէան էր: Դերակոմս Անտրէան, սիրաը մարմարէ, հողին սոորին, Մարթի դահիճը, ժաննի առեւանդիչը, Պասթիէնի մարդասպանը:

Պարոն ար Պօրբէօ քայլ մը ետ գնաց:

— Սակայն ինձ կը թուի, ըսաւ ան, թէ դուք... խանդավառած չէք: Մտիկ կ'ընէի ուրախանալով... և պղտիկը պնդած էր:

— Սիրելի աներ, պատասխանեց ասպետը ցրտորէն, դուք բնաւ չպիտի ըմբռնէք կիներու սիրաը:

— Է՞ն, է՞ն, բազադանչեց Պ. ար Պօրբէօ ինքնահան գէմքով մը, և իբր թէ ուզեց կարծեցնել տալ իր երիտասարդութեանը մէջ ըրած շատ մը յաղթութիւնները:

— Եթէ քու աղջիկդ տասներկու միլիոն օժիտ

չունենար, ըսաւ ասպետը անհամբերութեամբ, հեռի թէ ձեզ պիտի ուզէի իբր աներ, բան մը չէք հասկընար:

— Ծնորհակա'լ եմ:

— Ի՞նչպէս, գոյեց ասպետը, չէ՞ք պիտեր թէ սիրոյ յառաջատուութեան մը մէջ կը դտնուի:

— Ո՞չ, պատասխանեց միամտաբար Պօրբէօ:

— Է՞ն, լաւ, մտիկ ըրէք, ահաւասիկ:

— Սըր Ռւիլերմս բանեց գրասենեակի գլխաւորին թեւէն: և հեռուն տարաւ:

— Զգացումի ինդրին մէջ, ըսաւ ան, միջոցը կը հաշուուի ամբաներով, տարիով կամ օրով:

— Ա՞ն, ըսաւ Պօրբէօ, աեսնենք, ի՞նչպէս:

— Բաժանումը հանճարե՞ղ է:

ակնոջ քով, շարունակեց ասպետը, անտարբերութեան բազդատութիւնը կրնայ ունենալ ամբաներ, տարիներ, յաւիտեան... բայց սիրոյ բազդատութեանը մէջ քանի մը ժամեր: Կ'ըմբռնէք:

— Ո՞չ տակաւին, Սըր Ռւիլերմս:

— Հէրմին տակաւին զիս չի սիրեր, շարունակեց, իր խորհուրդը ամբողջացնելով, բայց ան կը մողքնայ զիս:

— Շատ լաւ, կը հասկնամ:

— Միայն թէ, ինչպէս որ ժամանակ չունինք սպասելու, պէտք է շտապով կատարել ինդիրը:

— Ի՞նչ կ'ուզէք ըսել:

— Պէտք է, ոչ թէ պասել որ ձեր աղջիկը զիս սիրէ, այլ պէտք է զայն ստիպել խոստանալու որ զիս սիրէ:

— Կարելի՞ է տյա:

— Շատ դիւրին է, մտիկ ըրէք:

Այս ատեն իր ձին ասպետին կը բերէին: Ան սանձը իր թեւը անցուց, և ըսաւ Պ. ար Պօրբէօի:

— Ընկերացէք ինձ քանի մը վայրկեան, պիտի
խօսակցինք:

— Լաւ, ըստու Պօբրէօ, խօսակցինք:

— Կ'ըսէի ուրեմն ձեզի թէ, վերսկսաւ ասպետը,
պէտք էր Հէրմինը խոստումի՞ մը բերել:

— Այո՛, և դուք կը կարծէիք թէ այդ շատ գիւ-
րին էր:

— Շատ գիւրին: Դուք պիտի դատէք զայն: Աամար
համար միայն մէկ բան պէտք է, այն է թէ ան ինձ
երախտապարտ պէտք է ըլլայ:

— Ձեզի՛ ի՞նչպէս:

— Պօբրէօ, ըստու ասպետը ժպտելով, ասիկա լաւ
մտիկ ըրէք, և յայտարարեցէք զիս հանճարեղ մարդ
մը:

— Աւելի լաւ:

— Ֆէրնանը աժբաստանեցիք դող, զայն բան-
ապարկեցիք, և ան պիտի դատուի ութը օրուան մէջ,
յաջորդ նիստերուն, չէ՞:

— Կը վախնամ, ըստու Պօբրէօ:

— Են լաւ, ինչպէս որ լպէտքը ունեցանք զայն
կորսնցնել տալու, նոյնպէս պէտքը կրնանք ունենալ
զայն ազատելու:

— Չեմ հասկնար թէ ինչո՞ւ:

— Սպասեցէք ենթադրեցէք բան մը. Հէրմին
միշտ Ֆէրնանը կը սիրէ, անվիճելի է այս Ֆէրնան սի-
րոյ մէջ նենգաւոր մըն է. թշուառ մըն է որ միայն իր
օժիտին համար կ'ուզէր և կը սիրէր Պաքարան:

Պօբրէօ սկսաւ խնդալ:

— Պէտք է համաձայնիլ, ըստու, որ բաւական լաւ
խաղացինք մենք այս պլոտիկ կատակերգութիւնը:

— Լաւ, կարելի է, բայց սպասեցէք տակաւին՝
Ֆէրնան կորսուած է Հէրմինի սիրտին մէջ, բայց երբեք
իր միտքին մէջ չէ, ան կ'անզիտանայ կարծուած ոճի-
րին վրայ:

— Է՛հ, լաւ, ըստու Պօբրէօ:

— Է՛հ, լաւ, պէտք է որ անզիտանայ:

— Ահա, կը կարծեմ հասկնալ:

— Երբ ան գիտնայ գայն, երկուքէն մին. կամ
պիտի արհամարհէ և պիտի ազատի և յետոյ ինծի հետ
պիտի ամուսնանայ. կամ, հնազանդելով այս վեհանձն
պաշտպանութեան որ բնականէն կնոջ սիրտին մէջ կը
գտնուի անոնց համար որոնք սիրած են. ան պիտի
ուզէ ազատել զայն:

— Բայց այն ատեն...

— Սպասեցէք ուրեմ... Հոն պիտի ըլլամ. պիտի
յայտնեմ խոյս տալու Ֆէրնանի ոճբադատ ատեանէն և
գատառանի ամօթէն:

— Բայց ի՞նչպէս պիտի ընենք ատիկա:

— Ասիկա ինծի կը պատկանի: Այն ատեն Հէրմին
երախտապարտ, զիս պիտի սիրէ: Նոյն իսկ գեղեցիկ
տեսարան մը կը գուշակեմ:

— Այս բոլորը ինձ նուազ զիւրին կ'երեւի, ինչ որ
դուք ինձ կ'ըսէք, սիրելիս:

— Շատ պարզ է, ընդհակառակը. բայց պէտք է
գործել: Արդ, դուք թեւերն էք, իսկ ես զլուխը:
Պործադրեցէք ինչ որ կը համայեմ, ահա ինչ որ ձեզ-
մէ կը ինդրեմ:

— Ուրեմն ի՞նչ պէտք է ընել:

— Շատ պարզ բան մը. վաղը Հէրմին գիտնայ
Ֆէրնանի ոճիրը:

— Ես ինքս իրեն պիտի յայտնեմ:

Սըր Աւիկեզմս ուսերը թօթուեց:

— Այսպէս չէ, ըստու ան, պէտք է որ ան դիպուտ-
ծով գիտնայ: Լաւ մտիկ ըրէք: Դուք հոգ տարած էք
թէ, ինչ որ անհրաժեշտ էր նախապէս. Բարիզի օրո-
թերթերը մինչեւ ձեր աղջկանը ձեռքը չէին հասներ.
Հիմա պէտք է հակառակը ընել:

— Բայց երբեք ժէնէ լրադիր չի հասնիր:

— Ներեցէք, Տիկին աը Քէրմատէք բաժանորդ է մօտակայ տեղական թերթի մը՝ «Լա Ֆուա Պրըթօն»:

— Ճիշդ է, կը մոռնայի զայն:

— Փօնաս ուսուցիչը իր տիրուհին ամէն օր ատկէ չի կարգար:

— Ճիշդ է, բայց «Լա Ֆուա Պրըթօն» Ֆէրնանի վերաբերեալ բան մը չպիտի պարունակէ:

— Այս է որ ձեզ կը սխալեցնէ, իր այսօրուան թիւը, այն որ գիւղային ցրուիչը վաղը պիտի բերէ, կը պարունակէ ընդհակառակը այս նիւթին վրայ երկար յօդուած մը: Ես եմ որ զայն զրկեցի տպելու:

— Ահ, ըսաւ Պօրքօ: Է՞ն լաւ:

— Սովորաբար ցերեկէ վերջը կուգայ ցրուիչը, այնպէս չէ:

— Հաղիւ թէ:

— Այդ ատեռ ժէնէի մէջ սեղան նստած են:

— Այո՛, պատասխանեց Պօրքօ:

— Է՞ն, լաւ. զուք կ'ազաէք ուսուցիչ Փօնասի, եթէ պարոնուհին ինքնիրեն չաղաչէ, ինչ որ կ'ընէ կարծեմ, թերթը աչքէ անցընել: Շատ դժբախտ պիտի ըլլանք, եթէ առաջին ակնարկով, մատը հոչակաւոր յօդուածի մը վրայ չի դնէ:

— Է՞ն, լաւ, այդ պարագայի՞ն, հարցափորձեց Պօրքօ անձկալից:

— Մնացորդը ինծի կը պատկանի, ըսաւ ցրաօրէն ասպետը, մի մտատանջուիք: Գիշեր բարի, աներ,

Եւ Սըր Ուիլերմս, որ թակարդը լարած էր ար դէն, բաժնուեցաւ Պօրքօէն և ձին հեծաւ: Սովորաբար, ան խարակներու նրբուզին բոնեց: Երբորդան հասաւ նոյն տեղը, ուր Պասթիէնը և խենթը նետած էր անդունդին մէջ, պազ և անգութ ժպիտ մը եքեւցաւ իր շրթներուն վրայ:

— Պարոն ար Քօրկազ կօմս, մրմոաց ան, հասատապէս ուժով չէք, և աղայ մը քեզի չափ պիտի ընէր: Պէաք չէր զրկել Պասթիէնը Քէրլօվէն, պէտք էր որ դուք իսկ գայիք: Իր գործերը մարդ միշտ լաւ կը կատարէ: Զեզ համար կորսուած է ինազը: Հէրմինի հետ պիտի ամուսնանամ, և դուք շատ լաւ պիտի վերադարձնէք ինձ տասներկու միլիոնները:

Սըր Ուիլերմս սրարչաւ սկսաւ վազցնել ձին, և կէս գիշերին Մանուառ հասաւ: Նամակ մը կը սպասէր իրեն: Ասպետը բացաւ զայն և ուրախութեան ճիչ մը արձակեց: Այս նամակը Ժաննին գրածն էր, և որ Քօլար իրեն զրկած էր նոյնինի այն առաւօտուն ուր ինք կոմս ար Քէրկազին գնդակին տակ պիտի իյնար: Այս նամակը կը կենար Քօլարի սեղանին վրայ, որ Ժաննակ չունեցաւ զայն թղթատարին յանձնելու, Պաքարայի փախուստի լուրը, որ քա՞ն զայն շփոթած էր: Թօքանապօլ զայն բոլորսպին բանտարկուած գտած էր, և ունենալով Սըր Ուիլերմսի ճշմարիտ հասցէն, գրուած Քօլարի ձեռքով:

Դիպուածով նախկին զինուոր մը զայն յանձնեց թղթատարին:

— Ահ, մրմոաց Սըր Ուիլերմս, կը կարծեմ թէ իս խաղս աւելի գեղեցիկ է քան երբեք: Պիտի ամուսնանամ Հէրմինի հետ և Ժանն պիտի ըլլայ սիրուհին:

Իեղծ Արման,



Լ Ր Ա Գ Ի Ր Ը

Պարոնը նախատեսած էր այն բանը՝ որ պիտի պատահէր :

Գիշերը անցած էր Հէրմինի համար, առանց մանկամարդ աղջիկը աչքը գոցելու:

Մշապյորդոր յուզման մը ենթարկուա, դէպի անցեալը ակնարկ մը նետած, և հոն մէկ ակնարկով ընդոզքրկած էր իր կորսուած երջանկութիւնը, իր խորտակուած երազը:

Յետոյ ապագան միտքը բերած էր:

Եւ ապագային մէջ տեսուած էր Սըր Ուիլերմսը, որ կը գրէր իր անդոյն կենցաղավարութեան թիւը, զայն սիրելով և անիծելով ըստ կարգին:

Պարոնը՝ այնչափ լաւ կերպով խաղացած ու կեզծած էր այս անհուն և ճակատագրային տնօրէնութեամբ հնագանդելու հարկադրուած վիշտը, որ մանկամարդ աղջիկը ինքզինքը կը յանդիմանէր իր դժբախտութեան համար՝ և անկէ խիղճի խայթեր ու տաղնապներ կը զգար:

Եւ խիղճի տագնապներէ՝ կարեկցութենէ՝ սէր, հեռաւորութիւնը որչափ պղտիկ բան մըն էր, ինչպէս որ ըստ էր Սըր Ուիլերմս:

Առառուան բոլոր ժամանակամիջոցը, Հէրմին ինք-

զինքը իր սենեակին մէջ փակած անցուց, այս երկու զգացումներուն մէջ բաժնուած, այն սէրը զօր ունէր, ունէ՛ր տակաւին ապերտիտ Ֆէքնան Խօշէի նկատմամբ, այն գթութիւնը՝ զոր կը ներշնչէր իրեն այս երիտասարդ և գեղեցիկ մարդը, վեհանձն սիրտով, բարձրաթոփի միտքով, ակնածանքի ազնուական ձեւերով, այն մարդը կ'ըսենք, զոր Ուիլերմս կը կոչէին և զոր այնքան կիներ հապարտ պիտի ըլլային եթէ սիրէին:

Ճաշին ժամը եկաւ հասաւ:

Հէրմին ճաշասրահը թջաւ, ախուր և սիրոր կոտրած, բայց մարդը ապահովելու համար ինցալ փոր, ձերով, որուն անհանգիստ աչքերը՝ կը լրտեսէին անոր դէմքին վրայ վիշտերու այն հետքը և շուտափոյթ ընթացքը կամաց կամաց կը հիւծէին զինքը: Սեղան նըստեցան:

— Նոնոշիկս, ըստ Քէրմատէքի պարոնուհին իր քրոջ թոռը ճակտէն համբուրելով, աչքերդ տիսուր կը գտնեմ:

— Այդպէս կը կարծէ՞ք, հօրաքոյրս:

— Բնացած չէք:

Հէրմին շփոթեցաւ ու խոնարհեցուց աչքերը:

— Քրաւ կը դնեմ որ նօնոչիս, շարունակեց պարոնուհին որ ձեր անքնութիւնը մեծ պատճառ մը ունէր . . . :

— Մօրաքոյր, թօթովկց մանկաժարդ աղջիկը, որ խիստ տժգունեցաւ:

— Աղէկ միտքս ինկաւ, ըստ պարոնուհին՝ որ ըստ լոր ասոնք առանց մասնաւոր դիտումով ըստ էր: Սըր Ուիլերմս կը մեկնի՞ ուրեմն.

Հէրմին սարսուց, իսկ իր մայրը կարծեց թէ աղջիկը չիւանդ պիտի ըլլար:

— Ինչ սիրուն մարդ, շարունակեց պարոնուհին,

այն կինը զոր պիտի սիրէ, կիներուն երջանկագոյնը
պիտի ըլլայ:

Հէրմին կը զգար թէ կը մեռնէր, ան ուզեց կա-
րենալ սիրել Սըր Ռոփլերմօք:

Բակին մուտքին առջև կախուած զանգակը՝ որ այ-
ցելուներու ժամանումը կը ծանուցանէ՝ լսելի եղաւ այս
վարկեանին.

— Գրաբերն է, ըսաւ Պ. ար Պօբրէօ որ վազեց պա-
տուհանին առջև գնաց:

— Ահ, ըսաւ պարոնուհին, այսօք հինգչաբթի է,
այնպէս չէ:

— Այս, մօրաքոյր:

— Այս օրն է այսօք ուր կը հրատարակուի լրա-
գիրս:

Սրդարե երեւցաւ վաղեմի սպասաւորը, բերելով
«Լա Ֆուա Պըրթօն» այն միակ լրագիրը՝ զոր Քէրմա-
տէք պարոնուհին կը կարդար և կ'ուզէր կարդալ:

— Ժօնաս, ըսաւ պարոնուհին, որ ծերունիի երե-
տասարդութեանը մէջ մոսցաւ զինք շրջապատողները և
ինքինքը ընթերցանութեան սէրին տուաւ, ժօնաս
եկէք:

Տղան սեղանին վրայ կը ծառայէր: Աթոռի մը վե-
րայ նետեց ուղանի զենջակը զոր ունէր դարակին
ներքե, և եկաւ լրագիրը Քէրմատէք պարոնուհիին ծեռ-
քերէն առնելու:

— Կարդացէք ստ լրագիրը ժօնաս, ըսաւ,

Տղան նստաւ աթոռակի մը վրայ, և պատուեց լրա-
գիրին կապոցը:

Պ. ար Պօբրէօի սիրոը ուժգին կը բաբախէր, շատ
լաւ զիտէր թէ ինչ տեղի պիտի ունենար թէպէտէ Սըր
Ռոփլերմօք ըսած էր հանդարտութեամբ:

— Սմենեւին ձայն մի հանէք, մնացածը իմ գիտ-
նոլք բանս է:

Թէրէզա և իր աղջիկը նստած էին և ցած ձայնով
կը խօսակցէին:

Պ. ար Պօբրէօ ակռայի մաքրիչը կը տաշէր զմե-
լիով մը:

Պարոնուհին ականջները լաւ մը կը բանար:

Նախ և տռաջ ժօնաս կարդաց առաջին յօդուածը
որ մեծ լրագիրներու մէջ «Առաջին Բարիդ» կ'անուան-
ուի, յետոյ անցաւ տեղական լուրերուն, վերջապէս
«Ծատարաններու սուրհանդակին», և կարդաց հնաեւ-
եալը՝ հաւասար և միօրինակ ձայնով մը՝ ինչպէս որ
վարժ էր կատարելու իր ընթերցաղի պարտականութիւ-
նը և պաշտօնը:

«Յառաջիկայ շաբթուն է, կ'րսէր լրագիրը. որ պի-
տի պարզուի «Դատաւորաց ատեանին» առջև ամենա-
խորհրդաւոր խնդիր մը որ արդէն մեծ յուզում մը ա-
ռաւաջ բերած է պաշտօնէութեան շրջանակներու մէջ:

— Կեցի՛ր, ըսաւ Պ. ար Պօբրէօ, խնդիրը պաշտօ-
նէութեան վրայ է. ասիկա քիչ մը ինձ կը վերաբերի:

Տիկին ար Պօբրէօ և աղջիկը իրենց խօսակցութիւ-
նը կը շարունակէին:

«Ինդիրը՝ շաբթունակեց ժօնաս, արտաքին գործե-
րու պաշտօնէութեան մէկ պաշտօնեային վրայ է:»

Այս բառերը արտասանելուն պէս՝ Հէրմին սարսաց
և ուժգին մը գլուխը վեր վերցուց:

«Ամբաստանուած՝ գողցածը լունհամարդամարկէ
մը, որուն բանալիները իրեն յանձնուած էին. գրասեն-
եակին պետէն 30,000 ֆրանք պարունակող թղթապա-
նակ մը:»

Պ. ար Պօբրէօ յարմար և կարեւոր դատեց այս
վայրկեանին տղաղտկ մը արձակել և լրագիրը ժօնասի
ձեռքէն քաշել առնել:

Բայց ժօնաս հետեւեալ տողը կարդացած էր միտ-
քէն և ըսաւ.

ԱԱյն պաշտօնեան Թէրնան Խօշէ կ'անուանուի:»
Տիկին Տը Պօբրէօ ամենասոսկալի աղաղակ մը
արձակեց և աղջիկը իր բազուկներուն մէջ պաշտպանեց:
Մարած էր Հէրմին

Այս վայրկեանին իսկ դուռը բացուեցաւ, և ծանուց-
ուեցաւ.

— Սըր Ուիլերմս պարոնը :

Պարոնը մեկ ակնարկով ընդգրկեց ամբողջ այս տե-
սարանը:

Ան տեսաւ Հէրմինը որ մարած ինկած էր, Պ. Տը
Պօբրէօն որ լրագիրը կը ճմրդկէր, պարոնուհին՝ որ ա-
պուշ կրթած՝ տակաւին բան մը հասկցած չէր բոլոր այս
տեսարանին. վերջապէս խեղճ Թէրէզան որ սարսափէն
խենթ կտրած էր, և կը կածէր որ զաւակը պիտի
մեռնի:

Ան ներս մտաւ, Թէրէզա զայն տեսաւ ու աղաղակ
մը արձակեց:

— ԱՌ, ըստ, որպէս թէ նախախնամութեան մէկ
գործակալին պէս այն վայրկեանին հասնող այս մարդը
գերբնական գօրութիւն մը ունեցած ըլլար, աՌ, ազա-
տեցէք զաւակս, ազատեցէք

Սըր Ուիլերմս առաւ մանկամարդ մարած աղջիկը՝
սարսափէն խենթ կտրած մօրը ճեռքիրէն, ողեսդիր
սրուակ մը քաշեց հանեց գրպանէն ու զայն Հէրմինին
դէմքին մօտեցուց, որ յանկարծ նորէն բացաւ աշքերը
խելքը գլուխը եկաւ:

Տիկին ար Պօբրէօ ծունը եղած և փղձկած էր:

Պ. ար Պօբրէօ միշտ լրագիրը ոք ճմրդկէր:

Թէրմատէք պարոնուհին արունակ բացասարթիւն-
նսը կ'ուզէր եղելութեանց վրայ:

Սըր Ուիլերմս առաւ լրագիրը Պ. ար Պօբրէօի ճեռ-
քէն, կարդաց զայն և կարծես թէ հասկցաւ:

Եւ Հէրմին տեսաւ զայն՝ որ ուժգին և ծայրագոյն
վիշտի մը բոլոր արտայայտութեամբը, ճեռքը ճակտին
կը տանէր:

— Ես զիտէի մը մնջեց:

Ժամ մը վերջը. Սըր Ուիլերմս ինքինքը ամե-
նամեծ յուսահատութեան առւած, աղջկան հետ մինակ
մնացած, զայն ժէնէի պարտէզին մէջ կ'առաջնորդէր
ճեռքէն բռնելով ու ըսելով.

— Եթէ ես ազատեմ զայն . . . եթէ խլեմ զայն ա-
մօթէ, անպատուութենէ, և միանգամայն ամենասոս-
կալի թիապարտութենէ, եթէ յաջողի ապացուցանելու
թէ անմեղ է, ի՞նչ պիտի ընէք ինձ համար:

— Պիտի սիրեմ ձեզ, լսու:

Եւ ծռեց ճակատը. երկար ատեն զսպուած արտա-
սուքներ եկան ողազեցին իր սքանչելի այտերը, և
խորապուած ձայնով մը ըստաւ:

— Գէթ, չսիրէի իսկ. կ'ամուսնանայի ձեզի հետ:
Պարոնը աղաղակ մը արձակեց:

— ՈՌ, ապա ուրեմն, ըստ, ապա ուրեմն պիտի
ազատեմ զինքը:

Հէրմին այս խօսքերէն ուրտիսութեան և միանգա-
մայն թաթանձանքի անբացարելի արտայայտութեամբ
մը նայեցաւ իրեն:

— Ազատեցէք զայն, ըստ, ազատեցէք զայն պա-
րոն, և ես զձեզ ծունը գրած պիտի օրհնեմ, և պիտի
պահեմ այն խօստումը՝ զոր ըրի . . . ճեռքս ճերինը պի-
տի ըլլայ:

Անմիջապէս կը մեկնիմ, պատասխանեց. Բա-

թիզ կը թոչիմ... և պիտի վերադառնամ միայն քեզի ըսելու համար. «Հաւատացինանոր անմեղութեանը, ազատ է ան:

— Գացէք, ըսաւ, Հէրմին և վերադարձէք... և եռձեր կինը պիտի ըլլամ:

— Աներ, կ'ըսէր Սըր Ռւիլեզմս, ժամ մը վերջը, թղթատարի կառք մը ցուցնելով, դուք կրնաք իմհարսանիքիս հրաւիրագիրները հրատարակել տալ: Ռւթը օրէն պիտի վերադառնամ:

Եւ Սըր Ռւիլեզմս մեկնեցաւ:

ԴԻԱԿԸ

Սըր Ռւիլեզմս ճամբու համար և ոչ մէկ վայրկեան կորսնցուց. ճամբան կառքով յիսուն ժամուան մէջ ըրտւ. իր մեկնումին միւս օրը, ժամը առտուտն ութին հասաւ, Բարիզը քսան վայրկեանի մէջ անցաւ և միայն Պօժօն փողոցին փոքրիկ օթեւանին առջև կեցաւ:

Թղթատարի կառքին աղմուկէն սպասաւորները վազեցին և եկան բանալու բակին դրան երկու փեղկերը: Պարոնը արագապէս վար ցատկեց, որպէս թէ յիսուն ժամ կառքով չէր անցուցած:

Ճամբուն շարօնակութեանը միջոցին Ֆէրնանը բանուէն հանել տալու յարմարագոյն միջոցին վրայ խորհած էր. բայց և ոչ մէկուն վրայ որոշում մը տուած էր, զանոնք ամենէն ալ աւելի կամ նուազ դէլ գըտնելով:

Մակայն այդ միջոցներէն կար մէկը՝ որ զինքը բաւական կը ժապեցնէր, և զոր գործադրելու մասին գիւրին կը կարծէր, որովհետեւ չէր գիտէր որ Քօլար մեռած էր:

Մինչդեռ կառքը դղրդումով դէպի Բարիզ կ'արշաւէր, Սեպուհը ըսած էր ինքնիրեն թէ՝ Քօլար վաղեմի դատապարտեալ մըն է, հինգ տարիէ ի վեր Պրէսթի թիւրանէն փախած: Գողութեան և մարգասպանութեան համար քսան տարուան շղթայակիր աշխատաւթեանց դատապարտուած էր. պահապանը սպաննելով փախած ագտտած էր. և եթէ բռնուեր ստուզիւ պիտի դատապարտուէր, եթէ ոչ մահուան գէթ ցկեանս գիտապարտութեան... բայց նորէն բռնուելու համար պէտք է որ սստիկանութիւն ըսուած բանը արթուն ըլլայ... կարծած են թէ աղատելու համար լողացած ատենը խեղդուած է. և այս հաշիւով սստիկանութիւնը չէր փնտուած զանի նորէն:

Ճարտար միջոց մը զանել պէտք է սստիկանութիւնը անոր հետքերուն վրայ զնելու համար:

Ռւրեմն եթէ Քօլար բռնուէր, շատ ստուգ պիտի ըլլաը նորէն թիւրան երթալը: Այն ատեն անոր երկու հարիւր հազար ֆրանք և փախստեան ամէն կարելի եղած միջոցները խոստանալով դժուարին չպիտի ըլլար զայն համոզել, որ դողութեան հեզինակը յայտարարէ ինքինքը. ճշմարտանմանութեամբ մը տռակ մը պիտի շինէին....: Պաշտօնէութեան սենեակի ծառաները պիտի վերաճանչնային, սակայն, յանձին անոր այն յտնանարարակատարը որ Հէրմինին նամակը Ֆէրնան Ռօշէի բերաւ:

Ամբողջը, ըստ էր Սըր Ուիլերմս այս գեղեցիկ մենախօսութիւնը վերջացուցած պահուն, ամբողջը և դժուարինը սա է որ Քոլար ձերբակալուի և վայրկեան մը իսկ միտքէն չանցնէ թէ ես եղած եմ իր ձերբակալութեան պատճառը:

Գտնելու հնարք մըն ալ:

Աս խորհրդածութիւնները ընելով էր որ Սեպտեմբերի աջած կառքէն Թօքոն փողոցի փոքրիկ օթեւանին բակին մէջ:

— Քոլարը հո՞ս է, հարցուց սենեակի ծառային:

— Աչ պարոն, պատասխանեց ծառան:

— Ռուր է ուրեմն:

— Մի քանի օրէ ի վեր բնաւ տեսած չունինք սնիկա:

— Ինչպէս, պոռաց Սըր Ուիլերմս, աւաւասիկ գէշը: Եւ նամակները դորս ես զրկեցի իրեն:

— Թօքանապոլ ծկաւ զանոնք առնելու, կ'երեւար թէ Քուար Պուժիվալի մէջ է:

Սըր Ուիլերմս արդէն յօնքերը կը պոռտէր և ինքնիրեն կը հարցնէր թէ Բնչ կը նշանակէր իր տեղակալին այս երկար բացակայութիւնը երբ Թօքանապոլ ճիշտ այն պահուն երեւցաւ բակին սեմին վրայ:

Զարանձին սուլելով ներս կը մտնէր, գլխարկը ականջին վրայ ծուած, դէմքը լպիրը ու նենգամիտ: Բայց երբ Սըր Ուիլերմսը տեսաւ, սուլելը դադրեցուց և աւելի խոնարհ կերպարանք մը առաւ և գլուխը իսկոյն բացաւ:

— Հարիւրապետը, ըստ զոլորովին ցած ձայնով մը:

— Ահաւասիկ, կը մօտենամ կոր, ձեր հրամանին համեմատ:

Վայրկեանի մը ընդմիջումէն վերջ, Թօքանապոլ նորէն առաւ իր սովորական համարձակութիւնը:

— Պիտի ըսե՞ս ինձ թէ ուրկէ կուղաս, և ո՞ւր է Քոլարը, հարցուց պարզնը:

— Այո՛, դիւրին է աս:

Թօքանապոլ խորհրդաւոր դէմք մը առաւ:

— Բայց ատիկա կարելի չէ ըսել արձակ կերպավ, ըստ:

Սըր Ուիլերմս հասկցաւ որ իր բացակայութեան առեն ծանր դէպքեր անցած են, և զրեթէ ոչ մէկ առարկութիւն ըրաւ:

Թօքանապոլ օթեւանին գետնայարկի սրանը մացուց, ինսամքով մը զուռը գոցեց և ըստ:

— Տեսնենք, խօսէ հիմա, ի՞նչ կայ:

— Նոր բան մը կայ, և ուրկէ դուք մազապուր պրծած էք, հարիւրապետին թուչունները քիչ մնաց որ պիտի փախչէին:

— Ժա՞նն և Սըրի՞զ:

— Այո՛, հարիւրապետ:

— Բայց Քոլար, ո՞ւր է Քոլար, հարցուց Սըր Ուիլերմս:

— Պուժիվալին մէջ է, «մայրիկ»ին զինետան մէջ, հինգ օրէ ի վեր, մառանը զինիի տակտորին մէջ պակած է . . . :

— Ի՞նչ կ'ըսես:

— Երաւ որ, հարիւրապետ, տակտոր դադաղ կը ըլլայ ըլլայ ուրիշի մը պէս:

— Ի՞նչ կը խօսիս դադաղի վրայ:

— Քոլար մեռա՞ւ, հարիւրապետ, ուրեմն պէտք եղաւ թագել զայն:

— Մեռա՞ւ, պոռաց Սըր Ուիլերմս, կ'ըսես որ մեռա՞ւ:

— Այո՛, մեռաւ:

— Բայց ո՞ւր, ե՞րբ:

— Ինչպէս, հարցուց Սըր Ուիլերմս յուզեալ:

Մեռաւ Պուժիվալի մէջ... հինգ օր է... ատրճա-
նակի հարուածով... կը կրկնէր Սըր Ուխեմս դանդաղու-
թեամբ և ապշութեամբ:

- Այս, հարիւրապետ կոմսը սպաննեց զայն:
- Կոմսը, բացագանչեց Սըր Ուխեմս սարուալով:
- Արման որ Քէրկազ կոմսը:
- Պարօնը ահարկու աղաղակ մը արձակեց:
- Բայց ըստո, որեմն Արման վերստին գտա՞ծ է
Ժաննը:

Հպարտութեամբ լի ժպիտ մը սահեցաւ Ռօքանպօլի
շրթունքին վրայ:

- Առանց ինծի, ըստ խիստ կարելի է, բայց
Ռօքանպօլ կը հսկէր շտեժարանին մէջ: Ռօքանպօլ
աղայ չէն, հէյ, հէյ....:

Եւ սրիկան համառօտակի պատմեց Սըր Ուխեմսի,
ինչ որ Պուժիվալի մէջ անցած էր, ինչպէս Քօլար սպան-
նուած էր այն վայրկեանին երբոր կը խեղդէր Լէօն Ռօ-
ւանը, և ինչպէս ինք Ռօքանպօլ փարսծ էր Պ. Քէր
կազէ և անոր խուզարկութիւնները դերև հանած էր:

- Պարօնը, ցնորած մտիկ ըրաւ այս պատմութիւնը:
- Քօլար դործունեայ և խելացի մարդ մըն էր,
մրմնջեց, երբ Ռօքանպօլ խօսքը լմնցուց, բայց վեր-
ջապէս անոր մէկը յաջորդ դնելու պիտի նայիմ, մինչև
հիմակ մեծ շարիք մը չկայ.

- Ամէն, ըստ Ռօքանպօլ:
- Այսպէս եղաւ Քօլարի դամբանականը.

Սըր Ուխեմս սկսաւ խորրդածել այն ատեն:
— Քանի որ կ'ուզէի ձերբակալել տալ Քօլարը և
ստիպել ինքինքը խոստովանելու 30,000 ֆրանքի գէ-
ղութեան իբր հեղինակը. ո՞վ զիտէ որ միջոց մը չպիտի
ըլլայ զայն մեռած ամբաստանելու, այնպէս՝ սսպէս
պիտի ամբաստանուէր ու ինքինքը իբր գող ամբաս-
տանէր երբ ողջ եղած ըլլար:

Սըր Ուխեմսի ողին, արդէն իր տեղակալին այս
մահուան մէջ, որոշակի կը նշմարէրէր Ֆէրնանը բան-
տէն ազատելու և հետեւապէր Հէրմինին հետ ամուս-
նանալու միջոցը:

- Այսպէս, հարցուց Ռօքանպօլի, պանդոկը ան-
բնակ է սպաննոէթենէն ի վեր:

- Այս, հարիւրապետ:
- Կը կարծե՞ս որ Քօլար տակաւին ճանաչելի ըլ-
լայ:

— Մասնաները լաւ կը պահեն հանգուցեալ Քօ-
լարը, ըսելով հեգնեց Ռօքանպօլ, վարդի մը պէս թարգ
ըլլալու է:

- Ուրեմն, ըստ հարիւրապետը, այս իրօկուն
պիտի տեսնենք զայն:

- Եւ պարոնը յարեց.
- Նիքօլօ սպաննութեան ներկայ էր, այսպէս չէ:
- Այս, ազատած է ինքինքը:
- Մայրդ, Ֆիրար, արդէն շատ յարած էր անոր:
- Ասիկա առկախ կը մնայ. բայց եթէ հարցուելու
ըլլայ. եթէ գետնին տակն ալ անցնի հոգը չպիտի ըլ-
լայ:

- Եւ դուն, կը ոիրե՞ս զայն:
- Ե՞ս. ըստ Ռօքանպօլ, ես չեմ կրնար դիմանալ
անոր: Պիտի երթայի անոր կախաղանէն քաշուիլը տես-
նել ամենամեծ ուրախութեամբ:

Սըր Ուխեմս չպատասխանեց, բայց գրակալ մը
բացաւ և հոնկէ առաւ պղտիկ տետրակ մը նշանագի-
րերով ծածկուած: Այս տետրակը ուրիշ բան չէր. բայց
եթէ «տօսիէ» մը բոլոր երկրորդական գործականե-
րուն, զորս հրապուրած էր Քօլարի միջոցաւ:

- իր յուշագիրին տեղ կը ծառայէր առ, որ իր տե-
սակ մը խորհրդատուն էր:

Թղթատեց այս տետրակը և կեցաւ արձանագրու-
թեան մը առջեւ որ այսպէս գրուած էր.

«Նիքոլօ, քսան տարուան թիապարտութեան դա-
տապարտուած՝ զիշերտյին գողութեան համար, սան-
դուխով յարձակած և սպաննութիւն փորձած, փախած
Ռոշֆորէ 184...ին: Փութով նորէն փնտուած՝ յաջո-
զած է աներեւութացնել հետքերը և կատարելապէս
կերպարանափախ ըլլալ:

«Բայց կը ճանչցուի սպիէ մը, որ աջ ծոցին տակը
կը կրէ, և կը նմանի դանակով փորտուած ու կտրուած
քանդակի մը»:

Սըր Ռեփլերմս նորէն գոցեց տեարակը:

— Յայտնի է թէ, ըսաւ, ոսաիկանութեան աչքին՝
մարդ մը որ նմանօրինակ անցեալներ ունի, սպան-
նութեան մը կատարելապէս կարող է:

Ռոքանպօլ, հետաքրքրութեամբ պարոնին նայե-
ցաւ:

— Եւ, շարունակեց ասիկա, պիտի ամբաստանուի
Քոլարը սպաննած ըլլալուն:

— Բայց անիկա սպաննած չէ:

— Հոգ չէ, հերիք է որ անիկա ըլլայ հարուածը
տուողը:

— Բայց պիտի ուրանայ:

— Վկաներ պիտի ունենանք:

— Որո՞նք, հարցուց Ռոքանպօլ:

— Նախ առաջ դուն, իմ փոքրիկ չարանձիս: Դուն
երդումով պիտի հաստատես որ Նիքոլոն Քոլարը սպան-
նած ըլլալը տեսած ես:

— Եւ միւս վկա՞ն:

— Պիտի ըլլայ այրի Ֆիբար: Դուն ըսիր որ ան-
իրեն...

— Ահ անիկա, ըսաւ Ռոքանպօլ, բայց անոր վիզը
պիտի կտրեն:

— Բնականաբար: Ե՞տքը:

— Բայց անմեղ է:

— Սիրելի որդեակս, ըսաւ պաղարիւնութեամբ
պարզնը, դուն երփասարդ ես, և պէտք է որ կրթեմ
զքեզ: Լաւ յիշէ ասիկա, այս աշխարհիս մէջ անմեղ
մարդեր միայն բազդ ունեցողներն են. Նիքոլօ չունի
ահաւասիկ ամէնը:

— Ուրեմն, ըսաւ Ռոքանպօլ, այս խեղճ Կինեօնը
մեծ յանցաւոր է:

Եւ աւելցուց մեկուսի.

— Ի՞նչ խորամանկ գաղափար ունի սա հարիւրա-
պետը. Նիքոլոն կախաղան հանել ուզելովը, ճշմարիտը
ըսելով, չեմ վշաանար. շատ կը ձանձրացնէր Շմայ-
րիկաը և մեզ կը մնանկացնէր:

Դաննանք ժանննի՝ զօր թողուցինք արձակելով
աղաղակը, այն վայրկեանին երբ դուռը կը բացուէր:
մինչդեռ կ'ազդարարուէր Արման տը Թէրկազ կոմսը:

Ժանն Արմանի երեւնալը կարծեց աեսնել, և սիր-
ուց լեցաւ, սկսաւ դուալ աննուածելի յուզման մը կա-
պանքներուն տակ:

Բայց յանկարծ ետ ընկրկեցաւ:

Ետ ընկրկեցաւ տժգունած, ապշած, աչքերը մոլոր
մոլոր բացած, օյնապէս՝ որպէս թէ իր առջեւ անդունդի
մը բացուիլը տեսած ըլլար:

Այն մարդը որ ներս կը մտնէր, իր սպասած մարդը
չէր:

Արմանը չէր:

Սըր Ռեփլերմս պարո՞ն էր:

Պարոնը ճանապարհորդի ընաիր հագուստ հազած
էր, գլուխը բաց՝ և իր գէմքը ծանր՝ և քաղցր մելա-
մաղձոտութեամբ տպաւորուած էր:

Դանդաղ քայլերով քալեց դէպի ժանն, որ ան-
շարժ և կայծակէ զարնուածի պէս մնացած էր, լոռ-
թեամբ մը առաւ անոր ձեռքը և համբուրեց:

— Օրիորդ, մըմնչեց, քանի մը երկվայրկեան լը-

ոռւթենէ ետքը, հաճեցէք ներել ինձ... Արման աը
Քէրկազ կոման եմ ես:

Այս խօսքերը ժամնի քով՝ խօսքի պայթուն մը ա-
ռաջ բերին, և թոյլ առւին անոր վերջապէս յայտնել իր
ապշութիւնը:

— Դո՞ւք, ըստ ան, դո՞ւք, Արմանը:

— Ես, պատասխանեց, ես կոմս աը Քէրկազ:

— Ա՞ն, պոռաց մանկամարդ ազջիկը զայրացած,
կը սաէք:

Սըր Ուփերմս այս խօսքին կը սպասէր: Դարձաւ
գէպի սեղանը, յետոյ Սըր Ուփերմս զանգակի մը մե-
տաքսեայ կոճակը բռնեց և զայն երեցուց ուժգին
կերպով:

Մարիէթ երեցաւ:

— Քանի՛ տարիէ ի վեր իմ ծառայութեանս մէջն
ես, հարցուց պարօնը:

— Հինգ տարի պարոն կոմսին մօտը: Տիկին Քէր-
կազ կոնսուհիին քովը ծառայած եմ, և պարոն կօմսին
քով մնացած եմ՝ ափկին կոմսուհիին մահուընէ յետոյ,
պատասխանեց Մարիէթ, որ առաջուց իր դասը լաւ
սերտած էր:

Ժամն մոլորուած կ'երեւար, և կը նաէր այս մար-
դուն, զոր երբեք տեսած չէր, և կը ճանչնար զինքը
անուան մը տակ, զոր կարծած էր միշտ ուրիշնը, զոր
պաշտելու չափ կը սիրէր:

Եայուած քով մը Ուփերմս հրաժեշտ առաւ Սըրիզէ
և Մարիէթէ:

Յետոյ ծնրադրեց Ժամնի առջեւ:

— Պիտի հաճի՞ք ինձ սպասել, օրիորդ, հարցուց
յարդական յուզմամբ լի ձայնով մը:

Ժամն անշարժ քար կտրած էր, և միշտ այս ան-
ձանօթին կը նայէր:

Նստեցուց զայն և ինքը՝ հոն ոտքի վրայ մնաց ա-
նոր առջեւ:

— Մտիկ ըրէք ինծի, կրկնեց, ինչ որ ձեզի անօ-
րինակ կը թուի, պիտի բացատրուի:

Եւ սրովհնետեւ կը լսէր ան, շարունակեց:

— Ես ճիշդ Արման աը Քէրկազն եմ: Անհուն բաղ-
դի աէր, երիտասարդութենէ ի վեր, ընտրելիք ունէի
կամ խենդութեամբ վառուիլ, ինչպէս կ'ընեն ընտա-
նիքի շատ մը տղաքներ, կամ ազնուաբար մսինել ստաց-
ուածքս, զանոնք գործածելով քիչ մը բարութիւն ընե-
լու համար: Իմ բարեյիշատակ մօրս և Աստուծոյ յիշա-
տակը ազդած են ինձ, ես այս վերջին որոշումը տուի:
Ցաօը տարիէ ի վեր, այս ճամբառն մէջ կը քալեմ, և
դժբաղդութիւնը միիթարելու համար ունեցած երջան-
կութիւնս՝ զրեթէ ինծի չէր բաւեր տակաւին: Օր մը
ձեզի տեսայ...:

Ժամն՝ զարմացման և ուրացման շարժում մը ը-
րաւ:

— Ոհ, ես աղէկ գիտեմ ինչ որ պիտի ըսէք, յա-
րեց: Աղէկ գիտեմ որ պիտի հարցնէք ինձ թէ՝ զձեղ
ուու տեսած եմ, որովհնետեւ դուք զիս երբեք տեսած
չեք:

«Ուրեմն մտիկ ըրէք, օր մը իմացայ որ լարուած
ծուզակի մը մէջ պիտի իյնայիք: Ես զձեղ չէի ճանչ-
նար, բայց ինձ զեկուցուած ծանուցագիր մը կ'իմացու-
նէր ձեր դժբաղդութիւնները առանձնութիւնը: Գե
զեցկութիւնն ու առաքինութիւնը: Զեզի տեսնել ու-
զեցի, գաղանի կերպով տեսայ ձեղ և սիրեցի»:

Սըր Ուփերմս այս վերջին բառը բոլորվին ցած
արտասանեց, տղայութեան քաղցր տատամումներով
և երկշոտ երկտասարդի մը պէս կարմրելով:

Ժամն կը սկսէր իր ապշութենէն սթափելու,

կայութեան այս գեղեցիկ և պատռաւոր երիաասարգին որ խորին յարգանքով կը խօսէր իրեն, և ան նորէն սկսաւ խօսելու:

— Բայց պարօն, ըստ գողդոջուն ձայնով մը, թնչ վտանգ է այն, որուն ենթարկուեցայ, ո՞րն է ուրեմն այն արագ որոգայթը որուն մասին կը խօսիք:

— Դուք կիբակի օր մը Պէլվիլ գացիք այնպէս չէ, ընկերակցութեամբ Սըրիզի, իր նշանածին, և այս վերջինին մօրը հետ:

Այս, պատասխանից օրիորդ ուշ Պալտէր:

— Հոն երկու մարդեր եկան և Լէօն Ռօլանի հետ կոուի բռնուեցան,

— Այս, յարեց վերստին ժանն:

— Յետոյ երրորդ մը եկաւ, Անիկա ազատարար եղաւ ան երկուքին ալ:

— Ճշմարիտ է..., պարօն:

— Այս մարդը մինչեւ ձեր դուռը տարած է ձեզի: Ժանն հաստատական նշանով մը գլուխը ծաեց:

— Հետեւեալ օրը ուրիշ մարդ մը, զինուորի հաւատուտ հագած, պատռանշանով զարդարուած ծերունի մը ձեր տանը մէջ, ձեր յարկին վրայ բնակելու եկաւ, հարիւրապեափ ձեւ տուած էր իրեն, ձեր հօրը բարեկամը կարծել տուած է զինքը... յետոյ այս միւսը որ առջի օրը առաջնորդած էր ձեզի՝ իրեն քովը եկած է, իմ անունս առած է, իմ տիտղոսս գողցած է... և դուք հաւատացած էք անոր:

Սըր Ուիլերմս իւրաքանչիւր բառին վրայ կը ծանրանար:

— Եյ ուրեմն, ըսելով խօսքը լմնցուց, այս մարդը անպատիւ մէկն էր, այս մարդը կը սաէր և անարդ կատակերգութիւն մը կը խաղար Պէլվիլ, Բարիզ կարծուած հարիւրապեափին քով:

— Ահ, պոռաց ժանն, անկարելի է այդ,

— Եւ գիտէք, շարունակեց Սըր Ուիլերմս խօրին համոզման շեշտով մը, գիտէք ով էր աս մարդը:

Եւ կանգ առաւ:

— Ոչ, ըստ, տակաւին չեմ կրնար ըսել ես զան. միշտ մտիկ ըրէք:

«Դիպուածը կամ լաւ է ըսել, անխոնջ ոստիկանութիւնը, զոր բարերարութիւն ընելու բարձր պաշտօնին մէջ կը գործածեմ, ինձ հասկցուց թէ ինչ սարսափելի դաւաճանութեամբ պիտի շրջապատուէիք, ուզեցի գքեզ ազատել, ձեզ տեսալ, սիրեցի զձեզ: Իրիկուն մը մութին մէջ, ձեր դրան առջեւ տեսայ զձեզ, ես որ իմ կառքիս մթագոյն մէկ անկիւնին մէջն էի ծածկուած:

«Աւա՛զ, սաւ Սըր Ուիլերմս հառաչելով, լաւ գիտեմ ինչ որ ինձ պիտի ըսէք, պատրաստ էի երթալ ծանուցանել ձեզ վտանգը որուն ենթարկուած էիք... Բայց չարիք մըն էր արդէն. — այս մարդը սիրելու վրայ էիք:

«Եւ պէտք կ'ըլլայ, ձեզ ազատելով, ձեր առաջին սխալման մէջ թողուլ զձեզ, և պէտք չէր սպաննել զձեզ յանկարծական յայտնութեամբ մը»:

Ժանն մտիկ կ'ընէր չնշասպառ, և Սըր Ուիլերմսի աչքերուն, յարգելի կերպարանքին և ձայնին մէջ կը թուէր իրեն կացդալ, անհուն սէր մը:

Շարունակեց:

— Սրտակցութեան մէջ զրի ժէրթրիւտը, ան ընդունեց իմ յատակագիրս: Զեր քնացած ատենը զձեզ վերցնել և փոխադրել տուի հոս: Այն ատեն չհամարձակելով ինքզինքս ցոյց տալ, գրեցի ձեզ: Ո՞հ, որչափ կը փափախէր սիրտս ամէն անդամուն որ գոիչը ձեռք կ'առնէի... և որչափ վախցայ որ ուրախութէնէս պիտի մեռնէի երբ ստացայ ձեզմէ այս նամակը:

Սըր Ուիլերմս ծնբաղրեց և ժաննի ձեռքը համբուրեց, և ժանն որ երազել կը կարծէր, ըստ իրեն.

— Բայց վերջապէս պարոն, քանի որ դուք եք կոմս ար Քէրկազը, ուրեմն այս մարդը ո՞վ է:

— Թշուառական մը, այս մարդը մանկլաւիկս է: Ժանն աղաղակ մը արձակեց, դէպի ետ գլուրեցաւ և աչքը գոցեց:

Ծառայ մը սիրած էր ան:

Երբոր մանկամարդ աղջիկը երկար թալկութենէն սթափեցաւ. Սըր Ուիլելմս աներեւոյթ եղած էր, իսկ Սըրիզ անոր քովն էր որ կը խնամէր զայն:

Սըրիզ պարոնէն գրուած նամակ մը յանձնեց: Այս նամակը հետեւեալ կերպով գրուած էր.

«Օրիորդ,

«Դժուտրին յայտնութենէն ետք, որ պէտք եղաւ, ինձ կը թուի թէ՝ կիներու երջանկագոյնը պիտի զայուցանեմ զքեզ, ժանն, ամենասիրեցեալդ իմ ժանն, ութը օր ևս ձեզմէ հեռու պիտի մնամ, բայց ամէն օր պիտի գրեմ ձեզի, և գուցէ գամ ձեզի պաղատելու որ ընդունիք անունս և ձեռքս, ձեր ազնիւ սիրոր և միտքը ճշմարիտ և կեզդ Քէրկազները տարբերած պիտի ըլլան իրարմէ:

«Մնաք բարով. կը սիրեմ զձեզ,

«Կոմս Արման օր Քէրկազ»

Ժանն կարդաց այս նամակը և փղձկեցաւ: Իր եռակներուն մէջ ունեցած ազնուականի արիւնը կը զբուէր, մտածելով որ սիրած էր այն մարդը, զոր Սըր Ուիլելմս համարձակած էր իր «մանկլաւիկ» անուալու:

Սըր Ուիլելմս ժաննը նուազած թողած ատեն՝ մէկ քանի խորհրդաւոր հրամաններ տուած էր Մարիէթին, յետոյ գիւղային տունը թողած ու Յոո-Մորլի եկած էր, ուր Ռօքանպօլ իրեն կը սպասէր:

— Հարիւրապետ, ըսաւ իրեն Ռօքանպօլ, գրեթէ գիշեր է:

— Ուրեմն շա՞տ ո չէ, հարցուց Սըր Ուիլելմս:

— Ընդհակառակը, իմ կարծիքս այն է թէ սպասելու է որ բոլորովին մթննայ:

— Ինչու համար, հարցուց պարոնը:

— Որովհետեւ, քեզ ճշմարիտը ըսելու համար, համոզուած եմ որ՝ կոմսը գինետան շրջակայքը լրտեսութիւն ընել կուտայ. կը յուսայ զիս նորէն ձեռք ձգել և գիտնալ թէ ուր են սիրունիկները:

— Ո՞հ, ո՞հ, ըսաւ Սըր Ուիլելմս, զգուշանանք ուրեմն:

Անօնք սպասեցին զիշերուան:

Գիշերը եկաւ, անթափանձ. անցրեւու, ցուրտ, ինչպէս որ կ'ըլլան ձեռուան զիշերները:

Այն ատեն դաշտերուն մէջէն ճամբայ ելան, գետին զերքէն և նաւերուն ճամբէն խոյս տալով, ետեւներէն գինետունը մտան:

Ռօքանպօլ, կատուի պէս զիշեր ատեն կը տեսնէր. կամ սանկ ըսենք, տան մասերը այնքան աղէկ կը ճանչնար որ՝ Սըր Ուիլելմսը առաջնորդեց մթութեան մէջէն, առաւ աշտանակ մը, որ վարի սրահին ըըմինէին մէջ դրուած էր, և երբեք զայն չվառեց:

Պարոնը վար իջեցուց ձեռքէն բռնելով:

Յետոյ՝ երբոր մառանը հասան, հրահանը զարկաւ և վասեց մօմը:

Այն ատեն Սըր Ուիլելմս կրցաւ բոլորտիքը նայեածք մը նետել:

Մառանը ընդարձակ էր. պատերուն առջեւ լիցուած էր տակառներով, որոնցմէ ոմանք լիցուն էին, ոմանք պարապ:

Սըր Ուիլելմսի օգնութեամբ, առկառ մը վերցուց պարաւ, դարձուց ծածկուած կողմը դրան կօզմին և պարոնը նշամարեց Քոլարի դիակը՝ որ ճանաչելի էր առաւին:

Հարիւրապետը, ինչպէս կը կոչէր զայն Ռօքանպօլ: յիշեց որ՝ Քօլար սովորաբար վրան կը պահէր թղթապանակ մը և մտածեց որ այս թղթապանակը կրնայ պարունակել իրեն համար վտանգալից նամակներ և թուղթեր:

Իր ճերմակ ճեռքը առանց վարանման երկնցուց, առանց խղճի խայթի դիտկին մօտեցուց, բըտէնկօթին կոծակները քակեց և քովի գրպանէն առաւ թղթապանակը:

Յետոյ մրագին ազօտ լոյսովը, պարոնը քննազնութեան սկսեց, առաւ նամակ մը զոր Քօլար իրեն կ'ուզդէր և զոր ժամանակ չէր ունեցած թղթատարատուն յանձնելու, հոն ձգեց անցագիր մը՝ որով նախկին դիտապարը ինքզի՞քը աղատած էր Լուիզ Տիգօք անուամբ և աւելցուց նամակ մը զոր Սըր Ուիլելմո, ինքը գըլլ' պանէն հանեց:

— Գործը եղած է, մրմիջեց:

Պարոնէն գրուած ու կնքուած այս նամակը՝ ոչ այնշափ կատարեալ նմանութեւն ունէր իր նախկին տեղակալին գրութեանը, զոր այս վերջինը եթէ կենդանութիւն առնէր, ինքը գրած պիտի կարծէր, կը կրէր հետեւեալ վերնագիրը.

«Առ օրիորդ Էմիլի Թուլպէօք, Ճեւագէտ»

«Պէլ-Կրէյվ-Սքուէյր, թիւ 2, Լոնտոն,

«Քօլար» ստորագրուած էր և այսպէս գրուած.

«Չքնաղ պաշտեցեալ»

«Դեռ երեք օր է որ յողթողդ Բարիզեան և առթուսին ճիրաններէն ազատ է: Միտք ունիմ վաղուցնէ ետքը Պուլօնէը ժամանել, և հոնկէ նաւ նստիլ: Կ'այրիմ, կը մրկիմ որ զքեզ անգամ մըն ալ տեսնեմ և պարկեշտ ու ակնածելի ըլլամ: Մեր խնայողութիւններովը կամ Միթալսէքս պիտի երթանք ու քաշուինք, կամ թէ ուրիշ տեղ, հոն պիտի գտնենք տնակ մը և ինք»

զինքնիս իբր սուսական իշխաններ ծախել տանք: Հարիւր յիսուն հազար ֆրանք ունիմ, և Լոնտրայի մէջ մէկուն ալ բան մը չեմ ըներ: Եթէ Բարիզի մէջ բըռնուէի, զիս թիազարառութեան կը մատնէին:

«Չեզի աղուորիկ բան մը պիտի պատմեմ, զոր իմ կարգիս, խաղացած եմ արտաքին գործերու, պաշտօնէութեան մէկ պղտիկ պաշտօնէին՝ և որ զինք քիչ մը հեռաւ պիտի տանի, եթէ բոնուի:

«Խնդալէ մարելու բան է աս»:

«Երեւակայէ որ, վեց ամիսէ ի վեր, չարաճճին խորհած է «աչք» ընել խիստ սիրուն կնոջ մը, և որ ինձմէ աղէկութիւն կ'ուզէ: Անունը չեմ տար, վասն վի չեմ ուզեր որ նախանձիք, Տիկին Քօլար, և որ անցնիք նեղ կիրճը գալու, և անոր աչքերը հանելու համար: Բայց հոգ չէ:

«Երկար ատենէ ի վեր լաւ առիթի կը նոյէի, ահաւասիկ բաղդը որ մեծ տէր մըն է, եկած ստած է իմ արամադրութեանս և ծառայութեանս ներքեւ...: Առուած մը կը դեգերէի Սէն Լուի փողոցին մէջ, յանձնակատարի բանկոնակ մը հագած էի դիտութեան համար, քանի որ գործ ունէի այն թաղին մէջ: Օրիորդ մը մօտեցաւ ինձ և ըստ, «Ինձ համար արշաւանք մը պիտի ընէք: Նամակ մը տուաւ ինձ, նայեցայ հասնէն և կտրդացի».

«Առ Ֆէրնան Ռօչէ, պաշտօնատուն արտաքին գործերու»:

«Առի նամակը հոն տարի: Ճամբուն վրայ պատեցի նամակածածկոցը, և կարգացի այս սիրոյ գիրը: Օրիորդը որուն հետ պիտի այսունանար, իրեն իր հրաշեշտը կը ծանուցանէր:

«— Լու, ըստ ինքնիրեն, ահաւասիկ լուր մը որ պիտի զբուցնէ զինքը:

«Եւ ինդալով ճամբաս շարունակեցի : Հասայ , ու-
զած մարդս հարցուցի :

Մասնաբաժինի մը դրասենեակը մտցուցին զիս+
Մինակ էի , դրամարկղ մը կար , որուն քովը բանալի+
ները կապուած էին , և դրամարկղը բաց էր :

«Դրամարկղները լու կը ճանչնամ ես , մէկ ակնար-
կով անոնց հաշիւը կ'ընեմ : Տեսայ ասոր մէջ թղթա-
պանակ մը նախ և առաջ ձեռք զարնելու գաղափարը
ունեցայ : Բայց պո՛ւս , այս տեսակ դրամարկղի մէջ
պարապ բան մը չըլլար երբեք , և սկսայ մտածել թէ
քանի մը հազար ֆրանքի համար պէտք չէ նորէն բըռ-
նուիլ , և իմ փոքրիկ խնայողութեանս պլուզը կորսըն-
ցնելու վտանգին ենթարկուիլ :

«Ուրիշ գաղափար մը եկաւ միտքս . նշանաւոր գա-
ղափար մը : Երիտասարդ մարդը բացած էր նամակը ,
և իր դէմքը այլափօխուած էր : Յանկարծ ոտքի ելաւ
և սկսաւ մեծաքայլ քալել խենդի մը պէս , առանց ինձ
ուշադրութիւն ընելու :

«Այն ատեն ձեսքո թղթապանակին տարի և զայն
անոր բալթօին գրպանին մէջ խօթեցի :

«Յետոյ գացի փողոցին մէջ սպասեցի :

«Երեք վայրկեան վերջը , անոր գլուխը բաց դուրս
ենելը տեսայ որ վազելով Պուլրվարին ճամբան կը
բռնէր , թղթապանակը առանց կասկածելու հետը տա-
նելով , և այսպէս անդիտակցութեամբ կառավարու-
թիւնը կողովտելով :

«Այս բանը իրեն շատ սուղի պիտի նստէր» :

Այս բացատրութիւնը ինչպէս որ կը տեսնուի , բա-
ւական հաւանական էր , մանաւանդ որ նամակով տրը-
ուած էր կնոջ մը որ Լոնտօն կը բնակէր . և այնպիսի
մարդու մը միջոցաւ որ , դատական ողբալի անցեալներ
ունէր :

Զայն ալ աւելի ճշմարտանման ընելու համար բո-

լորովին ներքին մանրամասնութիւններ աւելցուցած էր .
կարծեցեալ գողութեանց մասին և թղթապանակին գոր-
ծէն բոլորովին օտար :

— Օրիորդ կմիլի Ֆուլպէօֆ , բառ մէջ էր ինքնիրեն .
արդարեւ Լոնտօնի մէջ է , և Քոլարի տիրուհին է : Ե-
ղելութիւնը պիտի կարենայ ճշդուիլ :

Երբոր մեռելին թղթապանակին մէջ դրաւ այս նա-
մակը և թղթապանակը գարձեալ գրպանը դրաւ և նո-
րէն կոճկեց ըրտէնկօթը , պարոնը Ռօքանպօլի օգնա-
կանութեամբը , յատակը ելած տակառին իր առջի դիր-
քը տուաւ , միանդամ այն գիտակին վրայ ուկի ժոմա-
ցոյցը , և քսան ֆրանքի չափ արձաթ դրամ պարու-
նակող քսակը վերցնելէն վերջ :

— Հիմակ , ըսաւ ստահակին , լաւ հասկցիր . ինչ որ
պիտի ըսեմ :

— Մտիկ կ'ընեմ ձեզ , հարիւրապետ :

— Քոլար սպաննուած է :

— Հարկաւու : Ես աղեկ գիտեմ , Քէրկազ կոմոը
սպաննուած է զայն :

— Ո՞չ , Նիքոլօն :

— Ահ , լաւ , ըսաւ Ռօքանպօլ : Ճշմարիտը ըսե-
լով , այսպէս կը սիրեմ : Արդէն ըսի ձեզի . հայր Նիքո-
լօն կը ձանձրացնէ զիս :

— Մայրդ գօմիսէրին պիտի երթայ :

— Հըմ , գէշ այցելութիւն , հարիւրապետ :

— Հոգ չէ , պիտի երթայ :

— Ի՞նչ պիտի ըսէ անոր :

— Ան պիտի ըսէ որ՝ խիզճը զինքը բնկճած է , և
ապ գայնն դատապարտուելու վախը կը պարտաւորեցնէ
զինքը ամէն բան յայտնելու :

Ռօքանպօլ ուշադրութեամբ մտիկ կ'ընէր :

— Պիտի խօսի Նիքոլօն հետ ունեցած գաղտնի
յարաբերութեանց մասին , չարունակեց Ալբ Ուիլեմս ,

և այն յարաբերութեանց վրայով, որոնք իր և վաղեմի թիւապարա Քօլարի միջեւ կային: Պիտի ըսէ որ, ոճիրին գիշերը նիքօլո և Քօլար իրեն տունը եկան, հոն երկար ատին և բւլորովին ցած ձայնով խօսակցեցան, բայց կրցած է անոնց կէս-բառերէն հասկնալ թէ Քօլար կը մեկնէր, և կը թողուր ֆրանսան, յետոյ մէկ քանի արժէքաւոր նիւթերու բաժանման մասին վէճ մը ծագելով անոր ժամացոյցը և քսակը գողցած է, և թէ յետոյ սկառնալիքի օգնութեամբ ստիպեցուցած է այրի Ֆիբարը և Ռոքանպօլը լոռութիւն պահելու: Այս կատազիէն իրենք ալ սպաննուելու վախր հարկադրած է զանոնք լուելու, և օդնած են նիքօլօի՝ Քօլարի դիմակ: հոս փօխադրելու և դայն այս տակառին մէջ պահելու գործին,

— Լա՛ւ, ըսաւ Ռոքանպօլ, բայց «մայրիկ»ը այս պզտիկ ստախօսութեան համար ի՞նչ պիտի ունենայ:

— Երեք հատ հազարնոց դրամատոմո:

— Թիչ է... ըսաւ Ռոքանպօլ: Հայր նիքօլօի գըլուխը, զոր պիտի կտրենք. անշուշտ հազար ֆրանքէն իսկստ շատ կ'արժէ անոր համար:

— Թող հազար ֆրանք ևս աւելի ըլլայ, լմացուց պաղարիւնութեամբ չարտճճին: Մհ, բան մը չէ այս, հարիւրապետ, պիտի տեսնէք ինչպէս վկայութիւն պիտի տամ... առանց պոռտելու յօնքէրս... ճշմարտութիւնը զրուցող մարդու մը պէս:

— Թո՛ղ այդպէս ըլլայ, ըսաւ դարձեալ հարիւրապետք:

Նորէն վեր ելան մարեցին ճրագը, առն եաեւները գացին և գաղտնի կերպով փախան:

Սըր Աւիլերմսի կառքը Պուժիվալի և Մէօլի մէջտեղ կը սպասէր, և նորէն հասաւ Բարիզ:

Գալով Ռոքանպօլի, զնաց խրճիթը, ուր Ֆիբար պահուըտած էր. և իր դասը տուաւ անոր:

Ֆիբար լալ կեղծեց, քիչ մը մտածելով որ իր պօրէն ամուսինին վիզը կտրել պիտի տար, և զոր այնչափ սիրած էր (հետ դասական բացատրութեան), բայց Փօքանպօլ ճարտասան և համօզող եղաւ, իրեն հաւատացուց ու հաստատեց որ նիքօլո անտանելի կ'ըլլար, և որ իր դիրքին մէջ գտնուող այրին՝ կրնար շատ աւելի լաւ ըլլալու ձգտիլ:

Եւ այրի Ֆիբար զիջաւ:

Լուսնալուն պէս ոստիկանութեան գօմիսէրին զնաց, մինչդեռ Ռոքանպօլ Բարիզ կը վազէր, նիքօլօի բնակարանին մէջ կը մտնէր, որ առջի իրիկուն տուն եկած չէր և Շհանգուցեալ Պ. Քօլարի» ժամացոյցը ու քսակը կը պահէր հոն, ինչպէս որ կ'ըսէր ան:

Կը յիշուի որ կէտէն Պուասոի փողոցին մէջն էր որ Քօլար Լէօն Ռոլանի հետ մէկնելու պատրաստ ըլլալով գացած իմացուցած էր խեղկատակ նիքօլօին:

Նիքօլօ այս փողոցին մէջ կը բնակէր ամենադէն սենեակի մը մէջ, որուն վարձքը ամիսը միայն 12 ֆր. էր, վեցերորդ լարկը. ուր սակայն խիստ քիչ կերեւար, վասն զի Բարիզի շրջականերու ճարիէռաները և դիւզերը կը պատկէր, քանի որ ամբարիշաներու գլուխը կը գանուէր. Կէրէն Պուասոի փողոցի բնակավայրը իրեն համար ապաւտարան մըն էր քան թէ բնակարան: Երբոր չարիք մը գործած ըլլար հոն կը պահուըտէր՝ վախնալով ոստիկանութեան որոգայթներէն:

Արգարեւ, այս փողոցը, որ կառուցուած էր մարդաշատ և գրեթէ բոլորովին կօշկակարներէ և սենեակներու մէջ բանող գործաւորներէ բնակուած կեդրոնի մը մէջ, նուազ կասկածելի էր, և նիքօլո չորս-հինգ տարիներէ ի վեր հոն կ'ապրէր խիստ հանգարաւ և հանգիստ:

Իր վարձքը կանոնաւորապէս կը վճարէր, առանց աղմուկի կը մտնէր ու կ'ելլէր, միայն գրեթէ Ռոքան-

պօլը կ'ընդունէր՝ որ տանը մէջ իրեն քեռորդին կը կարծուէր, և գիտէր իր գէմքին տալ զուաթութեան և լաւ բնաւորութեան այսպիսի արտայայտութիւն մը՝ որ իրեն համար գրաւած էր այլ և այլ վարձակալներու կողմէ տեսակ մը համակրութիւն։

Քօլարի սպանման գիշերէն ի վեր, Նիքօլօ երբեք չէր երեւցած կէուէն Պուառո փողոցը։ Յաջորդաբար գտնուած էր Պէլվիլլ Աէն։ Տընի և Վէնսան, գործադրելու համար իր ըմրիի արուեստը։ Բայց իրիկուն մը ծիշդ այն ատեն՝ երբ Սըր Ռւիլերմս և Ռոքանպօլ Պուժիվարի պանդոկին մէջ կը մտնէին, և Քօլարի գիտակին կ'այցելէին։ Նիքօլօ զգաց իր արուեստին մէկ խազը գործագրելու, վերաբկուն մաշած ու հինցած էր, զգեստի վաճառականի մը առջեւէն բոլորովին նոր մը կորզեց և առաջ տարաւ։ Դժբախտաբար ոստիկանութեան գործակալ մը տեսաւ, հալածեց զանիկա և վերջապէս կորսընցուց բազմութեան մէջէն։

Ասիկա Պէլվիլլի մէջ տեղի կ'ունենայ։

Նիքօլօ փախաւ ու ազատեցաւ, շուտ քայլերով կրցածին չափ հետքը կորսնցնել տուաւ ոստիկանին, դէպի կէս գիշերէն կէրէն Պուառո փողոցը մասւ։

Պառաւ կին մը՝ որ դռնապանի ծանր պաշտօնը կը կատարէր, իրեն էրկնցուց իր ճրագը և բանալին։

— Պարքն Նիքօլօ ըստաւ, ձեր քեռորդին եկած է։

— Ռոքանպօլը, հարցուց խեղկատակը։

— Այս, պարոն Նիքօլօ։

— Ինձ համար բան մը ձգեց։

— Ձեր բանալին ուզեց։

— Եւ վեր ելա՞ւ։

— Եւ անմիջապէս վար իջաւ։

Նիքօլօ խորհնցաւ որ եկած էր այրի Ֆիբարէն լուսեր բերելու և վեր ելաւ սենեակը գնաց, յուսալով որ հոն բան մը կը գտնէր, որեւէ նշան մը՝ որ իրեն հա-

մար նշանակութիւն ունենար, Բայց ամէն բան միեւնոյն վիճակին մէջն էր, և Նիքօլօ պարապ տեղը փնտրուեց։

Իր բնակարանը Ռոքանպօլի անցնելուն ոչ մէկ նշանը կը պահէր։ Խեղկատակը վերջին աստիճանի յագնած էր՝ այն ծաժածուու փողոցներու բաւրդին մէջէն ըրած այն անկանոն արշաւանքէն՝ զոր ըրած էր իր հետքը ոստիկաններուն կորսնցնել տալու համար։ Բոլորովին հագուած անկողին ցատկած և խւր քունով մը քնացած է։

Առաւօտուն չարթնցաւ երբեք, և դէպի ժամը տասնին իսկ կը քնանաւ տակաւին, երբ որ ուժգին կերպով դուռին զարկին։

— Ո՞վ է ան, հարցուց։

— Յանուն օրինաց, պատասխանեց գուրսէն ձայն մը։

— Յոնուած եմ, բանս բուսած է, մրմիջեց խեղկատակը։

Ուզեց գողցած վերաբկուն անկողինին ներքեւ պահեց, բայց գուռը բռնաբարութեամբ բացուեցաւ, և ինքն ալ վերաբկուն պահելու ժամանակ չունեցաւ։

Ոստիկանութեան երկու գործակալներ ներս մտան։

— Հըմ, ըստա միտքէն Նիքօլօ զանոնք տեսնելուն, վեց ամիս բանտարկելոց ենք, գուցէ տարի մընալ

Նիքօլօ թիարան դացած մարդ էր, մինչև իսկ աքսոորէն փախած էր բայց այնչափ կերպարանափախուած էր որ՝ սա համոզումը ունէր թէ նորէն շպիտի ճանչնային զինքը։

Ոստիկանները օձիքէն բռնեցին և զայն ձերբակալութեան վիճակի մէջ զրին՝ առանց ուշագրութիւն ընելու մահիճին ծածկոցին ներքեւ կէս մը պահուած վերաբկուն։

— Քօմիսէրին քովը բացատրութիւն պիտի տաք,
ըսին:

Նիքոլո ոստիկանութեան գրասենեակը տարուե-
ցաւ:

Ատենակալը անոր անունին, արհեստին և սովո-
րութեանց վրայ համառոտակի հարցաքննութիւն մը ը-
րաւ, և իրեն վերարկուին գողութեան վրայ բան մը
չըսաւ:

Բայց ինքը, սկսաւ մտատտնջուիլ և անհանգիստ
ըլլալ:

— Ի՞նչ քանով ամբաստանուած եմ, հարցուց:

— Մարդասպանութեամբ մը, պատասխանեցին:

Նիքոլո անմիջապէս վեր ցատկեց ու աղաղակեց:

— Ճշմարիտ չէ ատիկա... ես մարդ սպաննած
չեմ:

— Դուք ամբաստանուած էք, ըսաւ Քօմիսէրը,
ութը օրէ ի վեր արուարձանիս մէկ զինետան մէջ զոր
այրին Ֆիբար կը բանեցնէ, Քօլար անունով վաղեմի
թիապարտ մը սպաննած ըլլալուդ համար:

— Ե'ս, ե'ս, պոռաց Նիքոլո, ե'ս չեմ...:

— Քննութիւնը պիտի լուսաբանէ ատիկա, պա-
տասխանեց քօմիսէրը և Նիքոլն առժամեայ բանտը
զրկեց:

Երկու ժամ վերջը, խեղկատակը կ'երեւար նախ-
նական հարցաքննութեան դատաւորին առջև, և ազ-
դուապէս կ'ուրանար այն մասնակցութիւնը, զոր կու-
տային իրեն Քօլարի սպանման խնդրին մէջ:

Այլ սակայն պարկելա ըլլալով այնպէս, որպէս
կ'ըլլան գողերը իրենք իրենց մէջ, մէկն ալ բերան
չտուաւ և խօսեցաւ, ոչ այրի Ֆիբարին վրայ, ոչ Ռո-
քանգօլի և ոչ ալ Սըր Ռւիլերմսի մասին:

Բայց այն ատեն երես երեսի բերուեցաւ այրին իր
հոգեգաւակին հետ:

Այրի Ֆիբար, ապօւշ կրթած Նիքոլօի առջև առանց
յօնքերը պռատելու՝ վկայեց որ Նիքոլօ և Քօլար կափւի
բռնուած էին, և այս վերջինը զարնուած էր ատրճա-
նակի հարուածով մը, ան աւելցուց թէ այն վայրկեա-
նին փախած էր, և թէ ալ բան մը չէր գիտէր այդ
խնդիրին վրայ:

Մինչև այն ատեն, որովհետև Քէրկազ կոմսը պա-
տուհանէն ներս մտած էր և թէ խիստ հաւանական էր
որ այրին Ֆիբար, իր սարսափման մէջ մարդասպանու-
թեան հեղինակը Նիքոլօն ճանչցած ըլլար, քանի որ
խուճապով առած քալած ու փախած էր, մինչև այն
ատեն, խեղկատակը միայն տիրութեամբ կը նշմարէր
իր տիրուհիին մտայնութիւնը, բայց երբ Ռոքանգոլ ալ
վկայեց իր կտրգին, ան հասկցաւ որ ծախուած և իր
կորուստը դաւադրուած էր:

Ռոքանգոլ այն ամամօթ և լիրքպաղարիւնութեամբ
որ իր յատկանիշն էր՝ նախ և առաջ այրիին անմեղու-
թիւնը հաստատեց, յետոյ ամենակրկիտ մանրամանու-
թեանց մտաւ, զոր կը ներշնչէր Նիքոլօ մահօւան սպառ-
նալիքի վրայ, որով ստիպեցաւ էր իրեն օգնելու
աներնութացնելու համար դիակը, և ոճրագործութեան
հետքերը:

Այն ատեն Նիքոլօ, զայրացած, ինքնիրմէ դուրս
ելաւ, ուզեց ճշմարտութիւնը ըսել, ամբաստանելով
Արմանը, Կատաղութեամբ ներս մտաւ բայց բառ մըն
ալ չկրցաւ արտաստնել, իր բոցավառ դէմքը տժգու-
նեցաւ և քիչ մնաց որ արիւնի կաթուած մը պիտի ու-
նենար:

Կէս մը մեռած կառքի մը մէջ դրուեցաւ և Պու-
ֆիվալ փողոցը տարուեցաւ ուր ստիկանութեան քօ-
միսէրի մը ներկայութեանը, դիակը տակառէն հան-
ուեցաւ և ճանչցուեցաւ իբր Քօլտրի փախստական թիւ-
պարտի դիակ:

— Յածոգի՛, ըստ իրեն այն ատեն Ռօքանպօլ, կոռւփովը, պիտի ուրանա՞ս իր ժամացոյցը և քսակը Նիքոլո հասկցաւ որ կորսուած էր, իր կատաղութեան սաստկութիւնը նորէն սկսաւ, փորձեց ոստիկա, նութեան ձեռքէն խոյս տալ, բայց անմիջապէս կոպեցին զինքը, և այս վարկեանէն սկսեալ ուրիշ բան մը չեղաւ, բայց եթէ վայրի գաղանէ՛որոն մռունջիւնները և կատաղութեան աղաղակները վերջապէս կը վկայէին ու կը հաստատէին, իր յանցապարատութիւնը ու կը շփոթեցնէին արդարութիւնը։ Խեղկատակին գլուխը կախաղանին նուիրուած էր։

Ինչ որ Սըր Ռուիլերմս կանխատեսած էր տեղի ունեցաւ։

Հակաւակ ամէն ապացոյցներու՝ որոնք ընկճել կ'երեւէին Ֆէրնան Ռօչէն, այս պաշտօնեան միշտ սա համոզումը ունէր թէ՝ յանցաւոր չէր ան։

Կը հասկցուի ուրեմն թէ՝ ինք յեղաշրջում առաջ բերաւ անոր միտքին մէջ այս նամակին ընթերցումը, և կարծեց թէ իր ձեռքերուն մէջ է Ֆէրնանի անմեղութեան ապացոյցը։

Հրամայեց որ դիակը Մօրկ փոխադրուի, յետոյ՝ մինչդեռ Նիքոլո նորէն թարիզ բեր ուած ու նորէն բանտարուած էր. խորհուրդին իմացուց իր գտածը և անոր յանձնեց նամակը։

Մինչդեռ նորէն կառք կը հանէին Քօլարի ենթադրուած սպաննիչը, այրի Ֆիբար բռնուեցաւ զգացողութեան մերձեցումէ մը։

— Խեղճ ծերունի, մըմնջեց, սիրաս կտոր կտոր կ'ըլլայ, երբ կը մտածեմ թէ ես պիտի ըլլամ գլուխը կտրելուն պատճառը։

— Պահ, մայրիկ, պատասխանեց Ռօքանպօլ, դուք ձեր ծերունի խեղկատակէն աղէկի կը գտնէք, վասն զի զեղ վշտացնելու համար չեմ ըսեր, բայց անոր ձաշակավ չարածնի մէկը ունէիք։

Մինչդեռ ոյս գէպքերը կը կատարուէին, Ֆէրնան Ռօչի միշտ բանտին մէջն էր։

Իր գործին նախնական հարցաքննութիւնը վերջացած էր, ամբուստանութեան գիրը պատրաստուած և յանցաւորը ատեանին առջեւ պիտի ներկայացուէր, որուն առաջին նիստը տասնըհինգ օրէն պիտի բացուէր։

Խեղճ երիտասարդը սոսկալի թալկացման ենթարկուած, այլեւս քանի մը օրէ իւ վեր, գիտակցութիւն չունէր ոչ իր գործերուն և ոչ իր գոյութեան։

Ապշած մնացած էր։

Արման, Լէօն, Պաքարտ, Երկու անգամ այցելութիւն տուած և զինքը ազատել բաստացած էին, ութը օր անցած էր իրենց վերջին այցելութենէն իւ վեր, և ոնցամ մին ալ տեսած չէր զանոնք։

Առաւօտ մը իրեն իմաց տուին . . . որ այլեւս միայն ութը օր ունէր սպասելու։

Այս վայրկեանէն սկսեալ, Ֆէրնան իր բանտարկութեան մոլորիլը և յիմարութեան մեծաքայլ քայլերով հասնիլը զգած։ պէտք կ'ըլլար բռնութիւն բանեցնել քիչ մը կերակուր կերցնելու համար. կ'ուզէր որ թողան որ անօթութենէ մեռնի, նախնական հարցաքննութիւնը երբ վերջացած էր, այլեւս գաղտնի տեղ գըրուած չէր, ասով հանդերձ մասնաւոր տեղ տեղափոխուած էր. հոն ան կընար պարապիլ ուրիշ բանտարկեալներու հետ և անոնց հետ խօսակցիլ, բայց մութին և կատաղի եղած ըլլալով, այլեւս խօսք մը չէր ելլեր բերնէն, և մէկուն հետ ալ չէր խօսեր, և բնաւ երբեք չէր իջներ բանտին վայրագաւիթին մէջ։

Իր գերութեան ընկերները զայն «Արիսթօ» մականուանած էին։

Առառու մը սակայն ներկայացաւ Պաքարտ։

Առանց խօսելու՝ Պաքարայի նայեցաւ տիսուր նայուածքով մը, առանց ոգեւորութեան և կոշտ նայուածքով մը, ուր կը տեսնուէր ապշտութիւնը։

Պաքարա ձեռքէն բռնեց և առջեւը ծնրադրեց :

— Խեզ պարոն Ֆէրնան, մրմիջեց, որչափ ալ փոխուած է :

Եւ արդարեւ, բանտարկեալը տժգունած, տկարացած ու ծերացած էր. այլեւս ուրիշ բան մը շէր, բայց եթէ իր չուքը :

Պաքարա՝ ինքն ալ փոխուած էր : Ասիկա չէր այն վայելուչ ու թեթեւսոլիկ մանկամարդ կինը, որուն կեանքը աղմուկներով ու խնդուքի քրքիջներով կ'անցէնէր, որովհետեւ երկայն տօնախմբութիւն մըն էր, անհոգ հետեւեալ օրուան համար, և միմիայն հաճոյքի վըրայ մտածող :

Ասիկա մեռած կին մըն էր, որուն տժգունած ճաշկատը կը վկայէր խիղճի ամենասոսկալի խայթերու, աշդնապներու անընկճելի հակումները :

Ան պարզօքէն հագուած էր և կարծես կ'ուզէր իր անցեալին հպարտութիւնը՝ ներկայ խոնարհամտութեամբը նորէն ծախու առնել :

— Ահ, դուք էք, ըսաւ իրեն Ֆէրնան խուլ ձայնով մը, որպէս թէ մեղաւորուհիին տեսքը իրեն յիշեցած ըլլար բոլոր իր չարչարանքները :

— Այս, պատասխանեց խիստ ցած ձայնով, ես եմ... ես եմ որ կուգամ, անդամ մը եւս ներողութիւն խնդրել և ըսել ձեզ որ յուսաք... պիտի աշխատինք զձեզ ազատելու :

Ֆէրնան գլուխը թոթվեց :

— Անկարելի՞ է, մրմիջեց :

— Ո՛չ, ո՛չ. ըսաւ Պաքարա ուժգնութեամբ, անկարելի չէ, բնաւ երբեք անկարելի չէ անմեղութիւնը թպացուցանելը : Յուսացէք, պարոն Ֆէրնան առաւելքան երբեք, այսօր յուսացէք :

Եւ ոշովհետեւ տխուր ժպիտ մը՝ ուր կը տեսնուէր իր անհաւատութիւնը կը սպրդէր անոր շրթունքին վըրայէն, ան շարունակեց :

— Պ. կոմս արքէրկազ պիտի ազատէ զձեզ և ան կրնայ ինչ որ կ'ուզէ, բայց ասոր համար ժամանակ պէտք է, պարոն Ֆէրնան :

— Ժամանակ, ըսաւ յուսահատութեան թունչով մը, բայց դուք չգիտէ՞ք որ ութը օրէն պիտի դատուիմ ու դատապարտուիմ :

— Ութը օր, կրկնեց, մանկամարդ կինը ապշութեամբ, բայց անկարելի է այս :

— Ասով հանդերձ պիտի ըլլայ...:

— Ասկէ մինչեւ ութը օր, պուաց Պաօթիէն վերադարձած պիտի ըլլայ Պրթանիայէն, ուր ստիպեցուցած պիտի ըլլայ Սըր Ռելիերմազ խօսելու : Ահ, մենք պիտի ազատենք ձեզ յանցաւորներու ատեանին ամօթէն... կ'երդնում ձեզի :

Այն վայրկեանին ուր Պաքարա այս խօսքերը անասանելի յուզումով մը կ'արտասանէր, այս պահուն, բանտապահ մը և սստիկան մը երեւցան :

— Աստուած իմ, մրմիջեց Ֆէրնան սարսափահար, ժամբ հասած է ուրեմն :

Բայց բանտապահը պատասխանեց.

— Նախաքննիչ դատաւորը ձեզ տեսնել կ'ուզէ :

Պաքարա յոյսի սարսուո մը ունեցաւ :

— Գութէ, ըսաւ միաքէն, գտած են ձշմարիայանցաւորը :

Եւ մեկնեցաւ Ֆէրնանի քովէն, հետեւեալ օրը նորէն տեսնելու խօստումով :

Ֆէրնան հետեւեցաւ սստիկանին, և տարուցաւ այն ատենակալդատաւորին առջեւ. որ իր գործին նախնական հարցաքննութիւնը ըրած էր :

— Պարո՞ն, ըսաւ իրեն այս վերջինը, կը ճանչո՞ք այն յանձնարարակատարը որ նամակ մը բերաւ ձեզի ձեր ձերբակալութեան առաջին օրը :

— ԱՇ, պատասխանեց Ֆէրնան բնաւ երբեք առ-
սած չունեի զայն:

— Բաւ ական այլանդակ բան է այս: Ինքը կը
ճանչնայ զձեղ:

Եւ նախնական հարցաքննիչ դատաւորը կարդաց
Ֆէրնանին Սըր Ռուլելը մէտ գրուած ու Թօլարէ ստորա-
դրուած նամակը:

— Արդ, շարունակեց ատենակալ-դատաւորը, այս
նամակը, անսխալտապէս պիտի պապուցանէ ձեր անմե-
ղութիւնը, առանց աժենաթեթեւ հակախօսութեան մը
որ գոյանայ այս իրողութեանց մէջ, զորս կը յայտնէ,
և ձեր հարցաքննութիւնը պատասխաններուն մէկուն
մէջ, ըստ այս նամակին՝ դրամարկղին բանալիները
կախուած էին կղզանքէն և դրամարկղը բաց էր...:
Հստ ձեր հարցաքննութեան ընդհակառակը, մինչեւ իսկ
դրամարկղը բացած չէք:

— Ճշմարիտը այս է, մրմնջեց Ֆէրնան: Բայց պա-
րո՞ն, այս շանթահարիչ լուրը զոր կը պարունակէր ինձ
համար, այս նամակը՝ զոր կը բերէր յանձնակատարը՝
անշուշտ կրցած է ինելքս գլխէս առնել... կարելի էր
Պ. որ Պօրքէ դրամարկղը բաց ձգած էր... իմ գիտ-
ցածս ուս է որ անմեղ եմ:

Ֆէրնանի շեշտը այնչափ համոզեալ էր որ ամէն
պարագայի մէջ մարդ կրնար ենթագրել որ յիշողու-

— Պարո՞ն, ըստւ իրեն հարցաքննիչ դատաւորը,
հակառակը այս հակախօսութեանց այս նամակը՝ զոր
ձեռքերուո մէջ կը բռնեմ, այլեւս կասկած կամ տա-
րակոյս չի ձգեր ձեր անմեղութեան վրայ, աղատ պի-
տի կացուցանէ ձեզ:

Ֆէրնան ուրախութեան աղաղակ մը արձակեց՝ ու
մարած ինկաւ նստարանի մը վրայ:

Ազատ էր, անմեղ կը հրատարակուէր...

Ժամ մը վերջը, Ֆէրնան Խօշէ կը ներկայանար
Քէրկապի ապարանքը:

Արման, Պաքարա, Լէօն Ռուլան միացած՝ հոն կը
գտնուէին, և իրենց զարմացումը ծանր աստիճանի հա-
սաւ աեսնելով երթասարդը որ կը ժամանէր:

Ի՞նչպէս ազատած էր, ի՞նչ միջոցներով ապացու-
ցած էր իր անմեղութիւնը:

Այնպիսի բան մըն էր, ուրկէ ոչինչ կը հասկցուէր:

Բայց երբ Ֆէրնան համառօտակի պատմեց Թօլարէ
գրուած կարծեցեալ նամակին գոյութիւնը, երբ Պ. աը
Քէրկազ գիտցաւ որ այս վերջինին դիակը գտնուած է
գինետունի մառանի մէջէն, և թէ խեղկատակ նիքոլօն
ամբաստանուած է այս մարդասպանութեամբ, այն ա-
տեն մեծ լոյս մը սփոեցաւ իր միտքին մէջ:

— Դարձեալ Անտրէս, մրմնջեց:

Եւ կոմին սազերը տնկուցան սա մտածումով թէ:
Կուցէ, այս ժամուս, քանի որ Ֆէրուան ազատուած էր,
Սըր Ռուլելը սպարոնը Հէրմինին ամուսինն էր: Շեւ
Պասթիէն որ ինձ բան մը չգրեց, մրմնջեց: Անաւաորիկ
երեք օրեր՝ որ լուր կի սպասեմ իրմէ... և ոչինչ»:

Կոմսը ծայրագոյն յուզման մը մէջ էր, այնպիսի
յուզում մը՝ ուրկէ Պաքարա և Ֆէրնան բան մը չէին
հասկնար:

Յանկարծ դուռը բացուեցաւ և մարդ մը երեւ-
ցաւ:

Ի տես այս մարդուն՝ որ Պըլասոնեան գեղջուկի մը
պէս հագուած էր և արծաթեայ ժապաէններով պար-
զապէս կանանչ քառքէթ մը կր կրէր, փոխանակ լայն-
է զր գլխարկի, Արման աղաղակեց.

— Ահ, ահաւասիկ Պըլասոնիայէն լուր եկաւ: Ա-
հաւասիկ, իմ Քէրլօվէնի որսի պահապանու:

Որսերու պահապանը տիզմով ծածկուած էր, ան-
ձիով եկած էր ամենամեծ արագընթացութեամբ:

— Պարոն կոմո ըսաւ, գուժ մը կը բերեմ ձեզի:
Պ. Պատթիէն մեռաւ:

— Մեռաւ, Պատթիէնը մեռաւ, բացադանչեց կոմ-
սը ապշահար:

— Այս պարոն, հինգ օրէ ի վեր:
Եւ որսերու պահապանը պատմեց թէ մարդասպա-
նութեան իրիկունը Պատթիէն դուրս ելած էր ոտքով
ծերունի ապուշ Ժէրօմին հեա, և թէ անդամ մըն ալ ե-
րեւցած չէր:

Երկայն ժամանակ սպասած էին անոնց, գիշերը.
հետեւեալ օըը մինչեւ իրիկուն և հետեւեալ զիշեր:

Ամենեւին երեւցած չէին վերստին:
Բայց երկու օր վերջը ծովը եղերքի աւազներուն
վրայ գիտէր բերած, գլուրցուցած էր, այսինքն Պատ-
թիէնին գիտէր.

Եւ գուցէ, զարմանալի բան, իրեն հեա անդունդին
մէջ գահավիժած ձիին մարմինը, անշուշտ հեղեղատէ մը
քշուած տարուած էր, և գտած չէին զախ, այնպէս որ
Սըր Ռոբերտ ոճրագործութեան միակ ապացոյցը ա-
ներեւոյթ եղած էր:

Բայց Արման չխարսւեցաւ ամենեւին և գուշակեց
որ անպատի Անտրէա անդամ մը ևս կը յաղթանակէր,
և քրոնթայի ձիեր ուզեց:

— Պրըթանիա', պոռաց, խօսքը Ֆէրնանի ուզեկ-
լով, Պրըթանիա կ'երթանք, Աստուած տայ որ համնինք
ժամանակին :



ՓԵՐՆԱՆ ՌՕՃԵՒ ԱՐՁԱԿՈՒՄԸ

Քոլարի գիտէին գանուելէն և Ֆէրնանի անմեղու-
թիւնը հաստատող նաժակին երեւան գալէն հազիւ երեք
չորս օր ետքը տեղի ունեցած էր Ֆէրնանի արձակումը:

Այս բանը ուրեմն ժամանակ տուած էր Սըր Ռոբե-
րմսի անմիջապէս մեկնելու և Պրըթանիա վերադառ-
նալու, Քէրկազ կոմսին Պատթիէնի տահը իմանալէն շատ
առաջ:

Պարոնը գիշեր մը մութը կտխած պահուն Պ. աը
Լասիի տունը հասաւ, այն վայրկեանին իսկ, երբ վաղե-
մի ազնուականը որսորդութենէ կը վերադառնար:

Պ. աը Լասի կէս մը մտերիմ գարձած էր Սըր Ռոբե-
րմսի հետ:

Ան գիտէր թէ Սըր Ռոբերմս Բարիզ երթալու հա-
մար մեկնած էր, Ֆէրնանը ազատելու և այսպէսով
Հէրմինի ձեռքը ստանալու նպատակով:

— Էյ ուրեմն, հարցուց ուժգնութեամբ վաղեմի
Պրըթանիացին՝ Սըր Ռոբերմսի ներս մտնելը տեսնե-
լով:

— Արդ ուրեմն, պատասխանեց Սըր Ռոբերմս,
լմնցաւ:

— Ազատեցի՞ք:

— Կատարելապէս:

— Ուրեմն յանցաւոր չէ:

- Բնդ՛ակառակը, սիրելի ասպետ :
- Ուրեմն ի՞նչպէս կրցաք, ի՞նչպէս ըրիք :
- Ահ, ըստ, այս բանը ինծի հարիւր հազար ֆըրանքի նստու :
- Ասպետը շնորհաւ զսպել ինքինքը, սքանչացումով նայելէ այս մարդուն՝ որ հարիւր հազար ֆրանք կը վատնէր իր սիրած կնոջ հաճելի թուելու համար :
- Բայս վերջապէս... գաղտնիք մըն է ուրեմն :
- Աչ, անշուշտ, և ահաւասիկ ինչ որ ըրի :
- Տեսնենք, ըստ ասպետը :
- Ֆէրնան Ռոչէ յանցաւոր էր կամ չէր :
- Սափկա յայտնի է, ըստ ասպետը :
- Եթէ չէր, գողը գտնել պէտք էր, կարելի չէր զայն ազատել անոր անմեղութիւնը հաստատելով :
- Այդ ըստծէդ աւելի ճիշդ բան չկայ, և ե՞տքը :
- Բայց արդարութիւնը, մանաւանդ Ֆրանսայի մէջ, այն բանն է, որ ամէնէն աւելի քիչ բանաստեղծական է աշխարհիս վրայ, մաթիմաթիքական դրութեամբ կ'ընթանայ և միայն դրական ապացոյցներուն հաւատք կ'ընծայէ :
- Լա՛ւ, ըստ ասպետը, կը տեսնեմ թէ կը ժօտենաք :
- Ֆէրնան յանցաւո՞ր էր, սափկա վիճելի է, Արդ՝ հակառակը ապացուցանելու համար պէտք գտնել այն պիտի մարդ մէ՛ որ հաւանէր ինքինքը իբր գողութեան հեղինակը խոստովանելու :
- Եւ դուք գտա՞ք զայն :
- Այս՛, ըստ անխոնեմօրէն պարոնը :
- Հարի՞ւր հազար ֆրանքով :
- Ինչպէս որ կ'ըսէք, բայց հարիւր հազար ֆըրանքները երջանկութիւն չեն բերած իրեն :
- Ի՞նչպէս կ'ըլլայ սափկա, ըստ ասպետը զարումացած :

- Ահ, պիտի տեսնէք... ասիկա պատմութիւն մընէ որ վիպասանութեան կը նմանի... այն մարդը զորդաց Քօլար կը կոչուէր... ասիկա վախսական թիապարտ մըն էր, որ սատանան պոչէն կը քաշէր և ինք զինքը ուղածին պէս կը պահէր : Եկաւ վայրկեան մը, երբ իր դիրքը այլեւս վատահելի չեղաւ, սատիկանունութիւնը իր հետքերուն վրայ էր, անպատճառ օր մը դարձեալ պիտի բռնուէր : Այս պարագաներուն մէջն էր որ ես հանդիպեցայ իրեն : Ան հաւանեցաւ գրելունամակ մը զոր պիտի ստորագրէր ալ և իր Լոնտոնի մէջ ունեցած մէկ կարծեցեալ սիրուհին պիտի զրկէր, յետոյ ինծի ընկեր մը բերաւ, գող մը՝ որ զինեպան եղած էր և փոքրիկ կատակերգութիւն մը տեզի ունեցաւ, Քօլար զինեպանին տան մէջ կահաւորուած սինեակ մը կը վարձէր, սափկա պիտի ամբաստանէր զայն, և ոստիկանութիւնը պիտի հասնէր, և չպիտի գտնէր ամենեւին Քօլարը, որ քանի մը ժամէ ի վեր Ամերիկայի ճամբան բռնած պիտի ըլլար՝ հարիւր հազար ֆըրանքներովը միասին, բայց ան՝ ստիկանութիւնը՝ պիտի գտնէր թուղթեր, նամակներ, և այս նամակներուն մէջէն ու այն զոր Լոնտոն կը զրկէր, և որուն մէջ ինքինքը կը գովէր և կը պարծենար թղթապանակին գողութեամբը՝ որ Ֆէրնան Ռոչէի վերագրուած էր :
- Կեցցես, ազտղակնց ասպետը սքանչացած, բայց այս բոլոր ըսածներդ խիստ մտացիութեամբ շինուած նենգախաղեր են :
- Բաւակա՛ն, պատասխանեց Սըր Ուիլերմս համեստ շեշտով մը :
- Եւ նամակը գտնուեցա՞ւ :
- Ահ, ըստծէդ ալ աւելի, Քօլարն ալ դըմունեցաւ...
- Բայց ուրացա՞ւ այն ատեն :
- Աչ, մեռած էր, ըստ պարոնը խօսքը պաղա-

թիւնութեամբ վերջացնելով : գիւնապանը սպաննած էր զայն հարիւր հազար ֆրանքները իւրացնելու համար :
— Եւ նամակը :

— Նամակը տակաւին թղթապանակի մը մէջ էր զոր Քօլար վրան կը կրէր : Դանուած է դիակը և թթվապանակը :

Այսպէս եղաւ այն պատմութիւնը , զոր պատճեց Սըր Ուիլելմո՞ Լասիի ասպետին , այն գէպքերուն վրայ՝ որոնք տեղի ունեցած էին Բարիզ և Պուժիվալ :

Ասպետին աչքին պարոնը կը մնար ուրեմն իր կատարեալ ազնուական մը , ասպետական բնաւորութիւնով մը , որ ետ չէր ընկրկեր ոչ մէկ ծայրայիշութեան առջև՝ իր սիրած կնոջ հասնելու համար :

— Արդ ուրեմն , ըստ Պ. ար Լասի քանի մը վայրկեան խորհրդածութիւն ընելէն վերջ , միայն մէկ բան կը տեսնեմ ընելիք :

— Ի՞նչ բան :

— Իմացնել Օր. Պօրբէօի ձեր բոնած ընթացքին յաջողութիւնը :

— Ո՞չ . ըստ պարոնը :

— Ի՞նչո՞ւ , ազաղակեց ասպետը , պիտի հրաժարվեք . . . :

— Եւ ոչ մէկ կերպով , պատասխանեց պարոնը կեղծ տիւրութեամբ մը : Բայց օրիսրդ Հէրմին այս խոստումը բորբոքման վայրկեանի մը մէջ ըրած է . և ինձ համար վեհաձնութիւն չպիտի ըլլար այս մասին խօսիլ իրեն հետ :

Պարոն ար Լասի ուսերը բարձրացուց :

— Օ՞ն անդր , ըստ , ինչ որ խոստացած է . Հէրմին պիտի շնորհէ իր ձեռքք :

— Կը յուսած , բայց բնաւ երբեք չեմ ուզեր զի՞ն քը սափել :

Եւ Սըր Ուիլելմոս կ'ըսէր ինքնիրեն .

— Այս քաջարի սափետը հաստատական մարդ չէ :

չի տարակուսիր որ մարդ կրնայ ամէն բան ստանալ կինէն՝ առանց բան մը իսկ պահանջելու :

Պ. Տը Լասի և Սըր Ուիլելմոս իրենց խօսակցութեան այս տեղուանքն էին , երբ ձիու մը քայլերը լսելի եղաւ բակին մէջ . յետոյ ժօնասին երեւնալը տեսնուեցաւ :

Տիկին ար Քէրմատէքի մաերիմ ընթերցողը ուղղակի ժէնէէն կուգար , և պարզնուհիէն նամակ մը կը բերէր սապետին :

Պ. ար Լասի պահարանը պատճեց և կարդաց :

«Սիրելիգ իմ զրացի ,

«Ահաւասիկ ութր օր է , որ Սըր Ուիլելմոս մեկնեցաւ : Իր մեկնումէն ի վեր . Հէրմին բորբոքուած վիճակ մը ունի , և աչքի զարնելու չափ կը փոխուի :

«Պարոնը վերադառնալ խոստացած է իրեն , ան կը սիրէ արդէն պարոնը . ասոնց վրայ բան մը չենք զիանը , բայց ամէն օր կը հարցնէ ինձ թէ միթէ ձեր վրաւոք լուր մը չունի՞մ , ուրկէ կը հետեւցնեմ , սիրելի առապետու , թէ դուք չէ՞ք որ կը զբաղեցնէք իր միտքը , այլ ինքը :

«Գիտէ՞ք ո՞ւր է պարոնը :

«Պիտի վերադառնայ :

«Բայս մը զրկեցէք , կ'աղաչեմ , և Զերդ՝

ՊԱՐՈՆՈՒՀԻՅԻ ՏԸ ՔԷՐՄԱՏԷՔ»

Ասպետը այս նամակը Սըր Ուիլելմոսի երկնցուց :

Պարոնը սարսուաց ուրախութենէն և ըստ ինքնիրեն ,

— Կարծեմ թէ յաղթանակի ժամը հասաւ :

Յետոյ գրպանէն լրագիր մը քաշեց հանեց , մօտենաւ սեղանի մը քով և սկսաւ գրել .

Ժամ մը վերջ ժօնաս վերստին ձի կը հեծնէր՝ կրեզով բաւական խոշորէկէ ծրար մը Պ. ար Պօրբէօի հա-

մար և սովետին ալ մէկ նամակը պարոնուհին համար:

Ասպետը կ'ըսէր.

«Սիրելի դրացուհի,

«Ազը Ռւիլերմս հիմակ կը ժամանէ, ան տիսուր է ինչ որ չէր երբեք, ասկէ կը հետեւցնեմ թէ միշտ կը սիրէ ձեր քրոջ թոռնուհին:

«Վ՝ զը միտքը դրած է ձի հեծնել և ժէնէ զալ:
և յօյս ունի թէ ցրուիը պիտի տեսնէ տիրութեան այն ամպին՝ զոր կը ծածկէ ՕՐ. Հէրմինի չքնաղ ճակատը՝ որուն, ինչպէս նուև ձեր երկու ձեռքերը՝ պատիւ ունիմ համբուրելու ակնածական խորին յարգանքով»:

Ա. ԱՊԵՏ ՏԼ ԼԱՄԻ

Իսկ սապէս խմբագրուած էր Սըր Ռւիլերմսի նամակը:

Ամիրելի աներ.

«Կարծեմ թէ խազը վաստկուած է:

«Զեր հետաքրքիր աղջիկը, պաշտօնապէս իր ձեռք ինձ խոստացաւ, եթէ երբեք ազատէի իր սիրելի ֆէրնանը: Հոս ներփակուած պիտի զանէք, անոր համար նամակ մը և «Կազէթ աը Թրիւպիւնցի մէկ յօդ ու ածը»:

«Զեր պատասխանին կ'սպասեմ Մանուարի մէջ:

Զերդ ԱԾԲ ՌԻՒԼԵՐՄԻ

Պ, ար Պօբրէօ այս նամակը ընդունեց Աըր Ռւիլերմսին սովետին տունը համարէն ժամ մը վերջ:

Հէրմին քանի մը օրերէ ի վեր ուրուականի մը կը նմանէր, արցունք թափած էր, աղօթած էր

Այս խօսք տուած էր ամուսնանալու պարոնին հետ, եթէ ան աղատէր ֆէրնանը: Եւ կը յուսար թէ ալ անկէց վերջ պիտի մեռնէր:

Պ, ար Պօբրէօ Հէրմինի յանձնեց Սըր Ռւիլերմսի նամակը սա ձեւով խմբագրուած:

«Օրիորդ,

«Աւազ յանցաւոր էր ան:

«Եւ սակայն ազատեցի. և այս ժամուս ամբողջ Բարիդ կը հաւատայ անոր անմեղութեանը: Դուք պիտի կարենաք համոզուիլ այս մասին՝ ներփակ լրադիրը կարդալով:

«Ֆրանսական հողէն յաւէտ հեռանալու վայրկեանին՝ այն ֆրանսական հողէն, ուր շատ բան քաշեցի, օրիորդ, կ'ուզէի վերջին անգամ մըն ալ տեսնել զեեզ, ոչ թէ յիշեցնելու համար խօստում մը զոր ըրիք մոլորաման և վիշտի վայրկեանի մը մէջ, այլ ըսելու համար յաւիտենական հրաժեշտու: Պիտի մերժէք զիս:

Հէրմին կարդաց այս նամակը, յետոյ «Կազէթ աը Թրիւպիւնց լրագիրը բացաւ:

«Ողբերգութիւն մը որ պիտի բացուէր եզեռնաղատատանին առջև, կ'ըսէր լրագիրը, զատւ իր վախճանը, բայց նուազ աղմկալից կերպով՝ հարցաքննիչ դտաւորին սենեակին մէջ:

«Մեր ընթերցողները անշուշտ կը յիշեն տակաւին, արտաքին գործերու նախարարութեան մէջ պաշտօնեալի մը ձերբակալութիւնը՝ որ ամբաստանուած էր երեսուն հազար ֆրանքի թղթապանակի մը գողութեամբ, որ կը գտնուէր գրասենեակի պէտին Պ, ար Պօբրէօի դրամարկղին մէջ, որ կատարեալ վստահութիւն ունէր այդ պաշտօնեալին վրայ:

«Ամբաստանեալը ուժգնօրէն կը բողոքէր ու կը պնդէր իր անմեղութեանը վրայ, բայց ապացոյցները կ'ընկճէին զինքը:

«Վերջերս արուարձանի մէկ գինետան մէջ սպան-նուած մարդ մը գտնուիլը, և գիտին վրայէն դանուած նամակը՝ բոլորովին նոր լոյս մը կը սփռեն այս խորհրդաւոր գործին վրայ:

«Այն առառն երբ գործուեցաւ գողութիւնը յանձնակատարի պէս հագուած մարդ մը, նամակ մը ձեռքը ներս մտաւ այն գրասենեակէն, ուր պաշտօնեան կ'աշխատէր բաց դրամարկղին քով»:

Անկէ ետք կուգային Քօլարի Օրիորդ էմիլի Ֆուլ-պէօֆի գրած կարծեցեալ նամակին մէջ պարունակուած մանրամասնութիւնները և դատական պաշտօնաթերթին յօդուածը սա բառերով կը վերջանար:

«Պ. Ձէրնաս Ռոշէ անմիջապէս արձակուեցաւ և անշուշտ նորէն պիտի մտնէ պաշտօնէութեան մէջ, որուն ամենէն պատուաւոր պաշտօնեաններէն էր ան»:

Օրիորդ առ Պօբրէօ քանի մը վայրկեան կարծեց թէ ուրախութենէն պիտի մեռնէր. յետոյ Սըր Ռեփերսի իր ըրած խոստումը յիշեց և գրեց անոր սա մէկ քանի տողերը:

«Պարո՞ն,

«Մարդ, աւա՛ղ մէկ անգամ կը սիրէ իր կեանքին մէջ. բայց եթէ երախտապարտ սէր մը կրնայ մոռցնել տալ ձեզի այն սէրը՝ զոր իրաւունք պիտի ունենայիք պահանջելու այն կնոջմէն, որ ձեր անունը պիտի կրէ, գուք կրնաք իմ ձեռքս կամի ասպետին միջոցով ինդրել տալ, Պիտի ջանամ ձեզի նուիրել իմ կեանքը և պարկելու կին մը պիտի ըլլամ»:

ՀԵՐԱՐԴԻՆ

Երբ պարոնը ընդունեց այս նամակը՝ որուն կը սպասէր, վասնզի վստահ էր Հէրմինի հաւատարմութեանը վրայ, բաւականացաւ մրմնջելով.

— Խեղա աղջիկ, անօգուտ տեղը ինքզինքին վիշտ

պիտի պատճառէ: Իմ աչքս դրամօժիտին վրայ է, և ոչ թէ իր սիրոյն: Ես զգայուն մարդ մը չեմ, և եթէ սիրելու ըլլայի, կարծեմ թէ խիստ յարմար պիտի ըլլայի սա սիրունիկ ժաննի համար, զոր գրաւիչ սիրունիս պիտի ընէի սա խեղճ Արմանի քիթին...

Եւ պարոնը գրեց Պ. առ Պօբրէօի

«Ես Բարիզէն հետս բերած եմ, «Իրանայի ազնուական Սըր Ռեփերսիս պարոնը» ըլլալս հաստատող բոլոր վաւերաթուղթերս: Իրենց կարգին են անոնք:

«Լասի ասպետը ձի կը հեծնէ երթալու իմ պատուական աներոջմէս պաշտօնական հարուստիսութիւնը ընելու, պէտք է փութացնել գործերը, երկու անգամ ծանուցում ընել եկեղեցիին մէջ, և այսօրուընէ մինչև ութը օր կատարել ամուսնութիւնը»:

«Հետեւեալ օրը սիրելի ընկեր, ես լաւ դիտեմ թէ ուրկէ պիտի պահանջենք 12 միլիոնները, և պիտի Յոյլատրեմ ձեզ, որ սիրէք Արքիզը, զոր մեծ խնամքով պահած եմ ձեղի համար, վաղեմի թշուառական»:

Զերդ՝ Սըր Ռեփերսի

ԴԱՇԻՆՔԸ

Ոյս նամակէն ութը օր ետքը, Ժէնէի հնօրեայ բնակարանը, առատուան ժամը ութէն սկսեալ տօնախմբութեան կերպարանք մըն էր առած, շրջականներու ծառաները, ագարակի վարձակալները, գիւղացիները, կիրակնօրեայ հագուստներնին հագած կը վազէին կուդային և նոյնինքն ամիկին աը Քէկմատէք խրախճանքի հագուստ մը հագած էր, որ կայսրութեան առաջին որերէն մնացած ըլլալ կ'երեւէր,

Ժամը իննին, շատ մը կառքեր կը հասնէին շրջականներէն և հետզհետէ վար կ'իջնէին շրջակայ զզեակատէրները և նոտարը, որ հարսանիքի դաշինքը պիտի պատրաստէր,

Յետոյ, վայելչագեղ ռթիւպիւրոյի մը կանգ էր առած, ուրկէ վար իջած էին Սըր Աւիլերմս պարոնը և Լասիի ասպետը, հիւրը և վկան:

Քանի մը վայրկեան ալ, և ահա Հէրմինի ամուսինը պիտի ըլլար և տասերկու միլիոնները իրենը պիտի ըլլային.

Գալով օրիորդ աը Պօբրէօի, ան իջած էր այնպէս՝ ինչպէս կ'իջնեն մարափրոսները գէպի կախաղան քալելու համար:

Ֆէրնան Ռոշէն ազատելու համար տուած խօսքին գերի ըլլալով՝ ան կ'ամուսնանար Սըր Աւիլերմսի հետ,

մինչդեռ ան զոր այնչափ սիրած էր և զոր տակաւին կը սիրէր, ազատուած էր:

Մարմարէ արձանէ մը աւելի տժգոյն, իր նշանածուհի սպիտակաթոյը զարդարանքին մէջ Հէրմին երեցաւ՝ որահին մէջ հաւաքուած հրաւիրեալներուն, մէկը այն մարդկային զօներուն, որոնք յատկացուած և նուիրուած են զոհաբերող դանակին:

Պ. աը Պօբրէօ թեւը անոր տուած կը քալէր:
Իսկ մայրը քովէն կը քալէր:

Հէրմին այնչափ լաւ կերպով պահած էր իր վիշտը. այնչափ լաւ կերպով հաւատուցւցած էր Ֆերնանի յիշատակին իր սիրոյն ջնջուիլը և սիրտին տէրը Սըր Աւիլերմսը ըլլալը, որ նոյն իսկ մօրը նրազննին աչքը խաբուած էր անկէ:

Թէրէզ երջանիկ կը կարծէր իր աղջիկը, և անոր վերջին աստիճանի տժգունութիւնը վերագրեց այդ հանդիսաւոր արարողութենէն զգացած յուզմուցքին:

Հարսանիքին պայմանագրութիւնը ժամը իննին ատենները պիտի ստորագրուէր, ժամը տասնին եւկու ամոլները կառք պիտի նստէին մօտակայ գիւղը երթաւու և հոյ, քաղաքական իշխանութեան պաշտօնեային միջոցով ամուսնանալու. Կէսօրին տեղի պիտի ունենար հարսանեկան երգեցողութիւնը:

Այն իրիկունն իսկ, նորապսակ ամոլները պիտի մեկնէին Բախիզ, հետերնին տանելով՝ հակառակ իր մեծ տարիքին՝ Քէրմատէք պարոնուհին և Լասիի ասպետը, որոնք կը փափաքէին Սըր Աւիլերմսի ընկերանուլ:

Արդ այն պահուն, երբ ժամը ութը կը հնչէր, Ժէնէի մեծ սրահին գուռները բացուեցան և մանկամարդ նշանածուհին ներս մտաւ, Պ. աը Պօբրէօի բազուկին կրթնած, մայրն ալ ետեւէն՝ որուն Սըր Աւիլերմսի թեւը տուած էր: Երջականներու հրաւիրեալները և իրենց կիները, որոնք արդէն մօտակայ սրահի

մը մէջ հաւաքուած էին, չէին դադրեր գովաբանութիւններ՝ ընելէ՝ սքանչելի ձեւերուն, ազնիւ և ակնածական տեսքին վրայ այն օտարական ճոխ պարոնին զոր ոէրը կ'առաջնորդէր ամուսնանալու այնպիսի աղջրեան մը հետ, որ գրեթէ հարստութիւն չունէր:

Նօտարը, որ կարծուկ, չոր և կեղծ մազ կրող ձեռուկ մըն էր, նստած սեղանին առջև կը մրմնջէր.

— Գեղեցիկ և սքանչելի բաղդ, իրաւ որ, եթէ Տըպինի քաղաքապետին միջոցով յանձնուած իրլանտացի վկայագիրերը ճիշդ են, սքանչելի հարստութիւն:

Պարոնը ինչպէս որ կը գուշակուի, ձեռք բերած էր այնչափ կեղծ թուղթեր, որչափ կրնար կարեւոր ըլլաւ հաւատացն ելու համար իր տասը հազար ոսկի եկամուտներուն, զորս արձակ համարձակ տուած էր ինքինքին:

Հրաւիրեալները կատարեալ էին, ապագայ ամուսինները պատրաստ և ժամը կը հնչէր:

Տիկին տը Քէրմատէք որ կէս մը պառկած էր իր օրորաթուին վրայ, հրամայեց որ դուռները գոցեն և ճամբեց ծառաները:

— Պարոն, նօտար, ըստւ, կը բարեհածիք կարդալ դաշինքը. զոր պաշտօն ունիք խմբագրելու:

Նօտարը ոտքի ելաւ, գրիլը տեղը դրաւ, ակնոցը քիթին անցուց, հազար և դրոշմաւոր խոշոր տետրակ մը բացաւ:

Բայց այն վայրկեանին երը կը սկսէր կարդալ, ընդմիջուեցաւ անիւններու դղրդիւնէ, խարազաններու և փոքրիկ զանգակներու շառաչիւններէ, որոնք լսելի եղան բակին մէջ:

Հրաւիրեալները իրարու երես նայեցան, անոնցմէ մէկը բացաւ մեծ պատուհան մը և պատուհանէն դուրս ծռեցաւ:

— Բոսթայի կառք մըն է, ըստւ երեք անձեր կ'ելլեն,

Սըր Ուիլերմս այս ազմուկին, այս խօսքերուն, յանկարծական հիւանդութեան պէս բան մը զգաց և աժգունեցաւ:

Հէրմին, որ արդէն ուրիշ բան մը չունէր բայց եւթէ իր գոյութեան բնազդը, և զալկանալ կը զգար որչոփ որ ձախորդ ժամը ելք մօաենար, սարսուց և յոյսի սարսուոէ մը յափշտակուած սիրտը բարախեց իր կուրծքին տակ:

Յանկարչ գուոք բացուեցաւ և մարդ մը երեւցաւ սեմին վրայ:

— Պարոն կօմս Արման տ, Քէրկազ, ծանուց սպառուրը:

Եւ Արման սեւեր հազած, տժոյն դատաւորի մը հանդիսաւոր դատազութեաւը ներս մտաւ և ուղղակի տիկին աը Քէրմատէքին գնաց, առանց իսկ ուշադրութիւն ընելու Սըր Ուիլերմսի:

— Տիկին, ըստւ, ներեցէք, եթէ կը համարձակիմ ձեր տունը ներկայանալ առանց սպասելու, և նմանօբինակ հանդիսական ու ամեն լուրջ պարագալի մէջ, բայց գերազոյն շահ մը զիս կը ստիպէ այսպէս ընել:

— Պարոն կօմս, պատասխանեց պարոնուհին զարտացած, ինչ որ ալ ըլլայ այն պատճառը՝ որ զձեզ հոս կը բերէ, բարի եկաք, հրամմեցէք:

— Տիկին, կրկնեց Պ. աը Քէրկազ, ես լուսահօդի Քէրմօր աը Քէրմարուէ պարոնին կտակակատարն եմ, այն պարոնին, որ բնիկ Պրըթանցի ազնուական մըն է, և երկու ամիսէ ի վեր մեռած է՝ 12 միլիոն ֆրանքի չափ հարստութիւն մը ձգելով:

Արման այն ատեն գլուխը դէպի Սըր Ուիլերմու դարձնելով:

— Ճշմարիա չէ, պարոն, ըստւ, այս թիւ, ճիշդ չէ՞ Թօքանպոլ.

Սըր Ուիլեըմս խիստ դժգոհ էր, այլ սակայն պատասխանեց.

— Զեմ գիտեր, պարոն, ինչու համար այս հարցումը կ'ուզզէք ինծի, ես ոչ Քէրմարուէ պարօնը կը ճանշնամ, և ոչ այ տեղեկութիւն ունիմ իր հարստութեան քանակութիւն մասին:

— Ա՛ն ըստ Արման, ես ընդհակառակը կը կարծէի, անցնի՞նք:

Եւ խօսքը գարձեալ պարօնուհիին ուզզելով.

— Տիկին, ըստ, կրնա՞ք խնդրել Պ. Նօտարէն որ զմեզ վայրկեան մը առանձին ձգէ:

Նօտարը խոնարհութիւն ըրաւ և գուրս ելաւ, սպասելով մօտակայ սրահին մէջ, ուր կը գտնուէին հրաւիրեալները:

Արման այն աաեն մօտեցաւ Տիկին տը Պօրբէօի՝ որ յուզուած և տժգոյն էր, և չէր գիտեր թէ ինչ նոր դժբախտութիւն նկած էր հարուածելու իր զաւակը, որովհետեւ Հէրմին նուազած ինկած էր Արմանը տեսնելով:

Արման Թէրէզի ներկայացուց այն մէտալիոնը, զոր Քէրմօր տը Քէրմարուէ իր վերջին ժամուն անոր տուած իրը նշան վերստին ճանաչողութեան միջոց նորէն գտնելու զայն՝ զոր կը փնտուէր այնչափ երկար ժամտնակներէ ի վեր:

Մէտալիոնը տեսնելով տիկին տը Պօրբէօ աղաղակ մը արձակեց, և յիշատակներու ամբողջ աշխարհ մը եղաւ, և Թէրէզ ինքինքը կարծեց սպանիական սահմանագլուխին այն պանդոկին մէջ, յիշեց այն սոսկալի դիշերուան բոլոր մանրամասնութիւնները:

Ու թէև, անցած էին տարիները, թէև այս ազնիւ

կնոջ կետնքը ամբողջ առաքինութիւն մը եղած ըլլար այդ անցնող տարիներու ֆիջոցին, սակայն նորէն ծիրանի գոյնի պէս կաս կարմբր եղան այսուը, խճնարհնեցուց աչքերը և յանցաւորի մը պէս ծռեց ճակատը:

— Տիկին, ըստ Արման բոլորովին ցած ճախով, այս մարդէ զջացած է որովհետեւ Աստուած անդօրէն պատժած է անիկա, և իր վերջին ժամուն իսկ պաշտօն տուած և յանձնարարած է որ ներոզութիւն խընդրիմ ձեզմէ և ձեր զաւակէն:

Յետոյ ձայնը բարձրացնելով և խօսքը Պ. աշ Պօրբէօի ուզզելով:

— Պէտք է որ, պարոն, ըստ, Օրիորդ Հէրմինի ամուսնութեան դաշնագիրը բարեփոխուի, նայելով այս վիթխարի հարստութեան՝ զոր կը բերէ ան իր ամուսինին: Քէրմօր աը Քէրմարուէ պարօնը որուն կտակատարն եմ ես, կը սահմանէ իրը իր ընդհանուր ժառանգորդուհին օրիորդ Հէրմին աը Պօրբէօն, օրէնքի առջև ձեր աղջիկը:

Դրասենեակի պետք աղաղակ մը խեղդեց կոկորդին մէջ, և Սըր Ուիլեըմսի ու այս տեսարանին միւս Վկաներուն նայեցաւ:

Սըր Ուիլեըմս կայծակնար եղած էր:
Տիկին տը Քէրմարէք կը կարծէր թէ երազ կը տեսնէր:

Հէրմին և իր մայրը աշնան հովէն դողդզացող տերեւներուն պէս կը դուդզային:

Այն ատեն Արման ուզզակի պարօնին մօտ զնաց և նայուած քովը չափեց զայն:

— Ճարտար եղած էք, պարոն, ըստ իրեն, եթէ օր մը աւելի ուշ հասած ըլլայի, Օ. աը Պօրբէօի ասուսինը կ'ըլլայիք կոր, և պիտի առնէիք 12 միլիոնները:

Բայց Սըր Ուիլեըմս հաստատակած մարդ մըն էր:

Վայրկեան մը փոթորիկէն ցնցուելէն ետք, դարձեալ կը կանգնէր և գլուխը կը վերջնէր:

— Ծշմարիթը ըսելով, պարոն, չեմ դիտեր ի՞նչ ըսել կ'ուզէք իմ ճարտարութեածքս, պատասխանեց: Հինգ վայրկեան առաջ, չի դիտեր որ Օր. ոը Պօրբէօ դրամ-օժիտ մը ունէր. և ինքինքս թէ անոր և թէ ինձ համար բաւական հարուստ կը դտնէի:

— Իրա՞ւ կ'ըսէք, ըսաւ Պ. ոը Քէրկազ, ես հակառակը իմացած էի: Մինչև իսկ խօսեցան ինձ մարդու մը վրայօք, որ փոխ առած անուն մը կրէր, և իբր զող և աւաղակապետ վոնտուած էր Լոնտոնէն և որ բախտախնդրութեան համար Բարիզ եկած էր:

Այս մարդը կ'երեւի թէ տեղեկութիւն ունեցած էր Պ. ոը Քէրմարուէի կտակագիրէն, և կամացուկ մը ամենամեծ նենդախաղ մը լարած էր, որուն գրեթէ բոլոր թելերը իմ ձեռքս են այսօրուան օրս.

Եւ արհամարհանքով, այլեւս ուրիշ ոեւէ բացատրութեան մանելու, Արման դէպի դուռ վազեց և գոչեց.

— Ֆէրնան, Ֆէրնան:

Այս անունը լսելով Սըր Ուիլերմ սարսռաց:

Հէրմին աղաղակ մը արձակեց և չիյնալու համար պատին կրթնեցաւ:

Ֆէրնան ներս մասւ:

Կին մը կը քալէր անոր ետեւէն, սեւեր հագած կին մը, ճակատը ծուած, դիրքը խոնարհ ու պաղատական՝ ինչպէս որ կը վայրէ զղացողի մը:

Պաքարան էր ասիկա:

Ֆէրնան ուղղակի Պ. աը Պօրբէօի գնաց ու դէմ առ դէմ, անոր երեսը նայեցաւ:

Պաքարան դէպի Հէրմինը գնաց և ծնրադրեց անոր առջու:

Այն ատեն Արման կեցաւ Սըր Ուիլերմսի առջև և

չափեց զայն այն գերագոյն նայուածքով, որով երկնային հրեշտակապետը պարտաւորուեցաւ ծածկել անկեալ հրեշտակը՝ զայն գետին զարկած վայրկեանին:

— Պարոն, ըսաւ Ֆէրնան անժեղութեան այն իշխող շեշտով՝ որ մեծ յազթանակով ետ կը մզէ զրպարտութիւնը, հոս ոչ նախնական հարցագննիչ կայ և ոչ ընդհանուր դատախազ: Միայն մէկ ընտանիք կայ, որուն, աւա՛զ, դուք գլխաւորն էք և որ չպիտի մատնէ զձեզ ամենեւին: Դուք դիտէք թէ ի՞նչ եղած են ձեր դրամարկղին երեսուն հազար ֆրանքները, դուք, կ'ըսեմ, ուրիշներէ շատ աւելի աղէկ գիտէք, և կը հրամայեմ ձեզ որ ըսէք զայն մեզի, ինչ որ կը յուսամ թէ այդ դրամները երբեք չեն գանուած իմ ձեռքերուս մէջ և թէ զող չեմ ես....

— Օրիորդ, մրմնջեց Պաքարա, ես անարժան և թեթեւսօլիկ արարած մը եղած եմ, և կուգամ հոտուծում ընել այն չորիգներուն զոր ըրի ձեզի: Ես Պաքարա կոչուիմ:

Եւ Պաքարա մէկ քանի բառ արտասանեց հատոկտուած ձայնով մը, և արտասուաթոր ծաւնկի իջաւ մանկամարդ աղջկան աաջև՝ պաղատաղի մը երեւոյթով:

Պաքարա պատմեց թէ ինչպէս հնազանդելով անօրինակ սիրոյ մը՝ որով բռնուած էր՝ Սըր Ուիլերմսի կոյը գործիքն էր եղած, ինչպէս նաև Պ. ոը Պօրբէօի խաղալիքը:

Միեւնոյն ատեն Արման կ'ըսէր Սըր Ուիլերմսի.

— Կ'իմանա՞ս, ճիւա՛զ, չենքդ կը կործանի և չառութիւնը աղթուած է. կ'իմանա՞ս Անտրէա:

Եւ Պ. ոը Քէրկազ դուռը ցոյց տուաւ իր անիծեալ եղբօրը, չարութեան ոգիին, լոկ մէկ խօսք մը արտասանելով:

— Կորսուէ....

Եկտոյ բռնեց Ֆէրնանի թեւէն և տարաւ Հէրմի-

նին քով, և երկուքին ծեռքերը իրարու միացնելով.

— Դուք արժանի՛ էք իրարու, ըստ:

Երկուքնին ալ միեւնոյն աղաղակը արձակեցին, և էրնան Հէրմինին ոտքը ինկաւ, Թէրէզի գորովագութ աչքերուն առջեւ, մօր մը նման, որ իր արտասուքներուն մէջտեղէն կը ժպտի:

Սըր Ռւփլերմս դուրս ելաւ կատղած սիրով, աչքը մթին փայլով մը շողալով, շրթունքները փրփրուն և գլուխը խրսիտօրէն ետին ձգած:

Անցաւ Արմանին առջեւէն և ըստ անոր.

— Դուն դարձեալ կը յաղթանակես. եղբայր՝ բայց իմ ժամանակս ալ կուգայ: Ե'ս ալ վրէժո պիտի, լուծեմ:

Միեւնոյն ատեն Ցիկին աը Պօբրէօ ամուսինին կը նայէր, այն ծայրագոյն արհամարհանքով, որով զոհերը կը նային իրենց դահիճներուն:

— Պարո՞ն, ըստ, կը յուսամ թէ բնաւ ներկայ չպիտի գանուխս ամուսնութեանը զաւկիս և այս մարդուն, զօր անպատճել ուզեցիր. խորհուրդ կուտամ որ Բարիզ վերադառնաս:

Եւ քսա՞ն երկար առարիներ այս մարդուն բոնաւրութեան տակ գլուխ ծոռզ կինը, այս սրտմտած և ամբաստանուած կինը, երկնցուց ձեռքը, դուռը ցոյց տաւաւ այն մարդուն՝ որ իր դահիճը եղած էր:

— Դուրս ելէք, ըստ անոր:

Եւ Պ. աը Պօբրէօ գլուխը խոնարհեցուցած դուրս ելաւ այնպէս, ինչպէս դուրս ելած էր Սըր Ռւփլերմը:

Այն ատեն, Պաքարա՛ որ ծնրադրած կուլար, սաքի ելաւ և մրմնջեց.

— Մնաք բարով, օրիո՞րդ... մնաք բարով, Ֆէրնա՞ն... երջանիկ եղէք,

Երերուն քալլով մը դէպի դուռը ուղղուեցաւ, անմոն պէս, որոնք դէպի մահուան կ'երթան:

Բայց Արման դէպի անոր վազեց և կեցուց զայն:

— Եկուր զաւակս, ըստ. և թեւիս կրթնէ: Ինչ որ ալ ըլլայ այդ յանցանքներուն թիւր, Ասառւած կը ներէ անոնց, որոնք սիրած են, վասն զի չատ բան քաշած են:

— Եկէ՛ք, աներ, կ'ըսէր Սըր Ռւփլերմս Պ. աը Պօբրէօի, մինչեւ Քէրկաղի եկած կառքը տանելով, ուր մացուց զայն, աղթուած ենք, բայց վրէժնիս պիտի լուծենք: Եկէ՛ք, դուք Սըրիզը պիտի ունենաք, իսկ Փանն ալ իմ սիրուհիո պիտի ըլլայ:

Ժաննը թողուցինք Սըր Ռւփլերմսի վերջին ամսաքարով ժաներուն տպաւօրութեան ներքեւ, այն կեզծ Պէրկազ կօմսին, որ զայն ծայրագոյն կիրքով սիրել կը կեղծէր, և որուն խօսուածքը... լեզուն... հրապուրիչ և թալկացուցիչ էր փորձութեան ճիւազին լեզուին պէս:

Աւթը օրէ ի վեր է որ օրիսրդ աը Պալտէր, ծայրագոյն և այլանդակ յուզման մը ենթարկուած և իր կողիին մէջ ամէնէն անօրինակ կորւները կը փրթէին:

... Ուրեմն ա՞յդ էր որ կը սիրէր. ինքը: Այսինքն, երկար ժամանակէ ի վեր ուրիշ մը կարծուած էակը, որուն ամենաջերմ նամակները տրոփեցուցած էին իր սիրաը, որուն փափկասուն խնամքները, անվերջանալի ուշադրութիւնները երազել տուած էին իրեն յաւիտենական և անամպ երջանկութիւն մը... կամ թէ այս մարդուն նկատմամբ, որ զինքը թշուառականի մը, իր սիրոջ հագուստներովը ժպտուած մանկ-

լաւթկի մը ձեռքէն եղած էր, միայն երախտագէտ բարեկամութիւն մը, միայն պաղ և անպառղ սէր մը կը զգար միթէ:

Եւ նաև խոհուն ճակատով, առնական և տիսուր գեղեցկութիւնով, նուրբ և ազնուութեամբ լեցուն նայուած քով այս մարդը չէր որ ազոււական կամ սպառաւոր, հրապուրած էր անոր երեւակայութիւնը և սիրտը, և որ տակաւին, այս ժամուս, բռնապետութեամբ կ'իշխէր իր սիրտին մէջ:

Եւ Փանն կը զգար որ ժամէ ժամ կը խենդենար, և կը հարցնէր ինքնիրեն թէ այս երկու մարդոց ո՞րը կը սիրէր, սպասաւո՞րը թէ տէրը, զայն, որուն ճակատը հանդարտ և սիանդամայն լուրջ էր մտացի ճակատի մը պէս, թէ միւսը՝ ոռ փօրձիչ ժպիտ մը ունէր, հրապուրան քով լեցուն կապոյտ աշքեր, թունաւորուած բարբառով Տօն Ժուանը, դիւթիչ և կախարդիչ շարժուած քով Տօն Ժուանը, խորհրդաւոր հմայքներով համակուած նայուած քներով Տօն Ժուանը:

— Ո՛չ, ո՛չ, կ'ըսէր երբեմն Սըրիզի, անկարելի է այս: Ասիկա ամենեւին չէր, և չէր կընար սպասաւոր մը ըլլալ, ո՞հ, սարսափի՞ս:

Եւ Սըրիզ անխօսուկ և մունջ կը մնար:

Իրիկուն Քը ձայն մը լսելի եղաւ բակին մէջէն, որ նոր հասնաղ կառքի մը գզրդիւնն էր:

Երկու մանկանարդ աղջիկները իրարու քով նստած էին, ժաննի ննջասենեակին մէջ:

Գիշեր կ'ըլլար, կրակը կը սկսէր մարիլ և ոչ մէկ ճրագ վառուած էր տակաւին լըմինէին վրայ:

Կէս մթօւթիւն մը կը տիրէր սենեակին մէջ:

Դուռը բացուեցաւ, անցք մը թողլով լոյսի ոլիքի մը և այս լուսաւորութեան մէջ մարդու մը ստուերական պատկերը շրջանակելով:

Սըր Ուիլերմսն էր ասիկա:

— Պարոն կոմս աը Քէրկազ, ծանուց սպասաւոր մը:

Սըր Ուիլերմս գէպի անօր վազեց, ծունը իջաւ և ձեռքը համբուրեց:

— Վերջապէս, մրմնչեց, վերջապէս, նորէն կը տեսնեմ զձեզ, ամենասիրելիս:

Փանն անոր հակեցաւ:
Դժախքը զայն իր սատանաներէն ամէնէն հրապուրէը ըրած էր:

Ուիլերմս գեղեցիկ էր՝ գեղեցիկներէն ամէնէն անձնավոտահը նախանձեցնելու չափ, գեղեցիկ, տժոյն և տիսուր, անոնց նման, որոնք ա'լ սէրով միայն կ'ապրին:

Փանն զգաց որ կը թալկանար և աղաղակ մը արձակեց:

Իր բազուկներուն մէջ առաւ զայն, և ըստ անոր.

— Փանն, ամենասիրեցեալդ իմ ժամն, ո՞վ իմ սէրս... ժամն, ոզջոյն իմ կեանքս եղած ես, վերջապէս ահաւասիկ ես յաւէտ չպիտի թողում զքեզ, և դուն կինս պիտի ըլլամս:

Եւ ժամն տչքեր, կէս մը կը գոցէր և յուզումէն կը սարսաւր:

Եւ ասով հանգերձ, իրեն կը թուէր թէ այն փայփայիչ, փաղաքող և սիանդամայն կախարդիչ ձայնին մէջ, ծաղրածու դըոչմ մը կար բռնազբօսիկ, դժոխաւին շնչա մը:

Այս սիրալիր նայուած քին մէջ, մթին ուրախութեան կայձ մը, այս պաշտեցութեամբ համակ ժպիտին մէջ մթին ատելութեան մտածում մը:

Եւ ժամն նըմանը միտքը կը բերէր:

Սըր Ուիլերմս այն տպեն Սըրիզի նայեցաւ:

— Զաւակս, ըսաւ, դուք նորէն պիտի տեսնէք էօնը:

Սըրիզ աղաղակ մը արձակեց, և իր վրայ դւռեցաւ ու ցնցուեցաւ:

— Դուք նորէն պիտի տեսնէք զայն. վաղը անոր կինը պիտի ըլլաք, շարունակեց Սըր Ուիլերմս:

Խեղճ աղջիկը նստարանի մը վրայ ինկաւ կէս մը մարած:

Սըր Ուիլերմս վաղեց, գնաց իրեն, քաշեց գրպանէն սրտակ մը հանեց, և այդ սրտակի պարունակութենէն քանի մը կաթիլ կլել տուաւ անոր.

Յանկարծ, Սըրիզ ինքզինքը վերտկենդանացած գաաւ և նորէն ելաւ կայնեցաւ:

— Սիրելի աղջիկ, կրկնեց Ուիլերմս, պարտէզին բնակարանը վազեցէք, զիտէ՞ք հօն, ուր այս սարսափելի պառաւը կը տանջէր զձեզ քիչ մը առաջ, և ուր չպիտի դանէք զայն, այլեւո հանդարտ եղէք... իջէք այն սենեակը, ուր երկու օր անցուցիք. ու սպասեցէք. երկայն ժամանակ չպիտի սպասէք, էօնը պիտի գայ:

Եւ Սըր Ուիլերմս, եղբայրական համբոյր մը դրոշմեց Սըրիզի ճակաբին, որ շաւարած ժաննի բազուկներուն մէջ նետառեցաւ, և կատղած այծեամի մը պէս դիւրաշարժութեամբ մը փախաւ, առանձին խօսակցութեան մէջ թօղլով օրիորդ ուր Պալտէրը և կեղծ կոմս Արման առ Քէրկազը, աղաւնին և արծիւը:

Եւ Սըր Ուիլերմս մինչեւ դուռը ընկերացաւ անոր և յետոյ նորէն ժաննի քով եկաւ:

Եւ մութին մէջ անոր աչքերը կը փալփէին դժոխային ուրախութեամբ մը. և անշուշտ կ'ըօէր ինքնիրեն.

— Ուրեմն, վերջապէս վրէժո պիտի լուծեմ:

Սըրիզի սիրաք՝ կուրծքը խորտակելու չափ կը բարխէր :

Սըր Ուիլերմս ըսած էր իրեն.

— Դուք նորէն պիտի տեսնէք էօնը:

Եւ Սըրիզ կը փախչէր կ'երթար, սրաններուն և նըր բանքներուն մէջէն, առանց ուշագրաւթիւն ընելու թէոչ մէկ կողմէն լոյս կը գտնէր և թէ այս տունը՝ որ այնչափ բազմաթիւ ծառաներով բնակուած էր, ամայի կ'երեւէր:

Արդարեւ, կարծես թէ դիցուհիի շունչը աներեւոյթ ըրած էր մէկ ակնթարթի մէջ բոլոր այն կենդանի էակները, որոնք ժամ մը առաջ կը բազմամարդէին այս բնակարանը:

Չկար մինչեւ իսկ այն կառքը որուն անիւններուն քիչ մը առաջ պարտէզին սոլարկին վրայ դզրդիր իմացուած էր, և կարծես թէ հմայքով մը անմիջապիս աներեւութացած էր:

Կ'երեւ այ թէ. Սըր Ուիլերմս ամէն բան պարպած ըլլար իր բոլորտիքէն, որպէս զի անհանգիստ չլլար ամեններին իր ոճրագործական նպատակներուն և գաւզափարներուն մէջ:

Բայց Սըրիզ բան մը չտեսաւ բոլոր առանցմէ, ան վաղեց պարտէզին մէջէն մինչեւ բնակարանը. սիրախայտանքով, և ճակատը քրտնաթոր:

Ան նորէն կ'երթար:

Տունին պէս. պարտէզն ալ ամայի էր և խաւառակուու:

Սըրիզ բնակարանին դուռը հասաւ:

Այս դուռը կիսով չափ բազուած էր, և լուսի ճառագայթ մը երեւցած էր:

Հրեց զայն Սըրիզ և նախագաւիթին գետնին վրայ դրուած լամբար մը տեսաւ:

Նախագաւիթին ալ ամայի էր նմանապէս:

Մանկամարդ աղջիկը յուզումէն սարսոաց. տուալամբարը, ելաւ առաջին յարկը, կէտ առ կէտ հնազան-

դելով Սըր Ռուիլերմսի հրամաններուն, և մտաւ այն սենեակին մէջ ուր Թիբար զայն իրը բանտարկեալ երեք օր պահած էր:

Համբարբ շըմինէին վրայ դրտւ ու նստեցաւ, վստահ պարոնին խոստամանը վրայ, և համոզուած թէ Էջոն Թօլան իր ամուսինը, իր նշանածը, այն միակ էակը զոր ճշմարտապէս կը սիրէր աշխարհիս վրայ՝ պիտի գար ու սեղմէր զինք իր կարօտակէզ սիրտին վրայ:

Եւ արդարեւ, հազիւ թէ նստած էր, ահա յանկարծ ձայն մը լսելիք եղաւ դուրսէն և սարդու քայլեր հնչեցին սանդուխին աստիճաններուն վրայէն:

Սըրիզ ձեռքը սիրտին կրթնցուց զսպելու համար անոր բարախումները, ուղեց ոտքի ելլել, բայց չկրցաւ:

Յու զումը զայն քամած, նստեցուցած էր իր տեղը: Էջոնը չէր եկողը, Պ. ար Պօրբէօն էր:

Եւ Սըրիզ շուա մը ճանչցաւ զայն, այն կապուտ հագուստներով, ճերմակ բալթօյով, ահոելի և տծեւ մարդը, կնծոռոտ ճակատով, այծամորթի երեսին պէս մասիշակագոյն երեսով այս սարսափելի մարդը:

Պարոն ար Պօրբէօն ներս մտաւ և զոցեց դուռը: — Ահ, ահաւասիկ, ըստ, կէս մը վայելուչ, կէս մը ծաղրածու դէմքով մը, սիրելի աղջիկ, ինչ բւրախութիւն է որ քեզ նորէն կը տեսնեմ:

Սըրիզի սարսափը ընկճելով ոտքի ելած ու սենեակին միւս ծայրը ապաստանած էր:

— Ինչպէս, ըստ քմծիծաղով Պ. ար Պօրբէօ, կը փախչի՞ք ձեր բարեկամէն... անկէ որ ձեզի աղէկութիւն ընել կ'ուզէր...: Ահ, ահ, ահ...:

Եւ վազեց դէպի անոր, Սըրիզ ցատկեց էդ ոյժի մը դիւրաչարժութեամբը, և սեղան մը դրաւ իրեն և անսր միջև:

— Օ՛ն անդր, ըստ պժզալի ծերունին հանդարտութեամբ, խենդութիւն չուզե՛ր սիրելիդ իմ հրեշտակ, որ ատեն յոգնիք. ես ալ պիտի ընեմ ընելիքս...: Յետոյ շարունակեց.

— Էջոն, ըստ, հաւատացի՞ք, ահ, խեզկատակիդ Սըր Ռուիլերմս, Բայց եռ կէս օր է որ կ'սպահէի ձեզի, սիրեցեալդ իմ թռչնիկ, ահ, հոգիս ես, և ոչ ոք ինչ զատ, և Էջոնը չպիտի գայ: Մենք հոս մինակ ենք... դուռը դոցուած է: Եւ այս անդամ Սըր Ռուիլերմս այլ եւս իրաւունք չունի պաշտպանի կատակերգութիւնը և դերը խաղալու:

— Օգնութիւն, հասէ՞ք, քովս եկէկ, Էջոն, Էջոն, պոռաց Սըրիզ ոգեւորի ձայնով մը, վասն զի հասկցաւ թէ կորսուած էր:

Եւ ուզեց դարձեալ փախչիլ:

Պօրբէօ հալածեց զայն:

Հինգ վայրկեան կատաղի և անմիտ արշաւանք մը եղաւ այս, ուր զոհը կը ջանար խուսափէլու իր գահին ձեռքէն, և սեղանը, աթոռները ու մահիճը պատուար կը բռնէր իր և անոր մէջ.

Բայց յանկարծ անօրինակ ծանրութիւն մը արապետեց անոր վրայ սրունքները էքեցան, իրեն թռւշաւ թէ կարմիր ամպ մը կ'անցնէ աչքերուն առջեւէն:

Սըր Ռուիլերմս քնարեր դեղ մը կլել տուած էր իրեն, փոխանակ զով ացուցի: ըմպելիքի:

— Քանի մը քայլ եւս տուաւ, աղազակ մը տրձակեց, յուսահատութեամբ և անձկութեամբ համակուած ամենասոսկալի ազաղակ մը, անպիսի աղազակ մը՝ որ զուցէ եա ընկըրեցնէր ամենասոսկալի վազրն իսկ:

Եւ ինքն իր վրայ կը ցանքած յաղթուելով այս տարօրինակ թմրութենէն, և նուաճուելով գինովութենէն սրիօնի զոր կլած էր:

Եւ Պ. որ Պօրբէօ՝ արդէն ուրախութեան և յաղթանակի աղաղակ մը կ'արձակէր, և ահա յանկարծ աղաղակներ և քայլեր լսելի եղան սանդուխին վրայէն, վայրկեան մը վերջը գոցուած դուռը բուռն խորտակումով ու շառաչումով բացուեցաւ ու լուսաւորուեցաւ:

Այն առեն երկու մարդեր երեւցան, սպառնական կերպարանքով, բոցավառ աչքով, արդարութեան սուրին պէս շանթանարիչ, և ասոնցմէ մէկը խոյացաւ, նետուեցաւ այս մարդուն վրայ, որ պատրաստ էր նախատելու ու տնապատուելուելու անպաշտպան խեղճ ազդիկը, գլոտորեց և թաւալագլորեց իր ներքեւը, ոտքին մէկը անոր կուրծքին կրթնցուց:

— Ահ, ամենաթշուառակա՞ն, աղաղակեց, ժամանակին կը հասնիմ կօր: Եւ դուն անիրաւ եղած եղար ըսելով իրեն թէ չպիտի գայի:

Այս մարդը լէօն Ռոլանն էր, միւսը՝ Արման որ Քէրկազ:

— Լէօն, մըմնջնց Սըրիզ մարած ձայնով մը լէօն, կարծեմ թէ պիտի մեռնիմ:

Ոն գոցից աչքերը և իր գեղեցիկ զլուխը դէպի ետին ձգեց, դոգցես արդարե, վերջին շուշը պիտի փէքը, այն վայրկեանին իսկ ուր գործաւորը կ'առնէր զայն իր բազուկներուն մէջ, և կը սեղմէր սիրատենչ սեղմումներով:

Բայց այն պահուն զօրութեան և միաքի ներկայութեան մնացորդ մը ունեցաւ ան, աչքերը նորէն բացուեցան ուժգնապէս, լոյս մը ծագեցաւ իր երեւակայութեանը մէջ, որ մթնցոծ էր քնարեր դեղին շոգիներէն, և իր մարած ձայնը լսելի եղաւ սա խօսքերով:

— Փաննը հո՞ն է . . . տանը մէջ . . . աղատեցէք ժաննը:

Ի՞նչպէս այս անյուսալի օգնութիւնը կը հասնէր Սըրիզի:

Ինչպէս լէօն Ռոլան և Պ. որ Քէրկազ որ այնքան երկարօրէն և անօգուտ կերպով վնասուած էն երկու մանկամարդ աղջիկները, չէին կրցած զանել:

Ինչ որ մենք կրնանք բացատրել քայլ մը ետ երթալով և անդրադառնալով քանի մը գլուխներէ ի վերներկայացած անցքերուն վրայ: Կ'ուզենք խօսիլ Ռոքանպոլի և այրի Ֆիբարի վրայօք:

Սըր Ռէֆերմս ասպետը նշմարած էր արիին որդեգիր տղօւն մէջ, այս անպատկառ սրիկային մէջ, հաղուագիւտ յատկութիւններ, որոնք անօրինակ ապիրատները, մարդասպան փիլիսօփան, գողը չարակպութեամբ կը լեցնեն: Ռոքանպոլ պաղարիւն, և յանդուգն էր, և ան միաքի սաստիկ թափանցութիւն մը, անսասան եռանդ մը ունէր, և գերեզմանի մ նման յամբ էր ամէն բաներու վրայ: Եթէ Ռոքանպոլ գաղանիք մը ունենար, կը յայտնէր զանիկա, կարելի եղած բոլոր մասը հանելով անկէ: Ասպետը, այս յատկութիւնները դուշտկած էր, և ինքն իրեն ըսած էր.

— Ահաւասիկ Քօլարի փոխանորդը, եթէ դժբախոտութիւնը այնպէս ուզէ որ 13 միլիոններուն չտիրանամ, ինչ որ ինձ դժուար կ'երեւի, և եթէ նոյն իսկ Հէրմինի հետ ամուսնական տիրանամ, յամրօրէն պիտի շարունակեմ մղել պատերազմը Արմանին դէմ:

Իր միտքին մէջ ուրեմն, Ռոքանպոլ աղէկ բնաւորութեան տէր էր, և ան գրաւեց իր ուշադրութիւնը Պըլթաններ մեկնած ատեն, ճամբռուն ամբողջ տեւողութեանը մէջ:

— Կերթամ, ըսաւ անոր, չահաւէտ ձամբորդու-

Թիւն մը ընելու, միլիոն մը ոսկի առնելու պէս բան
մը . . .

Թօքանազօլ զժայլումի ձև մը առաւ : Թէպէտե Սըր
Ռւիլերմս տասներկութիւն տեղ մէկ խօստացած ըլլար :

— Հարուածը տեղի պիտի ունենալ հաւանօրէն աս-
կէ տասն և հինգ օր վերջը, շարունակեց ասպետը :

— Մեծ շահ մը, հարիւրապետ :

— Եթէ իւ կարգիս, պղաթիկները լաւ պահուած
են, դուք ալ կարկանդակի բաժինը առատօրէն պիտի
ստանաք :

— Կարելի է գիտնալ : Հարցուց լրբօրէն սրիկան :

— Ասիկա կախում ունի .

— Բայց տակաւի՞ն :

— Ե՞ն լաւ, ըստ Սըր Ռւիլերմս, թերեւս տասներ
կու միլիոնի թօւղթերս :

— Վաշ, հարիւրապետ ըստ Թօքանազօլ, կլորիկ
հաշիւ ընենք :

— Հրամմեցէք. ըստ ասպետը :

— Ես կը խոռոչանամ որ դուք լաւ վճարուած պի-
տի ըլլաք և գեր ոստիկանապետը ինքն իսկ այն օրի-
որդները չպիտի գտնէ երբեք :

— Ի՞նչ կը կոչէք կլորիկ հաշիւը :

— Քսան՝ տասներկութիւն տեղ :

— Սուզ է :

— Լաւ, դործը այդ չէ :

— Լաւ, ըստ Սըր Ռւիլերմս :

Եւ մեկնեցաւ ան, մանրակրկիտ տեղեկութիւններ
տալով Թօքանազօլին, և ափ մը ոսկի ձգելով անոր,
որպէսզի ան կարենայ գործածել անակնկալ ծախքերու
զօրո երկու աղջիկներու վրայ հսկողութիւնը կրնար
անհրաժեշտ դարձնել :

Երբոր ասպետը մեկնեցաւ Թօքանազօլ պղաթիկ
պահուելու մտաւ Պօժօն փողոցին մէջ ուր տիրոջ պէս
հրամայեց :

Յետոյ գնաց Պուժիվալ և հոն միացաւ այրի Ֆի-
բարի : Սարսափելի ծերուկը խիզճի խայթեր կ'ունենար.
ան կը զղջար Նիքոլօն Սըր Ռւիլերմսի ծախելուն, և
Թօքանազօլ զայն բոլորովին յաւզուած գտաւ :

— Մայր, ըստ սրիկան, մի' ցաւիր, եղածը ե-
ղած է :

— Ա՛հ, հառաշեց այրի Ֆիբար, չար չէր այս խեղճ
Նիքոլօն :

— Ո՛չ, միայն ան քեզ չարաշար կը ծեծէր, սի-
րելի մայրիկ :

— Ճիշդ է, բայց այդ չարգիլէր . . .

Եւ այրին իր ձեռքը աչքերուն վրայ դրաւ :

— Վստահաբար, անիկա պիտի կառափնատեն, ը-
ստ ան, լալով :

— Վաշ, այս միայն մէկ վայրկեան կը տեսէ :
Այրին սարսուաց :

— Յաճախ տեսած եմ այս, շարունակեց ցրածրէն
Թօքանազօլ, Սէն Ժաքի անցքին մէջ : Պէտք է ամէն
բան տեսնել աշխարհի մէջ և յետոյ ամէն բանի վար-
ժուիլ . . . կարելի չէ գիտնալ . . . թերեւս ես ալ կոտոր-
ուիմ, և ես ուզեցի տեղեկութիւններ առնել գործողու-
թեան մասին :

Այրի Ֆիբար հեծեծանք մը արձակեց :

— Թօքանազօլի խօսք, մրմռաց սրիկան, եթէ ա-
շատուի, յօժարակամ պիտի կոտրտուիմ տեսնելու հա-
մար, ասիկա անախորժ չպիտի ըլլայ :

Այրի Ֆիբար իրաւի կ'ուլար, Այս չար կինը իր
մէջ կը զղար յառաջ գալ յարում մը իր նախկին սի-
րահարին հանդէպ, յարում մը զար չպիտի հածարձա-
կէինք սիրային յարում կոչել, առանց այս բառը պղծե-
լու, բայց պիտի կրնայինք սահմանել այդ՝ անասնական
կիրքի բառով : Նիքոլօն կը ծեծէր զանիկա, ինչպէս ը-
սած էր Թօքանազօլ, և գձուձ կինը կը սիրէ ծեծուիլ
Թօքանազօլ

Թօքանպօլ հասկցաւ թէ, զրգուման վայրկեանին այրին շուտով պիտի երթար ոստիկանին տունը և նոր երդումներ ընել, որոնք բոլորովին կընային իրերու կերպարանքը դարձնել:

— Մա՛յր, ըսաւ, այս բոլորը տիմարութիւն է: Ինչ որ ըսուած է, ըսուած է, և զուն լաւ տղեկ մը պիտի գտնես որ աւելի կ'արժէ քան թէ Նիքոլօն. ամէն մէկ կերպով: Երբեք Նիքոլո չէ արժանացած այն չորս հազար ֆրանքին զոր հարիւրապետը ձեզի տուած է զայն ջախջախելու համար:

«Զօրս հազար ֆրանք բառերը քիչ մը այրին յուսահատութիւնը հանդարտեցուցին:

— Մտիկ ըրէք մայր, շարունակեց Թօքանպօլ, այս չորս հազար ֆրանքը աւելի կտմ նուազ, չէ որ պիտի նեղէ նաւապետը. քեզի պիտի խոստանամ ութը հազար եթէ դուն խոնեմ գտնուիս:

Այրի Ֆիբար գլուխը վեր վերցուց:

— Դո՞ւն, ըսաւ ան, գո՞ւն ինձ կը խոստանամ:

— Կը խոստանամ և կը կատարեմ:

— Դո՞ւն:

Եւ այրին Թօքանպօլը դիտեց զարմացումով:

— Հանդարտ եղիր, ըսաւ սրիկան, գործածելով Բարիզի արուարձաններու մէջ չատ ծանօթ ոճ մը, գիշեմ թէ ի՞նչ կ'ըսեմ, հարիւրապետը ինչ որ ուզեմ բուլորը պիտի ընէ:

— Այն առեն, ըսաւ այրի Ֆիբար իր արցունքները սրբելով, ութը հազարի տեղ տասը հազար պահանջէ:

— Լաւ, տասը հազա՞ր, պատասխանեց Թօքանպօլ, այրիին ուրիշ զգացումներուն փոխուիլը հիացումով տեսնելով: Բայց դուք խոնեմ պիտի գտնուիք:

— Մենք Պերսիի մէջ գետին մը պիտի գնենք, վերսկսաւ այրին, զազափարներու շարքին մէջ մտնե-

լով: Գինեվաճառներուն հրապարակն է Պերսի, անոնք հօն կը հարստանան:

— Այս, ըսաւ Թօքանպօլ, բայց դուք պիտի հրապարիք ոճրագատ ատեանէն:

Այրին վերջին հառաջանք մը արձակեց:

— Այնպէս պիտի ըլլայ, ըսաւ ան:

— Եւ բացէ ի բացէ, այնպէս չէ, առանց ընքուի ըեելու... Եւ առանց ճշմարտութենէն բառ մը ըսելու,

— Այս՝ այս՝, կը խոստանամ:

— Ասոր հետ մէկտեղ, ըսաւ Թօքանպօլ, նաւապետը մեկնեցաւ ան միայն տասնըհինգ օրէն պիտի գայ, Նիքոլօն, հոս, այստեղ պիտի գատուի, թերեւս և ամէն պարագափ մէջ, ուուք պիտի ստանաք դրամը չկուխը կտրելէն վերջը:

Եւ Թօքանպօլ սկսաւ խնդալ այս սոսկալի բառախաղերուն վրայ:

Այրի Ֆիբար վերջին սարսուռ մը ունեցաւ, և յետոյ Պերսիի մէջ հող մը ունենալու հեռանկարը զայն հանդարտեցուց:

— Վերջապէս, մշտուաց ան վերջին անգամ ևս երազելով Նիքոլօն, որ ծերանալու վրայ էր, խեղճ մարդը, և բոլորովին հերատ էր...:

— Եւ բնաւ ակռայ չունէր, աւելցուց անպիտանը:

Ան օրէն սկսեալ. այրի Ֆիբար Նիքոլօն բնաւ չերազեց, և շատ հանդարաօրէն պահութած մնաց. երբեմն Պուժիվալի վրանին մէջ, երբեմն Բօր Մարլի, իր հին մեզսակից ծերուկ ձկնորսին քով:

Թօքանպօլ Բարիզէն Պուժիվալ և Պուժիվալէն Բարիզ կ'երթար կուգար, հսկելով հարիւրապետին հրամաններուն գործադրութեանը վրայ, և առանց երբեք շրջագայելու օրուան մէջ՝ գիննտունին շրջակաները ուր

Քոլար գտած էր մահը, որովհետու կը վախնար որ չըլւլայ թէ Քէրկազ կոմսը այս տեղուանքը վերհսկելու դայ:

Տասը օր անցաւ:

Իրիկուն մը — Ռօքանպօլ կը գտնուէր Պօժօն փողոցը, — Սըր Ուիլերմախ ճամբորդի ձին պղտիկ պանողոկին վանդակապատէն անցաւ. և Ռօքանպօլ Սըր Ուիլերմաք և Պօրքէօն նշարեց, որոնք Պրըդանելէն կուգային, Գիտենք թէ ինչ անցած էր: Եւ կոմս Քէրկազի յանկարծակի վրայ հասնիլը ինչպէ՞ս յաւիտեան պիտի կործանէր ասպետին յոյսերը: Սըր Ուիլերմս ուրեմն կը վազէր Բարիզ՝ ժաննը յափշտակելու և Սըրիզ լքելու մտադրութիւնով:

Սըր Ուիլերմս մտազրաղ էր: Եթէ ան մարդը չէր աւելի դժնդակ հարուածով մը պայքարելու մէկու մը հետ, գոնէ ան կրնար յաղթել իր սիրտին մէջ կեդրոնացած կարգ մը վայրագութիւններու, որոնք կը ցոլանային վայրկեան մը իր դէմքին վրայ: Ան այլեւս բնաւպրըդանիական պաղարիւն մարդը չէր: որուն անզգած դէմքը չէր մատներ ներքին յուզմունքները: Իր շուրթներուն վրային հանդարտ և հեգնական ժպիտը անհետացած էր:

Ան փոխակերպուած էր: իր նայուածքին մէջ մթին կրակ մը կը փայլէր. ջղայնոտ գունատութիւն մը կը ծածկէր իր ճակատը:

— Ո՞հ, ո՞հ, մտածեց Ռօքանպօլ, որուն աչքին բան մը խոյս չտուաւ, արդեօք հարուածը պիտի վրիոպէր, և Միլոնը ջօնլը պիտի իյնար:

Բայց ասպետը ըստ անոր խոտօրէն.

— Միշտ հո՞ն են:

— Միշտ, հարիւրապեա:

Մխիթարանքի հառաչ մը թուաւ Պարոն աը Պօրքէօն կուրծքէն:

— Ո՞հ, աներ, ըստ ասպետը, մենք բոլորովին չպիտի կորսուինք:

Այն տաեն Սըր Ուիլերմս Ռօքանպօլին նոր տեղեկութիւններ տուաւ, և զանիկա Պուժիվալ դրկեց պատրաստելու այս յափշտակութիւնը և այն ձեռնարկը ուրուն զոհ երթալու տեղի տուաւ, և որոնք ժաննին կը սպասէին:

Ռօքանպօլ, ասպետը և Պօրքէօն Պօժօն փողոցի պանդոկը թողուց հանդչելու և հոն սպասելու գիշերը, յետոյ Պուժիվալ վազեց իր ստացած հրամանները կատարելու: Ութը տասը օրէ ի վեր, անպիտանը գրեթէ միշտ այս Ճամբէն կ'երթար, և երբեք ան հանդիպած չէր կասկածելի մարդու մը, պղտիկ դարձած նրբուղիին մէջ որ Պուժիվալէն քաղաք կը բարձրանար: Ան երբոք նրբուղիէն վեր ելաւ, ամէն օրուան պէս ամայի էր. բայց վար իջնալու տաեն, գիշերը հասած էր և բաւական մութ էր:

— Այս գիշեր, կ'ըսէր Ռօքանպօլ ինքնիրեն, կը կարծեմ թէ բաւակա տարօրինակ բաներ պիտի անցնին. բայց միեւնոյն բանն է... Հարիւրապեաը գունատ կերպարանք մը ունէր, և կը կարծեմ որ միլիոնը... Ո՞հ, ընդմիջուեցաւ այս, եթէ ան ինծի խարէ... եթէ քսան հազար ֆրանքը... կօրսուի... ես կոմոէն պիտի կրնայի ստանալ, իրեն ըսելով թէ ուր են պղտիկները,

Ռօքանպօլ մենախօսութեան մէջն էր, երբար համբ ստուեր մը յանկարծ իր առջև կանգնեցաւ... Դանդաղ ստուեր մը որ կը քալէր յամրօրէն և անցքը կը գուցէր:

— Ո՞վ է ան, հարցափորձել սրիկան, որ իր գըրպանին մէջ դանակ մը փնտուց:

Բայց ստուերը չպատասխանեց, ան իրեն ոչ ժա-

մանակ տուաւ խորհրդածելու, և ոչ ալ իր դանակը հանելու: Ոստումով մը անոր վրայ յարձակեցաւ, և Ռօքանպօլ երկու ուժեղ բազուկներու տակ սեղմաւիլը զգաց, և խուլ ծայն մը մրմռաց իր ականջին:

— Ե՞ն, կը բռնեմ քեզ, պղտիկ աւտզակ, վերջապէս կը բռնեմ քեզ, և այս անդամ դուն պիտի խօսիս . . .

Եւ Ռօքանպօլ որ միշա իր դաւակը բանալու միջոց կը փնտուէր, զգաց թէ վիզին վրայ պաղ և որածայր բան մը կը խօթուէր, թիթեղէ դաշոյն մը:

• • • • •
Ծատ հեռու երթալէ առաջ, այս անախորժ հանդիպիմումը բացատրենք:

Արման ար Քէրկազ կուս Լէօն Ռօլանը Բարիզ թողուցած էր իր փնտուտուքները շարունակելու պաշտօնով և ջանալ գտնելու ինչ որ Սըր Ռւիլերմս երկու աղջիկներուն ըրած էր:

Լէօն շատ գիշերներ շարունակաբար թափառած էր էր գինեառունին շրջակաները, յուսալով միշտ այրի Ֆիրաբին հանդիպելու, կամ նոյն ինքն Ռօքանպօլին:

Ինք յուսախար եղած էր Ռօքանպօլ աներեւոյթ էր:

Արդ. այդ գիշեր, ճշդապէս այն պահուն ուր Սըր Ռւիլերմս Բարիզ կը հասնէր, Արման ար Քէրկազ աղետալի կանխազդացում մը ունեցաւ, ասպետին յանկարծակի մեկնումը տեղեկանալով, Արման Քիւլթըր Աէսթ Քաթէրին փողոցի պանդոկը կը վերադառնար:

Կոմսը տասը ձի մեոցուցած էր ճամբան, Թէպէտե Սըր Ռւիլերմս հինգ ժամ առաջ էր, ան շարունակաբար հետեւած էր, ունենալով իր լուրերը իւրաքանչիւր ձիու փոխնորդի, և ան միայն Անֆէրի վանդակապա-

տին մէջ կորսնցուց անոր հետքերը, Բայց ասոր հետ մէկտեղ ան համոզուած էր որ Սըր Ռւիլերմս Պօժօն փողոցը պիտի կենար: Լէօն նպատակի կը սպասէր:

Կոմսին հրամանի մը վրայ գործաւորը Շանդ Էլիզէ վազեց և պահըուտեցաւ ասպետին պանդոկին շրջականերուն մէջ:

Լէօն անոր հեծած ճամբօրդոթեան ձին բոլորովին փոշիոտ նշմարեց: Եւ յետոյ Ռօքանպօլին գուրս ելլելը տեսաւ և զայն հետախնդեց: Սրիկան Շանդ Էլիզէի ճամբան բռնեց, յաղթական կամարէն՝ անցաւ, կառք մը բռնեց և բռաւ կառապանին.

— Պուժիվալ տար զիս:

Լէօն միշտ կը հետապնդէր զանիկա, ան շատ որոշապէս լսեց այս բառերը, և պղտիկ տետրակ մը հանեւ լով իր գրապանէն, թերթ մը փրցուց և աճապարանքով իր ծունկին վրայ մատիտով բառ մը գրեց և զայն տուաւ յանձնակատարի մը որ Քէրկազի պանդոկը տարաւ: Այս տումաին մէջ ան կ'ըսէր. Ռօքանպօլ Պուժիվալ կ'երթալ, աչքէս չեմ կորսնցնէր զայն, որքան որ կանուխ հարելի է ծառուղիին վրայ, Մէրլիի մեքենամին դիմացը դուռուի: Զէնքերը թերեւս անօդուտ չպիտի ՛լլան եռբեջա:

Եւ մինչեւ յանձնակատարը կ'աճապարէր այդ նամակը տանել, Լէօն Ռօլան շարունակեց հետեւելու Ռօքանպօլին, նմանապէս կառք մը բռնելով և կառապանին հրամայակ որ նախորդը աչքէ չկօրսնցնէ:

Միայն Թիւէլլի մէջ, կառքէն իջաւ և շարունակեց հետապնդումը սրարչաւ վազելով:

Գիշերը բաւական մութ էր երբոր Ռօքան ալին կառքը Պուժիվալ հասաւ:

Հօն, սրիկան, Լէօնը ճանչցաւ և ոտքը գետինը դրաւ: Միայն փոխանակ իր կառապանը ճամբելու, պատուիրեց սպասել: Լէօն միշտ կը հետապնդէր զանի-

կա: Ռոքանպօլ միակ ճամբայ մը բռնեց որ ծառաւ-
դիէն դէպի եկեղեցի կը բարձրանար, զարտուղի ճամ-
բայ մը բռնեց, մութ ճամբու մը մէջ ժիրճուեցաւ և
մտաւ խորհրդաւոր ապարանքը ուր ժանն բարտարկ-
ուած էր, պարտէզին պղտիկ դուռնէն:

Առաջին շարժումին հնագանդելով, Լէօն պիտի շա-
րունակէր հետեւիլ և անոր հետ հնո մտնել:

Նախ զգացում մը կը զգացնէր իրեն թէ Սըրիկ
հոն էր, Բայց բարեբախտաբար խորհրդածութիւնը օդ-
նութեան հասաւ և սկսաւ մտածել թէ ապարանքը
մտնելու ատեն թերեւս անծանօթ թշնամիներու ձեռք
ինար որոնք ձեռք անցնէին զինքը, և Արմանի հետ
ամէն հաղորդակցութենէ զրկէին:

Ան կեցաւ և ըսաւ ինքնիրեն, անտարակոյս, Ռո-
քանպօլ դուրս պիտի ելլէր, այն ատեն աւելի լաւ պի-
տի ըլլար: Եւ Լէօն Ռոլան պառկեցաւ ճամբուն անցքին
մէջ որածայր մեծ գանակ մը բանալէ վերջ որ դաշոյնի
կը փոխուէր երբ երկար պղինձէ պղտիկ ծայրօղակը
դարձուէր որ անկէ վերջ կ'արգիւէր անոր զոցուիլը:

Ան սպասեց, տկանջը լարած, աչքերը մութին
մէջ բանալով, ժամ մը անցա՞ւ աղմուկ մը ելաւ, ա-
պարանքին պղտիկ դուռն էր որ կը բացուէր: Լէօն Ռո-
լան ա'լ երեք չարժեցաւ: Ռոքանպօլ դուրս ելաւ և
դժուարաժայռ նրբուղին բռնեց իջնելու, ուրկէ քիչ
մը առաջ մազլցած էր: Այն ատեն Լէօն յանկարծ ե-
լաւ, անոր վրայ յարձակեցաւ, իր ջղային բազուկնե-
րու մէջ սեղմեղ և անոր վիզին միսեց իր դանակը:
Ռոքանպօլ ուզեց կռւտիլ, և օդնութեան կանչել: Բայց
ան զգաց դանակին ծայրը իր վիզին վրայ դպչիլը, և
Լէօն ցրտորէն ըսաւ իրեն:

— Եթէ բառ մը ըսես, եթէ աղազակ մը հանես ՞
քեզի կը սատկեցնեմ:

Եւ գործաւոսը, որ հազուագիւտ կերպով զօրաւոր

էր իր տակը առաւ, իր ծունկերը անոր կռւրծքին վրայ
կոխելով, և զայն մամլակի մը պէս բռնելով հա-
նեց իր օձիքը և անոր բերնին կապեց:

— Հիմա, ըսաւ, բնաւ չպիտի աղաղակես.

Բերանը գոցուեն վերջը ուժգնակի կապեց անսր
ձեռքերը իր թաշկինակով, իր ուսին վրայ բեռնաւորեց
և իր ճամբան բռնեց, դէպի ծառուղիին տեղը ուր ան
ժամադրութիւն մը տուած էր Պ. առ Քէրկազին: Լէօն
կը հաշուէր որ կոմսը, որ սքանչելի ձիեր ունէր և որ
անմիջապէս պիտի մեկնէր, քանի մը վայրկեանէն հն-
հասած պէտք էր ըլլար. Ան բնաւ չէր սխալեր: Գեց
կառք մը կը կենար մեքենայէն քիչ մը հեռու, որուն
աղմուկը միս բոլոր շուկները կը խափանէր, և Լէօն
աեսնելով այս լապտերէ զուրկ կառքը չտարակուսեցաւ
կոմսին ըլլալուն վրայ:

.
Արմանն էր, արդարեւ: Կոմսը անհամբեր Լէօն Ռո-
լանին հետադրումին արդիւնքին կը սպասէր, կառքէն
իջած էր և երկու քայլ հեռուն էր: Մութին մէջ քալե-
լը լսելով, գոչեց:

— Լէօն, դուք էք:

— Ես եմ, պատասխանեց Լէօն:

Գործաւորը վազելով կուգար, հակառակ իր բե-
րին: Ռոքանպօլ անոր ոտքերուն առջեւը նետեց ըսե-
լով.

— Ահաւասիկ պղտիկ աւազակը,, այս անդամ
մենք զայն բռնեցինք:

Եւ կրկին իր ծունկը անոր կռւրծքին վրայ
դնելով, իր դանակը վիզին վրայ, և քաշեց դաշոյնը:

— Հիմա, պիտի խօսիս, ըսաւ ան:

Այս ասաւ վայրկեանի ընթացքին մէջ, վայրկեան

մը ապշտհար Լէօն Ռոլան այս յանկարծակիի յարձակումէն , ժամանակ ունեցաւ կրկին ստանալ իր արթնամբութիւնը և այն պաղարիւնութիւնը որ շտո քիչ անդամ կը լքէր :

— Յայտնի է , ըսաւ ինքինքին , ես սպառնալիք տակ եմ , և որոնք զիս չպիտի թողուն այս անդամ : Եթէ բան մը չըսեմ , զիս պիտի սպաննեն : Եթէ խօսիմ , հարիւրապետը զիս պիտի սպաննէ , կամ թէ քսան հազար ֆրանքը չպիտի տայ : Ամէն կերպով , ես կորուած եմ .

Այս փոխադարձաբար անվստահութիւնը առաջարկուած ըլլալով , Ռոքանպոլ ջանաց կացութիւնը բարւոքել :

Յանկարծ լոյս մը ցայտեց իր երեւակայութեանը մէջ և լուսաւորեց իր ուղեղը , և մինչդեռ Լէօն զայն ուժգնորդն Պ. առ Քէրկազին ոտքերուն տակ կը նետէր , սրիկան կ'ըսէր ինքնիրեն . «Հարիւրապետը այսօր մտահոգ դէմք մը ունէր . ան շուտ կարող է միլիոնը վրիպեցնելու : Եթէ այս այսպէս է , ես խարուած եմ . . . : Ինչպէս որ ան պիտի յափշտակէ պղտիկը և պիտի փախչի անոր հետ : Եւ օվ գիտէ թէ պիտի գայ : Իմ կեանքս վասնդի տակ դնեմ քիչ մը բանի համար » : Եւ շարունակելով իր արամաբանութիւնը , Ռոքանպոլ միտքով աւելցուց .

— Կոմսը կը սիրէ պղտիկը , Եթէ ես իրեն ճշմար , առութիւնը ըսեմ , ան աւելի լաւ կարող է ինձ վճարել քան թէ հարիւրապետը , պէտք է տեսնել :

— Պիտի խօսի՞ս , կրկնեց Լէօն Ռոլան , իշխանական ձախով մը և կարձ :

— Անտարակոյս , մտածեց Ռոքանպոլ , պիտի խօսիմ , բայց հակառակը , պէտք չէ աճապարել : Այս մարդիկը զիս անմիջապէս սպաննելէ պիտի զգուշանան , անոնք կ'ուզեն գիտնալ :

Եւ Ռոքանպոլ բարձր ձայնով ըսաւ , պատասխանելով գործաւորին հարցումին :

— Ի՞նչ կ'ուզէք որ ըսեմ :

— Կ'ուզեմ որ զուն մեզի ըսես թէ ուր է Սըրիզը :

— Չեմ գիտեր :

— Ուր է ժանն , հարցուց կոմսը մինչև այն ատեն՝ համր և անհամբեր :

— Չեմ գիտեր :

Ռոքանպոլ նախապէս զգաց դանակին ճնշումը և խայթումը :

— Չեմ գիտեր , պատասխանեց :

Լէօն կոմսին դարձաւ :

— Պէտք է սպաննել , հարցուց :

— Հիմա , պատասխանեց Պ. որ Քէրկազ :

— Վայ , մտածեց Ռոքանպոլ քիչ մը զգածուած , ասոր համար դուն շատ մարդասէր ես , իմ բարի ծերուկո :

— Ուրկէ կօւզայիք երբոր ես բռնեցի ձեզ , շարունակեց Լէօն Ռոլան :

— Պտակէ , պատասխանեց Ռոքանպոլ իր հանգարառութիւնը պահելով , հակառակ մահուան սպանալիքին որ իր վրայ կը ճնշէր :

— Կը ստեռ :

— Կարելի է , պատասխանեց Ռոքանպոլ լրբորէն :

— Բան մը չպիտի ըսէ , ըսաւ կոմսը , պէտք է սպաննել զայն :

Լէօնին գանակը աւելի ուժով կը ճնշէր :

— Ներեցէք , պարոն կոմս . ըսակ Ռոքանպոլ , յայտնի է թէ եթէ զիս սպաննէք , բան մը չպիտի ըսեմ , բայց նաև յայտնի է որ մեւնելու համար ալ բնաւ պիտի խօսիմ :

— Ուրեմն ինչո՞ւ համար պիտի խօսիս :

— Դրամին համար : Խօսքերը ուզի կ'արժին :

— Արշափ պէտք է:

Արման Լէօնին նշան մը ըրաւ, որ դանակը վերցուց, շարունակելով բռնել Ռօքանպօլը անշարժ իր ձեռքերուն տակ:

— Պարո՞ն կոմս, պատասխանեց Ռօքանպօլ, որևէ ապրանքի մը գինը պահանջելէ առաջ ապրանքները կը ցուցադրեն: Երբոր դուք գիտնաք թէ ի՞նչ կ'ուզեմ ծախել ձեզ, մենք կը խօսինք գինին մասին:

— Ցեսնենք թէ ի՞նչ կ'ուզես ծախել:

— Նախ և առաջ Պ. կոմս, պատասխանեց Ռօքանպօլ, պէտք է որ դուք ինձ ծանօթութիւն մը տաք:

— Խօսեցէք...

— Դուք ասպեա Սըր Ռւֆիլեմսի Պրըթանիայի մէջ ճամբորդութիւն ընելուն մասին ծանօթութիւն ունէիք:

— Այո՛, ըստ Պ. աը Քէրկազ:

— Եւ սառյդ միլիոնի մը . . .

— Գործը վրիպած է, պատասխանեց Արման որ Ռօքանպօլի թաքո՞ն գաղափարը գուշակեց: Ես ժամանակին հասայ:

— Ո՞հ, ո՞հ, մտածեց Ռօքանպօլ, որոը կը դառնայ: Կարծեմ թէ լաւ խորհեցայ, հարիւրապետ: Կը խարէ՛ր զիս:

Եւ Ռօքանպօլ բարձր ձայնով շարունակեց.

— Պարոն կոմս, դիտեմ թէ ուր է օրիորդ Ժաննը, դիտեմ թէ ուր է Սըրիզը: Ես եմ որ կը պահեմ զանոնք: Միայն ես եմ որ քեզ կրնամ ըսել թէ ո՞ւր են անոնք Հարիւրապեաը ինձ խոսացաւ քսան հազար Փրանք լսելու համար:

— Դուն պիտի ունենաս զանոնք խօսելուհամար ըստ Արման:

— Ասիկա բաւական չէ, պարոն կոմս, և երկու պատճառով, նախ, այս է թէ դուք առաքինի մարդ մըն էք, և առաքինութիւնը պարտի միշտ աւելի սուզ վճարել քան մոլութիւնը:

— Ռւբենն կրկինը, ըստ Պ. աը Քէրկազ տհաճութեամբ:

— Ոչ տակաւին, պարօն կոմս, որովհետեւ մէկ ժամանան մէջ ձեր հարստութեան կէկը պիտի տայիք, որպէսզի տեղի չունենայ այն՝ ինչ որ պիտի ունենայ:

Արման սարսուաց, և Լէօն իր քունքերուն քրտինքով թրջուիլը զգաց:

— Ի՞նչ պիտի ըլլար ուրեմն, մրմար Արման խօսւ ձայնով մը:

— Օրիորդ Ժաննը, որուն պարօնը հաւաացուցած է թէ Քէրկազ կոմսն է ինք և դուք ալ իր ծառան . . .

կոմոը կատաղի աղաղակ մը արձակեց:

— Օրիորդ տը Պալտէր հարիւրապետին մօտ, անգին խենէչ ծերուկ մըն ալ, Պ. տը Պօրէօն, կարծեմ անուշ խօսքեր պիտի ըսէ Սըրիզին, որ ըմպելի խմած պիտի ըլլայ:

Լէօն խեղդուկ աղաղակ մը արձակեց:

— Կը տեսնիք Պ. կոմս, ըստ Ռօքանպօլ, իմ պղարիկ ապրանքո իր արժանիքը ունի, և պիտի ըսեմ իմ զինս: Ատենէ մը ի վեր գաղափարներ կ'ունենամ: Առաքինի ըլլայու ըլձանքը ունիմ, հաստատուելու գաւառակի մը մէջ, և ամուսնանալու, եթէ միայն հարիւր հազար ֆրանք ունենայի:

Ռօքանպօլ Լէօն Ռոլտնը և Պ. աը Քէրկազը առաջնորդեց մինչև ապարան քը և մինչև սրահը ուր Պ. տը Պօրէօն կը սպառնտր խեղճ Սըրիզին: Կը յիշենք որ խեղճ աղջիկը կը զգար աիրապետուիլ և սեղմուիլ Թմբաղեղի գինովութեամբ միայն ձեռքերը երկարելու և գոչելու ժամանակ ունեցաւ:

— Ազատեցէք ժաննը, ազատեցէք զայն . . .

Մինչդեռ Լէօն իրեն տակը կը տապալէր Պ. աը Պօրէօն, Արման դուրս նետուեցաւ: Ռօքանպօլ կը սպառէր անոր:

— Շուտ եկուր, պարօն կոմս, ըստ, եկուր, դուք ժամանակ ունիք... և ձեր ատրճանակները զի՞նցէք:

Եւ Արման ուղղուեցաւ վազելով դէպի ապարանքը, ուր ժանն թերեւս, անդութ Անտրէային բոնութեան տակ էր... ժանն և խարդախ կոմս ոք Քէրկազ մինակ մնացած էին: Սենեկապանը ասպեախն գալուտը ծանուցած և քաշուած էր:

Մանկամարդ այջիկը թիկնաթոռի մը վրայ նըստած անզօր և անձայն էր, անբացատրելի յուզմունքի մը մտանուած: Սըր Ուփերմս իր ծունկերուն քով էր, համբուրելով անոր ձեռքերը և անոր մրմռալով ամէնէն քաղցը խօսքերը որ երբեք սիրով վառուած մարդ մը իր շրթունքներէն սիրած կնոջ մը ականջներով լսելի ընել կարող է:

Եւ ժանն ձնչուած, բարախուն, ապշահար, ժանն կէս խենդ, մտիկ կ'ընէր այս դեւը և գլուխը կը դառնար անոր նայուածքի մագնիսականութենէն, ձայնի հնչումէն, համբոյցներու տաքութենէն, զոր իր ձեռքերը կը ծածկէին:

— Ժանն, ժանն, իմ սիրելիս, կ'ըսէր Սըր Ուփերմս, ժանն կը սիրեմ քեզ... և դուն պիտի սիրես զիս...

Եւ ան կը համարձակէր երջանկութեան վրայ, ապագայի մասին, երկուքին համար երկար կեանքի վըրայօք խօսելու, ձեռքերնին իրարու մէջ անցուած, ամայութեան մը մէջ: Իր ձայնին մէջ խորհրդաւոր և դողդոջուն ներդաշնակութիւն մը կար:

Ժանն, ցնորած կը ջանար գոցել ականջները այս ջղային ճառին դէմ, ան կը ջանար նաև փաթթուիլ այս պատկերին, կէս անհնտացած Արմանին, և որ իր սիրտին մէջն էր հակառակ այս բոլորին:

Բայց հրապուրման գործը կը շարուակէր, պիտի

Դար այն վայրկեանը, ուր փշուած, յաղթուած, շփոթած, ան պիտի նուալէր փորձիչի բազուկներուն մէջ, երբոր տարօրինակ բան մը վրայ հասաւ... երբ ան մոռցաւ վայրկեան մը իր դերը և ինքզինքը, հնազանդիլ ալ մոռցաւ փորձութեան մը, երբ ան հաւատաց իր կանխահաս յաղթութեան: Սըր Ուփերմս համարձակեցաւ խանդավառ մօտեցնել իր շրթունքները մանկամարդ աղջկան շրթունքներուն:

Եւ այն ատեն, հրավառ այս շփումէն, ժանն դոչեց, յետադիմութիւն մը իր մէջ զգաց, ինքզինքին եկաւ, և զայն ետ մզեց, և բաժնուեցաւ իր գրկախառնութենէն:

— Ոչ... ոչ, ըստ ան, երբեք չեմ սիրեր ձեզ:

Յետոյ իր միտքին մէջ յանկարծ լոյս ծագեցաւ նշմարտութեան յայտնութեան մը պէս, ան կարծեց կարդալ այս մարդուն աչքերուն մէջ թէ ան կը ստէր... և ըստ իրեն:

— Ոչ, դուք չէք, և դուք չէք կրնար կոմս ոք Քէրկազը ըլլալ: ազնուական մը այսպէս չի վարուիր:

Ժանն, այս բառերուն վրայ ետ քաշուեցաւ և ուզեց փախչիլ:

Սըր Ուփերմս անոր նայուածքին մէջ նշմարեց ցուրտ գիմադրութեան մը որոշումը, ան ըմբռնեց թէ արհամարհանքը քիչ մը առաջ այս կախարդուած կնոջ սիրտին մէջը կը մտնէր. թէ այս արհամարհանքը արդէն մինչեւ շրթունքները կը բարձրանար և շրթունքներէն մինչեւ նայուածքը... թէ ժանն, վերջապէս երբեք չէր սիրեր:

Բայց Սըր Ուփերմս կ'ուզէր վրէժը լուծել և Տօն Փուանը նետեց իր գիմակը յանկարծ:

— Այո, ըստ ան, իրաւունք ունիք, ես կոմս ոք Քէրկազը չնմ, ոչ: Անտրէա կը կոչուիմ: Անտրէա, Թշուառական և անիծեալն Անտրէա, անոր եղբայրը որ

քեզ կը սիրէ և զոր ես կ'ատեմ, ե՛ս, ինչպէս գեւերը
երկինքը:

Գեհենական հեղնածիծաղ մը թռաւ իր կոկորդէն:
Բացեղէն նայուածք մը ցայտեց իր աչքերէն.

— Եւ դուն ինձ պիտի սիրես հակառակ քու կոմ-
քիդ, գոչեց ան:

Եւ ան բռնեց ժաննը իր ուժեղ բազուկներով.
Պրկեց զայն ինչպէս գայլը իր որսը և անոր շրթունքին
վրայ երկրորդ համբոյր մը դրաշմեց:

— Մինակ ենք, ըստւ, մինակ. Արմանը քեզ չպի-
տի ազատէ:

Բայց մինչդեռ ան կ'արաւասանէր այս ամպարիշտ
խօսքը, ստագին ձայն մը, նման այն հրեշտակին որ
երկնային դրախտը գոցեց, լսուեցան սեմին վրայ ուժ-
դնապէս բացուած դուռնէն:

— Կը սխալիս Անտրէա, ըստւ ձայնը, քեզ համար
վրէժինդրութեան ժամը չէ, այլ մակուա՞ն:

Այն ատեն հրավառ նայուածքով մարդ մը որուն
զայրոյթը կը թռէր փոխակերպուած ըլլալ, ուզզուե-
ցաւ դէպի Սըր Ուիլերմսի, և ատրճանակի ծայրը անօր
ճակտին վրայ դրաւ:

— Ծնրադրէ, ըստւ ան, ծնրադրէ, դուն պիտի
մեռնիս:

Սըր Ուիլերմս քաջ էր, բայց մահուան մօտենալը՝
իր ճակտէն կապտագոյն գունաւորութեամբ մը շրջեցաւ
իր ամբողջ մարմին մէջ:

Ատրճանակը իր ճակտին վրան էր:

Արման այն ատեն ժաննին դարձաւ, և ըստւ անօր
յամբօրէն:

— Տիկին, այն մարդը ձեզ կատղեցուց, ան ար-
ժանի է մահուան՝ բայց այս մարդը և ես միեւնոյն մայ-
րը ունեցած ենք... կ'ուզէ՞ք ներել անոր:

— Ո՞հ, չնո՞րհ, չնո՞րհ, Արման, իմ սիրելիս...

մրմուաց ժանն, որուն ամբողջ հոգին, այս խօսքերուն
մէջ անցաւ:

Արման վերցուց իր զէնքը և ցրտօրէն ըստւ Սըր
Ուիլերմսի որ անշարժ և համր էր.

— Մեր մօրը անուան, զօր սպաննեցիր, այս մա-
քուր և ազնիւ աղջկան անուան որ քու աղաստ շրթ-
ներովդ պղծեցիր, կը ներեմ քեզ: Գնա՛, անիծեալ,
Աստուած ողորմի քեզի, քեզի՛ որ ոչ մէկ անձի գթա-
ցած ես:

• • • • •
Ութը օրէն, առաւեա մը ժամը ասանըմէկին, երեք
ամուսնութիւն կը կատարուէր Սէն Լուի եկեղեցին
մէջ:

Պ. կոմս Արման աը Քէրկազ կ'ամսւանար օրիորդ
ժանն ար Պալաքըին հետ:

Պ. Ֆէրնան Ռոշէ կը միանար օրիորդ Հէրմին ոը
Պոբրէօի:

Սըրիզ՝ Լէօն Ռուանի ամուսնութեան մատանին իր
մատը՝ կ'անցնէր:

Եկեղեցին սալաքարին վրայ, դուռին մօտ, ուր
Միջին Դարաւն, կը կենային աղջատ և զղջացած պոռ-
նիկները, օրհնաջուրի ամանին ձախ կողմը, կին մը
ծնրադրած կուլար և կ'աղօթէր: Այս կինը նորընծայ
Քոյրերու շրջազգեսար հագած էր. Քոյր Լուիզ կը կոչ-
ուէր,

Երիտասարդ հաճոյատէրներու և վայելչագեղ կի-
ներու աշխարհին մէջ ան Պաքարա՛ անունը ունեցած էր:

ՎԱԼԵ-ՏԵ-ՔԵՈՐԻ ԱԿՈՒՄԲԸ

1800 թուականի տշնան, այսինքն Հակամբերի վերջերը, իրիկուան ժամը 4ի պահերուն, ճամբորդի կառք մը, վերջին ծայր արտգութեամբ կը սուրար անիվէրնէճի խճուղիէն։ Այս եղանակին մէջ, Թրանսայի կեդրոնական մասը, նամանաւանդ «Իօն» նահանգին ենթակայ «Նիվէրնէճի շրջանը, վերջին ծայր գեղեցիկ տեսարտն մը կ'ստանայ։ Ամրան տաքութենէն դեզնած խոտերը կ'սկսին կանանչանալ և երբ եղեամբերը կը աեղան, անոնք անմիջապէս կը դալկահարին, ծառերու տերեւները կը թափին և «Իօն»ի գետափը եղերով խոշոր մայրի ծառերուն ճիւղերը կ'սկսին օրօրուիլ փշու ուժգին հովերէն։

Սակայն, օդը տակաւին տաք և երկինքն ալ անամպ ըլլալուն, տռաւաւոները միայն մառտխուզ կ'ըլլար, որ արեւը ծագելուն պէս կ'անհետանար շուտով։ Իսկ իրիկունները, երբ արեւուն ճառագայթները լիներուն գաթաթէն մեղմօրէն հովիտը կ'իջնէին, այդ կողմերը կ'ստանար տարբեր գեղեցութիւն մը։

Մեր յիշած կառքը, այս երկրին ամենէն աւելի յանկուցիչ և ամայի մէկ մասէն, այսինքն կ'անցնէի այնպիսի ծորի մը մէջէն, որուն մէջտեղը քովէ քով կ'ընթային գետն ու ջրանցքը, մին տստուծացին, իսկ միւսը մարդկային կառուցուածք մը։

Գետին երկու կողմերը, լեռներով շրջապատուած ընդարձակ անտառներուն ու ժայռերուն մէջտեղ կը տեսնուէր տեղ զանգակատուն մը կամ եկեղեցի մը, հո՛ն ծինելոյզ մը իսկ ուրիշ տեղ մը 1793 թուակնի դէպքերուն ժամանակ, աւազակներու ուշագրութենէն վրիպած աւերակներուն մէջտեղ կը իրազջութեամբը պահպանուած հոռթիւններու գեղեցիկ հետքերը։

Ուզեւորի կառքին մէջ նստած էր այր մը և կին մը որոնց մէջտեղը սեղմուած էր զեղին մազերով, կապտագոյն աչքերով և հազիւ չորս տարեան երեխայ մը, Այս ազան շատ մը հարցումներ կ'ուզզէր իր հօրը և մօրը։ Տղուն հայրը 37—38 տարեկան, երկայնահասակ, ցորենագոյն սև մազերով ու կապոյտ աչքերով երիտասարդ մըն էր։ Սակայն, հակառակ իր գեղեցկուեան խոտագէմ էր ան։ Մայրը, գրեթէ 25 տարեկան, դէմքը գունատ, սակայն, երջանիկ ապրոզի մը երեւոյթը ունէր։ Ան կը նմանէր դեռ նոր բացուոզ, բայց թորշամած վարդի մը, և կատարեալ կերպով հանգունատիպ մէկ պատկերն էր իր զաւակին։ Հակառակ որ տղան իրենց երկուքին մէջտեղ կը գտնուէր, անոնք մէկ ձեռքով տղուն ձեռքերը բռնած, միւս ձեռքովին կունակին կողմէն զիրար կը սեղմէին կատարեալ ուրախութիւնով մը։

Ամուսնութեան առաջին ամիսներուն այր և կնոջ մեղրալոյսի հաճոյքները կարծես թէ անսպառ էր այս երկու ամուսներուն համար։

Իրենց կառքին մէջ կար նաև երկու ծառաներ։ Կոմս և կոմսուհի «Քէրկազ», այս երկու ամուսները՝ որոնք ազնուական տոնմէ մը կը սերէին, կը վերագանային իտալիայէն։ աշնան եղանակը Մաշեի սիւր իօն անուն ագարակին մէջ անցունելու համար, ուրկէ Դեկտա մբերի կիսուն բարիզ վերադառնալով նախապէս

վերը յիշած ճանապարհէն կը սուրային կառքով խիստ
արագութիւնով մը :

Ասոնք, Ֆրանսայի ցուրտ և վերջին ծայր սառն
կլիմայի մը մէջ ապրելէ յետոյ, նոր գարնան տաք հո-
վերէն անհետացող ձմրան եղանակէն այսինքն վեց ա-
միս յիշեալ ամարանցին մէջ կեանք վարելէ վերջ, կը
վերադառնային Բարիզի Գիւլթիւր Սէնթ Գաթէրին փո-
ղոցի ընդարձակ հիւրանոցներէն մին : Սակայն, հոն,
թէ օդափոխութիւնը և թէ քիչ մըն ալ տրամազդեցիկ
յիշատակները չափազանց գէջ ներգործելով կնոջ Փիզի-
քականին վրայ, այնքան տկարացաւ ան որ զան խնա-
մող բժիշկները մտահօգուելով, յանձնարարեցին որ նո-
րէն մեկնի Սիկիլիա :

Հոն, Սիկիլիոյ մէջ, շատ կարճ ժամանակի մը ըն-
թացքին նկատելի եղաւ օդին առողջարար ազդեցու-
թիւնը Տիկին Արման ար Քէրկազի Գիզիքականին վրայ
որ եօթ - ութ ամսուան յղի . կը հարկադրուէր ամու-
սինին հետ կրկին օդափոխութիւն մը ընելու : Ան, այն
աստիճան լաւացաւ որ, առաջուան վիճակէն ալ աւելի
գեղեցկացաւ և երիտասարդութիւնը վերստացաւ : Հոն
ծննդաբերութիւնն ալ կատարելով, երեխան Բլէրմօթ
մէջ ծառերուն կանաչ ճիւղերը իրրև օրօրոց գործածեց:
Անոր այտերը, բաց օդին, արեւուն ճառագայթները կը
գդուէին և ծովուն ալիքներուն մրմունջները իրրև օ-
րօրի երդեր, անոր լաած ձայներուն ու երգերուն ա-
սացինը եղան : Անոնք Բալէրմօ մնացին երեք տարիի
չափ :

Իտալիոյ մէջ, նոճիի և կաղնիի հովանիներուն տակ,
ծովահայեաց իրենց տան պատշգամէն դիտելով շուրջի
գեղեցկութիւնները, շատ երջանիկ կ'ապրէին անոնք:
Հակառակ որ վաղուց սոսցած էին իրենց սիրելի Ֆրան-
սան . սակայն անոնք իրենց փոխադարձ սիրոյն մէջ ան-
կեղծ և անձնուրաց, միատեղ տառապած ու միատեղ

կը կարօտային իրենց հայրենիքը : Բայց, տաք կլիմա-
յի իրենց ունեցած պահանջը կը հարկադրէր զանոնք
նախ քան իտալիոյ մէջ իրենց բնակութիւն որոշելը,
նէրվէի կողմօրը, որ այնքան սիրելի էր և նիւթ եղած
է բանաստեղծներու գովեստներուն . դղեակ մը ծախու-
առնել : Անոնք որքա՞ն յիշէին այդ շրջանի որսորդնե-
րուն սուլիչներուն ձայները, կանաչութիւններն ու գե-
ղեցկութիւնները, ծառաստաններն ու թռչնոց թայլայլ-
ները, այնքան կ'աւելնար ու կը բազմապատկուէր ի-
րենց երջանկութիւնը :

Ասոնք, Տէր և Տիկին, Նափոլի մեկնելու համար
չոգենաւ նստան և ամբողջ իտալիոյ շրջանը ընելսվ
չուովզ, Վենետիկ և Ֆիորէնցա քաղաքները ժամանակ
մը այցելելէ վերջ, Գունիլի գծով, Վարի նահանգէն անց-
նելով վերադառնան Ֆրանսա :

Տանընդինդ օր վերջ մենք արդէն զանոնք կը գըտ-
նենք Նիվէրզէի կողմերը, երեկոյեան ժամը 4ին, երբ
անոնք կառքով կ'անցնէին, երթալու համար իրենց տ-
մառանոցը, որ կը գտնուէր 5—6 փարսախ հեռաւորու-
թեան վրայ Մանեի մէջ :

Արման, իր աղուն խօնթրանի մազերուն հետ խա-
ղալով, ժպտալիր նայուածք մը ուղղեց իր ամուսինին:
— Փա՞նն, սիրելի ժաննս ըստ ան . չե՞ս ցաւիր
միթէ, երբ կը լքենք Բալէրմօի մեր այնքան գեղեցիկ
ամարանոցը, ու կ'երթանք հիմա ստ լուռ ու ամտյի
շղեակը :

— Ո՛չ, ժանն, սիրելիս, պատասխանեց Մրման,
միթէ ինձ համար արքայութիւն չէ՞ երբ միատեղ կը
գտնուինք հոս, և միշտ կրնամ ձեռքերդ ձեռքերուս
մէջ սեղմել :

— Սիրելի՛ս, զուն զիս այնքան երջանկացուցիր
որ, Աստուծոյ արքայութեան մէջ ինձ յատկացուցած
բաժինին իսկ կարօտ չգեղեցիր : Այսո՛ ըլլայ Ֆրանսայի

կամ իտալիոյ մէջ, քեզի հետ և քու քովդ ապրիլը ինձ համար աւելի նախընտրելի է արքայութենէն, ինձ համար երկինքի մէջ ապրելու հաւասար է այս կեանքը:

Երբ կոմսը այս խօսքերը կ'արտասանէր, ֆանի ներմակ և փափուկ ձեռքերը իր բազուկներուն մէջ կը սեղմէր. այս ժամուն անոնք երկուքն ալ միեւնոյն զգացումներով և միեւնոյն յուզումներով առզորուած, ծուելով համբուրեցին իրենց հոգեհատորը,

Պ. ար Քէրկազ շարունակեց իր խօսքերը հետեւեալ ձեւով.

— Սիրելի՛ս, եթէ կ'ուզես, ամբողջ աշունը անցաւնենք Մազերի մէջ և Յունկուարին մեկնինք Բարիկ:

— Կ'ըլլայ... ա՛հ, քանի Բարիզի խօսքը կ'ըլլայ, անկարելի է որ միտքս չպաշարուի կարգ մը դառն յիշատակներով.

Արման ցնցուելով.

— Սիրելի Ժաննո, կը տեսնեմ որ ճակտիդ վրայ գծեր և աչքերուդ մէջ ալ անորոշ արտայայտութիւններ առաջ կռտգան:

— Ո՛չ, սիրելի Արմանո, կարելի՞ բան է որ երջանիկ եղող մը տանջուի:

Կինը այս խօսքերը ըստ ժամանակի հաճելի ձեւով ըը խնդաց:

Խոկ Արման շարունակեց իր խօսքերը ըսելով.

— Երբ Բալէրմօ կը գտնուէինք, կը լիշեմ որ շատ անգամ կը կրկնէիր վտանգաւոր և կարգ մը տպել խօսքեր ու բառեր:

— Ժանն յանկարծ խօսքը կտրելով: Անարէա՞ անունը... հա՞...

— Այս, այդ մարդուն սատանայական խորհուրդներէն կը վախնամ: Անոր գոյութիւնը մեծագոյն հար-

ուածը պիտի առ մեր երջանկութեանը, եթէ ան գիտնալի թէ մենք հոս ենք... կ'ուսէին ...

— Արման, թէս այդ խօսքերը ըսի, սակայն այն պարագային խելքս գլուխս չէր: Ես երբեմն կը մունայի ներկայութիւնդ, քու ուժդ, քու ազնուականութիւնդ՝ որուն շուքին տակ ա՛յնքան երջանիկ կ'ապրիմ:

Պ. ար Քէրկազ ազդուելով այս խօսքերէն, ըստ:

— Երաւանք ունիս սիրելի՛ս: Աստուծոյ օգնութեամբ ես իմ մէջ կը կրեմ այն անխորտակելի ուժը, որով կրնամ քեզ պաշտպանել: Ես քեզի հետ վիճաբանելու, քեզի սիրելուն համար է որ այդ խօսքերը ըսի:

— Այս, այդ մարդուն սատանայամիտ գաղափարներէն կը վախնամ: Անոր գոյութիւնը ամենամեծ վըտանգ մը կը կարծեմ մեր երջանկութեանը համար: Հապահ: Եթէ գիտնար ան մեր հսութեալը... ըսելու վրայ էիր:

— Երաւ է, Արման, այդ խօսքերը ըսի, սակայն այդ ժամանակ խելքս վրաս չէր: Ես երբեմն կ'ունենայի անպիսի պահեր, որ կը մտնայի քու ազնուականութիւնդ և քու քովդ միայն երնայի առանց վշտի ապրիլ:

— Պ. ար Քէրկազ ազդուելով այս խօսքերէն ըստ: Սիրելի՛ս, իրաւունք ունիս, Աստուծոյ օգնութեամբ, ես իմ մէջ կ'զգամ այն ուժը, որով կրնամ պաշտպանել ու սիրել քեզ, կրնամ հոգալ ու խնամել քեզի:

Ժանն, այն կիներուն նման, որոնք ամուսիննին իրենց կ'ենթարկեն, տեսաւ որ Արման բացարձակ վրատահութիւն ունի իր վրայ: Խոկ Արման իր խօսքերը շարունակեց ըսելով:

— Գիտեմ որ եղբայրս Անտրէան, փառք Աստուծոյ այն մարդերէն է, որոնք մարդկային ընկերութիւն

Նը ռազմադաշտ մը համարելսվ , հո՞ն կը ճօճեն իրենց սուբերնին : Գիտեմ որ , անոր անիծեալ միտքը շուտով չաղղուիր ու չի ձանձրանար : Քնզի իմ ձեռքէս խլելու մասին անոր կատարած ջանքերը ապարդիւն ելնելէն ի վեր . հակառակութիւնը աւելի սաստկացուց ու մեծցուցած է : Սակայն վստահ եղիր , սիրելիս , կուգայ այնպիսի ժամանակ մը , որ սատանան ձանձրանալով ի զուր պայքարելէն , կը կորսուի ու կ'անհետանայ , անգամ մըն ալ հրապարակ չգալու պայմանաւ , և անտարակոյս . վաղուց պէտք է մօտեցած ըլլայ Անտրէային համար այդ ժամը , որովհետև , փոխանակ պարապ տնզը վրէժիսդրութեան ետեւէն վազելու , նահանջած է այդ ժամբէն և ձգած է որ մենք նայինք մօր հանգիստին : Քիչ մը վերջ Արման աւելցուց հետեւեալ խօսքերը .

— Սիրելի՛ս . մեր ամուսնութեան հետեւեալ օրը , Էօն Ռուանի միջոցաւ , բարքով ու մտայնութիւնը ապականուած այս եղբօրս զրկեցի 200,000 ֆրանք , և խորհուրդ տուի որ Ֆրանսան ձգելով , մեկնի Ամերիկա , յանձնարարելով միանգամայն որ հեռու ազրի զինքը ճանչցող շրջանակներէն . զզջայ իր անցեալին վրայ ու պարկելու մարդ մը դառնայ :

Չեմ գիտեր թէ Աստուած կրցա՞ւ-ազդել այս վայրենի և յանցապարտ հոգիին վրայ : Սակայն Բարիդ գտնուած միջոցիս , Ֆէրնան Ռոչէի տնօրէնութեան տակ կառավարուող ապահովութեան վարչութիւնը , չորս տարիներէ ի վեր կը փնտոէ Անտրէան , բայց զարդ անոր մասին լուր մը չառնուելէն կը հետեւի որ ան մեռած ըլլայ թերեւս :

Արմա՞ն , այսպիսի փափաք մը մեղք է . զգուշանանք այսպիսի ընթացքէ : Ըստ ժամն վշտակելով :

— Կոմսը համբուրելով կնոջը ճակտէն , շարունակեց :

— Սակայն , ինչու համար կը ցաւիք շատոնցուընէ անցնող պարագայի մը վրայ , որ ծածկուած է մեր երջանկութեան ծալքերուն տակ : Սիրելիս , ապրինք գոհ և երջանիկ , մեր ուշադրութիւնը կեդրօնացնենք մեր տղուն վրայ . և միանգամայն ոչ մէկ բան չխնայենք բոլոր անոնց , որոնք աղքատ են ու կարօտ մեր օգնութեան , բարիք գործենք անոնց : Նոյն իսկ ջանանք կրթել անոնք , որոնք իրենց ընթացքով արժանի նկատուած են պատիժներու :

Աւելցնենք սա կէտը թէ՝ կոմս որ Քէրկազ երբ վերադարձաւ Ֆրանսաւ , մարդկային ընկերութեան բարեկարգութեան համար իր հարստութեան երկու երրորդը այդ նպատակին յատկացուց . և այս մտօք իրեն ընկերակից ըրած էր Ֆէրնան Ռոչէն : Այս ժամանակամիջոցին Տէր և Տիկին կոմս որ Քէրկազ որ աստիճան ծառայութիւն մատուցին և ինչպիսի ուղղեցոյց հանդիսացան մարդկային ընկերութեան , մենք այդ ցոյց պիտի տանք քէչ մը վերջր :

Երբ Տէր և Տիկին կոմս որ Քէրկազ այս մտօք կը տեսակցէին իրարու հետ , ուղեւորի կառքը շարունակելով իր ճարման , այնքան արագ կը սուրար , և կառապանը այնքան ուժով ևվա՞րտա՞ պոռաց որ այս երիտասարդ ամուներուն ուշադրութիւնը գրաւեց :

Ճամբուն վրայ քնացող մարդ մը լսած ըլլալով «վարա՞» այս ազգարարութիւնը , կառապանը անգամ մըն ալ կրկնեց զայն ուժեղ կերպով : Այս անձանօթ մարդը , հակառակ որ կառքը բաւական մօտեցած էր իրեն , տեղէն իսկ չշարժեցաւ . որուն վրայ կառապանը հարկադրուեցաւ յանկարծ կեցնել կառքը :

Իսկ Պ . տը Քէրկազ կ'ըսէր . անպատճառ գինով է այս մարդը՝ և դառնալով իր կառքին ետեւը նստող ժառային ըսաւ :

— Ժէրմէ՞ն , վար իջի՞ր , գնա մէկդի քաշէ սա

թշուառ մարդը, սրպէսզի վտանգ մը չդայ անոր։
Մառան կառքէն վար իջնելով, մօտեցաւ ճամբուն
մէջտեղը փառող մարդուն, Ոտքերը բոպիկ, պատուած
հագուատներով այս մարդը, այն քան խղճալի երեւոյթ
մը ունէր որուն ի տես երիտասարդ կոմսին աչքերը ար-
ցունքով լեցուեցան։

— Խեղ մարդ... ըսաւ, զուցէ անօթութենէն մա-
րած ու ինկած է, և իր պահած ողիի շիշը հանելով,
կնոջը տալէն վերջ դարձաւ ծառային ու հրամայեց։

— Ֆրանսուա՛, շրտով մնտուկը նայեցէ՛ք, մէջը
շիշ մը Մարտակափ գինի և կարգ մը ուտելու բաներ կան,
յետոյ Արման ինքն ալ կառքէն վար իջնելով մարած
կարծուած և անօթութենէ նուազած մարդուն քովը
փութաց։ Որքան որ տառապանքներէն նիհարցած ու
արդահատելի երեւոյթ մը ունէր ան, սակայն կը հաս-
կըցուէր որ ան ժամանակին շատ գեղեցիկ մէկն էր,
մազերն ու մօրուքը ոսկեգոյն, մերկ ոտքերը քարե-
րուն վրայ կտիկրտելէն ճեղքրատւած։ Ճեռքերը արե-
ւուն տաքութենէն այրած թէն, սակայն դեռ կը պա-
հէին անոնք իրենց փափկութիւնն ու նրբութիւնը։

Կոմսը ուչադրութեամբ զննելով այս անծանօթ
մարդը։

— Ասուա՞ծ իմ, այս ո՞ր աստիճան նմանութիւն
նոյն ինքն Անտրէան է. ըսաւ։

Տիկին ար Քերկազ ալ հետեւելով իր ամուսինին,
վար իջաւ կառքէն, և մօտենալով թշուառ մօւրացի-
կին, ամուսինին նման կատարեալ զարմացումով և
բարձր ձայնով մը պոռաց։

— Այո՛, այո՛, Անտրէային իր նմանի. Անտրէային։
Սակայն, շատ ալ հաւամսական չէր թուէր որ Անտրէան
այն փայլուն և աչքառու Սըր Ուլիկըմոը ենթարկուեր
այնպիսի թշուառ վիճակի մը, որ ոտքերը բոպիկ մերկ
ու անօթի իյնար փողոցներուն վրայ։

Ամէն պարագայի մէջ, եթէ նոյն ինքն ալ Անտ-
րէան ըլլար, իր քաշած առաւապանքներն ու զրկանք-
ները, իր նիհարութիւնն ու գեղեցկութիւնը այնքան
ալ համեմատական չէին Անտրէայի դիմագծութեան և ա-
նոր ֆիզիքական կազմին։

Սակայն, անոր դեղին մազերն ու հասակը ցոյց
կուտային որ ան Անտրէան էր։

Խնչեւիցէ, մինչդեռ ոգիի շիշը անծանօթ թշուառին
չեւ կուտային, երկու ծառաներն ալ կ'օգնէին անոր
վեր ելլելուն։

Մուրացիկանը, ժամանակ մը վերջ աչքերը բանա-
լով, ահ մը քաշեց սիրտէն և հաղիւ հասկնալի բառե-
րով կրցաւ ըսել։

— Օդը տա՞ք էր... փորս անօ'թի... ինչ ըլլալու
չեմ գիտեր... միայն... զետին ինկայ։

Մուրացիկը մինչդեռ այս խօսքերը կ'ըսէր Տէր և
Տիկին կոմս աը Քէրկազ, կարուցութեամբ կը դիտէին
անոր աչքերը, մինչ ան չուարած ու մատմոլոր կը դի-
տէր չուրջը։ Յանկարծ անոր աչքերը հանդիպեցան Ար-
մանին և ընդուստ կերպով մը զինքը բոնողներուն ձեռ-
քէն ազատելու համար, ուզեց խոյս աալ ու փախիլ
թէն, սակայն ոտքերը ուռած ըլլալուն քայլ մը իսկ
չկրցաւ առնել։

Արման իր սրախն մէջ գութ և կարեկցութիւն զգա-
լով ըսաւ։

— Անտրէա՛, Անտրէա՛, դո՞ւն ես։

— Մուրացիկը խեղդուկ ձայնով մը ըսաւ, Անտ-
րէա՞... օվ է որ կը խօսի Անտրէափ մասին... մեռա-
ան... ես զայն չեմ ճանչնար... իմ անունն է մու-
րացկան Ժէրօմ։

Ան այս խօսքերը ըսելէն վերջ սկսաւ դողալ. տկ-
ուաները իրարու կը զարնէր և կը ջանար վերջին ծալը
ճիգ ընելով խօսափիլ զինքը բոնողներուն ձեռքէն։

Սակայն, ուժաթափ ըլլալուն, մարելիք մը զղաց ու կրկին զգայազիրկ փոռուեցաւ գետին:

Կոմսը, տեսնելով անոր այս խղճալի ու արգահատելի վիճակը, մոռցաւ անոր ամբողջ ոճիրները և յիշեց որ իրենք ծնունդն էին միեւնոյն մօր, միեւնոյն արգանդէն:

— Եղբայրս է ըստ ան:

Տիկին ար Քէրկազ ալ միեւնոյնը կը խորհիր, իր մէջ զգալով միեւնոյն կարեկցութիւնը և դառնալով իր ամուսինին ըստ:

— Արման, իրապէս եղբայրդ է:

Այն ժամանակ, զգայազրկուած մուրացկանը կառք փոխարրուելով, Արման զարձաւ կառապանին ու ըստ:

— Մաներնիէն երեք փարսախ հեռու կը գըտնուինք... ձիերը արագօրէն մտրակէ, մինչև երեք քառորդ ժամէն պէտք է հոն հասնինք:

Հետեւաբար կառքը արագօրէն սուրալով, կարճ ժամանակէն հասան ամարանոցը:

Քանի մը վայրկեան վերջը երբ մուրացիկը բացաւ իր աչքերը տեսաւ որ փոխանակ փողոցի վրայ, կակուղ անկողինի մէջ կը գտնուէր, իր մօտ կը գտնուէին երկու կիներ, որոնք անմիջապէս կը գործադրէին բժիշկները և կ'սպասարկէին անոր, ամէն խնամք շուայլելով:

Բժիշկը սպասարկողներուն դառնալով ըստ:

— Այս նուազումը առաջ եկած է շատ ժամանակ անոթի մնալէն և երկար ճամբայ քալելէն: Նայելով անոր այս թշուառ վիճակին, ան պէտք է քալած ըլլայ երէկուընէ ի վեր քսան մղոնի չափ երկար ճամբայ մը:

Պ. ար Քէրկազ այդ պահուն մուրացիկին ականջին ծոելով ըստ:

Անտրէա, իմ տունս է աս, դուն կը գտնուիս տանս մէջը: Համարէ թէ քու տունդ է այս:

Անտրէա դեռ ուշակորոյս իր շուրջը կը դիտէր: Ան կը կարծէր որ տարօրինակ երազ մը կը տեսնէր, և կամ զարմանալի պատկերներու և տեսարաններու առ ջեւ կը գտնուէր.

Պ. ար Քէրկազ զգայացունց ձայնով մը ըստ առ նոր.

— Եղբայր, դո՞ւն ես եղբայրս:

— Ո՛չ, ո՛չ ես Անտրէան չեմ, ես մուրացիկ մըն եմ, առւն տեղ չունեցող դատարկապորտ մը: Արդարութիւնը Աստուծմէ փնտոռդ և ամէն ժամանակ թըշուառութեան մէջ ապրող մէկն եմ: Իր յանցանքներուն հանդուրժող, առանց կանգ առնելու, աշխարհ նթափառելու պատիժին ինքզինքը ենթարկող ամենամեծ մեղաւորներէն մէկն եմ ես:

Պ. ար Քէրկազ ուրախութեան բացագանչումով մը յարեց.

— Ո՛հ, եղբայրս, եղբայրս, վերջապէս զզչացի՞ր, ու կնոջը նշան մը ընելէ վերջ, դուրս հանեց զանոնք բժիշկին հետ:

Արման առանձինն մնալով Անտրէայի հետ, ուրախութեամբ մը մօտեցաւ անոր անկողինին և անոր ձեռք բերը բռնեց:

Անտրէա ճաթած ձայնով մը ըստ:

— Մայրերնի՞ն... ես անոր դահիճը եղայ և ամենամեծ ամօթահարութեամբ մը հետեւեալ խօսքերը աւելցուց:

— Եղբայր, եթէ մի քիչ հանգստանամ և ուռած առքերս ի վիճակի ըլլան ճամբայ քալելու, թոյլ պիտի առք որ մեկնիմ ասկէ. այնպէս չէ, միայն կը խնդրեմ որ ինձի քիչ մը ջուր և պատառ մը հաց տաք, մուրացիան ժէրօմը ուրիշ բանի պէտքութիւն չունի:

Պ. առ Քէրկազ իր սրտին մէջ կարեկցութիւն մը
զգացած ըրլալով ըսաւ անօր.

— Թշուա՛ռ եղբայրս, ինչ սոսկալի և որքան մեծ
տառապանքի ես ենթարկուեր:

Մուրացիկը վերջին ծայր յարդանքով դլուխը խո-
նարհեցնելով, Այս տառապանքը կամաւոր է, Աստուած
սրտիս մէջ զզջումի զգացումը ծնեցնելով ուզեցի որ
գործած ոնիրներուն համար ալ մեղայի գամ և ներո-
զութեան արժանանամ: Եղբա՛յր, քենէ ստացած
200,000 ֆրանքը ամբողջութեամբ ծախսած չեմ: Այդ
գումարը իբր աւանդ ձգած եմ Նիւ Եօրքի դրամա-
տունը: Այդ գումարին եկամուտը յատկացուցած չեմ
բարենպատակ հաստատութիւններու, ես բանի մը պէտ-
քութիւն չունիմ: Աշխարհի ամէն կողմերը թափառե-
լով, գոմերուն կամ գարիի մթերանոցներուն և շատ
անդամ ալ փողոցներուն մէջ ջնթրկելու զատապար-
տած եմ ինքզինքս: Կը յուսամ որ գիշեր ցորեկ ողօ-
թելով, աղաչելով Աստուած ներէ ինձի:

— Ներուած ես դուն, ըսաւ Արման անոր, յանուն
Աստուած կը ներեմ քեզի եղբայր, բաւ է ալ քաշած
տառապանքներդ:

Յետոյ Պ. առ Քէրկազ գիրկընդիմաննուելով Անտ-
րէափ հետ շարունակեց իր խօսքերը.

— Սիրելի եղբայրս, կ'ուզե՞ս տանս մէջ ապրիլ
ոչ թէ իբրև դատարկապարտ մը կամ իբրև յանցաւոր
մը, այլ իբրև բարեկամ մը, եղբայր մը, որ իր յան-
ցանքներուն վրայ զզջացած, առարկայ կը դառնայ ա-
մենուս սիրոյն և յարդանքին: Կեցիր հսու եղբայրս,
կեանքդ անցուր կնոջս և զաւկիս միջեւ և երջանիկ ե-
ղիր, որովհեաև ներուած է քեզի:



ԱՆՏՐԵԱ Կ'ԱՊԱՃԽԱՐԵ

Այս դէպքէն դրեթէ երկու ամիս վերջ, Բարիզի
Քիւլթիւր Սէնթ Քաթէրին փողոցին մէջ, կոմս տը
Քէրկազ և իր կինը առանձինն կը տեսակցէին գործի
մը շուրջ:

Այդ տեղի կ'ունենար Յունուար Զին, առաւտեան
ժամը 10ի առենները:

Պարտէզին ծառերը ձիւնով ծածկուած, արեւու-
ջերմութենէն ու լոյսէն հազիւ լուսաւորուող օդը չա-
փազանց ցոր.քա ըլլալուն, այդ օրը սովորականէն աւելի
վառած էին վառարանը:

Կոմսը գիշերազգեստ մը հագած և նստած էր լայն
թիկնաթոսի մը վրայ: Մունկերը իրարու վրայ դրած,
ձեռքին ունելիս երբեմն երբեմն կը խառնէր կրակը:
Խոկ տիկին տը Քէրկազ, ցայգազգեստ մը հագած էր և
նստած ամուսինին քովը, լուռ նայուած քով մը կը դի-
տէր զայն: Պահ մը վերջ, Արման խզելով այս լուռ-
թիւնը, խօսքը կնոջը ուզզելով ըստ.

— Սիրելի՛ս, տրգէն շատ երջանիկ եմ քու սիրոյդ
և գորովանքներուդ չնորհին, սակայն, սիրելի եղբօրս

զզջումէն և մեր մօաը վերադառնալէն ի վեր, ալ ա-
ւելի բազմապատկուեցաւ մեր երջանկութիւնը:

— Բարեկամու, ըսաւ ժանն, Ասաուած բարեգութ
է, այն վայրենի և անհաւատ հոգին այն աստիճան
շնորհքով մը օժտուած է որ, ան այսօր կատարեալ
սուրբ մը դարձած է:

— Խեղճ Անտրէա, որ աստիճան օրինակելի կեանք
մը կ'անցունէ... սիրելիս ժաննս, հասկնալու համար
թէ Անտրէան որ աստիճան փոխուած է, այդ մասին
հորկ կը տեսնեմ քեզի արտաքոյ կարգի յայտնութիւն-
ներ ընել:

— Փա՞ռք Ասաուծոյ, ի՞նչ յայտնութիւններ պիտի
ընես:

— Գիտես որ Անտրէան իրեն օգնական մտած է
մեր գործին մէջ: Թէև ան սենեակին մէջ մեզ հետ կը
նստի, սակայն, ինքինքը պանդոկի մէջ կարծելով և
պատրուտկելով բժիշկի խորհուրդներուն համաձայն
վարութիւր, տեսակ մը հիւրի հանգամանքով կեանք
կ'անցունէ հոս, այնպէս որ ինքնարերաբար կրակ իսկ
չի վառեր: Գալով կերածին, կարգ մը պարզ բաներ
են, և գաւաթ մը գինի իսկ չի դներ բերանը:

Ժանն.— (Արմանին խօսքը ընդիրջելով) կարծեմ
մինչև կէս որ անօթի կը կենայ:

Արման.— Դեռ ասոնք ոչինչ են սիրելիս, դեռ ա-
մէն ինչ չես գիտեր դուն:

Ժանն.— Ծատ լաւ գիտեմ որ անոր Թրաք ոը լա-
Մէյերի ըսուած վանքը երթալը արգիլելու համար մեր
թափած ջանքերը ապարդիւն անցան: Գիտեմ որ ամէն
ասաւուտ կանուխ, պարզ երեւոյթով մը պանդոկէն ել-
լով, Անտրէ Թիսօ կեղծ անօւնով, երկու հարիւր
ֆրանքի չնչին թոշակով մը, վաճառատան մը մէջ ա-
սաւուեան ժամը Ցէն մինչև երեկոյեան ժամը նը գրե-
սի կ'զբաղի:

Հակառակ որ մեր դրամովը կրնայ ան չատ լաւ
տպրիլ, այս թշուառ կեանքը նախընտրած է: Եիտակը
ըսելով, այսպիսի զզջում մը ո՛չ մի չին օրինակելի է,
ալ և վազուց Ասաուծոյ կող է ներուած պիտի ըլլայ
անոր բոլոր մեղքերը:

— Սիրելիս, եթէ ամէն բան դիտցած ըլլայիր,
այս բաներուն ալ այնքան կարւորութիւն չոլիտի
տայիր:

— Ժանն.— (Ազդուած երեւոյթով մը) Ըսէ՛, Ար-
ման, ըսէ՛, ամէն ինչ գիտնալ կ'ուզեմ:

— Անտրէային ամբողջ մարմինը ահոելի վէրքի-
րով շրջապատուած է:

Տիկին ոը Թէրկազ գորովալիր ձայնով մը բառւ.

— Սակայն, այս զարհուրելի վիճակ մըն է ըսէ՛,
ըսէ՛, ինչպէս ենթարկուած է ան այս վիճակին:

— Կ'ուզեմ հասկնալ թէ ինչպէս կարողացեր եմ
սուզել անոր այս վիճակը:

Այս՝

— Այս պարագայցին, կը յայտարարեմ որ այս իրի-
կուն մինչև ուշ ատեն Ֆէրնան Ռօչէի և Լէօն Ռօջանի
հետ միատեղ աշխատեցայ: Ժամը երկուքն էր երբ ա-
նոնք մեկնեցան: Երեկոյեան ճաշի ժամանակ Անտրէա
շատ գունաթափած էր, և ինքն ալ արդէն յայտնեց թէ
անհանգստութիւն մը կ'զլայ: Իրիկունը մտատանջ էր,
որոշեցի անոր սենեակը երթալ և հասկնալ անոր առող-
ջական վիճակը: Անենեակը ինք կ'աւլէ և իր ձեռքովը
կը յարդարէ անկողինը: Եիտակը ան է որ անկողինը
յարդարելու համար աւելորդ բաներու պէտք չզգար,
ինչնու գետինները պառկած ըլլայով, բացի իր շապի-
կէն ուրիշ վերմակ չի փնտուեր:

— Ակ տէր, Յունուարին ալ ձիչու մէջտեղը կը
դանու ինք...:

— Այս՝, ինքինքը պիտի ոչնչացնէ... ինչերէ,
Պօքանալու
Եօքանալու

ոռքերուս ծայրը կոխելով վեր ելայ, երբ դրան մօտեցայ, ծակէ մը գիտեցի ներսը, թէպէտև դուռը բաղիսեցի թեթև կերպով, սակայն պատասխան մը չստացայ: Այդ պարագային տեսնելով որ դուռը միմիայն նիգով գոցուած է, բանալով զայն ներս մտայ: Ահ, ինչ սոսկալի տեսքրան էր ան: Անտրէան բոլորովին մերկ վիճակի մէջ գետինը պառկած էր: Քովը նիհար մոմ մը կը վառէր աղտոտ աշտանտկի մը վրայ, որուն մտած էջերը բաց Ա. Օգոստիանոսի մէկ զիրքը անխնամօրէն ձգուած էր: Խեղճը ուժաթափ կարգացած ժամանակ խոր քունի մէջ ընկղմած էր յոդութենէն:

Այդ ատենն էր որ տեսայ անոր մէջքին վրայ գըտնուող մազէ գոտին և մարմին վրայի արիւնոտ վերքերը: Այս բանը առաջուց պէտք էի հասկնալ, երբ ան ամէն անգամ շարժելուն կամ քալելուն, ցաւազին արտայայտութիւններ ցոյց կուտար իր գունատ գէմքին վրայ:

Տիկին տը Թէրկազ Արմանին խօսքերը ընդմիջելով և չափազանց զգացուած անոր ըրած այս յայտնութիւններէն, արտասուաթոր աշքերով ըստ անոր.

Սիրելի՛ս, պէտք է աշխատիլ որ հրաժարի եղբայրգ ինքնառազկումէ: Ինքը Սէնտօ Լօրանի երէցը խոստովանահայր նշանակած է իրեն: Իննդրին էութիւնը պէտք է հասկցնել անոր և մանրամասնօրէն պտամել ամէն ինչ ալգ յարգելի հոգնորականին:

Կոմմր գլուխը շարժելով ըստ:

— Անարէան իր որոշումին մէջ անդրդուելի է: Ես կը վախնամ որ իր մարմինը այս աստիճան խարազանելով ու տանջելով, վերջապէս վերջ առյ իր կեանքին: Մինչև որ քնառութեան ծայր աստիճանին չհասնի, չի քնանար ան: Ամէն օր առանց ընդմիջումի 12 ժամ աշխատանքն ալ լինակար է անոր: Անտրէան կը կարօտի աղատ և առաս օդի: Ան պէտք է վարէ

անդորր ու հանգիստ կե անք մը: Կուզէի որ ան փոքրիկ ձամբարդութեան մը ձեռնարկէր, ըայց կը ցաւիմ որ պիտի մերժէ այս մեր առաջարկը: և ով գիտէ զուցէ սրգողելով մեզմէ բաժնուի ու չվերադառնայ անգամ մըն ալ:

Ժանն. — (Լուրջ և մտախօն երեւոյթով մը, ո՛չ: ո՛չ, ան պէտք չէ բաժնուի մեզմէ: Ան մեզ հետ պէտք է ապրի, ան՝ որ զզջացած է իր մեղքերուն վրայ: Արման կ'ուզեն որ ես զայն մէկ կոզմ կանչելով խօսիս անոր երկնային արդարութեան մասին, խօսիմ անոր թէ բարին Աստուած շատ դոհ մնացած է անոր այս ընթացքէն, և պիտի ջանամ զայն համոզել նաև թէ՝ իր գործած բու, որ մեղքերը ներռւած և արժանացած է երկնապարգև չնորհներու: Այն տաեն, դուն ալ պիտի տեսնես որ, ճարտասանական ու համոզկեր լեզու մը գործածելով, ինչպէս պիտի յաջողիմ զայն ետ կեցնելով իր որշումէն, կապել մեզի, մեր առան հետ:

— Արդէն, ես ալ նկատելով որ այս վիճակը պիտի փնտանէ իր կեանքը, այդ ընթացքէն հեռացնելու համար զայն միջոց մը խորհնեցաւ:

— Ճի՞շդ կ'ըսէք:

— Այս՛, հիմա պիտի ըսեմ որ գուն ալ հասկնաս զայն: Գիտես որ բացակայութեանս ժամանակ Թէրնան Ռոշէ և Լէսն Ռոլան, Սէն Լուիզի մէջ ինծի փոխանորդարար կ'օգնեն: Թէրնան, Սէն Վէնսան որ Բոլ եկղեցին սպասարկութեան մէջ գտնուող պաշտօնեայն այնքան օգնութիւններ ըրած է որ, ան անկէ վերջ, երբեք գժգոհութիւն չէ յայտնած իր ստացած թօշակին նուազութեանը համար:

Բարիզի ամենէն աւելի բազմանդամ, սակայն ամենէն աէնլի աղքատ թաղին, Սէնթ Անթուանի մէջ հիմած կահագործութեան գործարանիս մէջ կարելի եղաւ զետեղել մէկ տարուան մէջ երկու հարիւր գոր-

ծաւորներ : Ալրիք ու յատուկ վաճառատուն մը բացած է՝ ուր կ'աշխատին այնչափ կիներ ու աղջիկներ : որոնք եթէ անգործ ձկուէին, ովք գիտէ որքան աղտօտ անկումներ պիտի ունենային անոնք : Ի վերջոյ տիկին Շարմէ, ժամանակին աշխատած է ուզդութեան բերելու բոլոր այն կիները և աղջիկները, որմանք գլխէ եւ լած գէշ ընթացք մը և վատ անուն մը ունին :

— Բարեկա՞մս, զիտեմ բոլոր այս բաները :

— Այժմ, որչափ որ ժամանակի մը համար Բարիկէն հեռացած եմ, թշուառները և աղքատները սակայն, զրկանքի ենթարկուած չեն : Բոլոր այս ըստաներս պաշտօնիս մէկ մասը ըլլալով միայն թէպէտե բոլոր ասոնք դործադրուած, գութ և կարեկութիւն արուած է թշշ : ուտոներուն հանդէպ, բայց բան մըն ալ կատարուած չէ արդարաւթեան ձամբուն վրայ :

— Ի՞նչ ըսել կ'ուզես, սիրելիս :

— Ժանն ինծի մտիկ ըրէ : «Ասկէ գրեթէ ամառ տարի առաջ, իրիկուն մը, կամ աւելի շիտակը գիշեր մը, երկու հոդի, Բարիկի վրայ նայող բարձր լեռներէն մէկուն զագաթին վրայ հանդիպեցան իրարու : Ասոնք երկու քն ալ, ոտքի վրայ կանգնելու անկարող, բարեկենդանի զիշերուան գինովիներուն նման քնատ և յոգնաբեկ : Իրենց աչքերուն առջև տարածուող այդ մեծ քաղաքը, իրենց մատներուն ծայրովը ցոյց տալով իրարու : այսպէս կը խօսէին իրարու հետ բարձր ձայնով մը :

«— Ահա ընդարձակ կրկէս մը : Հոն ամենէն շատ սոկի ունեցողը կրնայ ամէն տեսակ չարիք գործել, կը տեսնե՞ս այդ ընդարձակ քաղաքը, հո՞ն ով որ ժամանակ և գրամ ունի կրնայ մեծագործութիւններ ընել, որքա՞ն գլխէ ելած տղջիկներ կան, որքա՞ն ծախու առնուելիք ու վաճածուելիք այրեր, տակաւին տոմարը չարձանագրուած գրանախոյզներ և դրամաշորթներ, վերջապէս

չարիք գործելու համար տրամադրելի այնքան միջոցներ և պայմաններ : Ո՞հ : եթէ գիտնայիր թէ այս պատունը որքա՞ն մեծ ու նշանաւոր է :

«Ասոնք երբ այս խօսքերը կը խօսէին իրարու հետ, զզզուելի կերպով ալ կը խնդային : Տօն ժուանէ մը կամ սատանայէ մը աւելի ուրախ էին անոնք : Գոհ իրենց անցեալէն, ծրագիրներ կը մշակէին վերադառնալու կրկին այդ անցեալ կեանքին, որմէ հեռացած էին ժամանակէ մը ի վեր :

Ահա այս մտքով, ստոր ու լպիրշ խօսեղներէն մինԱնտրէան էր, խոկ միւսը հս . . . :

«Այժմ, չարն ու բարին ծանօթ է մեզ և շատ լագիտենք այս երկուքին միջև գոյութիւն ունեցող տարբերութիւնը : Մենք շատ լաւ գիտենք թէ ինչպէս կրոնայ պարտութիւն չարիքը : Ահա, որքան յանցաւորներ պատիժներու կ'ենթարկուին հօն, և որքա՞ն անմեղներ որոնք օգնութեան ու պաշտպանութեան կարոտ են, կը գալարուին դահիճներու ճիրաններու մէջ, ի զուր ապաւէն մը փնտուելով անոնց ձանկերէն ազատելու համար :

Տիկին որ մէրկազ մտածկոտ վիճակ մը ստանալով :

— Կը հասկնամ ինչ որ ըսել կ'ուզես : Ի՞նչ, միթէ նուազուրդի կը դնես այն շրջանակը՝ ուր պատիժի արժանի եղողները միայն կը մտնեն, և կ'ուզես որ Անտրէան ալ, որ իր մեզքերուն վրայ զզջացած է : Հոն շրկել, հակառակ որ ան հիմա ձեռք առած է իմաստութեան և առաքինութեան ուղին :

— Շատ լաւ գուշակեցիր, սիրելիմ, գուցէ Անտրէան գործածէ այժմ իր խելքը և աղդեցութիւնը առա-

քինութեան և իմաստութեան ճամբուն մէջ, ինչպէս
ժամանակին զայն գործածած էր չարութեան մէջ:

Այս միջոցին, պանդոկին դրան զանգակը հնչուելով, այր և կնոջ միջև տեղի ունեցող այս խօսակցութեան ընդհատման պատճառ եղաւ:

Պաշտօնեաներու օրական տեղեկա գիրը բերին, հսաւ Արման, այս գործին մէջ գործածած մարդիկներս թէե հաւատարիմ և ուզդամիտ են, սակայն, անհրաժեշտ է նորէն հսկել անոնց վրայ:

Քանի մը վայրկեան վերջ անոնց գանուած սեն, եակին գուռը բացուելով, ձեռքը պարութայ մը բռնած ծառայ մը ներս մտաւ:

Այս պարութային մէջ կար, չափազանց մանր գրեւ բով գրուած և առանց սասրագրութեան եօթ-ու թթերթթուղթ: Պ. աը Քէրկազ, ցած ձայնով մը հետեւեալ առղերը սկսաւ կարդալ թուղթի այդ թերթերուն վրայ:

«Պ. կոմսին գաղտնի պաշտօնեաները, գրեթէ ամիսէ ի վեր նկատած են որ, Քարիզի մէջ գաղտնապէս գործի սկսած է զարմանալի ընկերութիւն մը: Առ այժմ մեզի անծանօթ է այս ընկերութեան կեղրոնը, տնօրինը և գործողութեան միջոցները: Հետեւանքը թէե յայտնուիլ սկսած է մեզ, սակայն ցարդ անկատար է: Այդ դատարկապրատներուն ընկերութեան նպատակն է, պատուաւոր ընտանիքներու կեանքը խանգարելու բնոյթ ունեցող գրութիւններով սպառնալիքներ ընել, և անոնցմէ դրամ շորթել: զօր օրինակ, ոիրահար կնոջ մը գաղտնիքները իր ամուսինին տեղեկացնելու մասին գրուած սպառնագրեր, և կամ շոայլ ու զեղխ երիտառարգներու կողմէ ստորագրուած կեղծ ստոցագրեր: Առ ոսնք այս ընկերութեան գործողութեան առանցքը կը կազմեն: «Դլիւպ տէ Վալքէ Թէօր կոչուող այս ընկերութիւնը թէե ամէն տեղ մտնալու, ամէն ձեւ ու գոյն

ստանալու հնարաւոր միջոցներու տիրացած է: Սակայն ցարդ չէ կրցած յաջողիլ ձեր պաշտօնեաներուն մէջ մուտ գանելու: Միայն թէ կրցած է առիթ դառնալ կարդ մը ցաւալի երեւոյթներուն:

Արման մտածկոտ ու վարանու եղանակով մը հերեւեալ խօսքերը խօսեցաւ իր կնոջ:

— Կարծես քէ Աստուծոյ մատր կոյ այս գործին մէջ և քիչ մը առաջ կը խորհէինք որ կարելի եղածին չափ օգտուինք Անարէալին ունեցած հազուադիւտ կտակագիր թէ ի՞նչ է գրուած հոն: Կինը տեղեկագիրը կագիրը թէ ի՞նչ է գրուած հոն: Կինը տեղեկագիրը ձեռքը տոնելով, մինչ վերև լիշտ տեղեկութիւնները կը կարդար, զտնկակը հնջեցնելով ամուսինը, ձայնեց ծառային:

— Ժէրմէնը ինծի ղրկեցէք:

Ժէրմէն, Արմանի ամենահաւատարիմ սպասաւորներէն մին ըլլալով. միայն անոր ծանօթ էր Անտրէայի անցուցած կեանքին բոլոր գաղտնիքները:

Երբ ժէրմէն եկաւ, կոմոր հրամայեց անոր ըսկավ.

— Շուտով գնա Վիէ Գոլօմպիէ փողոցը և եղ-

բայրս առնելով միամեղ փութեավ վերադարձէք հոս:

Ժէրմէն մեկնեցաւ և մէկ ժամէն վերադարձաւ Անտրէայի հեա:

Այն փայլուն դերկում Անտրէան, որուն մասին արդէն հարկ եղած տեղեկութիւնները տուած ենք նախապէս, այն հարցաքննիչ Տօն ժուանը, կամ անգլիական յայտնի ճէնթլը մէններէն Պ. Սրբ Ռւիլիը և վերջապէս Պ. աը Քէրկազի եղբայրը այս անգամ ստացած էր անճանաչելի զէմք մը:

Գունաթափ ու նիհարցած, հագուստը կարդ մը կուսակրօններու տարագին նման լայն և երկար, նոռաձեւութեան բոլորովին հակառակ ու ածեւ էին: Անտ-

թէա քալած ժամանակ այնպիսի երեւոյթ մը ունէր որ:
զլուխը գետին հակած, կարծես ևեծ առաջապանքի մը
հնթարկուած կը չարչարուէր կոկծագին:

Անտրէա երբ ներս մտաւ, վերյիշելով անցեալի իր
բոլոր վասութիւններն ու չարութիւնները, չկրցու հա
մարձակիլ իր եղբօրը երեսը նայելու: Միեւնոյն զգա-
ցումներով և վարանումներով. Պ. ար Քէրկազ երկա-
րեց ձեռքը անոր և ուժեղ կերպով մը սեղմեց զայն:

Երկու եղբ այրներուն միջև հետեւեալ խօսակցու-
թիւնը տեղի ունեցաւ:

— Սիրելի եղբայրս, ըստ Արման:

Անտրէա. — (դոզգոջուն ձայնով մը) Արման զի՞ս
ուզած էիր և զործո ձգելով եկայ անմիջապէս:

— Սիրելի Անտրէաս, պէտք ունենալուս համար էր
որ քեզի կանչեցի

Անտրէայի աչքերը երջանկութեան փայլատակում
մը ունեցան այդ պահուն:

— Ո՞հ, եթէ նոյն իսկ քեզի համար կեանքս զոհել
հարկաւոր է, պատրաստ եմ...:

Արման շրթունքներովը սկսաւ խնդալ:

— Ո՞չ, ո՞չ ըստ Արման, ամէն բանէ առաջ ապ-
րի պէտք է:

Տիկին ար Քէրկազ ալ Անտրէայի ձեռքը սեղ-
մելով.

— Նոյն իսկ խելացիօրէն ապրիլ պէտք է, աւել-
ցուց ան:

Անտրէա շիկնելով՝ ուզեց ձեռքերը ետ քաշել, և

— Ո՞չ, ո՞չ, տիկին, ըստ ան. ես արժանի չեմ
զգար ինքզինքս այն յարգանքին, զոր դուք ցոյց կու-
տաք անձիս հանդէալ.

— Եղբայրս...

Անտրէա կատարեալ հեղութեամբ հետեւեալ կեր-
պով շարունակեց իր խօսքերը.

— Տիկին, թոյլ տուէք ինձ որ Աստուծու իմ ան-
ձիս նկատմամբ ունեցած բարկութիւնը մեղմացնելու
համար, շարունակեմ այն ճամբան զոր ձեռք առած եմ
այսօր:

Ժանն աչքերը դէպի երկինք բարձրացնելով.

— Խոկապէս սուրբ մըն է ան, ըստ կատարեալ
լրջութեամբ և համոզուած հաւատքով:

Այն ատեն Պ. ար Քէրկազ ընդմիջելով հարցուց
Անտրէային:

— Եղբայր, գիտե՞ս որ պաշտօն մը ստացած եմ
ես:

— Այս, գիտեմ նաև որ իրականացնելու համար
զանոնք և շարունակելու համար այդ նուիրական պաշ-
տօնու կը կարօտիմ օգնութեան:

Անտրէա (ցնցուելով) . . . Արման, եթէ արժանի
եմ բարիք մը գործելու, երբեք չեմ տատամօիր իմ ա-
ջակցութիւնս ի սպաս գնելու, այդ բանին համար: Աս-
կայն, աւազ ու, ինչպէս կընամ բարիք գործել այս
աղտոտած ձեռքերով:

— Եղբայր, հարցը բարիք գործելուն վրայ չէ.
այլ չարիքը տրմատաքիչ ընել, և կամ աշխատիլ որ այն
չտարածուի. ապականելով մարդկային ընկերութիւնը:

Արման իր պաշտօնեաներէն ստացած տեղեկագիրը
Անտրէալին, երկարեց, որ զայն ամենելով սկսաւ ուշա-
զրութեամբ կարդալ, մերթ ընդ մերթ զարժացական
արտայայտութիւններ ցոյց տալով.

Պ. ար Քէրկազ շարունակեց իր խօսքերը ըսե-
լով.

— Եղբայր, զզջումներու շրջանը վազուց տնցած
է: Ինչ պայմաններու մէջ որ գտնուեցար շորիք գոր-
ծելու համար, խելացի և արթնամիտ գտնուելով,

ւելին պարտաւոր ես ընել նուիրական դատի մը համար : Վերջապէս , այն ընկերութիւնը զոր եռ ոչնչացնել կ'ուզեմ , պէտք է զուն հոն ներկայանաս ու գործես արժանաւոր հակառակորդի մը պէս :

Անտրեա մինչ մտիկ կ'ընէր խօսքերը , աչքերուն մէջ փայլատակումներ կ'ունենար , Պահ մը լուսթենէ վերջ գլուխը վեր վերցնելով վճռական կերպով ըստ եղբօրը :

— Այո՛ , քու պահանջած մարդու պիտի ըլլամ :

Պ . ար Քէրկազ ուրախութենէն զոհ տպաւորութիւն մը ստացաւ :

Իսկ Անտրէա սկսաւ շարունակել իր խօսքերը միենյն հաստատակտմութեամբ :

— Այո՛ , վրիժառու մէկն եմ և պիտի ոչնչացնեմ մարդկային ընկերութեան բոլոր գաղանի թշնամիները : Ես պիտի կրնամ երեւան հանել ձեր պաշտօնէութեան կողմէ ձեղի տեղեկագրուած ընկերութեան կեդրոնատեղին , անոր հաւաքոյթի վայրը , անոր պաշտօնեաները և գործակատարները :

Անտրէա երբ այս խօսքերը կ'ըսէր , իր մէջ կ'զգար զարմանալի փոփոխութիւն մը : Որքան որ այս մարդը զզջումի և ապալաւի ենթարկած էր ինքինքը , բայց այս խնդրին առթիւ իր մէջ արթնցող զգացումները , զրգուցին իր հին բնազդները և անոր մէջ արթնցուցին այսպիսի զգացումներ , որոնք աչքերուն մէջ կը փայլէին : Տիկին որ Քէրկազ անոր այս երեւոյթին առջև սարսափի տպաւորութիւն մը զգաց թէւ , սակայն , մարերեկով որ այդ վատ ու սրիկայ Անտրէան , իր եղբօր բարիք մը , ծառայութիւն մը պիտի մատուցանէ , սթափեցաւ իր այդ ահռելի մտածումներէն :

Այդ միջոցին գուռը բացուելով կին մը ներս մտաւ :

Աւա կինը ու հագուստ հագած և իր գլուխը ծած-

կած էր կրօնաւոր մայրապետներու յատուկ սկ չպարշով մը : Կատարեալ սառւերի մը վերածուած էր ան , Անտկէայի նման , իր չափազանց նիհարութեանը պատճառաւ : Պաքարա , այլ անուամբ Սէօր Լուիզ , հակառակ որ ժայանակին իր ցոփակեաց կեանքին մէջ այնքան երիտասարդներ գլխու հանած և շատերու թշուառութեան և անկումին պատճառ դարձած էր , զզջումի ու ապաշխարանքի ճամբան բոնած , թէւ ինքինքը ենթարկած էր զրկանքներու և չարչարանքներու բայց տակաւին կը պահէր իր գեղեցկութեան զգլիիչ թարմութիւնը :

Սէօր Լուիզ , որուն դեղեցկութեան ամենակարկառուն մասը կը կազմէր , մինչև իր մէջքը երկարող մետաքսանման դեղին մազերը , զանոնք հաւաքած և ամփոփած էր իր զղարշին տակ : Անոր քալուածքն ու շարժուածքը այնքան խեղճ ու արգահատելի երեւոյթ մը ունէր որ , ոչ ոք կրնար գուշակել անոր մազերուն առատութիւնը , և նոյն իսկ զանոնք կտրած ըլլալ կը կարծէին շատերը :

Փանն աեսնելով Սէօր Լուիզը , դէպի անոր վազելով , ձեռքերը համբուրեց և ըստաւ :

— Բարի լոյս քեզ , սրբուհի՛ս :

Զզջումի ուղին բոնող Պաքարա ալ Անտրէայի նման ձեռքերը եա քաշելով ըստաւ :

— Ա՛հ , տիկին , ես արժանի չեմ համբուրելու նոյն իսկ ձեր հագուստին քղանցքները :

Այդ միջոցին Պ . ար Քէրկազ բոնելով Պաքարայի և Անտրէայի ձեռքերը , ըստա անոնց :

— Դուք կը նմանիք այն հրեշտակեերուն սրոնք պահ մը վոնտուեցան դրախտէն : Սակայն , ձեր ապալաւն ու զզջումը կրկին վերազարձուցած է ձեզ ձեր նասարդ դիրքին : Հիմա , միեւնոյն դրօշակին տակ հար-

կադրուած ըլլալով կհուիլ , համաձայնեցէք իրարու հետ ընկերաբար վարելու այս գատը :

Պաքարա այդ միջոցին աչքերը Սըր . Աւիլերմսի (Անտրէա) վրայ յառելով , պազութիւն մը զգաց սրտին մէջ : Կարծես թէ գաղտնի ձայն մը կ'ըսէր իրեն :

— Միթէ՞ կարելի է որ ազդուին ու զղջան այս տեսակ հրէշները իրենց յանցանքներէն և իրենց գործած այնքան ոճիրներէն : ԱՇ . ոՇ . այսպիսիները նոյնն են ամէն տեղ , նոյն ոճրադործ և յանցաւոր հրէշներ . . . :

ՄՈՒԹԻՆ ՄԵԶ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԵՐ

Մինչդեռ Քէրկազ հիւրանոցին մէջ կ'զրազէր այս խօսակցութիւններով , Բարիզի Սէնթ Օնօրէ փողոցին մէջ կը պարզուէր տարրեր տեսարան մը :

Այդ զիշեր թէ չափազակց մութ և թէ թանձր մառախուղը պատած ըլլալով Բարիզի վրայ , դադրած էին աշխատելէ օմիւրափուներ և պալատական ինքնաշարժներու երթեւեկութիւնները : Լապտերները հազիւ կրնային ազօտ կերպով լուսաւորել փողոցները , և մարդ աշարի տեղերը չի խարիսաբելու ու չմոլորելու համար , պէտք էր լաւ ծանօթ ըլլալ փողոցներուն :

Առկայն , այն միջոցին , երբ Սէն Ֆիլիփ եկեղեցին կոչնակը տասն և մէկ կը զարնէր , զանազան անկիւններէ կարգ մը անձեր գուրս ելլելով Պէրրի փողոցը կը մտնէին , կանգ առնելով կասկածելի տան մը դրան առջեւ , որուն պատուհաններէն հազիւ ազօտ լոյս մը կ'երեւէր :

Յետոյ , անոնք իրարու հետեւելով . այդ տան դըռնէն ներս կը մտնէին , ու կ'անհետանային մուտ ստուերներու մէջ :

Հակառակ որ այդ ճամբան բաւական երկար էր , առոր ծայրը չուանէ յինուած սանդուխ մը կը գտնուէր ,

սրուն մէկ ծայրը կ'իջնէր մինչև հողին մէջը : Այս անձանօթ հիւրերէն մին, երբ ոտքը չուանին վրայ դրաւ յիսուն ոտքի չափ մութ փոսին մէջ մտաւ . Մտած վայրը այն աստիճան մութ էր որ, իր ճամբան շարունակելու համար, ստիպած եղաւ ձեռքով շօշափել պատերը, չկորսնցնելու համար իր ուղղութիւնը :

Իջնելիք տեղը ձեռք մը զայն բռնելով կեցուց, խռպոտ ձայնով մը ըսելով անոր.

— Ի՞նչ կ'ուզէք . գինիս գողնալո՞ւ համար եկաք հոս :

Գիշերուան հիւրը պատասխանեց.

— Շատ օգտակար բան մըն է այդ սիրոյ և ուրիշ գործերու համար :

— Շատ լաւ, կրկնեց այդ խռպոտ ձայնը և անմիջապէս դուռ մը բանալով լուսաւորեց սանդուխը : Նոր եկսղ այս անձը, գետնին տակ այնպիսի սենեակի մը սեմին վրայ կը գտնուէր, որուն նկարագրութիւնը ընել անհրաժեշտ կը տեսնեմ անոր զարմանալի հանդամանքին համար :

Եթէ նայինք այդ տեղին կամարածև վիճակին և պատերուն քով շարուած երկլեցեակ մը տակառներուն, դինիի մթերանոց մըն է պիտի ըսենք : Մթերանոցին ճիշտ մէջտեղը սեղան մը ունի որուն վրայ լամբար մը կայ : Սեղանին շուրջը կը գտնուէր նաև թիկնաթոռ մը : Թերեւս այս աթոռը, գաղտնի խորհրդակցութիւններու ժամանակ կը յատկացուէր նախագահին : Սեղանին վրայ և լամբարին շուրջը կարգ մը թուզթեր ցան ու ցրիւ եղած էր, սակայն, այդ թուզթերը քըննող սեւէ մէկը չէր կրնար հասկնալ թէ ի՞նչ գրերով և ո՞ր լեզուով գրուած էին անոնք : Թէև կարգ մը արարական և հոռմէական թուանշաններ և տպագրական նշաններ ալ կային անոնց վրայ, բայց անոնց բանալին նախապէս ծանօթ չըլլալուն, ոչ ոք կրնայ մեզնութիւն մը սալ և հանել իմաստ մը :

Դետնափոր սենեակին դրան առջև սպասող անձը լայն վերարկուի մը մէջ փաթթուած միեւնոյն հարցումները ուղղելով հետզհետէ եկազներուն . նմանօրինակ պատասխաններ կ'ստանար անոնց իւրաքանչիւրէն : Երբ բոլորը ներս մտան պահապանը դուռը զգուշութիւնով մը գոցելով, գնաց նստաւ նախագահական աթոռին վրայ :

Այս մարդը երիտասարդ էր թէև . սակայն ոչ ոք կրնար հասկնալ թէ ան 18—20 տարեկան էր. միայն աս ճիշգ էր, ան 22 տարեկանէն աւելի չկար : Բայց հակառակ իր երիտասարդութեանը, կարելի էր գուշակել անոր դիմագծութիւններէն որ ան վերջին աստիճան հաւատարիմ, ուշիմ և յանդուգն մէկն էր :

Ան կը նմանէր արու առիւծի մը, որ լոկ իր նայուածքովը, կրնար ներս ընդունած այդ վեց անձերուն վրայ ազգել և զանոնք ենթարկել իր բարոյական հեղինակութիւնը :

Կարգ մը համառօտ տեղեկութիւններ տանք այդ վեց հոգիններուն մասին :

Երբ անոնք հանեն իրենց հագած վերարկունները, կարելի է հասկնալ իրարմէ, անոնց ունեցած այն աարեերութիւնը, որ աշքի կը զարնէ արտաքնապէս կազմով, տեսքով, հագուստով և տարիքով :

Ամենէն առաջ ներս մտնող և սեղանին մօտը նստող անձը, գրեթէ 50 տարեկան, նիհար և երկայնահասակ . իր վրայ կը կրէր կարգ մը նշաններ : Թանձր պեխերը ներկուած ըլլալով, հերաթափ գլխուն վրայ դրած գըլխարկին գոյնին կը համապատասխանէր,

Անոր արտաքինէն այնպէս կը հասկցուէր որ, պառուաւոր անձ մը և ժամանակին զինուորական մըն էր, իսկ այժմ քաղաքային աարազով կը շրջի : Նախագահը խօսքը ուղղելով այս մարդուն ըստաւ .

— Բարի լոյս, հազարապետ, ձեր խօսքից վրայ գտնուեցաք:

Վեց հոգին երկրորդը երեսուն տարեկան, երկար և անխնամ մօրուցով, արթիսթներու դասակարդին պատականող երեւոյթ մ: ունէր:

Նախագահը դառնալով և ձախ կողմը աեղ մը ցոյց տալով անոր ըստ:

— Բարի լոյս Ֆիրիս:

Երրորդը՝ նախագահին տարեկից ըլլալով: մէկ աչքին ակնոց մը անցուցած, պեխերը ոլորտ, թեւերը թեւնոց դրած, կը նմանէր այն երիտասարդներուն, որորք կը տեսնուին սովորաբար թատրոններու բեմերուն վրայ, երեւոյթներու և կարգ մը սալօններու մէջ: Նախագահը ասոր դառնալով:

— Բարի լոյս պարոն, ըստ:

Չորրորդը՝ կազմով և արտաքինով կը տարբերուէր միւնիւրէն: թէս ծառայի երեւոյթով մը, սակայն պարզ սպասաւորներէն չըլլալով, իր մեծերուն վստահութեան արժանացած, և երբեմն իր պետերուն խորհուրդ տուող, միջին տարիքով մէկն էր, սակայն, ի պահանջել հարկին կրնար կատարել զիւղի նոտարութեան գրադրութեան և նմանօրինակ պաշտօններ:

Երիտասարդ՝ նախագահին անոր տուած նշանակալի բարեւէն, այնպէս կը հառկցուէր որ, ան վերջին ծայր յարգանքի ու ուշադրութեան առարկայ դարձած մէկն էր...:

Հինգերորդ անձը, զարմանալի պատկերով, վերջին աստիճան ուժեղ ծերունի մըն էր: Եթէ աչքի առջեւ ունենանք անոր ճակատը ծածկող մազերը, կրակնացայտ աչքերը, լայն ուսերը, կարծ և գիրուկ մարմինը և ուժեղ բազուկները, պիտի նմանցնենք կրթուած և մարզուած մէկու մը:

Անոր դէմքին վրայ արտաքոյ կարգի վերքեր գըտնուելով, կարելի չէր հասկնալ թէ՝ այդ վերքերը ծաղիկէ առաջ հեկած էին թէ վառողի այրուցքէն թէ չէ արդիւնք էին ծանր հիւանդութեան մը: Հակառակ որ հագած զգեստները զուրկ չէին վայելչութենէ, սակայն ան, շատ հեռի էր համակրութիւն ներշնչելէ:

Այս անձերէն վերջինը և վեցերորդը երկայնականի, ցորենագոյն կամ գրեթէ ձիթագոյն հնդիկ րաճափ մը տեսքը ունէր: Անգլեհնգիկ ամոլէ մը ծնած թէն, սակայն շատեր զայն սերտ կը կարծէին սպանիական ցեղէ մը: Անոր դէմքը այնքան կրաւիչ ու գեղեցիկ էր, զայն զանազաննելու և անոր գեղեցկութեւնը առանձնապէս շեշտելու համար, տուած էին անոր Շէրիւպէն լը Շարմէօր մակդիրը:

Առնք վեցերնին երր իրենց տեղերը գրաւեցին, նախագահը զանոնք առանձին առանձին բարեւելէ վերջ և յետոյ հաւաքաբար ողջունելէ յետոյ ըստ անոնց:

— Պարօններ, Գլխապ տէ Հալէաք Քէօր անունին-աակ մեռ հիմնած այս ընկերութիւնը, որ դործը աւելի ապահով հիմերու վրայ գնելու համար, թէս զայն կազմող անգամները անձնապէս իրարու անձանօթ են, սակայն, անոնք կը բաղկանան ընդամէնը քսան և չորս անդամներէ:

Զիրար երբեք չտեսնող այս վեց ընկերները զարդարով մը նայեղան իրարու:

Եամիագահը շարունակեց իր խօսքերը ըսելով.

— Զենէ իւրաքանչիւրը դեռ մեր ակումբին չանդամակցած, ծանոթ է արդէն մեր կանոնագրին: Հետամակցած, ծանոթ է արդէն մեր պայմաններուն առաջինը ի բաց առեալ ձեր ամէնուն անձանօթ եղող և իմ միջոցաւ ձեզ կետ յարաբերութեան մանող մեր մեծաւորին, պէտք է հաւատարիմ գտնուինք կատարեալ ուղամտութեամբ:

Խօֆանապօլ

Վեց անդամներն ուղ զայն հաստատեցին :
Նախագահը շարունակեց .

— Այս երեկոյ , մեր հոս գումարուելուն նպատակն է ձեզ հետ ծանօթանալ , համաձայն մեր մեծաւորին հրամանին , օրսվհետև գումարի հարկադրուած էք աշխատիլ ընկերակցարար : Մենք այնպիսի ձեռնարկներու պիտի սկսինք որ , անոր արդիւնքը ոչ մէկ մարդ պէտք է իմանայ :

Այս խօսքերուն վրայ , ներկաները զարմացական նշաններ ցոյց կուտային . իսկ նախագահը իր խօսքերը կը շարունակէր ըսելով .

— Դալով մեր զեկավարին և անոր պատրաստած ծրագիրներուն և յատակագիծներուն , անսնց ամբողջութեանը ես ալ ծանօթ չեմ , և արդէն ինձ ալ արգիլուած է անոր մասին խօսիլ ձեզի հետ : Իմ պարտականութիւնս է այսօր հաղորդել ձեզի մեր ընկերութեան կանոնագիրը և մեր զեկավարին հրամանները : Անկէ վերջ դառուալով նախագահը հազարապետ կոչուող անձին , ըստ անոր .

— Հագարապետ , դուք շատ մարդ կը ճանչնաք : «Մարդկային ընկերութեան» պատկանող անդամներէն , այնպէս չէ :

— Այո :

Նախագահը աչքէ անցունելով սեղանին վրայ գըտնուած թղթածրաբները , լաւ մը քննեց անսնց վրայ գրուած ծածկագիրները և յետոյ դառնալով անսնց ըստ :

— Կոմս Վան Հիօրի առնը կ'երթաք :

— Այո , պատասխաննեցին անոնք միաբերան :

— Ուրեմն յառաջիկայ չորեքշաբթի հրաւիրուած էք անոր երեկոյթին :

— Անտարակոյս :

— Կոմս Վան Հօր երեսուն տարեկան , Ամերիկայի

սպանիական գաղութներուն մէջ ծնած է թէւ , բայց ամուսնացած է հոլանտացիի մը հետ , այնպէս չէ :

— Այո , այո :

— Կ'ըսեն թէ չափազ անց ալ հարուստ է ան :

— Վեց հօթ հարիւր հազար ֆրանք եկամուտի տէր է :

— Կ'ըսեն թէ ան կը սիրէ արհեստն ու արհեստաւորները : Նոյն իսկ զրոյց կը շրջի թէ քսնի մը տարիներէ ի վեր արձանագործութեան կը հետեւի . ալդ արհեստը սովորելու համար :

Ֆիրիտս կոչուող անդամներէն մին պատասխանելով նախագահին ըստ :

— Ես անոր ուսուցիչն եմ :

— Ուելի լաւ . արդէն ես ալ այդպէս կը կարծէի :

— Մարդի Վան Հօր 40 տարեկան , լռակեաց մէկն է : Կ'ըսեն նաև թէ չափազանց նախանձոտ է ան :

Հազարապետը ըստ , այո , վերջին ծայր նախանձոտ է , հակառակ որ կինը անթերի մէկն է , ան անհամեմատօրէ : Նախանձի կրակով մը բռնկած է , թէւ նախանձելու իրաւունք և պատճառ չունի :

— Հազարապետ , յառաջիկայ չորեքշաբթի պէտք է ցոյց տաք Պ. Շէրիւպէնի , անոր մնակած տունը :

Նախագահը այդ ժամանակ խամենագեղեցիկն Շէրիւպէնը ցոյց տալով ըստ :

Կոմս՝ երկու տարիէ ի վեր անլութեան դատապարտուած տիկին Մալասի անուն , հազիւ 35 տարեկան կնոջ մը հետ կը յարաբերաւի , այնպէս չէ :

Այնպէս կը կարծենք ո՞նոյն իսկ երբեմն , մասնաւոր ընդունելութիւններու ժամանակ , կոմսին առաջ մէջ շատ անգամ հանդիպած եմ անոր :

Նախագահը , սեղանին վրայի թուզթերը վենելով , հետեւեալ յայտարարութիւնները ըստ անսնց :

— Կ'ըսեն թէ, տիկին Մալասի արդէն հաճոյամոլ կին մըն էր, երբ գեռ ողջ էր իր ամուսինը:

Սակայն անոր ամուսինը, ինչպէս կը հասկցուի այս տեղեկագրէն, բանէ մը տեղեկութիւն չունի, և իր կինը կը նկատէ կիներուն ամենէն լուրջն ու պատուաւորը:

Ծերունի դուքս աը Շաթո Մայի հետապնդած է այս կինը, և փափաք յայտնած է ամուսնալու անոր հետ, մինչդեռ կոմսին թոռը կը պնդէր հրաժարիլ այդ ձեռնարկէն, աշքի առջև բերելով անոր հարստութեան հետզետէ սպառումը: Կոմսը առանց մէկու ականջ կախելու իրեն օրինական ժառանգորդ նշանակած է այդ կինը:

Նախագահը այս խօսքերը արտասանելէ վերջ, ահա ուի դիմագծութիւն ունեցող հինգերորդ անձին դառնալով ըստ անոր.

— Տիկին Մալասի կը փնտոէ վստահելի մէկը, ո՞ր իրեն ծառայէ թէ՛ իրեն գործակատար, թէ սեղանապետ և թէ միանդամայն խուզարկու և կաղմակերպիչ, կարգ մը գաղտնի գործերու համար: Աւստի, վաղը Բէ՛րինէր փողոցը անոր բնակարանը երթալով կ'ըսէք թէ եկած էք ձեր թեկնածութիւնը զնելու այն ծառայութեան մասին, որուն համար յայտաբարութիւններ ըստած է ինք:

Հայն և թիկնեղ այդ անձը գլուխը խօնարհեցուց՝ Նախագահը սեւազգեստ ծառային դառնալով ըստ:

— Գալով ձեզի, զուք պաշտօնանկ եղած էք դուքս աը Շաթօ Մայիի տան ծառայութենէն:

— Այսինքն, ես ձեր կանոնագրին հոմաձայն դորձելու համար է որ ինքինքս պաշտօնանկ նկատեցի, ըստ ծառան:

— Ես այդ ըսել չեմ ուզեր, զուք մոռցած էք վերադարձնել դուքսին ոյն բանալին, զոր ան ձեզի տուած էք առաջուց:

— Բէրինէր փողոցի թիւ 41 տան պարտէզին բանալին, այնպէս չէ:

— Այո՞:

— Բաց աստի, Պ., աը Շաթօ Մայիի ծառայութեան մէջ հակառակ որ երեք ամիս մնացիք, պէտք է գիտացած ըլլաք անոր սովորութիւնները և թէ անինչպէս կ'անցունէ ժամանակը, ի՞նչ ձգտումներ և փափաքներ կը հատապնդէ:

— Երբ ես մէկու մը ծառայութեան մէջ մանեմ, ամէն բանէ առաջ այդ բանին ուշադրութիւն կ'ընեմ:

— Ըսելէ ուշադրութիւն ըրած էք այդ մասին:

— Գոց գիտեմ:

— Շատ լաւ, այդ մասին ատենը եկած ժամանակ անեղն ու տեղը ձենէ տեղեկութիւն պիտի ուզուի: Առ ալժմ, վազր մանելով ֆօնապուր Սէնթ Անթուան փողոցի անկիւնը, կ'երթաս փականագործի մը խանութը և կ'ըսես անոր. «Կը յիշէք նիգոլոն» ան ալ պիտի պատասխանէ քեզի:

«Ո՞նոր գլխատուիլը տեսայ»:

— Աս է ամէնը:

— Անոր կը յանձնէք ձեր պահած բանալին:

— Հա՞ կը հասկնամ:

— Եւ կը ինգրէք անկէ որ, ճիշդ ասոր յար և նման հաս Յըն ալ շինէ ձեզի համար: Հետեւեալ օրը, երբ որոշեալ ժամուն փականագործին խանութը երթաք քեզի պիտի յանձնէ հին թէ նոր երկու բանալիններ: Հին բանալին պէտք է լրկէք Պ. աը Շանթ Մայիի:

— Իսկ ի՞նչ պիտի ընեմ միւսը:

— Ժամը ութին, իտալական պուլվարին շրջակայքը գտնուող Զինական բաղնիքին կողմերը կ'սպասեն: Հոն պիտի հանդիպիք պարոնին:

Նախագահը երբ այս վերջին բառերը կ'արտասնէր, ցոյց կուտար մատովը միտականի և սիրուն այն

մարդը, որ այս բոլոր բաներուն մասին զարմանք կը յայտնէր:

Նախագահը ինդրին վայել լրջութեամբը շարունակելով իր խօսքերը աւելցուց.

— Սիրելի ընկերներ'ս, Տիկին Մալասի, չափազանց սիրուն և հաճելի կին մընէ: մի տատամսի՛ք ձեզի յանձնուելիք պարտականութեան մէջ :

Անոնք առանց պատասխանելու նախագահին. ուշ շաղրութեամբ կը հետեւէին անոր խօսքերուն:

— Պարոններ. չաշունակեց նախագահը, ձեր վեցնալ պարտասրուած էք աշխատիլ և զործակցիլ իրարուհետ ընկերաբար: Ահա՛, այս բանին համար է որ հարկ տեսայ ձեզի ծանօթացնել իրարու հետ: Քանի որ այժմ ծանօթ էք իրարու, կրնաք բաժնուիլ: Զենէ իւրաքանչիւրին աանը ոէջ. ձեզի առանձնապէս պիտի յանձնուի կանոնագրին աբամադրած պայմաններուն մէկ պատճենը:

Նախագահը երբ փակեց ժողովը. այս վեց ընկեր անդամները. իրարու ետեւէ կարգաւ դուրս ելնելով ժողովարահ-նկուղէն, անյայտացան Բարիզի մշուշապատ մթնոլորտին մէջ:

Ժողովին երիտասարդ նախագահը, գետնայարկին սենեակին դուռը գոցելէ վերջ, լաւ փականքեց զայն. և երբ ապահովուեցաւ թէ այլևս ինք առանձինն է, գետնայարկին սենեակները իրարմէ բաժնող տախաակամօրմերէն միոյն ձեռքով, նշաններ մը տուաւ, որուն ձած ձայնով հետեւեալ պատասխանը արուեցաւ:

— Պարոն, կրնաք մտնել:

Տախտակորմը այս խօսքին վրայ իէքն իր վրայ լրջելով դուռ մը ձեւացաւ, ուրկէ տեսնուեցաւ մէկը, որ քողաքավարի ու նուրբ ձայնոո մը, և հագած վալէ աը քէօրի անդամներուն յատուկ տարաղը եղող վերաբուն, կ'ըսէր:

Պատիւիս վրայ կ'երդնուած որ դուք Ռոքանպօլ,

կատարեալ դատաւորի մը պէս կը նախագահէք ու կը կառավարէք ժողովը:

Ճիշտ կըսես մեծաւոր:

Այս պատասխանը տուողը, նոյնինքն Ռոքանպօլն էր, որ ծպտուած էր յաջող և անձանաչելի կերպով: Իսկ այն անձը զօր կը դիմաւորէր Աըր Ուիլերման էր. Արման տը Քէրկազի ամսնէն վստառելի եղբայրը Անաբէան:

Անարէան պատասխանելով Ռոքանպօլին ըսաւ:

— Այս, կատարեալ դատաւորի մը պէս կը նախագահէք: Վայրկեան մ'իսկ աչքս չի հետացուցի վրայէտ դիտելով դրան ծակէն քու բոլոր շարժումներէդ: Քու այդ վիճակը տեսնող մէկը, երբէ՛ք մտքէն չպիտի անցունէր զուն էիր խեղճ Նիքոլօին գլուխը թունողը:

— Ոհ, մեծաւորս, զուք շատ լաւ գիտէք որ... Կեր կոմս Աըր Ուիլերման իր խօսքերը շարունակեց ըսելով:

— Գիտեմ որ Ֆիբար կնոջ խորթ զաւակը, քանի մը հազարնոց արժէթուղթեր ձեռք անցունիլու համար ամենագերջին վայրկեանին մաանեց իր մեծաւորը:

Ռոքանպօլ (պաղարիւնութեամբ մը). — Մակայն, Դուք այն ատեն ունէիք այն կարողութիւնը, որով կրնայիք հասկնալ նպատակս և ձեր ազդեցութիւնովը կրնայիք տալ նուև անոր համեմատ վճիռ մը, ևս այն ատեն դեռ երկրարդական աստիճանի պաշտօնեայ մէն էի: Դուք զիս այսօրուան պէս ոչ կրթած էիք, ո'չ ալ պարզած: Ես այն ատեն ձեր ազտն շէի:

— Շատ ճիշտ է սիրելի դատարկապորտաւ:

— Մէկդի ձգելով այս կէտը, այն ատեն փոխադարձաբար չէինք ճանչնար զիրար: Գուք այդ ժամանակ գրեթէ փճացած էիք, և քեզ ծախելուս մէջ կո գանէի իմ հաշիւս, ու ծախեցի, եթէ գուն ալ ըլլայիր իմ տեղս, այսպէս պիտի վարուէիր:

— Քեզի սատանա՞ :

— Ասկէ յետոյ հաշտուեցանք իրարունետ, մարդու պէս զիրար սիրելով և յարգելով : Դուք զիս դասեցիք պատուաւոր մարդոց դասակարգին : Երբ միատեղ կ'աշխատէինք նիւ եօրքի մէջ, այս արհեստիս բոլոր գազանիքները դուք սովորեցուցիք, զիս նկատելով ձեր մէկ զաւակը : Այսօր ձեր գերին եմ և եթէ հարկը պահանջէ պատրաստ եմ քսան անգամ զլուխս կարել տալու :

Պարոնը (արհամարանքով), — Դուն ի՞նչ կ'ըսես միթէ՞ մեզի պէս մարդոց գլուխները կը կարուի... Բայց, հիմա ժամանակը չէ չնորհակալութիւններու սիրելի դեր կոմս առ Գանգօլն..., ինչպէ՞ս, այս անունը լաւ վայելեց քեզի :

Ռօքաքաղօլ (զարժանքով), — Արդարեւ, ստուայի մը նման խելացի և դուն :

Դ, զեր կոմս առ Գանգօլն... Վերջի չ զիրը ցոյց կուայ որ դուք պատմական և ազնուական ցեղի մը կը պատկանիք : Դուք ի սկզբան Շուէտէն սերած էք կը հատկնաս :

— Հա՛յր ըսաւ ազնուատոհմ այս դատարկապո՞րտը, հա՛յր մեծաւոր, դուքս առ Գանգօլնը Պէրնատոթին տարեղարձին ժամանակ լքեց Շուէտը : Ան այս քան հպատ գունդեցաւ որ, երբեք չժտաւ օտարականի մը ծառայութեան մէջ :

Սըր Ռւիլերմո .— Առոգանութիւնդ, վարքու ու բարքդ կատարեալ է : Սակայն ձգենք հիմա այս բոլոր վորս անօթի է, աւոր ճարը նայինք :

— Էա՛ւ ուրեմն, սենեակս երթաեք, սեղանը պատրաստ է և ես կրնամ փորդ կշացնել :

Յետոյ, Ռօքանաղօլ խնդալով աւելցուց .

— Մվ սուրբ մարը, սիրելի հայր, լուբիայով կ'ամրիս ու կը չարչարես անձու :

Սըր Ռւիլերմո .— Այս վիճակը հետեւանքն է հոգիիս մէջ արծարծուող վրէժինդրական կրակին : Դուք չկարգադրեցինք Արման առ Քէրկազի հետ մեր ունեցած հաշիւը :

Ան այս խօսքերը արտասանած պահուն, կրտկ կը ցայտէր աչքերէն-

ՎԱՐՊԵՏՆ ՈՒ ԱՇԱԿԵՐՏԸ

Ռօքանաղօլ բացաւ դուռը և Սըր Ռւիլերմոի ձեռքէն քաշելով ըսաւ անոր.

Իկէք ու հետեւեցէք ինձ :

Հակառակ որ լոյս չկար, մութ սանդուխներէն վերելան անօնք : Յետոյ փոխանակ այդ ճամբացէն քաշելու, հետեւեցան ուրիշ սանդուխի մը ոստիճաններուն :

Այս սանդուխը կ'առաջնորդէր զանոնք առաջին յարկը, ուր կը թուէր թէ՝ ոչ ոք կը բնակի :

Ռօքանաղօլ երբ նկուզէն դուրս ելաւ, լամբարը մարած էր բոլորովին, այսպէս որ անոնք հարկադրուած էին Անարէաի հետ քալել կատարեալ մթութեան մը մէջէն :

Առաջին յարկին մէջ կը գտնուէր, Վալէ ար Քէօր Ընկերութեան նախագահը : Անոնք սկսան իրենց ձեռքերովը որսնել ու գտնել կղպանքը, դուռը բանալու համար, բանալի մը յարմարցնելով բացին դուռը, ուր կէ ներս, սենեակին մէջ, վրան կտաւով ծածկուած սե-

զանի մը վրայ նշմարեցին կարդ մը արդուղարդի վերասրերեալ առարկաներ, և գետինը անկիւն մը դրուած պայուսակներ ու հոս հոն ցրցքնուած զանազան իրեղններ :

Թօքանպօլ՝ որուն հետեւեցաւ նուն Անտրէան, երբ մտան այս սենեակէն ներս, սենեակին դուռը ինքնարերարար փակուեցաւ իրենց վրայէն : Այդ գաղանի դուռը կ'արգիլէր ոնւէ մէկուն տեսնել հոն գտնուողները և կատարուած գործողութիւնները : Թօքանպօլ և Անտրէան հոն առանձինն և ապահով էին :

Թօքանպօլ այն ատեն դառնալով Անտրէային ըստաւ :

— Ինչպէս կը տեսնէք հօրեղբայր . Պ. դերկոմս աը Գամպօլին, շատ կը տարբերի ժամանակին ձեր ճանչցած դատարկապօրտէն : Հիմակուան դեր կոմս տը Գամպօլիը, կը նախագահէ Վալէ տէ Թէօրի ակումբի ժողովներուն, և կրնայ իջնել դադտնի սանդուխներէն գետնայարկի սենեակները :

Թօքանպօլ մինչ կը խօսէր խնդալով, երկրորդ դուռ մըն ալ բացաւ : Այը ատեն, Սըր Ռւիլերմս ինքնքը դուռ այս այսպիսի սենեակի մը մէջ, որ դարդարուած էր նկարներով, դերասաններու և զատահտմբաւ կիներու յարկաբաժիններու յատուկ լպիրչ պատկերներով և արձաններով :

Կարմիր և ճերմակ ծաղիկներով բանուած հառա կերպաւէ ծածկոց մը, կը ծածկէր սենեակին յատպկը : Պատուհանի և գրան վարագոյրներն ալ նոյն կերպաւէն էին : Երկու պատուհաններուն մէջտեղը զետեղուած փայտէ մահճակալ մը, նկարուն և պատկերներով քանդակուած, որուն խոչոր արժէք մը կը արուէր, սենեակին ամենէն փառաւոր և աչքառու կարասին կը համարուէր : Մահճակալին վրայ կը կանգնէր վիշննական խոչոր հայելի մը, տեղ տեղ կանգնուած էին փոքրիկ ար-

ձանիկներ, իսկ մահճակալին ետեւը խառնիխուռան թափաթիւ էր զանազան տեսակ հին ու նոր զէնքներ :

Այդ օրը, սովորականէն աւելի վառուած էր վասարանը :

Թօքանպօլ իր մօծաւորին խոչոր թիկնաթռա մը երկարելով ըստ անոր :

— Մեծաւո՞ր, կերակուրդ կը պտարաստեմ վառարանին մօտ : Հոս կրնաս նախասենեակէն աւելի հանգիստ ըլլալ : Երբեք վատահութիւն չունիմ ծառայիս : Անոր ազդարարած եմ որ պիտի վռնտեմ զինքը այն տան, երբ տեսնեմ իրեն մէկ անգաղտնապահութիւնը և կամ իր մէկ ըմբոստ ու կասկածելի ընթացքը :

— Տղա՛ս, ուզածիդ պէո ըրէ, ըստ Անտրէան :

Յետոյ, ճաշարանի յատկացուած բաժանմունքը մտաւ Թօքանպօլ, ուր աթոսի մը վրայ ընկողմանած կը քնանար փոքրիկ ծառան :

Թօքանպօլ աղան արթնցուց և ցոյց տալով ճաշասեղանը բստ անոր :

— Ժա՛գ, ճաշասեղանը սենեակս տար, կրակին մօտ պիտի ճաշեմ մեծաւորիս հետ,

Տղան հրամանը ստանալուն պէս, անմիջապէս նընջասենհակը փոխադրես ճաշասեղանը :

Ճաշերնին կը բաղկանար խորոված հաւէ, քանի մը ոստրէներէ, խմորեզէնէն և երկու շիչ ու ու ընդուր գինիէ :

Պարօնէն առաջին անդամ չէր որ կը գտնուէր իր աշտկերտին մօտ :

Ան կարծես թէ Արման ար Թէրկազին տունը ըլլար, մտախոն և ամօթահար երեւոյթով մը նստած էր թիկնաթռուին վրայ : Պ. Սըր Ռւիլերմս, իր նիստ ու կացով կը բարձրացնէր Թօքանպօլը իր ծառային մօտ : Թօքանպօլ որ զայն մեծաւոր կը կոչէր, կատարեալ յարգանքով մը նստած էր անոր դիմաց :

ԱԾքանպօլ դառնալով ծառային ըստ:

— Ժա՛գ, տղատ ես, կրնաս երթալ ու պառկիլ։
Ծառան հնազանդելով տրուած հրամանին, մնկ-
նեցաւ։

Աօքանպօլ ստքի ելաւ և դուռը լու մը գոցելէ
վերջ, եկաւ ու նստաւ կրակին մօտ ճաշասեղանին
միւս կողմը։

Պարօնէն մինչ այն կերած էր խորոված հաւը,
պարպելով նաև շիշ մը գինի։

Երբ առարձին մնացին երկուքը, Աօքանպօլ Պա-
րօնէին դառնալով ըստ:

— Հօրեղբայր, հիմա կրնանք առանձինն տես-
նուիլ։

— Այո՛, տղաս, պիտի տեսակցինք, որովհետեւ
կարդ մը յանձնարարութիւններ պիտի ընեմ քեզի,
քայց նտի քան այդ, պէտք է նայել հաշիւներդ։

— Ի՞մ թէ ակումբին հաշիւները։

— Ո՛չ, քու հաշիւներդ։

— Հօրեղբայր, անկարեւոր տեսակին են իմ հա-
շիւներս։ Երէկ, հարիւր լուի կորսնցուցի, թէւ այդ
մասին զդուշացուցած էիք զիս։

— Շատ լաւ, կորսնցնեն ալ տրհեստ մըն է, մին-
չեւ որ չցանես, չես ալ հնձեր։

— Ախոռին մէջ ունիմ երեք ձի, ունիմ ծառայ
մը և սենեակիս համար ալ առանձին սպասաւոր մը։
Թիթոնին ալ չմոռնանք, . . . Սըր Ուիլերմս ընդմիջե-
լով զայն ըստ, Պիտի լքես Թիթինը, որովհետեւ ան-
ստոր տեսակէ կին մըն է։ Ես անկէ աւելի լաւը կը
գտնեմ քեզի։

— Բոլոր ասոնք եթէ հաշուի առնենք, տարեկան
առնօտապն քառասուն հտզար եկամուտ կը պահանջ։
Պարօնէ (առանց աւելի սրանեղութիւն ցոյց տա-

լու)։ — Զարմանալի բան, բաժինէդ աւելի զրած կը
պահանջես։

— Թէն առ այժմ չեմ պահանջեր, ըստց պիտի
խնդրէի որ մաս մը գումար աւելցնէիք բաժինիս վրայ։

— Եթէ տեսնեմ որ ուզածիս պէս կ'աշխատիս,
քեզի գոհացնելու չափ բան մը կ'աւելցնեմ արդէն ունե-
ցած բաժինիդ վրայ։

— Այնպէս կը կարծեմ թէ՝ ցարդ գոհ թոգուցած
պէտք է ըլլած քեզի, հազար ֆրանք աւելի կուտաք,
այնպէս չէ։

— Տարեկան թէ ամսական։

— Ամսական, սիրելի հօրեղբայր։

— Տղաս, Աստուած ալ կը վկայէ թէ՝ բնութեանս
մէջ ժլատ չեմ։

— Գիտեմ։

— Սակայն, կ'ուզեմ որ վաճառականի մը պէս կա-
տարեմ գողծառնութիւններս, և արդար եզանակով մը
վճարեմ իւրաքանչիւրին յատկացուած բաժինը։

— Ո՞հ, Աւետարանէն պէտք է ներչնչուած ըլլայ-
ձեր այդ գաղափարը։

Տէր և Տիկին կոմս առ Թէրկազի առջև, Սըր Ուիլ-
երմսի վարած կեանքը, զայն գառած էր սուրբերու-
կարդու։ Ցիկելով այս բոլորը, Սըր Ուիլերմս, պատա-
ռաքազը միսրձելով խմորելէնի կտորի մը մէջ։ հետեւ-
եալ կերպով շարունակեց իր խօսքերը։

— Այո՛, ես այդ սկզբունքէն եմ, հիմա, եթէ
դուն կարողացար ամսական այդ հազար ֆրանքը չա-
հիլ, այդ գումարը քեզի վճարելուն մէջ ոեւէ անպա-
ռեհութիւն մը չեմ տեսներ ես։

— Հօրեղբայր, լաւ գիտես որ գործի մէջ ես
դանդաղ և վարանստ չեմ։

— Սակայն, աւելցուց Սըր Ուիլերմս, պայման չէ
որ այսօրուան պէս հոսկէ հոնկէ, ասկէ անկէ թուղթի

կտորներ հաւաքեռ. Առոնք գործ չեն: Մենք առկէ ա-
ւելի կարեւոր գործեր ունինք կատարելիք:

— Նկատի առնելով ձեր ձեռնարկներուն նպաս-
տաւոր հանդամանքը, կ'զգամ որ ունիք շատ մը կա-
րեւոր գործեր:

— Ջեռնարկնե՞րս. անոնք շատ, յա՛տ խոշոր են:

— Կրնա՞մ հասկնալ ձեռնարկներուն բնոյթն ու ա-
նոնց սահմանը:

— Քու վրադ, վերջին աստիճան վստահութիւն
ունենալուս համար, կրնամ զանոնք յայտնել քեզի:

— Ինձ նկատմամբ ունեցած վստահութեանդ մա-
սին ապահով եղի՛ր: Քեզի ձեռք տալու շափ ապուշ
չեմ: Միթէ խելացի՞ բան է սատանայ մարդու մը հետ
հակառակիլը:

— Ճիշդ է որ անիմաստ բան է մեզ նման անձեռ-
քու միջև փնտոել փառք, յարդանք սէր և դեռ ուրիշ
վսեմութիւններ: Իմ և քու միջև կարգ մը շահեր գո՞-
յութիւն ունեցած ըլլալով է որ բարեկամ ենք այսօր
իրարու հետ: Այլապէս չեմ կրնար երեւակայել որ մեր
բարեկամութիւնը հաստատուած ըլլայ ուրիշ բանի մը
վրայ:

— Հօրեզմա՛յր, իրապէս ճշմաբտութիւնը կը խօ-
սիք:

— Այս՛, քեզի համար յիմարութիւն պիտի ըլլար
հաւատարիմ մնալ ինձի այնպիսի պարագայի մը մէջ:
Երբ ուրիշ անձէ մը դուն աւելի շահ կ'ստանաս, աւելի
լաւ պաշտպանութիւն կը գտնես և աւելի խելացի կեր-
պով կը կառավարուիս:

Ուօքանպօլ, Պարօնէին գաւաթը գինի լեցուսիլով
ըստ:

— Ես երբեք յիմար գտնուած չեմ:

— Որովհեակ վստահ ես որ ինձմէ աւելի լաւը
չպիտի կրնաս գտնել, և ահա առոր համար է որ քեզի

կը ծանօթացնեմ ծրագրիս կարգ մը կարեւոր կէ-
տերը:

— Բաէ նայինք, ի՞նչ են անոնք:

— Նախ կարգով սկսինք: Ինչպէս գտար եղբօրս
առւնը ընդունուելու համար կատարած կատակերգու-
թիւնս:

— Կատարեալ և անթերի: Ծիտակը ճամբրուն վրայ
ձեր կատարած նուազումի դերը այն աստիճան հիանա-
լի էր որ, եթէ կառապանը ես եղած չըլլայի, պիտի
ճզմուէիք հաւանաբար: Այս՛, հօրեղբայր, ճանաչողու-
թիւննիգ, զզջումնիդ, տառապանքի ու տանջանքի մէջ
ձեր բանած ընթացքը և կիմա ալ ապալաւի համար ձեր
վարած կեանքը զմայլելի և հիանալի է պարզապէս:

Սըր Ուիլերմս շատ գոհ մնաց այս գովեստէն ու
հաճելի արտայայտութիւններէն:

Ուօքանպօլ շարունակեց.

— Սակայն, չեմ կրնար հասկնալ թէ՝ երկար ա-
տեն պիտի շարունակէ՞ք ձեր այս ընթացքը: Որովհեակ
մշտնջենապէս առաքինութեան մէջ ապրելը կը ձանձ-
րացնէ մարդու:

— Մարդ ամէն բանի կրնայ վարժուիլ: Պէտք է
համբերել մինչև որ կարենամ վրէժս լուծել և կէտ առ
կէտ գործադրել ծրագրիս տրամադրուած բոլոր պայ-
մանները:

Ցետոյ, Անտրէան մատներով համբելով ըստ:

— Ջեռնարկիս ամենէն զլուխը արձանտգրած եմ
Արմանը:

— Մէկ դանակով կրնամ ես անոր գործը լմնցնել,
ըստ Ուօքանպօլ:

— Ո՛չ, գեռ ժամանակ կայ, շատ կ'առապարես:
Երախան որ պիտի ծնի, տէր պիտի դառնայ անոր ժա-
ռանգութեանը... ահա այս բանին համար է որ ժանն
ինձ չի սիրեր... ան պէտք է սիրէ զիս:

Այս միջոցին Պարօնէին դէմքը այնպիսի նոզկալի երեւոյթ մը ստացաւ որ, եթէ Արման տը Քէրկազ տեսնէր անոր այս վիճակը, սարսափէն պիտի սառէր արիւնը իր երակներուն մէջ:

Սըր Ռւիլերմս իր համբանքը շարունակելով ըստ սաւ:

— Ասկէ վերջ գործ պիտի ունենաք տիկին Պաքացայի հետ: Ո՞հ, զայն ձեռք ձգած օրս ան որքա՞ն պիտի արտասուէ, այնչափ որ յիժարանոցէն փախտծ մէկը պիտի կարծեն զայն:

— Իրա՞ւ, որքան որ գեղեցիկ աղջիկ մըն է, սակայն, շատ տգեղ վարմունքի մ: մէջ գտնուեցաւ անեթէ խելացի շարժէր, շատ լաւ և բախտաւոր ապագայի մը պիտի տիրանար: Իրաւ կ'ըսեմ, հօրեղբայր, եթէ ձեր հրամանին տակ այդպիսի կին մը գտնուի, շատ կը յառաջդիմէ:

— Այդպիսի կին մը ունիմ ձեռքիս ատկ:

— Ո՞հ, պիտի կրնամ տեսնել արդեօք:

— Եթէ խելացի կերպով շարժիս, զայն քեզի պիտի տամ:

Պարօնէ այս խօսքերը ըստ այն ձեւով, ինչպէս որ հայր մը կ'ըսէ իր տղուն, անոր խաղալիքներ բերելու խոստումներ տալու պարագային, իսկ Թօքամպօլ զգացուելով անոր այս արտայայտութիւններէն ըստ:

— Պատոյս վրայ կ'ըսեմ որ, եթէ արգիլուած չըլլար մեզի նման անձերուն զգացումներէ տարուիլ, ձեռքերը պիտի համբուրէի: Ճիշտ կ'ըսեմ, դուն անստգիւտ մէկն ես, սիրելի հօրեղբայր:

Սըր Ռւիլերմս (ժպակելով). — Այս՛, բրիտանական ձեւով հօրեղբայր մըն եմ: Սակայն մենք նայինք մեր համբանքներուն:

— Պաքարայէն յետոյ պէտք չէ մոռնալ մեր բարեկամ Ֆէրնան Ռոշէն, որչուզեց բանտ երթալ, իսկ հիմա իրեւ յանցապարտ, ես զան բանտ պիտի զրկեմ. իր հարսաւթեանը պատճառաւ թէւ գող չի կրնար ըլլալ, սակայն, կրնայ ոճրագործ մը ըլլալ: Գիտես որ արդէն սէրը այսպիսի բաներու մէջ խիստ կարեւոր զզդակ մըն է:

— Եւ ի՞նչ պիտի ընենք Օր. Հէրմինը:

— Սիրելի՛, խնդիրը հոն չէ թէ ես կին մը կը սիրեմ: Երբ ես կ'սրոշեմ որ կին մը ձգելով իր ամուսինը ինձ հետեւի, ու ան այդ բանին կը հակառակի, կ'ուզեմ որ այդ կինը իր ոտքերովը ճզմէ իր պատիւն ու արժանապատութիւնը, իր ձեռքովը ոչնչացնէ իր ունեցած կարեկեղութիւնը. և վերջապէս կ'ուզեմ որ այդ կինը խորտակելով իր ապագայ կեանքը գլորի անել անդունդի մը մէջ:

Ասոնցմէ զատ, աղուոր խաղ մը պիտի խաղամ այն պատուաւոր Լէօն Ռուանին որ պատճառ եզաւ խեղճ Քոլարիս մահուանը:

— Ի՞նչ պիտի ընես Սըրիզը:

— Խօսքը մեր մէջ, ես ուեւէ չարութիւն չեմ ցանկար Սըրիզին, Մեր Պօբրէն՝ որուն համար ունեցած համակրօւթիւնս ցարդ պահած եմ, սիրահարուած ըլլաւով Սըրիզին, պիտի աշխատիմ որ անոր տամ այդ աղջկը:

— Այս է ըսելիք բաներուդ ամբողջութիւնը:

— Այնպէս կը կարծեմ:

— Սակայն, Ժաննը ի՞նչ պիտի ընենք:

— Անոր նկատամբ ոչ մէկ օխ և հակառակութիւն ունիմ, կը սիրեմ զայն:

Վալէ աէ Թէօրի կազմակերպութեան ահաւոր նախագահին բերնէն ելած այս բառերը, արդէն ազդարութիւն մըն էին կոմս աը Քէրկազի մահուան: Թօֆանպօլ

Այս միջոցին Ռօգանպօլ յարեց .

— Կարելի՞ է հասկնալ թէ ի՞նչ պիտի ընենք և ի՞նչ միջոցներ ձեռք պիտի առնենք այս անձերուն նկատմամբ :

— Ո՛չ, նոյն իսկ ապօւշութիւն է այս ուղղութեամբ ունէ հարցում ուղղելու : Տղա՛ս, չե՞ս գիտե՞թէ՝ այն որ կ'ուզէ վրէժ լուծել, վրէժի այդ դազափարը նոյն իսկ իր անձէն պէտք է գաղտնի պահէ : Կարելի՞ է այս կամ այն ձեռնարկու ընկերի մը ըսել, ուստի կայն, անկարելի՞ է որ ըսուի ունէ վրէժինդրութիւն :

— Այսպէս ուրեմն, պիտի շարունակէ՞ք մէջքերնիդ կապել գիշերները ձեր գործածած ապաշխարանքի գոտին :

— Տարտկոյս չկայ :

— Պիտի շարունակէ՞ք տակաւին կրել յայն վերաբկուն և պառկիլ ամբողջ ձմեռը ցուրտ ունեակին մէջ :

— Այո՛ :

— Չպիտի՞ հրաժարիք տասն և երկու ժամ շարունակ աշխատելի՞ այդ վաճառատան մէջ :

— Պիտի հրաժարիմ որովհետեւ, Արման իմ սիրելի եղբայրս, տարբեր պաշան մը յանձնած է ինծի :

Ռօգանպօլ (բացատրական ձեւով մը) . — Ա՛վ գիտէ, թերեւս ձեզ իր մատակարարը նշանակած է :

— Ալ աւելի բարձր պաշտօն մը յանձնած է ինծի : Ես պիտի նախագահեմ ու զեկավարեմ այն պաշտօնը, որ պարտականութիւն պիտի ունենայ լրտեսելու և հետապնդելու եղբօրս պաշտօնեաներուն վարած կեանքք :

Ռօգանպօլ այն ատեն շրթներուն մօտեցուցած գինին գաւաթր պարպելով, սեղանին վրայ գնելի՞ վերջ բարձրածայն խնդտլով ըստ :

— Ո՛չ, ա,դ անկարելի բան է :

Պարօնէն (աչքերը զզուելի կերպով փայլեցնելով) .

Այո՛, տղաս տես թէ այդ մարդը որ աստիճան կարութեան տէր մէկն է : Որքան որ ան իր տրամադրութեան տակ սատիկանական պարտականութիւնը կատարող պաշտօնեաներ ունի, սակայն զանոնք սատիկան կանչելու հաւար պէտք կայ հազար վկաներու : Զափազնցած չեմ ըլլար եթէ ըսեմ թէ՝ անոնք կը բաղկանան խուլ ու կոյր կարգ մը հաշմանդամ անձերէ : Ահա այս սատիկանական պաշտօնեաները անդամակցելով նաև Վալէ տէ Քէօր ընեերութեան . անոնց միջոցաւ կարողացայ ձեռք անցունել ինծի անհրաժեշտ եղող կարդ մը վաւերաթուղթեր :

Ռօգանպօլ (նստած աեղէն վեր ցատկելով) . — Ի՞նչ ըրած էք, վաւերաթուղթեր . . .

— Լաւ կարգադրութիւն մը ըրած եմ : Շանթարգելի նման գործիք մը հնարեցի, որովհետեւ, այս կէտն ալ պէտք է ուշագրութեան առնել թէ բարերարութիւն ընող անձի մը սատիկանական պաշտօնեաները որ աստիճան ալ յիմար գտնուին, կրնան անոնք օրին մէկը, ապագային, ամենաաննշանն հակառակութեան մը պարզացին, սատիկանապետին հասցնել գործը, անոնք կրնան վերջապէս միջոցավ մը գաղտնիքը տարածել ու հրապարակել :

— Շիտակ է :

— Ուստի, այս պաշտօնեաներուն բոլոր հաւանակն ձեռնարկները անարժէք գարձնելու համար, որոչիցի նախագէս գործիք ընելզանոնք : Այս մարդոց ձեռքը այնպիսի վաւերաթուղթ մը անցունել տուի որ, կը խոռէր Վալէ տէ Քէօր ընկերութեան անդամներուն մասին : Արման վեցին ծայր խորամանկ մէկը ըլլալուն, ինծի պաշտօն յանձնեց որ ես դտնեմ այդ ընկերութեան նախագահը, անոնց միջոցները, կանոններն ու բէնքները, վերջապէս բոլոր դաշտնիքները :

— Ծատ լաւ, ի՞նչ պիտի ընէք :

— Մէջտեղ պիտի հանեմ այդ սրբկաները :

Ռոքանպօլ (երկիւղօվ ու զարմացումով). — Ի՞նչ
կ'ըսէք:

— Բաել կ'ուզեմ որ, զուք հիմա չօրս հինգ սրբ-
կաներ կը գտնէք: Մենք անոնց մաս մը դրամ կու-
տանք յանձնելով անօնց կարգ մը անշան պաշտօններ:
Յետոյ այնպիսի ուղղութիւն մը պիտի բռնեմ որ Սիրե-
լի եղբայրս վատահելի սստիկանապետին և կամ դատա-
րանին կողմէ դատավարութիւն մը տեղի կ'ունենայ:
և այսպէս վալէ ար Թէօրի կը ջնջուի: Խնդիրը կը կա-
յանայ ստոր դասակարգէ քանի մը սրբկաներ ճարե-
րուն մէջ: Ատով, բարենպատակ հաստատութիւններն
ալ կ'աղատին կարգ մը լպիրց սրբկաներուն ձեռքէն:

— Ճշմարիտ կ'ըսեմ, հօրեղբայր, չափազանց խե-
լացի մէկն էք դուք:

— Այս աշխարհի մէջ մարդ բան մը ըլլալու է վեր-
ջապէս:

— Զեր խօսքերուն և կազմած ծրագիրներուն մա-
սին առարկութիւն մը չօւնիմ: Բայց ձեր վրէժինդրու-
թիւնը՝ հակառակ որ մէկուն յայտնած չէք, գոնէ այն
ժողովին՝ ուր իմ միջօցաւ հաւաքուեցան այդ վեց հո-
գիները: Կարգ մը տեղեկութիւններ և մանրամասնու-
թիւններ յայտնէիք այդ մասին:

— Ամէն պարագայի տակ, անհրաժեշտ նկատուած
բանը ըսելուն մէջ չեմ վարանիր:

— Ուրեմն, այսչո՞փ ամէնը:

— Այո՛, տղաս: Անոնք որ կրթուած և նախա-
զգոյց են իրենց ձեռնարկներուն մէջ, պէտք է միշ-
գաղտնի պահեն խնդրին հետեւանքները:

Պարօնէն վերջացուցած ըլլալով ճաշը, մէկ կողմ
հրեց սեղանը և սիկար մը վառելեվ կրթնեցաւ թիւ-
նաթոռին, հետեւեալ կերպով շարօնակելով իր խօս-
քերը:

— Գիտէք որ Հովանացի Վան Հօր մեծահարուսա-
դրամատէրը Բարիզի մէջ կ'անցունէ ձմրան եղանակը:
Որքան որ յայտնի է, այս մարդու 5-6 հարիւր հա-
րիւր հազար ֆրանքի եկամուա մը ունենալը, ստկայն,
այդ գումարը բան մը չէ այն հարստութեան քով, որ
պիտի ժառանգէ մօտերս:

— Ահա այս զարմանալի է:

— Կեցիր որ բացատրեմ: Մարքիզ Վան Հօր հօր-
եղբայր մը ունի, որ հակակ Հօրի նման ողքատ ըլլո-
ւուն, և Հէյէն Հնդկաստան կը մեկնի և հօն ընկերու-
թեան մը մէջ աշխատելով, ահագին հարստութիւն ձեռք
կը բերէ. այնպէս որ Տնդիկ կնոջ մը ունեցած մէջ աղ-
ջիկովը միայն 20 միլիոն ֆրանք կը նստիրէ: Այս կինը
ինչպէս ամէն վայրենիներու յատուկ է, կընտոն կ'եր-
թայ և հօն իր աղջիկը կրթելու համար հնդիկ դատա-
ւորներու այրիտցած կրներուն նման, անգլիական կա-
ռավարութենէն ալ թոշակ կ'ստանայ:

Ռոքանպօլ ընդմիջելով Սըր Ռուիլեբմս խօսքերը
ըստ,

— Կատարեալ վէպ մըն է որ կը պատմես:

— Տղաս, արդէն նոյն ինքն մարդկային կեանքը
վէպ մըն է: Սակայն, թոյլ տուր որ շարունակեմ: Տա-
պը առի առաջ Մարքին Հնդկաստան իր հօրեղբօրը
քով կ'երթայ ուր կը սիրահարուի իր հօրեղբօրը ազ-
ւեկան: Աղջիկն ալ փօխադարձ սիրով կապուած էր ա-
նոր հետ, և կ'ուզեն ամուսնանալ իրարու հետ: Աս-
կայն, Հոլանդաայի մէջ եղած սովորութեան համաձայն,
աշխարհի շրջանը կատարելէ վերջ միայն կրնար ամուս-
նանալ: Ան առաջ գնաց Անթիւեան կղզիները և Հա-
վանա քաղաքը մնալով, հօն սիրահարեցաւ Բէրա Ալ-
վարէզ անուն աղջկան մը հետ: Սակայն Մարքիզը ե-
րիտասարդ և հարստութեան պէտքութիւն չունենալով,
փօխանակ հօրեղբօրը ազջկան հետ ամուսնալու, Հա-

վանայի մէջ հանդիպած աղջկան հետ կ'ամուսնանայ:

Թօքանպօլ. — Ապուշ արարած, կարելի՞ է միթէ
այսպէս զրկուիլ քսան միլիոն գումարէ մը:

— Ինք արդէն վէց միլիոնի հարսառթիւն ու
նէր:

— Ըստ իս, խելքի մօտ բա՞ն է միթէ վեց միլիոն
ունեն ալով հանդերձ մերժել ուրիշ միլիոնները:

— Ինչ որ է, շարունակեմ պատմութիւնս:

Մարքին հնդիկ աղջկան սրախն մէջ այն աստիճան
սիրոյ հետքեր ձգած էր որ, աղջիկը տաք կլիմաներէ
հեռու, ծովեղերեայ տեղ մը կը փոխադրուի, զովա-
նալու և հոն սպասելու համար իր սիրահարին, զոր կը
յուսար թէ պիտի դար շուտավ: Բայց երբ երեք տարի
վերջ կը լսէ անոր Հավանացիի մը հետ ամուսնանալը,
այն աստիճան կը կատղի որ, կ'ուզէ երթուլ ու իր ե-
ղունգներով պատռակել այն աղջկան սիրաք, որ գրա-
ւած էր իրեն Մարքիզը: Հիմա, հակառակ որ Մարքին
ութ տարիէ ի վեր ամուսնացած է, հնդիկ աղջիկը
ատկէ ի վեր կը մատէ վրէժ առնելու մասին:

— Ինչպէս կ'երեւի, ան մարքիզին հանդէպ դեռ
ատելութիւն կը սնուցանէ:

— Ընդհակառակը, զայն ամէն ժամանակէ աւելի
կը սիրէ դարձեալ:

— Սակայն, այնքան գիւրի՞ն է միթէ մէջտեղէն
վերջնականապէս վերցնել մէկը, որ Հնդկաստանի մէջ
ծնած և տէր է միանդամայն քսան միլիոն հարսառ-
թեան մը:

Սըր Ռեֆլեքս ուսերը թօթուելով և արհամարհան-
քով մը ըստաւ:

— Տղամարք, դեռ դուն երիտասարդ ես, խելքու ա-
մէն բանի չի հասնիր:

Թօքանպօլ դիտելով զայն ուշադիր կերպով, պա-
տասխանեց.

— Ինձ այնպէս կը թուի որ, մէկը այրի ձգելու
համար, թերեւս յիսուն հազար տեսակ ձեւեր կան: Ե-
թէ ացդ հնդիկ աղջիկը ինձի հարիւր հազար Փրանք
տայ...

Պարօնէն (պաղարիւնով սը). — Այս բանին համար
ինձի խոսացաւ հինգ միլիոն ֆրանք:

Թօքանպօլ զարժացական ազաղակներ արձակեց
ըսելով.

— Տակաւին կ'ապրի Մարքիզը,

— Այս:

— Լաւ, այդ հնդիկ աղջիկը ե՞րբ ըրաւ իր խոս-
առմը:

— Տարի մը առաջ:

— Տղամարք, մեր այս խօսակցութիւնը կը հաստատէ
արդէն քու մասին ունեցած կարծիքս:

— Որ կարծիքդ.

— Այսինքն ձեր մօտ իմաստութիւն չկայ, թէն
զաւ ընդունակութեան տէր մէկն ես և այս կամ այն
ծրագիրը գործադրելու մէջ ճարպիկ, մինչդեռ...

— Մենցդեռ, ի՞նչ...

— Մինչդեռ ծրագիր մը չես խորհիր, ասոր հետ
մէկանդ, դեռ երիտասարդ ես օր մը այդ կարողութեան-
ալ կը տիրանասաւ:

Ցետոյ՝ Պարօնէն կատակելով ըստաւ:

— Զարժանալի բան, դուն կը կարծես որ երբ կին
մը սաստիկ կերպով կը սիրէ այր մը, այրը զայն չի
սիրեր, և կամ ընդէակառ եթէ այրը ուրիշ կին մը կը
սիրէ, այդ մարդը ձեռք անցնելու համար պէտք է
պահնեներ կինը և կամ զայն թունաւորել:

— Իրաւունք ունիս հօրեղբայր:

— Այս, լաւ հասկցիր այս կէտը, Մարքիզը կը ոփ-
րէ իր կինը, և երբ մեռնի կինը կրնայ անձնառպան ըլ-
լալ, այն առան ի զուր վահնաւած պիտի ըլլայ հնդիկ
աղջկան տուած դրամները:

— Կը հասկնամ:

— Հիմա, սիրելիս, երբ մեռնի Մարքիզուհին էրիկս
ալ պէտք է դադրի զայն սիրելէ, Ասով հետ մէկտեղ, ան
հնդիկէ մը զատ ոչ ոք սիրելու է:

— Ահա հիմա է որ կը կնճռոտի խնդիրը:

— Այո՛, հնդկուհին ալ այս կէտը յայտնեց հաս-
տատելով զայն: Եւ սակայն հաւասառած է նաև որ ան-
կարելի է որ դադրի զայն սիրելէ: Երբ ան դիմեց ին-
ծի, հնդկ սիլիսնի խոստումէն ու այս յանութիւննե-
րէն զատ ուրիշ ըսելիք և ընելիք բան մը չունենալն
ալ ուելցուց:

— Ո՞ւր հանդիպեցաք անոր:

— Անցեալ տարի նիւ եօրքի մէջ հանդիպեցայ ա-
նոր: Արդարե հետաքարագան պատմութիւն մըն է:
Առ այժմ կը յետաձդեմ նկարագրել այն դէպքերն ու
պարագաները, օրոնք արժանի են լուրջ ուշադրու-
թեան, խնդիրը հիմնովին ուսումնասիրելու համար:

— Շատ լու, կը հնազանդիմ քեզի:

ՄՏՔԵՐՈՒԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Պարօնէն երկրորդ սիկարը վառելէ վերջ շարունա-
կեց իր ընդհատած պատմութիւնը:

«Նիւ եօրքէն մեկնելէս քանի մը որ առաջ էր:
Հան անկարելի է մեր ակումբին կազմակերպութիւնը մը
հիմնել: Ամերիկեան սատիկանութեան ունեցած արտա-
քոյ կարգի ընդունելութեանը և ոուր հոտառութեանը
չնորհիւ, նմանօրինակ ամէն տեսակ ձեռնարկ դատա-
պարասւած են վիճելու: Ինչ որ է, հարիւր հազար
ֆրանքի: ափ գումար մը ունէի քովս Եւրոպայէն վե-
րադարձած ժամանակս: Եթէ նկատի առնէք որ Ամե-
րիկայ Թացեր եմ երեք տարի, կրնաք գուշակել թէ
որ աստիճան քիչ էր այս գործարը»:

«Իրիկուն մը երբ հիւրանոց կը վերադառնայի,
աեսայ քառաձի կառք մը որ սրընթաց կ'անցնէր փո-
ղոցէն, իր մէջ ունինտլով 25—30 տարեկան վայելչա-
գեղ կին մը»:

«Կորելի չէ մոռնալ անոր դիմագիծը: Եւրոպացի
մը, որուն տնծանօթ է ցեղերու զանազան դիմագծու-
թիւններու ամբողջ գաղտնիքը կատարեալ բարիզուհի
մը պիտի կարծեր զայն, հետեւցնելով անոր ցորենա-
չոյն դիմագծութենէն: Սակայն ինծի համար այդ կինը
ուրիշ գոյն մը ունէր, այսինքն այն կիներէն չէր ան,

սրոնց երակներուն մէջ ու արիւնը շրջան կ'ընէ , նա-
մանաւանդ հնդիկ արիւնը . Ան այն կիներէն էր , որոնք
Սիվտյին կ'երկրպագնե և կը հաւատան վիշնուի դը-
րախախին :

«Այս կինը , իր հագած եւրոպական հագուստովը
նստած էր իր անձնական լանտօին մէջ : Անոր գէմքը
այնպիսի արտայայտութիւն մըն էր որ , աչքի կը զար-
նէին իր բոլոր վայրենի ցանկութիւններն ու իր մէջ
սնուցած հակառակութեան ու օխակալութեան ամբողջ
կնճիռները :

Ռոքանպոլ . այս միջոցին , սեղանին վրայ դրուած
սաքսոնական պնակին մէջէն սիկառ մը առաւ և վա-
ռելով զտյն լամբարէն , ըստ :

— Հօրեղբայր , քեզի գովարանելու համար չէ որ
կ'ըսեմ , պատմութիւննիդ չափազանց հետաքրքրական
ձեւով կը պատմէք : Երբ ձեզի մտիկ կ'ընեմ , այնպէս
կը կարծեմ որ վիպական աշխարհի մը մէջ կ'ապ-
րիմ :

Պարօնէն ծիծաղելով շարունակեց :

«— Ես և կինը ակնարկներ փոխանակեցինք . իրա-
րու հետ : Առաջին անգամ որ զայն տեսայ . հասկցայ
որ այս կնոջ կեանքին մէջ եգերական դէմք գէպք մը
պատահած է : Ա՛վ գիտէ , ան կարծելով որ ես եղած
կ'ըլլամ իմ փնտուած անձը . ակնարկներս փոխադարձեց
քանի մը անդամ :

Կինը՝ կարծես ակնարկներէս ներշնչուած ըլլամ՝
իր առւած մէկ հրամանին վրայ կառքը կեցաւ : Ես ոչ-
քերս կառքին կօզմը դարձուցած , այնպէս կը նայէի
կնոջ որ , կարողացայ թափանցել անոր հոգիին մինչև
խորերը :

Յետոյ հարցուցի անոր . Ա՛վ կը փնտոէք : Կինը՝
անօնց նման , որոնք երկար ժամանակէ ի վեր իրենց
սրախին մէջ քէն ու ոխ կը պահեն , պատասխանեց :

— «Տրամադրելի մէկը կը փնտաւեմ : »

Պատասխանելով անոր ըսի իմ կոզմէս :

— Դուք սիրոյ խենդ մը կ'երեւիք . ձեր հոգիին
մէջ ունեց «ծ կատաղութիւնը կը նմանի այն վագրերու
կատաղութեանը , որոնց ճանկերուն մէջէն խլուած է
իրենց ձագերը :

— Այս , պատասխանեց . վերջին ժայր վրէժինդիր
եմ մէկու մը նկատմամբ :

— Սակայն , ըսի , վրէժինդրութիւնը շատ սուղի
կը նստի վրիժառուին վրայ :

— Ինչ արժէք ունի այդ ինձի համար , ըստ . ան
հանդարաքանին , քսան միլիոնի չափ հարստութիւն մը
ունիմ :

Առանց սպասելու որ ան ուրիշ խօսքեր ընէ , ան-
միջապէս կառքին մէջ քովը նետուեցայ : Անոր մէկ
նշանին վրայ պահ մը ընթանալէ վերջ . կանգ առաւ
ծառերէ շրջապատուած տմարանոցի մը որմափակին
առջև :

«Նախ ես իջնելով կառքէն . ձեռքս երկարեցի ա-
նոր , վար իջաւ և զիս տեսնելով տմարանոցին ծայրը
դանուող զզեակը . ներս մտանք միատեղ : Սենեակ մը
առաջնորդեց զիս և գուռը լաւ փակելէ վերջ , արդէն
քեզի ծանոթ դէպքերը պատմեց ինձ մանրամասն կեր-
պով :

«Բացատրեմ քեզ թէ՝ ինչ տեսակ խօսակցութիւն-
ներ անցաւ իմ և անոր միջև :

Հնգկուհին . — Երբեք քեզի չէի տեսած և չեմ գի-
տեր թէ ով էք և ուրիէ կուգաք . միայն թէ ձեր աչ-
քերէն հասկցայ որ վրէժս լուծելու համար փնտուած
անձս զուք էք :

— Ես ալ պատասխանեցի . իրաւունք ու-
նիս , վրէժ լուծելու համար պահանջած ճարտարութիւնը
ունիմ . Ի՞նչ ըսել կ'ուզէք :

— Ազգականներէս մէկը կը սիրեմ և կ'ուզեմ ա-
մուսնաց անոր հետ:

— Անօր հետ ամուսնանալու համար պէտք է որ
մեռնի Մարքիզը, պատասխանեցի անօր:

— Դիտեմ ատիկա, ինձ համար այդ բանը շատ
դիտին է: Ես կարդ մը դերիներ ունիմ, որոնք կրնան
իմ մէկ թելագրանքիս վրայ սրախողխող սպաննել թշշ-
նամիներու: Սակայն, եթէ մեռնի Մարքիզը, ազգականս
զայն պիտի սիրէ, իսկ ես չեմ ուզեր որ զայն սիրեն:

— «Այդ բոլոր արգելքները վերցնող և Մարքիզին
դոյսւթիւնը մէջտեղէն անհետացնելով, ձեզի ձեր ազ-
դականին սիրցունող անձին ի՞նչ վարձարութիւն կըր-
նուք տալ:

— Ինչ որ ուզուի կրնամ տալ,

— Կրնաք ինծի հինգ միլիոն ֆրանք տալ այն ո-
րը, երբ ձե՛մ, ձեզ ամուսնական նպատակին հասցու-
նեմ:

— Սակայն պիտի մեռնի Մարքիզը:

— Այո՛, և թէ բոնի մահօք պիտի մեռնի:

— Մեռնելէն յետոյ պիտի մոռցութիւն:

— Այո՛, այն աստիճան որ ան պիտի արհամարհուի
զինքս սիրողներէն իսկ:

Այդ միջոցին, կինը սուր նայուածքները ինծի
ուզզելով, կարծես թէ կ'ուզէր թափանցել խորհուրդ-
ներու ներքին ծալքերուն: Յետոյ շարունակելով ան-
իր հարցւմները ըստ ինձ.

— Բոնի կերպով պիտի մեռնի կ'ըսէք, այն-
պէս չէ:

— Այո՛, պատասխանեցի:

— Որո՞ւ ձեռքով պիտի սպաննուի:

— Նոյն ինքն իր ամուսինին ձեռքովը:

Հնդկուհին վերջին ծայր գոհունակութիւնով մը
սու:

— Կարելի՞ է այդ:

— Տիկին, երբ ես Բարիզ գանուիմ, ամէն բան
կարելի է:

— Բայց վերջապէս...

— Հա, զիտնալ կ'ուզէք, սակայն անօգուտ է ձեր
գիտնալը: Միտայն սա չափը կը բաւէ զիտնալ որ, մէկ
տարիէն Մարքիզը ամուսինին կողմէն սպաննուելով
պիտի խայտառակուի, և անոր մահուընէ երկու ամիս
վերջ, դուք ամուսնալով մէեր ազգականին հետ, ան-
իր կեանքը քեզի մօտ պիտի անցունէ:

«Յետոյ երիտասարդ հնդկուհին տեղէն ենելով,
սենեակին մէկ կողմը գրուած գրասեղանին մօտեցաւ,
բացաւ դարակը և մէջէն թուզթ մը հանելով վրան
բաններ մը գրեց ու յանձնեց ինծի: «Գործի սկսելու հա-
մար պէտք եղած դումարը, այս յանձնագրով կրնաք
տանեալ»:

«Ֆրանսական գրամ ըլլալու պայմանով Լոնտոնի
Դրամատիբուջ Պ. Մօրթօնունի կողմէ Բարիզ վճարուի
հինգ հարիւր հազար ֆրանք:

ՏԱԿԻ ՆԱՄԹԱՎԱՐԱՆ-ՀՕԲ

Յետոյ ուրիշ վճարաղիր մըն ալ գրեց ապրեր
ձեւով:

«Սոյն հրամանագիրս ներկայացնողին և կրօղին 5
միլիոն ֆրանք պիտի վճարեմ:»

ՏԱԿԻ-ՆԱՄԹԱՎԱՐԱՆ-ՀՕԲ

Վերջը ինծի դառնալով ըստ:

Մեր ամուսնութեան օրը կը նշանակէք և անոր
թօւականը, որպէսեակ, այս հրամանագիրը այն առեն
միտին արժէք պիտի ունենայ և ես ալ ի պատասխան
ըսի անօր:

— Տիկին Մարքի Վան Հօբ ձմրան եղանակը Բարիզ
անցունել մտադրած ըլլալուն, վաղը չպիտի մեկնիմ,

դուք զիս մի խորհիք . համբերեցէք , և վոտահութիւն ունեցէք հաւաստիացումներուս : Միայն թէ , եթէ օր մը Բարիզէն Պուժիվալի դրոշմաթուղթը կրող նամակս ստանաք , առանց յապաղելու անմիջապէս մեկնեցէք :

Այս խօսակցութենէն վերջ , բաժնուելով հնդկուհին , երկու օր յետոյ մեկնեցայ :

- Է՛ , հօրեղբայր , նորէն տեսա՞ք Տափ Նաթան :
- Երէկ տեսայ :
- Բարի՞զ է :
- Երկու օրէ ի վեր Բարիզի մէջ կ'սպասէ ...

Սըր Ռւբլերմսի չրթունքներուն վրայէն ժպիա մը անցաւ , իսկ Ռօքանպօլ հասկցաւ որ Մարքիզ Վան Հօրի հաշիւ հինգ միլիոն ֆրանքի մահուան դատապարտուած էր ան :

Պարօնէն փոքր ումպերով սուրճը խմելով երրորդ սիկառ մըն ալ վառեց :

Ռօքանպօլ . — Հօրեղբայր , կը ներէ՛ք բան մըն ալ պիտի հարցունեմ քեզի :

Պարօնէ : — Ինչ որ պէտք էր արդէն ըսի :

— Մարքիզի մասին ձեր ըրած յայտնութիւններուն համար շնօրհակալութիւնս կը յայտնեմ : Ձեր պատրաստած դաւադրութեան գաղտնիքը լիովին հառկցած եմ : Սակայն , ի՞նչ է սա տիկին Մալասիի դորձը :

— Այդ կինը մեր մտադրած դաւադրութեան մէկ մտաք կը կազմէ : Ո՞չ մէկ տռնչութիւն կայ Վան Հօրի և արկին Մալասիի միջև , սակայն . նայելով իրականութեան , այս երկու կիներն ալ յանցաւոր են :

— Ինչպէս :

— Մարքի Վան Հօրը դուքս Շաթօ Մայիսի բարեկամն է :

— Անոր դրամատէրն է . չէ՞ :

— Այսո՛ , առաջ այդպէս էր , յետոյ ինքը օտարական մը ըլլալուն , Սէն Ժէրմէնի հանդիսաւորութիւն-

ներուն կնոջը հետ մէկտեղ ներկայ ըլլալուն , միշտ կը պարծենայ : Իսկ այս զուարձութիւններուն հոգին կը կաղմէ դուքսը :

— Սակայն , ի՞նչ բան կայ այդ մտախն Տիկին Մալասիին համար

— Տիկին Մալասի դուքին մէթրէսն է :

— Դիտե՛մ :

— Եթէ թոյլ տրուի . դուքսը պիտի ամուսնանայ անոր հետ , և այս պատճառով թոռը պիտի զրկուի ժամանգութենէն :

— Այնպէս կ'երեւի թէ կը ցաւիք թոռանը վրայ :

— Ո՞չ , միայն թոռը , եթէ հօրեղբայրը յանկարծածահ ըլլայ , իրեն ինկած ժառանգութենէն հինգ հարիւր հազար ֆրանքը պիտի ստանայ :

— Ոչ թէ հինգ միլիոն , այլ հննգ հարիւր հազար ֆրանք : Այս կերպով հնդկուհին աւելի առատաձեռն է :

— Այդ ձիզ է , սակայն այս երկու գործերը միահեղ կատարելուն մէջ շատ մը պատճառներ կան :

— Զարմանալի բան :

— Նախ և առաջ , Մարքի Վան Հօր և իր կինը ախկին Մալասի , ծանօթ շեն այն յարաբերութիւններուն , որոնք գոյութիւն ունին ծերունի դուքսին միջն : Սակայն , գիտեն որ դուքսը սիրահարած է և մտադիր է ամուսնանալ անոր հետ : Մարքիզը ախկին Մալասին իր քրոջը պէս կը ոիրէ , և զայն կիներուն մէջէն ամենէն պատուտորը նկատելով , սրանց կը փափաքի որ դուքսը ամուսնանայ այդ այրի կնոջ հետ :

«Սակայն , Մարքիին նախանձոտոտութեանը պատճառաւ թշնամութիւն մը ծագած է , որովհետև ինք կինը սիրելուն համար , անոր ստուերէն իսկ կը նախանձի . Պ. ար Շաթօ Մայիսի իսկական ժառանգորդը եղաղ թոռը , երկու ասրի առաջ ներկայանալով Մարքին առնը , անոյ եաեւէն ինկած է թէև , սակայն

չի կրնար յաջողելով իր ձեռնարկին մէջ, դարձած է անօր վասնգաւոր թշնամին: Հակառակ որ Մարքի վան Հօր դուքսին բարեկամն է. ամենէն աւելի ամ է որ խորհուրդ կուտայ ամսւանանալու աիկին Մալասի հետ:

— Այս է ամէնը. շիատկը, ես ոչ մէկ պատճառ կը դանեմ այս երկու գործերը իրարու հետ միացնելէն:

— Եթէ մակերեսէն նայինք խնդրին. այդպէս է: Սակայն, մակերեսէն չէ ւր պիտի հասկցուի իմ ծրագրիներուս հոգին: Պարտականութիւնս քանի մը բառի մէջ կը կատանայ, այսինքն, աւելի դիւրին է մոլորեցնել երկու կիներ, քան կին մը:

Այս խօսակցութիւնը ժամանակ մըն ալ աեսնելէ վերջ, Ռօքանպօլ խօսքը դրամի վրայ կեղրոնացնելով ըստ:

— Հօրեղբայր, զիս փոխանորդ նշանակէ, ձեր կանանց համաձայն, ես եմ որ կը կտուավարեմ Վալէ Թէօրի ակտումբը:

— Տղա՛ս, դրամական խնդրին գալով, կը հաստատեմ նախապէս ըստածներս:

Միեւնոյն որոշումն ալ ի զօրո՞ւ է Վան Հօրի խընդրին մէջ:

— Գրեթէ այդպէս, այսինքն միլիոն մը քեզի և միլիոն մըն ալ գործակիցներուդ:

— Սակայն, հօրեղբայր, երկու միլիոն եղաւ միայն:

— Այս, մնացած երեք միլիոնն ալ ինծի կը վերապահեմ:

— Պարօնէ այս վերջին խօսքերը այնպիսի ձեւով մը արտասանեց որ, Ռօքանպօլ առանց պատասխանեւ, առանց բառ մը ըսելու գլուխը խօսարհեցուց:

Պարօնէ. (Խօսքը շարօնակելով) աղաս մէկ երկու առքին, այրիանալիք Արման որ Թէրկազին կնոջ

հետ ամուսնանալ մասդրած ըլլալով, կը փափաքի որ ան յարմար և վայել հարստութիւն ձեռք ձգեմ:

Պարօնէն այս խօսքերը ըսելէ վերջ բանկոնակը կոճակեց և հրամայեց որ զանգը հնչեցնէ:

Եետոյ պատուհան մը բանալով դուրս նայեցաւ:

— Մառախուխը ցրուեր է, ըսաւ, կառքերը կը մեկնին, անձնական կառքը թո՞ղ պատրաստեն ու կառապանգ զիս մինչև Բալէ Ռօեալ թող առաջնորդէ:

Ռօքանպօլ. — Զեզի անգամ մըն ալ ո՞ւր և ե՞րբ կրնաս տեսնել:

— Կրնաս երեք օրէն տեսնել:

Ռօքանպօլ գլուխը խոնարհեցուց և յետոյ կանչեց իր կառապանը: Այս կառավարը երիտասարդ մէկն էր և ուրիշ սենեակի մը մէջ ընկոզմանած հրտմանի կ'ըսպաէր, երբ ներս մտաւ:

Ռօքանպօլ ըսաւ տնոր.

— Լէօնան կառքին լծէ:

Կառավարը գուրս ելաւ հրտմանը կատարելու համար: Սըր Ռւիլերմս վերարկուին փաթթուելով և երեսը լաւ մը ծածկելէ վերջ դարձաւ Ռօքանպօլին ու անոր ձեռքէն բռնելով ըսաւ:

— Թիթենի հետ պիտի գժտուիք, կը հասկնա՞ս:

— Շատ լա՛ւ, վազը կը գժտուիմ:

— Սակայն, մի՞ւսը...

— Ո՞վ է միւսը:

— Միւսը... ահա՛... սա՛ գիտցածդ...

— Համբերել գիտցիր, սվ որ կը համբերէ իր նպատակին կը հասնի:

Այս խօսքերէն յետոյ, Պարօնէ ննջասենեակին մեկոնկով, այս անգամ ուրիշ դուռնէ մը փողոց ելաւ, և կառքը մանելէ յետոյ հրամայեց կառապանին որ Բալէ Ռօյալ քէ կառքը: Կառքը սընթաց արշաւով մը տասը վայրկեանէն Շաթօ Տօֆ առջեւ հասաւ: Սըր Ռւիլերմս Ռօքանպօլ

կառքէն վար իջնելով կտուապանը ճամբեց։ Ան կրկին վերարկուին փաթթուելով, երբ հետիոտն իշ շարու նտկէր ճամբան, ին քնիրեն կը խօսէր ըսելով։

— Խոքանպօլ լաւ գծեր ունի, կը յուսամ որ բան մը պիտի կրնամ ընել անոր, Բայս սրիկան ու հետաքը քիչ և կ'ուզէ ինդրին մանրամանութիւնը ամբողջութեամբ հասկնալ, առանց կէտ մը վրիպեցնելու։ Անոր հասկնալիք ուզած բանը, իմ վրէժս է, որովհետեւ ես միայն գիտեմ բոլոր այն ինդիրն ու առնչութիւնները, որոնք գոյութիւն ունին իմ արհամարած անձեւ բուս միջև, ես միայն գիտեմ այդ բոլորը ի գործ դնել համաձայն իմ շարերուս։ Տիկին Ռոշէն և Մարքիզը, զուքս ար Եաթո Մային և Արմանը։ Տիկին Մալասին և Պաքարան, ասոնք բոլորը չկթայի մը օղակներուն նման կապուած են իրարու հետ։ Ասոնք բոլորը ինձ կը վերաբերին, և հինգ տարիէ ի վեր, ամէն օր, ամէն ժամ, իմ զբաղումներուս առարկան ըլլալով անոնք, ընդարձակ և զօրաւոր չղթայի մը օղակներուն նման օղակաւորած են զանօնք։

Սըր Ռեյլերմո յանկարծ կանգ առնելով գիշեր շամանակ, աններդաշնակ երգի մը նման եղանակաւորուած խառնագնթոր շուրջի ձայներուն ականջ դնելով, ինքն իրեն կը խօսհրդածէր։

— Ո՛վ Բարիզ, Բարիզ, իրական Բարելոն մըն ես դուն։ Դուն հայրենիքն ես բանսարկութիւններու, քսութիւններու և գաւաղքութիւններու, ինչպէս հովերն ու փոթորիկները ծովուն մակերեսը յուղելով, կը խռովին անոր հանգիստն ու ու խաղաղութիւնը, քու փառք ու անունդ ալ ո՛վ Բարիզ, կ'աղարտեն անոնք՝ որոնք մթասուեր անկիւններու մէջէն ծնելով, կը սփուռին ամէն տեղ, տարածելով աղտատութիւն ու արխն։ Դուք վառարանն ես փոթորիկներու, շանթերու և որոտուններու, Բարիզ, ո՛վ դու քարէ սվկիանոս, տես, ես քու

Կրենամերձ լեռներուն մէջտեղը կտնգնած, արհամարելով շանթն ու կայծածը, որտառմն ու փայլատակումները, իր մեծ թեւերը ահեղ փոթորիկներու առջև բացող արծիւի մը նման ուրախ եը սուրամ տներկիւդ։ Բայց ես, այսու։ Ես կուզեմ ըլլալ այս վայրկեանիս անզգ մը դիշատիւ ու մարդախանն, որ ընդունակ ըլլալ կրելու իր սրտին մէջ շարութեան ոգին, և այն բոլոր վատութիւններն ու չարութիւնները՝ որոնք կարենան ալեկոծել մարդկային ընկերութիւնը, զայն գլուրելով անդունդէ անդունդ։

Եւ ո՞վ դու Արման ար Քէրկազ, ինչպէս մութը՝ լոյսը կ'արհամարէ, այնպէս ալ ես կ'արհամարեմ քեզ։ Ա՛չ, երբ պիտի գայ այն օրը, այն երջանիկ վայրկեանը, երբ դուն զիս կրկէս հրաւիրելով պիտի չտփուիս ինծի հետ։ Ոհա այն օրն է օր ես մտած եմ և պիտի ըլլամ դրախտը ցանկութիւններուս ու երազներուս ցանկուի եղեմը։

Պարօնէն այսպէս երեւակայութեանը թոփէ տուած յուզումնալից խորհուրդներ կը յղանար, շարունակելով իր ճամբան մտախոն և յամր քայլերով։

Բալէ Ռօեալ փողոցը դառնալէն յետոյ, ան կանգ պաւ շէնքի մը առջև՝ զոր կը կոչէին Սիթէ տէ Մարթիր, Նախ քան այս առն զանգակը հնչեցնելը, Պարօնէն իր ձախակողմը գտնուող տան յարկաբաժինները ուշադրութեամբ քննեց։ Այդ տուներէն միայն հինգերորդ յարկաբաժինին մէջ լոյս մը նչմարեց, ուրիշ դուրս կը յօրդէին առատօրէն լոյսի փայլուն ճառագայթները։

— Հասկցայ, ըսաւ Պարօնէն, ինծի կ'սպասէ։ Այն պահն երկու ժամ անցած եր կէս դիշերը։

Սըր Ռեյլերմո այդ տան զանգակը երբ հնչեցուց, դունապանը արթննալով, նախապէս անոր մատդրութիւններուն ծանօթ եղողի մը պէս, բաւականացաւ Պարօնէին ցոյց տալ իր մտնելիք սենեակին թիւը։

Պարօնէն այլ անունով Սըր Ռուիլերմս մաւթին մէջն քալելով, հինգ յարկ սանդուխներէն վեր ելու, ու կանգ առնելով թիւ 7 սենեակին դրտն առջև, զանդ ոկը հնչեցաւց: Կին մը՝ որ տակաւին նստած էր ձայն առլով հարցուց.

— Ո՞վ է ան:

Սըր Ռուիլերմս դուրսէն ցած ձայնով մը պատասխանեց, ձեր սպասած անձն է: Յետոյ սկսաւ խօսի ինքնիրեն:

— Այս կինը՝ որ ապագային ասպանդակը պիտի ըլլայ Պաքարային, այսոր թէւ ձեղնայարկին մէջ կը բնտկի, սակայն ան շուտով մօտերս պիտի կրնայ աղբի մեծ ու փառաւոր սենեակներու մէջ: Աս, աշխարհի անհրաժեշտութիւններէն է և շատ ալ ուղիղ:

Այդ միջոցին դուռը բացուելով Սըր Ռուիլերմս ինք զինքը գտաւ վերջին աստիճաւ գեղեցիկ ու հմայիլ կնոջ մը առջև:

Եթէ նկարիչ մը ուզեր նկարել Մարիամ Մաքսաղնացին, անոր ասառածային անրիծ գեղեցկութիւնովը, սիսալած չենք ըլլար եթէ ըսենք թէ՝ այս կնոջ ունեցած գիմագծութիւնը, անօր լուրջ ու նօւրբ գեղեցկութիւնը պիտի բաւէր կատարելապէս գոհացնելու սեւէ պատկերահանի մը վառ երեւակայօւթիւնը:

ԳԱՂՏՆԻ ԾՐԱԳԻՐՆԵՐՈՒ ՄՃԱԿՈՒՄԸ

Այս սենեակը՝ ուր մտաւ Պարօնէն, թէ՛ փոքր էր և թէ կահաւորուած չէր պատշաճ կերպով: Ան կը նըմանէր ինկած ու ցրփակեաց կիներու այն առանձնարաններուն՝ ուր կարասիները հոս, հոն ցրուած, տեսնողին կուտային վերջին աստիճան թշուառութեան տիղմին մէջ գլորած ընտանիքի մը պատրանքը: Վարտույրները գնուած էին թամբլը բազարէն, որոնք գունաթափ ու մաշած էին: Յատակը կը ծածկէր հին ու շաշած գորգ մը: Սենեակին անկիւնը դրուած էր սաքոնական քանի մը թազարներ, որոնք հազիւ քսան ուռ կ'արթէին: Պատէն կախուած ժամացոյցը դեփի գեղին կարած էր ծուխէն: Եւ սակայն, հակառակ սենեակին պարզած այս տիսուր պատկերին, հոն մտնողը կը մոռնար իր ախուր տպաւորութիւնները, տեսնելով իր նմանը շատ հազուագիւա եղող այն գեղեցիկ կինը, որուն հիւր կ'ըլլար Պարօնէն:

Այս գեղեցկուհին հազիւ քսան տարեկան կար: Մազերը գեղնորակ, սեւաչեայ, վարդագոյն այտերով և բարեձև հասակով չափազանց նուրբ կազմուածքի տէր մէկն էր: Անօր ոտքերն ու ձեռքերը այն քան փոքր էին որ երբեք չէր տարբերէր աղու մը փոքրիկ ձեռքերէն ու ոտքերէն: մակատը լայն, յօն-

քերը կամարաձեւ . անոր կուտային հրեշտակային պատ-
կերի մը գեղեցկութիւնը : Ան ունէր այնպիսի խնդուածք-
քը , ուրկէ կարելի կ'ըլլար հասկնալ անոր ուշիմութիւնն
ու խոհականութիւնը :

Այս աղջիկը ժանն կը կոչուէր և կը նմանէր այն
թիթեռնիկներուն , որոնք գեռ նոր կ'սկսէին թռչիլ :
Անոր նայուածքէն , վարքէն ու բարքէն , անոր ունե-
ցած գեղեցկութենէն ու թոփիչ պատկերէն կարելի էր
գուշակել թէ՝ ան օր մը հոչտկուոր պիտի համդիսա-
նար այն վասակար ու աղէտովի ճամբուն մէջ , զո՞ր
մենք կը տեսնենք զայն այսօր :

Հակառակ անոր քսան տարեկան հասակին , ժանն
ծանօթ էր հիմնավին բոլոր այն գաղտնիքներուն , ու-
րանք յատուկ են այդ ազտոտ ու ստոր մթնոլորտին մէջ
ապրող կիներուն : Անդամ մը օր կին մը . կը թեւակո-
այդ մթնոլորտէն ներս , կը մատնուի սատանաներու մա-
կացու ճիրտներուն , ուրկէ ազատիլ այլեւս անհնար կը
դառնայ այդպիսիներուն համար : Անդի մը ճանկերուն
յանձնուած որսի մը պէս , հան կը բզքառուի անոնց գե-
ղեցիկ այտերը . կը ճեղքուին անոնց մաքուր ու թարմ-
կորւծքերը ու պատառ պատառ կ'ըլլայ այդ թշուառ-
ներուն նուրբ ու գեղեցիկ մարմինները :

Անոնց խնդուքն ու ծիծաղը տարբերութիւն չունէր
անդգայ ստոր ու գետնաքարշ կը քերու յանձնուած ժար-
դախանձ գաղաններու խնդուքէն ու ծիծաղէն :

Ժանն” իր ընդդրկած ասպարէզէն յատուկ մանրա-
մասնութիւններն ու ծանօթութիւնները առանձնապէս
ուսումնասիրելու ժամանակ չէր ունեցած : Ան այդ բո-
րոք իւրացուցած էր և կ'զգար տեսակ մը բնաղդու-
մով :

Ան տամն և վեց տարեկան եղած ժամանակ , գըլ-
րոցէն ելնելով , ինքզինքը յանձնած էր վատահամբաւ-
եան կարագիր կնոջ մը խնամքին ու պաշտպանու-

թեան : Այս կինը՝ ոչ միայն իւրացուց անոր փոքրիկ
ժառանգութիւնը , այլ և նախանձէ դրդեալ , ուղեց
խել ժաննի ձեռքէն անոր նշանածն ալ :

Խեղճ աղջիկը անկէ վերջ լքուած ու յառահատ ,
կամակերպեցաւ այն բոլոր պայմաններուն , որոնք կ'ա-
ռաջարկէր անոր , այդ հրէշտամիտ կինը : Ան երր 17 տա-
րեկան էր , դպրոց յաճախելով մէկտեղ , կը հետեւէր
նաև դաշնակ նուագելու և պարել վարժեցնելու համար
կազմակերպուած դասաւանդութիւններուն :

Ան լուրջ դասաւանդութիւններէ ձանձրանալով , չէր
հետեւէր կրօնական և բարոյական դասախոսութիւն-
ներուն : Փոխանակ իւրացնելու ան կրօնաբոյր մթնոլոր-
տի մը ներչնչած սկզբունքներն ու ժաքրակենցող կա-
նոնները . իր բնական սաոր արամադրութիւններուն ան-
սալով , դէպի անկում կը քաշէր արագօրէն :

Ան աւելի կը սիրէր հաճոյալի և զուարձալի կեան-
քը , գեռ իր պատանի տարիքէն , կեանք մը՝ որուն մէջ
կը լոզալ ան այսօր , զինուած իր սրտի և մտքի ամ-
բողջ ունեցած կարողութիւնովը և յասկութիւննե-
րովը :

Ժանն երր դեռ նշանած էր . զոհ գացած էր խար-
կանքի մը՝ որ պատճառ դարձաւ անոր նիւթական հա-
րսուութեանը փնացումին : Ան , նախ քան խնամակա-
լին , այդ խոփած , վատ ու նախանձու պառաւին յանձ-
նուիլը , երկար խորհած էր նշանածէն բաժնուելու պա-
րագաներուն և հետեւանքներուն մասին :

Գիշեր մը՝ երբ գեռ փոխաղարձ սէրը չէր մարած
երենց սրտերուն մէջ , ժանն քաղցր երազներով օրօ-
րուն , յանձնուած իր նշանածին բազուկներուն , միա-
տեղ կը քնանային անկողնին մէջ պառկած , ան յանձ-
նուած ապագայ կեանքի վարդագոյն ծրագիրներու ի-
րականացումին իրեն պարզեւելիք դիւր ու բարեկեցիկ
կեանքի թովին տնուրջներուն , ուր վայելքի արբշրան-

Քէն գինովցած թաղուեցաւ խոր ու քաղցր քունի մը մէջ : Առաւօտուն երբ ան սթափեցաւ իր երազանքներէն ու արթնցաւ, առանձինն գտաւ ինքզինքը այն անկողինին մէջ ուր ան այդ դիշեր ինքզինքը մատնանշանածին բազուկներուն, երազներ կը հիւսէր վազուան համար :

Նշանածը դիշերը օգտուելով անոր խոր քունէն փախած էր գաղտագողի, զայն լքելով և ձգելով մինակ իր անկողինին և իր երեւակայութիւններուն մէջ :

Տարի մը անցնելէն վերջ, ժամանակի կրցաւ իր ճանկերուն մէջ անցունել հարուստ դրամատէր մը : Այս մարդը խոշոր հարստութեան տէր մէկն էր, զայն այդ նկուղէն հանելով, երկու հազար հինգ հարիւր ֆրանք վարձքով տուն մը փոխադրեց և անոր տրամադրութեան տակ դրաւ նաև մասնաւոր կառք մը և առանձին ձիաբոյծ մը : Ժամանակայն չկրցաւ շահագործել այս առիթը :

Այս հարուստ դրամատէրը՝ որ երեք օրէ ի վեր կը յաճախէր հոմանիին, մէկու մը հետ, ինդրի մը համար կռուի բոնուելով, մենամարտի հրաւիրեց զայն : Կռուի ժամանակ գնդտկ մը ընդունելով ճակտէն, մեռաւ վայրկենապէս :

Այն սենեակը, ձիերն ու կառքը՝ որոնք ժամանի արամադրուած էին, իր անուան փորանձուած չէր : Այս պատճառաւ, մեռնող դրամատիրոջ հաճոյածող ընկերներէն մին, իբրեւ անոր եղբայրը ժառանզորդ ներկայանալսվ, գրաւեց անոր բոլոր զոյքերը, այնպէս որ ժամանակուն գրիանքներով ու տառապանքներով, մինչև այն առեն, երբ իր դէմ կ'ելլէ բարերար հրեշտակի մը նման Սըր Ռուբեսմոր.

Ժաման մինչեւ այս բարեդէպ հանդիպումը, չափաղնց ախուր և արգահատելի կեանք մը տնցուց, մաշե-

լով իր առողջաւթիւնը և նուազեցնելով իր զեղեցկութենէն մաս մը յատկանիշեր :

Ժաման՝ որուն սրտին մէջ գոյութիւն չունէր բարոյական զգացումներ, շատ չազգուեցաւ այս դէպքէն, և արդէն մեղապարա գաղափարներու ընդունակ : Կարեւորութիւն իսկ չտուաւ այս պատահած դէպքին համար :

Ասկէ զտա, իր նշանածին փախուստը առիթ համարելով, պատերազմ հրատարակեց մարդկային ընկերութեան դէմ : Իր գեղեցկութիւնը, ստանայական խորհուրդները, իր փայլուն երիտասարդութիւնը և վասակար ու ստորնաքարը կրքերը իբրեւ զէնք գործածելով նետուեցաւ կռուի ասպարէզը : Որքան որ ան կը կարծէր թէ նոր ընդգրկած ասպարէզին մէջ, ան կտոքերու, ծառաներու և պանդոկներու տէր պիտի ըլլար, զանոնք իր արամադրութեան տակ պահելու համար, բայց ատոնցմէ և ոչ մին գտաւ : Ան չիմասթափուեցաւ սակայն, որովհետեւ շատ լաւ գիտէր որ իր գեղեցկութիւնն ու սրտմտութիւնը, իր խելքն ու ճարկիկութիւնը, օր մը պիտի յաջողէին իր առջեւ ծունկ բերելու բոլոր այն հաճոյամոլ հարուստ երիտասարդները, որոնք առատօրէն ոսկի թափելով իր ափին մէջ, պիտի կրնար իր յղացած օդային զղեակները վերածել չօշափելի իրականութեան մը :

Այս ատենները ժաման թէ գեղեցիկ էր և թէ հազիւ 18 տարեկան : Իր փախուստին ժամանակ չկրնալով զըտնել կռուք մը, հարկադրուեցաւ երթալ ու բնակիլ Ֆլէշիէ փողոցը գտնուող գետնայարկ նկուղի մը մէջ : Առաջին անգամ մտած ըլլալով այդ ասպարէզին մէջ, կարգ մը աննշան թոշակներով ապրող պաշտօնեաներունեաւ սկսաւ յարաբերութիւն հաստատել :

Ժաման որչափ որ իր ընդգրկած ասպարէզին պահնչած յատկութիւնները ունէր, սակայն բախտը չօգ-

նելով . և միշտ ննթակայ ճակատագրի դառն հարուածակարուն . չկրցաւ աղատի թշուառութեան ճիրաններէն :

Ան միշտ կ'անփծէր բախմն ու իր ճակատագրիրը , ըսելով երբեմն . ոպէտք է տոկամ ու կուրծք առմ , հարկաւ օր մը կրկին կ'ունենամես սեփական բնակարանս , կառք ու ձիեր» :

Ահա այս վիճակին մէջ էր ան , երբ երբ անօր ձեռք երկարեց Սըր Ռւփլերժ :

Այս նոր Դիոդինէսը իր նշանաւոր ծրագիրները իրականացնելու համար , կին մը կը վնասուէր արդէն : Սըր Ռւփլերժու , ժամնի հետ քանի մը ժամ աեսակցելէ վերջ , լաւ մը ուսումնարիսեց զայն , և այն քան յարմար գտաւ զայն իր նպաաակին ծառայելու գործին մէջ որ չկրցաւ զսպել իր զգացած ուրախութիցնը :

Այն օրը , երբ Վալէ աէ Քէօրի ակումբին պատկանող անդամները Ռոքանպօլի նախագահութեան աակ ժողով կը գումարէին , Սըր Ռւփլերժու հետեւեալ նամակը զրեց ժամնին :

«Այս դիշեր , ժամը 1—3 սպասեցէք ինձի : Այն ժարդը՝ օրուն դուք երէկ հանդիպեցաք , ձեզի պիտի բերէ ձեր պահանջած գումարը : »

ՊԱՐՕՆԵ

Եւ ստուգիւ , որոշեալ ժամուն , Պարօնէ ժամնի մօտ երթալով : Նստաւ սենեակին մէջ դանուող վառարանին մօտ :

— Սիրելիս , ըսաւ Պարօնէ , կը ներէք որ այսպէս երկար ժամանակ սպասցնել տուի ձեզ :

Ժամն ուշադրութեամբ զննելով զայն պատասխանեց . Վաղուցի վեր մէկու մը կամ սեւէ բանի մը հարկադրուած ըլլալով սպասել , վարժուած եմ համբերելու :

— Մօտ է իմ ալ ժամս ու վայրկեանս :

— Ապահով եղիր պիտի գոյ այդ վայրկեանը : Այս միջոցին երբ ժամն խնդալ սկսու , բերնին մէջէն կը փայլէին անօր ճերմակ ակռաները :

Սըր Ռւփլերժու շատ լաւ գնահատած ըլլալով անօր մարմնին գեղեցկութիւնը , կը հիանար ժամնի վրայ : Պահ մը լուսթենէ վերջ , Պարօնէն հետեւեալ կերպով շարունակեց իր խոսքերը :

— Աղջի՛կս , եթէ կը փափաքիս միասին տեսակը թինք քիչ մը :

ժամն . — Շատ լաւ , մտիկ կ'ընեմ քեզի :

— Քեզի ութ օր առաջ չէի ճանչնար , անգամ մը միայն տեսնելով , հասկցայ որ ընդունակ աղջիկ մըն ես գտն :

— Թեւեւս :

— Սրվարութիւն չունիմ կտաարելու կարգ մը ձեւակերպութիւններ և պատշաճութիւններ , միաքս ու նպաաակս քեզ բացատրելու պատճառն այն է որ , կ'ուղեալ քեզի հետ գտնուիլ կարգ մը կարեւոր գործերու մէջ :

— Պատրաստ եմ ամէն բանի :

— Կ'ուղեալ Մօնսէյ փողոցի պանդոկին մէջ գըտնուի :

— Պանդոկ . . .

— Այո՛ . Մօնսէյ փողոցին մէջ բակով և պարտէզով շրջապատուած այնպիսի գեղեցիկ պանդոկ մը , որ կառուցուած է Պարօն տը 0 . . . կողմէ , իր հոմանունիին , գեղեցիկն Պաքարայի համար :

— Այո՛ , լսած եմ , ստկայն այդ աղջիկը լըուա՞ծ է հիմա :

— Ո՛չ , առաքինութեան ճամբան մտաւ որ միեւնայն բանը չնշանակէ . ինչ որ է , կրնանք ան պանդոկը ձեզի յատկացնել :

— Ծախո՞ւ է :

— Աչ, իմ սեփականութիւնս է:

— Փանն քննելով անօր խղճալի արտաքինը, որ կարօտութեան և գթութեան որժանի թշուառի մը երեւոյթը ունէր ըստ:

— Տէր Աստուած, ձեր սեփականութիւնն է:

— Երեք ամիս առաջ, ամբողջ կարասիներով: Իմ գործակատարիս միջոցաւ գնեցի հարիւր վաթսուն հազար ֆրանքի:

— Փանն (վախէն ձայնը դոզդզով): — Ի՞նչ, ինձի պիտի տաս այդ պանդոկը:

— Բացարձակապէս չեմ ըսեր որ քեզի պիտի տամ: Կը կրկնեմ որ քեզի հետ կարգ մը գործեր պիտի ունենամ:

Երիտասարդ աղջիկը լուսաբանելու համար անօր վերջին խօսքերը նորէն կրկնեց: Սըր Ուիլերմս, իր կարգին պատճառաբանելով փոխադարձեց անօր խօսքերուն ըսելով.

— Բաւական զննեցիք զիս ինչպէս կը գտնէք:

— Ծիտակը՝ այն աստիճան զարմանալի ձեւով հագուստ մը հագուծ էք որ, հակառակ ձեր երեսուն առարկան հասակին, յիսուն տարեկան մէկը պիտի կարծեն քեզ:

— Թսան և իննը տարեկան եմ, սակայն կարեւորութիւն չունի աս, եթէ ես կամենամ, միայն իմ անձիս համար դօւն ալ բաւական ես զիս սիրելու:

— Առանց պանդոկ մը ունենալու:

— Այս:

— Ո՞վ գիտէ: Թերեւս դուք գերմարդկային մէկնէք:

— Քիչ մը առաջ կը խօսէի Մօնսէյ փողոցի պանդոկին մասին: Վաղը կրնաս քնակիլ այդ պանդոկին մէջ: Քեզի հոմար երեք ձի և կառք մըն ալ պիտի արամադրուի:

Այն հրէշներուն աչքերուն նման, որոնք կը յաջողն ձեռք բերել, երկար աքնութիւններէ վերջ, իրենց հետապնդած օրսը. Ժաննի աչքերուն մէջ յառաջ եկաը արտասովոր փայլառկում մը:

Սըր Ուիլերմս շարունակեց իր խօսքերը:

— Շառաներդ պիտի բաղկանան հինգ հոգիներէ, սպասուհի մը, կառապան մը, կառապանի օգնական մը և խօսաբար մը: Եթէ իսկուցի շարժիս, առանձին օթեակ մըն ալ պիտի ունենաս թատրոնի մէջ:

Ժանն աննկարագրելի ուրախութիւնով մը մտիկ կ'ընէր Սըր Ուիլերմսի, իսկ ան իր խօսակցութիւնը կը շարունակէր ըսելով.

— Հա՛, մոռցայ ըսելու, առօրեայ ծախքերուդ ի հաշիւ, քեզի պիտի տրուի ամսական հազար սոկեդրամ:

— Բայց պարօն, դուք զիս պիտի դիւահարեցնէ՞ք:

— Թերեւս, աղջիկս, քու մասին մեծ համարում ունենալու համար է որ այսպիսի փոխառութիւն մը կ'ընեմ քեզի համար:

— Փոխառութիւն, կ'երեւի թէ դուք ինձ հետակախնդրական խաղ մը կ'սկսիք խաղալ:

— Աղջիկս, գեղեցիկ դրամագլուխի տէր եղող մէկու մը հետ եռ կը խողաւ խաղը:

— Թվական է այդ դրամագլուխին աէրը:

— Տասերկու միլիոն հարսառութեան տէր եղող մէկը:

— Տասերկու միլիոն, Ասառւած իմ, ո՛հ, եթէ այդպիսի մարդ մը իյնայ իմ ձեօքերուս մէջ...

— Կը յուսսամ որ քեզի տամ այդ մարդը:

Այս միջոցին գրեթէ դասնալ սկսաւ ժաննի գլուխը:

Սըր Ուիլերմս. — Այդ մարդը ամսւանացած է և իր կինն ալ չափաղանց կը սիրէ:

- Գիտեմ սէրը պազեցնելու ճամբան։
 — Ահա՛, այդ մարդը պիտի յանձնեմ քեզի։
 — Շատ լաւ, ինչպէս որ գուք փափաքիդ ձեր ու-
 զածին պէջ զայն կը վերադարձնեմ քեզի։
 — Աղջի՛կս, քեզի երեք ամիս պայմանաժամկու-
 տամ, աշխատէ որ զայն իշխանութեանդ ու կամքիդ
 ենթարկես, որպէս զի զայն ինձ յանձնած ժամանակդ
 ան կատարեալ ապուշ մը եղած պէտք է ըլլայ։ Ահա՛
 թէ ի՞նչ կ'ուզեմ քենէ։
 — Է... ի՞նչ պիտի ըլլայ տասներկու միլիոնի խըն-
 դիրը։
 — Այդ ուրիշ գործ է, յառաջիկային այդ մասին
 կը տեսնուինք։ Առ այժմ ես շահագրգուռած չեմ այդ
 բանով։
 — Ուրաեղ պիտի ներկայացնէք ինծի այդ որուց։
 — Առ այժմ չեմ գիտեր, կը մտածենք վերջը։
 — Կրնա՞մ հասկնալ անունը։
 — Այո՛, Ֆէմնան Բոշէ է անունը։
 Պարօնէն այս խօսքերէն յետոյ սաքի ելնելով ըստ։
 Թաք բարով, կրկին կը տեսնուինք։
 Ժանն լամբարի լոյսով զայն գուրս առաջնորդելով
 պատասխանեց, բարի գիշեր հայրի՛կ...
 Աըր Ուիլերմս հազիւ թէ քայլ մը տուած էր ես
 դարձաւ ըսելով։
 — Լաւ յիշեցի, դուն ուրիշ անուն չունի՞ս, որով-
 հետեւ շատ հասարակ անուն մըն է ժաննը։
 — Շատ լաւ հայրի՛կ, զիս ուրիշ յարմար անունով
 մը մկրտէ։
 — Աղջիկս, քեզ նման ուրիշներ ալ կան որմնք
 կարգ մը ազնուականի անուններ կը կրեն, ինչպէս
 լուացարար Պէլֆօնթէնը Տիկին Ֆօնթէն, փոքրիկ Ալ-
 ֆօնսին ալ, Տիկին Սէնթ Ալֆօնս և այսպէս ըստ կար-
 գին։

- Այս անսանները աչքի չդարնելով, ո՛չ ոք կը հուշ-
 առ։ Ըստ իս՝ դուն լու կ'ընես որ Յակինթ կամ Մար-
 գարիս անուններէն մին առնես վրադր Հա՛, քու ոչ-
 քերդ գրաւիչ կերպով կապոյտ ըլլալուն, յատ յարմար
 կը գտնեմ որ անունդ ըլլայ Թիւրգուազ։
 — Այս՛, յատ անուն մըն է այդ։
 — Ուրե՛մն, մնաք բարով Թիւրգուազ ցաեսու-
 թիւն, վազը անպատճառ պիտի փսխագրուիր Մօնսէց
 փողոցը։
 Շետոյ, Աըր Ուիլերմս Ժաննի քովէն մեկնելով,
 զեռ առտու չեղած հաստ Քէրկազի հիւրօնոցը։ Մատ-
 ներուն վրայ կոխելով անցաւ բակէն և երբ երկրորդ
 յարկին պատուհաններուն մէջ քանի մը լոյսի ցոլքեր
 նշմարեց, յառաջաւ դէպի հոն։
 — Խեղճ Արման՝ կ'ըսէթ ինքնիրեն, մարդամէր-
 ներուն և բարեգործներուն այդ աննման մարգը զեռ
 կ'աշխատի... ու փոխանակ ուղղակի իր սենեակը եր-
 թալու, քայլերը ուղղեց Արմանի սենեակին կոզմը, եզ-
 օրը տաջև և անօր ներկայութեանը իր միշտ ունեցած
 խղճակի երեւոյթով զարկաւ գուռը, ուրիէ ներս մտաւ
 ♀. ոք Քէրկազի Ամաէք արտօնութիւնը ստանալէ
 վերջ։
 — Աըր Ուիլերմս երբ ներս մտաւ, եղբայրը պնոր
 այս տարածած այցելութենէն զարմացած հարցուց։
 — Ի՞նչ է այդ Անտրէտ, զեռ չես քնացած այս ժա-
 մուն։
 — Եղբայրս, հիմա վերադարձայ։
 — Հիմա վերադարձար։
 — Այօ՛, այս գիշեր Բարիզի մէջ ժամտնակ ան-
 ցուցի, որովհետեւ քանի որ զիս ձեր ոստիկանութեան
 պետ նշանակեցիք, անհրաժեշտ է որ պարտականու-
 թիւնս կատարեմ լիսպին։
 — Այմաէն ոկրաք գործին։

— Այս՝ նայն իսկ կրցայ գանել վալէ ոչ թէօրի
ընկերութեան հետքերը:

— Զարմանալի բան, այժմէն կրնա՞ք գանել այդ
ընկերութեան անդամներուն հետքերը:

— Այս՝ միայն ցարդ գաած հետքերս այնքան ար-
ժէքաւոր հանգամանք մը ջաւենալուն, հիմա չեմ կըր-
նար բան մը ըսել: Առ այժմ գիշեր բարի սիրելի եղ-
բայրս:

Եւսոյ, մեծ յանցանք գործողի մը ամօթահար երե-
ւայթով գետին խոնարհելով մինչ դուրս կ'ելլէր Սըր
Ռւիլերմս, Պ. առ Թէրկազ ըստ ինքնիրեն.

— Խեղճ եղբայրս, ո՛ր աստիճան մեծ զղջումի մը
ենթարկած է իր անձը:

Պարօնէն ձեզնայարկին մէջ գտնուող իր առանձնա-
րանը քաշուելով փակուեցաւ հոն: Անդանին զզրոցէն
կարդ մը գրութիւններ հանեց և սկսաւ բազդատել ու-
րիշ տեարակի մը մէջ զրուած ձեռագիրներուն հետ:

Այս տեարակին առաջին երեսը հետեւեալ տողերը
դրուած էր:

«Այս իմ երկրորդ կեանքիս տեարակն է»:

Ապաշխառող Անտրէան, ամէն օր բան մը կը գրէր
այդ տեարակին մէջ: Սատանայական ծիծաղ մը արձա-
կելէ վերջ, Անտրէանշանակալից երեւոյթով մը ինք-
նիրեն հետեւեալ խոնքերը սկսաւ խօսիլ.

— Այս բանին մէջ պէտք է մեծ համբերութիւն
ցոյց տալ, Սիրաս այրող գաղտնի սիրոյս համար ա-
պաշխարհողի մը կատարեալ խոհականութեամբ, ան-
հրաժեշտ է գտնէ ամէն օր երեսուն տող գիր գրել:
Աստուած վկայ, սա շատ հնարամիա գիւտ մըն է: Յետ-
քին առաջին երեսին վրայ գրուած էր այսպէս «Առ-
լուսն ոչ ոք պիտի կարդայ զայն»: Խորհեցաւ օր օ՛
ը, իբր թէ մառնալով բաց թողու գրասեղանին զզրո-

թը, որուն մէջ կը պահէր այդ տետրակը: Արման պի-
տի առնէր զայն և երբ անոր մէկ էջին վրայ կարդար
այս տողերը, այն ատեն, ան...

Անտրէա, անմիջապէս այդ էջը բանալով հետեւ-
եալ տողերը կարդաց.

«Գեկտեմբեր 3.— Ո՛հ, որքան առուապեցայ այս
զիշեր... որքան դեղեցիկ է ժաննը. ինչպէս ջղջիկ մը
կամ բերդարդել մը, որոնք այնքան կարուով կը սիրեն
լոյսը, ես ալ իմ բոլոր հոգիովս կը դիտեմ զայն, այդ
հրեշտակ ժաննը...»

«Ո՛հ, Աստուած իմ, պիտի գա՞յ այն օրը, որ ես
ալ զայն վայելելու հաճոյքը ունենամ, ինչպէս անոնք,
Ցէր և Տիկին Թէրկազ, որոնք իմ առջև զիրար համ-
բուրելու գերագոյն երջանկութիւնը կը վայելին...»:
Ո՛վ Աստուած իմ, այն օրը երբ վրիժառութիւնս յա-
զեցնելու համար ժաննը առեւանդեմ աէր դարձած պի-
տի ըլլամ երջանկութեան բոլոր սրբազնն միջոցնե-
րուն:

«Ես, այս՝ ես իմ ստօր վարմունքովս նեղացուցի
ժաննը, բանալով իմ և անոր միջև այս խոշոր վիհը:»

— Այս՝, ըստ Պարօնէ, և ստանայի մը պէս
հեգնական ծիծաղով մը սկսաւ խօսիլ ինքնիրեն.

— Այս՝, երբ Արման կարդայ այս տողերը, հակա-
ռակ իր տածած եղբայրական սիրոյն անձնառապան ըլլա-
լազգ, ինծի պիտի ձգէ այրի կնոջ մը հետ ամուսնալու
բարեդէպ իրաւասութիւնը:

Եւսոյ Սըր Ռւիլերմս ֆէրնան Ռոչէն յիշելով, զոր
ամենէն առաջ ան պէտք էր անցուիլ ճանկը, ամէն
օրուան պէս, սկսաւ երեսուն տողի չափ գիր գրել տես-
րակին մէջ,

ՊԻՒՄԻ ՓՈՂՈՑԻՆ ՄԵՆԱԿԵԱՅԸ

Մեր այս պատմութեան ընթացքին, Սէնի թաղամասին անմիջապէս ժօտերը, Պիւսի Սէն Ժէրմէն փողոցին մէջ դանուած տունը, որքան որ կը կարծուէր թէ ան ֆրանսական դատարան մըն էր, սակայն վեց ամիս առաջ, այդ տունը գնուած էր սեւազգեստ կնոջ մը կողմէ: Այս կինը իր երկու աղախիններուն հետ նախ քան հոն փոխադրուիլը, իրմէ պահանջուած ահա գին գումարը վճարելով տիրացած էր այդ շէնքին:

Տիկին Շարմէ անունով ճանչցուցած էր ինքինքը այս փողոցին մէջ, և դատելով զայն իր հագած սև հագուստէն ու տիսուր երեւոյթէն այնպէս կը կարծուէր թէ սգաւոր կին մըն էր ան:

Որչափ որ Բարեզի մէջ շատ քիչ կ'զբազին անձի մը անհատական կեանքովը, սակայն, նայելով շատ, մը ցերերու վկայութեանը, այդ կնոջ տանը մէջ ոչ ոք կը ընակէր բացի իրմէ:

Անոր վարած կեանքը շատ զարմանք կը պատճառէր թաղեցիներուն, և այդ բանին համար, շատ կը յողնեցնէին իրենց միտքերը, աշխատելով լուծելու անոր գաղտնիքը:

Տիկին Շարմէ, քսան և վեց տարեկան, չափազանց

գեղեցիկ կին մըն էր, ու միշտ վանական խուցերու մէջ արգելափակուած մայրապետներուն նման կը հագնէր սև հագուստ :

Պիւսի փողոցը բնակութիւն հաստատելէն առաջին օրէն իսկ, անոր վարած կեանքը տարօրինակ կը թուէր ամէնուն: Ան, ամէն առաւօտ ժամը եօթին կը մեկնէր տունէն իր սեփական կառքովը, և հազիւ իրիկուան ժամը երկուքին տուն կը վերադառնոր: Այդ ժամէն սկսեալ, մինչև գիշեր, անոր տունը կ'սկսէին յաճախել բազմաթիւ անձեր, նամանաւանդ մայրապետի զգեստ հագած շատ մը կիներ:

Վերջապէս կարելի եղաւ հասկնալ թէ՝ Տիկին Շարմէն, շատ մը բարենպատակ հաստատութիւններու օգնող, և իր ամբողջ հարստութիւնը թշուառներու և անկարներու արամադրող բարերարուհի մըն է: Ան, նախապէս պտոնիկ, սակայն զղջալով իր ընթացքին վրայ, վերադարձած էր Աստուծոյ գիրկը, իր օրերը անցունելով ալսպէս, ապաշխարհանքով, սփռելով իր շուրջը առատօրէն նպաստ և օդնութիւն:

Այս կինը, մեր պատմութեան սկիզբը բեմ հանած ծանօթ Պաքարան էր, որ երբ կը տեսնէ իր սաստիկ կերպով սիրած Ֆէրնան Ռոշէի ամուսնանալը Օր. Պօրուչօի հետ, ինքինքը Սէն Լուիզ անուանելով վանական զգեստ կը հագնի, իր կեանքին այս կերպով վերջ տալու որոշումով:

Հետեւաբար, ետ վերադարցուց իր հոմանին եղող Պ. աը 0...ի կողմէ իրեն նուիրուած պանդոկի կալուածագրերը, արժէթուզթերն ու թանկագին քարերը:

Իսկ Պ. աը 0... կատաղի կիրպով սիրելուն, զայն այդ որոշումէն ետ կեցնելու մոտք շատ աշխատեցաւ, նոյն իսկ խոսացաւ ամուսնանալ իրեն հետ, տրամադրելով անոր բոլոր անհրաժեշտ միջոցները, պատուանոր կնոջ մը պէս ապրելու համար: Սակայն, հակառակ

Պ. ար 0...ի սղոքանքներուն . կինը չհրաժարեցաւ իր տուած որոշումէն :

Պ. ար 0... այսպէս ձեռքէ հանեց իր այնքան սիրած հօմանուհին , և հարկադրուեցաւ զայն անկէ վերջ տեսնելու Սէօր Կրիզի մենաստանին յատուկ տարազին տակ ծածկուած :

Պաքարա գրեթէ մէկուկէս տարիի չափ մեռց հոն : Օր մը . երբ պաշտօնապէս ուխտ մը կատարելու վրայ էր , անակնիալ դէպք մը եաք կեցուց զայն իր ուխտագրութենէն : Ան առաւօտ մը սա իմաստով տոմսակ մը ստացաւ :

«Այս առաւօտ , Մէօտօն անտառին մէջ մենամարտելով , սրտէս զարնուեցայ կապարով : Զեզի ծանօթ Տօքթ . Ա... կը հաւաստէ որ հազիւ միայն քանի մը ժամ պիտի կրնամ ապրիւ : Վերջին անգամ ըլլալով , չէ՞ք գար ձեռքս սեղմելու : »

ՏԸ 0...

Այս տոմսակը գրուած և ստորագրուած էր Պ. ար 0...ի կողմէ , և Պաքարա երբ զայն ստոցաւ , անմիշապէս մոռնալով ամէն ինչ , շտապեց անոր բնակարանը , որ դաւաւ զայն պառկած անկողնի մէջ , հոգեվարք ու մահամերձ : Հակառակ սակայն անոր այս վիճակին , տակաւին չէր կորսնցուցած իր գիտակցութիւնը :

Պաքարա , երբ ծունկի եկաւ զինքը այդ աստիճան սիրող և իր պատճտուաւ , կետնքին վերջ տուոզ այս մարդուն անկողնին մօտ . ան հետեւեալ խօսքերը ըրաւ անոր .

— Աղջիկս , քեզի նկատմամբ ի գործ դրած սիմաներուս համար ներէ՛ ինծի : Դուն պատուաւոր և մաքուր աղջիկ մըն էիր , իմ սէրս էր որ քեզ առաջնորդեց վաս ճամբաներու : Հիմա , կ'ուզեմ որբոգրել սէրս

ու սիսալներս , թեթեւցնելու համար խղճիս վրայ ձանող բեռը : »

Այս խօսքերէն վերջ , մահամերձ հիւանդը . բարձին տակէն դուրս հանեց դրոշմուած և կնքուած թուզթի կաոր մը , և երկարելով երիտասարդ կնոջ շար ու նակից .

— Ահա՝ կտակս , ես ամենավերջին մէկ անդամն եմ այն ընտանիքին որուն կը պատկանիմ : Հեռուէն հեռու , թէև ընտանեկան և ցեղային կապակցութիւններ ունիմ ումանց հետ , սակայն անսնք թէ իւ անունս չին կրեր և թէ հարուստ են միանգամայն : Հիմա , իմ ամբողջ հաբսառութիւնս քեզի կը նուիրեմ , պայմանով որ զայն գործածես խելացի կերպով : Անոր եկամուտէն բաժին հանես աղքատներուն և օգնութիւններ սփուես չուրջ , թեթեւցնելով բազգազուրկներուն զբկանքները :

Այս խօսքերէն վերջ համբուրելով Պաքարային երկու ձեռքերը , աւանդեց իր հոգին :

Կինը՝ հակառակ զղջացած ըլլալուն , չի կրցաւ մերժել իրեն նուիրուած թողնը : Ան կը խորհէր թէ՝ ինք . վինքը ձեռնհաս կ'զգար գործածելու այդ դրամը ուղիղ իր սպատակին : Ան յիշեց այն կիներն ու ողջիկները . փայլուն ու շոնթալից կեանք վարող բազմաթիւ բողերը , տար անոր իմա հաճոյքին խաղալիք նղող ազշիկները , որոնք տապլտկելով ստորնաքարշ կեանքի մը մէջ , և նախապէս զոհուելէ վերջ ասոր անոր հաճոյքներուն , ի վերջոյ կը դառնան մէկ մէկ ահոելի դափններ .

Անոնք դժգոհանալով խանութի և գործարանի չարչարող աշխատանքներէն , աւելի աղատ ու անկախ ապրելու . և կեանքի պարզեւած վայելքները ըմբոշնելու նպատակով կը ձգեն այդ լուրջ զբազումները և անպատիւններ .

բին, մերթ առաջ վայելքներու մէջ յղփացած, երբեմն ալ անհամգութելի զրկանքներու մէջ առւայտելով, կարօտը քաշելով նոյն իսկ չորաբեկ պատառ մը հացին:

Այս՝ Պաքարա կոչուող այս կինը, ժամանակից բողերու աշխարհին մէջ ապրած և ծանօթ ըլլալով այդ կեանքին ամբողջ մանրամասնութիւններուն և թագուն ծալքերուն, որոշեց փրկութեան հասնիլ անօնց, որոնք կամ բոլորովին ինկած չեն, և կամ դեռ նոր ինկած պոռնկանոցները, յօյս կը ներչնչէին վերադառնալու պատուաւոր կեանքի մէջ ապրելու:

Ահա այս որոշումով լքեց վանքը և դուրս ելնելով այդ մթնոլորտէն, ինքնինքը կոչեց անկէ վերջ Տիկին Շարմէ:

Անկէ վերջն էր որ ան հաստատուեցաւ Պիւսի փողոցը այդ տունին մէջ, որուն ձեւն ու շինութիւնը խոր հնութեան մը հետքերը կը կրէին:

Եթէ մեր ընթերցողներուն հետ մէկտեղ ներս մըանենք այդ տունէն ներս, ուշադրութեան առնելիք ոչ մէկ բան պիտի կրնանք գտնենք հոն, բացի այն կարգ մը առարկաներէն ու կարասիներէն, որոնք մեզ կը փոխադրեն հին դարերուն:

Տիկին Շարմէի աշխատանոցը, ազօթարան մըն էր նաև, բայոր անոնք որ մօտէն ծանօթ են անոր անցեալ կեանքի գաղտնիքներուն: Այս սենեակը տեսնելէ վերջ հաստատապէս պիտի համօզուէին որ, ան իրապէս զըլջացեր ու դարձեր է առաքինի կին մը:

Այս սենեակին մէջ տիրող պարզութիւնն ու ցըլլատութիւնը, վարդապէտի մը յարկաբաժնի ապաւորութիւնը կը թողուր տեսնողին վրայ:

Պատերուն վրայ ոչ պաակեր կար և ոչ ալ նկարի Աթոռները պարզ փայտէ էին և հակառակ ձմրան մէջ տեղը ըլլալուն, չէր վառուած վառարանը:

Երբ պատահէր որ հիւր ունենար Տիկին Շարմէ, զայն կ'առաջնօրդէր հիւրասենեակը, ուր նաև կը վառէր վառարանը: Իսկ երբ առանձինն մեար, իր ժամանակը կ'անցունէր այս աշխատանոցին մէջ:

Այս աշխատանոցը ունէր նաև զաղանի դուռ մը: Հոն կը պահէր Տիկին Շարմէ այն հագուստներն ու առարկաները՝ որոնք գործածած էր ժամանակին, երբ գեռ ինք կ'ապրէր Պաքարա անունին տակ, մեզի ծանօթ կեանքովը:

Պաքարա անունով նշանագրուած այդ առարկաները ան կը պահէր այդ գաղտնի պահարանին մէջ, իբրև իր անցեալ կեանքին յիշատակները:

Շատ գիշերներ, երբ այլեւս վասահ էր որ ոչ ոք պիտի գայ իրեն այցելութեան, ծառաներուն գործ մը պատրուակելով, զանոնք կը զրկէր հեռու տեղեր, և ապահովուելէ վերջ թէ ինք առանձին է, զգուշութեամբ կը բանար այդ գաղտնի պահարանը, դուրս կը հանէր հօն պահած իրերն ու առարկաները, զանոնք հիւրանոց կը փոխադրէր, և բաղդաաելով զանոնք իր ալժմու կրած տարագին հետ, երէկի Պաքարային և այսօրուան աիկին Շարմէին վարած կեանքը աչքի առջեւ պատկերացնելով բազդատութեան եզրեր կը հանձր: Ան կարծես թէ զուգակշռութիւնը կ'ընէր երէկի դժոխքին և այսօրուան արքայութեան միջև:

Հոն, ուր հիմա կը բնակէր Պաքարա կը նմանէր Մօնսէյ փողոցի սենեակին, ուր զետեղուած վառարանին վրայ կը տեսնուէր դրուած սուր մը և շընչան մը:

Այդ շքանշանը կը պատկանէր Ֆէրնան Ռոշէի, և երբ գիշեր մը եկած էին անոր սենեակը զայն իբրև գող ձերբակալելու, փրցուցած էին զայն անոր վզէն:

Իսկ գալով սուրին, երբ օր մը ան փախուստ կաւ-

աար յիմարանոցէն, անոր անհաւատաբիմ ծառային։
Ֆաննիի կոկորդը միուող սուրն էր ան։

Պաքարա լաւ մը զոցելէ վերջ այս գաղտնի պա-
հարանը, վառեց մոմերը։

Յետոյ վեր վերցունելով մէջտեղ հանեց այն նկառ-
ըը, որ պատկանէր Ֆէքնան Խօչէի, զոր նկարուած էր
Սէն Լուի փողոցին մէջ։ ուսերուն վրայ առած անգլիո-
կան լալով մը և մարած վիճակի մը մէջ։

Իսկ ուրիշ պատկեր մըն ալ կար որ անյայտացած
էր և կը ներկայացնէր Մօնսէյ փողոցը փախադրուած
ժամանակին իր ունեցած վիճակի։

Բայց ի՞նչպէս եղած էր որ Պաքարա յաջողած էր
ձեռք անցունել այս նկարները, Բացարենք անոր պա-
րագաները մանրամասնօրէն։

Ի իկուն մը, Պաքարա լսելով որ նշանաւոր նկա-
րիչ մը, վերջին ծայր թշուառութեան ենթարկուած,
կարօտ մնացած է օգնութեան, անոր բնակած վեցերորդ
լարկին վրայ եղող սենեակը երթալով, խեզճ նկարիչը
կը գտնէ անկողինի մը մօտ։

Հակառակ որ հոգին աւանդած էր այդ անկողինին
վրայ, որուն գլխաւն կողմը մոմ մը կը վառէր, պառ-
կած էր գեղեցիկ կին մը։

Նկարիչը խորհելով որ քիչ մը վերջ, այդ գեղեցիկ
մարմինը առնելով, պիտի տանին զայն անյայտացնե-
լու գերեզմանին փոսին մէջ, կը մտադրէ անոր պատ-
կերը նկարել, ատով թէ զութը չարժելու համար բա-
րեսէր անձերուն, և թէ ցոյց տալու իր նկարչական
տաղանդը, զոր Աստուած տուած էր իրեն ամենաազնիւ
աեսակէն։

Ահա այս պահուն էր որ տիկին Շարմէ կը մտնէր
այդ սենեակը։

— Մի հարցունէք իմ ով ըլլալս, ըստ տիկին Շար-
մէ նկարիչին, մինչդեռ դուք կ'աշխատիք, թոյլէտուէք

որ ես ալ արտասուեմ և աղօթեմ ծնկաչոք այս անկեն-
դան մարմին վրայ։

Եւ իրապէս տիկին Շարմէ ծունկի գալով սկսաւ
լալ և աղօթել։ Այն պահուն, երբ մեռելին նախապէս
արուած տեղերուն փոխարժէքը վճարելու համար
սկսաւ ծախութիւնոյն իսկ այն վարագոյրները, որոնք
նկարիչին աշխատանոցին անհրաժեշտ առարկաներն էին,
և հարուածը կը տրուէր նաև իր աշխատանքի բոլոր
արմարութիւններուն։ նկարիչը յուզուած իր ցաւէն ու
վիշտէն ոկսաւ յօրդարուխ արտասուել։ Այդ ժամանակ
տիկին Շարմէ անօր ձեռքերէն բոնելով ըստ։

— Պէտք է մենք կարող ըլլանք տղօթելու մեր
սիրելիններուն գերեզմանին վրայ։ Պէտք չէ որ կորսուի
իշխատակը այն գեղեցիկ էակին, որ տասը տարի վերջ,
թաղուած ըլլալով պարզ գերեզմանի մը մէջ, պիտի
անյայտանայ։ Այս ըսելէ յետոյ, տիկին Շարմէ, հազար
ֆրանքի թուղթ մը սահեցուց նկարիչին ափը, զնելու
համար առանձին թազամասի մէջ գերեզման մը, ուր
պիտի կընար թազութիւ կինը, յաւերժանալով արձանի
մը և ծաղիկներու բոյրերուն տակ։

Ննջեցեալին մարմինը ոչ միայն չարուեցաւ աղ-
քատներու յատուկ դագաղով, այլ քահանայ մըն ալ
բերուելով, հոգեհանգստեան պաշտօն կտտարուեցաւ
անօր անշնչացեալ դիտկին ֆրայ։

Ատկէ երկու օր վերջ, երիտասարդ նկարիչը եր-
թալով Տիկին Շէրմէի տունը, ուզեց որ անձամբ նոր-
հակալութիւն յայտնէ անօր։

Տիկին Շարմէ չափազանց գոհ և զգացուած անօր
այս ընթացքէն, պատասխանելով անօր ըստ։

— Ինչ որ ըրիր քու հոգեհատոր սիրելիիդ, նոյնը
ըրէ նաև ինծի համար։ Ինչպէս որ ան մեռած է այլևս
գեղի համար, որուն պատճառով գառնօրէն կ'արտա-
ուէք այսօր, ես ալ ունիմ այս աշխարհին մէջ մէկը,

սիրելի մը, որ թէև ինծի համար մեռած է, սակայն ան կ'ապրի և երջանիկ է միեւնոյն ժամանակ:

Այդ մարդը՝ երբ օր մը մարած էր, գիշեր մը իւ մօտ անցունելով, ցփսիի մը մէջ փաթթուած պառկեցաւ իմ անկողինիս մէջ: Այդ ցփսին ցարդ կը պահեմ ևս նուիրական առարկայի մը պէս: Եթէ ցոյց աամ քեզի- կրնա՞ք անոր պատկերը նկարել իմ բացատրած դիրքովս և ձեւովս:

— Այս', պատասխաննց նկարիչը:

Երկու օր վերջ, իրիկուն մը, երբ Ֆէրնան Ռոշէ առւնէն գուրս կ'ելնէր. ճամբուն վրայ կեցող կառքի մը հանդիպեցաւ ան:

Այդ կառքին մէջ նսած էին նկարիչն ու գեղեց- կուհին:

— Նոյն ինքն ան է, ըստ տիկին Շարմէ, ցոյց տալով նկարիչին Ֆէրնան Թօջէն: Նկարիչը զայն դիտելով նշանաւոր պատկերահանի մը երեւոյթով ըստ:

— Երբեք չպիտի ելնէ մտքէս անոր դիմագծու- թիւնը,

Երկու ամիս վերջ, այս դէպքէն յետոյ, Պաքարա նկարիչին երբ գնաց, նախապէտ կորսուած իր սիրելի Ֆէրնանի նկարը պատրաստ գտնելով, զարմացական և գոհունակութեան արտայայտութիւնով մը ըստ ինքնի- քեն:

— Ո՞հ, զայն միշտ պիտի կրնամ տեսնել ասկէ վերջ:

Հետեւեալ օրը, նկարիչին քովէն իր տունը փո- խադրել տալով նկարը, տիկին Շարմէ պահարանի մը մէջ ներփակելով քսան հատ հազարնոց արժէթուղթեր, զրկեց անոր հետեւեալ անստորագիր նումակին հետ:

«Անոնք որ կը սիրեն մեռեները, եղբայրներ են:»

Ահա այսպէս, տիկին Շարմէ, այդ նկարը դիտելու և վերյիշելու համար իր անցեալ կեանքի զգայացունց

յիշատակները, ամէն իրիկուն մտնելով այդ գաղանի սենեակը, մէկդի կ'ըսէր Ֆէրնանի դէմքը ծածկող վա- րագոյքը, մամերը կը վառէր, և երկար ժամանակ մտա- խոհ և ապշահար կը դիտէր զայն: Միեւնոյն ժամա- նակ, Պաքարա մերթ Քէրկազի հիւրանոցը, երբեմն ալ քրոջը՝ Սըրիզի տունը Ֆէրնանին հետ ունեցած հան- դիպումները միաբը բերելով կ'ըսէր ինքնիրեն.

Հէրմինին երջանիկ ամուսինը չէ աս, որ աչքերը յառած, անքթիթ կը նայի իրեն: Ան այսպէս նկարին վրայ յառած իր աչքերը, երկար ժամանակ կը դիտէր զայն, վերյիշումներ ընելով անոր հետ անցուցած կեան- քի դրուադներէն: Այդ բոլորը երազի մը նման կ'անց- նէր իր աչքին առջեւէն: Մոմշորի վրայ նկարուած Ֆէրնանի պատկերը տեսակ մը կենդանութիւն կուտար իր հոգիին, այնպէս որ ան ժամերով, երբեմն մինչեւ առաւօտ փակուած իր սենեակին մէջ, նկարը դիտելով կ'անցընէր իր ժամանակը: Ան այդ պարագային կը մոռնար բոլոր այն քաշած տանջանքներն ու զրկանք- ները, զոր կ'զգան միայն անոնք, որոնք կ'արգիլա- փակուին, հակառակ իրենց ցանկութիւններուն վանքի մը կամ առանձնարանի մը մէջ:

Յետոյ, որբելով իր արցունքները, գուրս կ'ելնէր այդ աշխարհիկ սենեակէն: ու կ'երթար այն սենեակը, ուր կրակ չէր վառեր երբեք: Տիսուր մտածումներու մէջ ընկղմած, ան այսպէս կը նետուէր մահճակալին վրայ, չափազանց յոգնած մէկու մը պէս:

Արդ, Սըր Ռուֆերմս, ժաննի հետ ունեցած աե- սակցութենէն երկու օր վերջ, այսինքն չորեքշաբթի օր մը, երբ Վան Զօր երեկոյթ մը կուտար, տիկին Շարմէ մինչդեռ զբաղած էր կարգ մը նամակներ դա- ռաւորելու, դրան զանգակը հնչուեցաւ յանկարծ, որուն ի լուր տիկին Շարմէ սկսաւ գողդզալ:

Այդ ժամանակ, ժամը հինգն էր: Տիկին Շարմէ

աշխատանոցը երթալու վրայ էր, երբ ծառան ներս
մտաւ, և հաղորդեց անոր Վան-Հօրի այցելութիւնը իր
տիկինին հետ:

Արդեօք ի՞նչ պատճառէ դրդուած այցելութեան ե-
կած էր տիկին Մարքիզ Վան Հօր, այս մեղաւոր և
վատահամբաւ կնոջ տունը:

Տիկին Շարմէ, առաջին անգամ չէր որ կը լսէր
այս անունը, Այցելուն, հարուստ, առաքինի և անհա-
մեմատօրէն գեղեցիկ կին մըն էր: Անոր այս անտկըն-
կալ այցելութիւնը շատ գէշ ազդեց Պաքարայի վրայ,
նամանաւանդ, իր անունն ու համբաւը արատաւոր-
ուած, չէր կրնար բազգատութեան դրուիլ տիկին Վան
Հօրի բարի համբաւին հետ:

Լուսարաննք այս կէտը:

Մարքիզը՝ իբրև բարեկործ մէկը շատ մը խոշոր
նպաստներ բաժնած էր թշուառներուն: Քանի մը օր ա-
ռաջ բարեհամբաւ և մաքրակենցաղ հօգեւորականէ մը,
գովեստներ ու գնահատական խոսքեր լսած էր տիկին
Շարմէի մասին: Ան, հետաքրքրութենէ մղսւած, ման-
բամասնօրէն շատ մը ծանօթութիւններ հաւաքած էր
այս կնոջ մասին:

Այդ առաւօտ տիկին Մարքիզ նամակ մը ստանա-
լով, Շարմէն յիշեց: Այդ նամակով, վատահամբաւ կին
մը օգնութիւն կը խնդրէր տիկին Վան-Հօրէն և կա-
ղաչէր ներուելով իրեն գործած մեղքերուն, ազատեն
զինքը այն անդունդէն, որուն եզրքին մօտեցած կ'ըզ-
գար ինքզինքը: Այս նպատակով ան տիկին Վան-Հօ-
րէն օգնութիւն և դարձան կը խնդրէր:

Երբ այս նամակը ստացաւ տիկին Վան-Հօր, որոշեց
երթալ տիկին Շարմէի մօտ և հոգեւորականէ մը ստա-
ցած յանձնարարականն ալ միասեղ առնելով եկած էր
միասեղ խորհրդակցութիւն մը կատարելու և որոշման
մը յանդելու համար:

Տիկին-Վան Հօր հարկ տեսնուած բացատրութիւն-
ները տալէ վերջ խնդրեց տիկին Շարմէին՝ որ ստանձ-
նած էր ինկածները փրկելու, թշուառները և խեղճ
մօլորուածները դարձի բերելու վսեմ պաշտօնը, պա-
հանջուած ձեռնարկները կատարէ այդ մասին, խոստա-
նալով անոր տրամադրութեան տակ գնելու խոշոր գու-
մար մը:

Մէնք առ այժմ զանց կ'առնենք, տառապանքի և
դժբախտութեան մէջ յառաջիկային գործակցելիք այս
երկու կիներու առաջին խոսակցութիւնը:

Ի՞ր բաւականանանք միայն ըսելով որ օրը չօրեք-
շաբթի էր և Մարքիզի տան մէջ կը տրուէր մնձ երե-
կոյթ մը, որուն ներկայ էր նաև Շէրիւպէն:

Մէկ ժամէն, մենք Մարքիզը պիտի գտնենք հի-
ւանդանոցին մէջ, ուր վերադարձած էր ան երեկոյթէն
ժամ մը առաջ:

ՎԵՐԶ ԶՈՐՐՈՐԴ ՀԱՏՈՐԻ



30p

MP

50n

2013

